

1640

ԿԱՅԱԳ. 2.

ԷԼՊՈՅԱԿԱԿ

ՀԱՐՄԵՆԻՇՏԱՆ

17

9-19

1893

2010

17

9-19

ՏՀ

ԲԱՐՈՅԵԱԿԱՆ

ԸՆԹԵՐՑՈՒԱԾՆԵՐ

(193)

41324-ան

17  
9-19

ԲԱՐՈՅԵՎԱՆ  
ԸՆԹԵՐՑՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐԵՀԵՍ ԸՆՉԵՆՑ

ԵՒ ՖԵՌԱՋ ՀԵՄԱՐ

ՕԳՏԱԿԱՐ ԽՐԱՏՔ ԵՒ ՕՐԻՆԱԿՔ

ՔՐԵՑ

Հ. ՀԱՄԱԶԱՊ Վ. ԶԱՄԱՆԵԼԻ

ՄԱՆԻԹ. ՈՒԽՏԵԼԻ

Բ. ՏՊԱԳ. Բ.

ՎԻԵՆԱ  
ՄԻՒԹԵՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ  
1893.

## ՅԱՐԱԳԱՐԱՆ

Պարդկան ազգին աճող սերուն-  
դըն ու ապագային գեղեցիկ ակնկալու-  
թիւնը, այսինքն Երիտասարդութիւնը,  
շատ հարկաւորութիւն ունի իւր հոգին  
լրասաւորող, սիրտը՝ միտքն ու կամքն  
ազնուացընող զանազան օգտակար  
գրոց, որոնցմէ սորվի իր ժամանակաւ-  
որ ու յաւիտենական երջանկութեան  
միջոցները:

Աս միջոցներուն մէջ առաջին  
տեղին ունի Առաքինութիւնը, որ  
զերիտասարդութիւնն իր անմեղու-  
թեան մէջ անխափու պահելով՝ փա-  
ռօք ու պատուով կը պահէ։ Ինչ որ  
է արեւն իր լուսովնու չերմութեամբը  
բովանդակ ափեցերաց, աղքիւրներն՝ եր-  
կրին պաղպացերութեան ու գեղեց-  
կութեան եւ հոգին ալ մարդուն մար-  
մոցն համար, ճիշդ նոյնն է Առաքինու-  
թիւնն ալ՝ երիտասարդաց համար։  
Առանց արեւու լութիւնը կը ցագի,



24741-6

2001

առանց աղքիւրներու՝ դաշտերը կը  
տոչորին, առանց հօգնոյ՝ մարդկային  
մարմինը կը լուծուի, նոյնպէս առանց  
առաքինութեան՝ Երիտասարդութիւնը  
մոլութեան գերի կ'ըլլայ եւ ապա-  
դային ակնկալութիւնն ի գերեւ կ'ել-  
լէ: Առանց առաքինութեան մարդ-  
կային ընկերութիւնն իր հիմքն կը  
խախտի ու վերջին վախճանէն կը խո-  
տորի, վասն զի առանց առաքինու-  
թեան՝ երկրի վրայ ոչ բարոյական  
կեանք եւ ոչ ճշմարիտ բարիք կրնայ  
ըլլալ:

Արդ առաքինութիւնը վասար-  
կելու համար բարոյական ընտիր գրոց  
ընթերցումը խիստ կարեւոր միջոցնե-  
րէն մէկն ըլլալուն համոզուած ըլլա-  
լով՝ յորդորամիտ եղանք աս փոքր  
գիրքը գրելու, որ իր համառօտ զանա-  
զան նիւթերովն ու շինիչ պատմու-  
թիւններովն Երիտասարդաց մեծապէս  
շահաւոր ու պտղաբեր կրնայ ըլլալ,  
ինչու որ ասկէ կրնան սօրվել երիտա-  
սարդը առաքինութեան աղնուու-  
թիւնն ու յարգը, մոլութեան չարու-  
թիւնն ու ողբալի հետեւութիւնները:

Բայց ասկէ՝ ծնողաց իրենց որ-  
դիքը լաւ գաստիարակելու օգնիչ գա-  
սադիրը մըն է, զոր եթէ անդադար  
անոնց առջեւը կարդան՝ անսնց փա-  
փուկ մտացը մէջ Աստուծոյ խօսքերը  
գրոշմուելով՝ մոլութենէ կը պահպա-  
նուին եւ առաքինի, բարեկիրթ ու  
պատուաւոր մարդիկ կ'ըլլան:

Կը յուսանք որ այն փոքրիկ աշ-  
խատասիրութիւնն աղէկ ընդունելու-  
թիւն կը գտնէ Երիտասարդներէն,  
Պատանիներէն եւ Ծնողացմէ, որոնք  
սիրով ու մտագիւր կարդալով՝ առա-  
քինութեան մէջ կը յառաջանան ու  
կը հաստատուին, եւ աշխարհքի նեն-  
գաւոր վայելութիւններէն ու ապա-  
կանութիւններէն պատսպարուելով,  
թէ երկրի վրայ ու թէ երկինքը զԱս-  
տուած կը փառաւորեն, որ է մեր մի  
միայն փափագն ու այս փոքր աշխա-  
տութեան վարձքը:

Ի տօնի Ս. Սարգսի Զօլտավարի:  
Վենաս 1878:

ԲԱՐՈՅԵԿԱՆ

ԸՆԹԵՐՑՈՒԻԱԺՆԵՐ

1. Ա - մարդ առաքինութիւնը կը

յարգէ ու կը սիրէ, եւ շատ իրաւամբ։  
Ասիկայ է մարդուն ստոյգ ու միակ աղ-  
նուութիւնը, իր ժամանակաւոր ու յաւի-  
տենական երջանկութեան հիմնադիրը, իրեն  
համար՝ օրհնութեան եւ ուրախութեան  
անսպառ աղբիւր մը։ Բայց միայն քիչերն  
ասոր կը հետեւին եւ աս պատուական  
բարիքն իբրեւ ստացուածք իրենց շահելու  
կ'աշխատին, որ միայն կը մնայ՝ աշխարհքիս  
բնոր բարութիւնները կորսուելին ետեւ։  
Ամէն բանէ յառաջ պէտք է՝ մարդ առա-  
քինութիւնը ճանչնայ, եւ սուտն ալ  
ստոյգ առաքինութենէ որոշել կարենայ։  
Շատ մարդիկ առաքինութիւնն իրենց  
յօժարութեան համաձայն կը կազմն։  
Ոմանք կը կարծեն թէ արդէն առաքինու-  
թիւն է, եթէ մէկը յայտնի մեղքերէ, ճանր  
յանցանքներէ հեռու կենայ. բայց չեն ու-  
զբը իրենց վրայ տիրած յանցանքներն ու  
պակասութիւնները ճանչնալ։ Ոմանք ալ կը  
կարծեն որ առաքինութիւնն ստացած են.

որովհետեւ ամենայն ճշդութեամբ քանի մը  
ջերմեառանդ կրթութիւններ կ'ընեն, սակայն  
անդին իրենց սրամին ներքին որպիսութիւնն  
եւ վիճակին պարագերը թող կու տան:  
Աս սիալման մէջն են ան ողբայի մարդիկ՝  
որոնք կը կարծեն թէ երկնքը տանող  
նեղ ճամբուն վրայէն կը քալեն, եւ սա-  
կայն գժոխոց լայն ճամբուն վրայ կը գրտ-  
նուին: Եւ հանապարհ ո՛չ նուաէ խորդիան նէ  
ուղիւն եցե, բայց իտարած նորու երթոյ է յա-  
րաւուս դժոխոց: (Առակ. ԺԴ. 12:)

Առաքինութիւնն, որդեակ, մարդէն  
կախում չունի, որն որ չի կրնար որոշել  
թէ ինչպէս Աստուծոյ պիտի ծառայէ.  
միայն Աստուծած կրնայ որոշել թէ ինչ-  
պէս մենք պէտք ենք իրեն ծառայել:  
Սուրբ Գրոց մէջ Աստուծած անձամբ մեզի  
կը սորվեցընէ, որ առաքինութիւնն ու  
իմաստութիւնն իրմէ եւ իրեն անհաճոյ  
եղած բանէն վախնալուն վրայ կը կայա-  
նայ: Աստուծած Յովիքին բերնովը մարդ-  
կան կ'ըսէ. Ահա երիւշ Տեսուն է իմա-  
րութիւն, էւ մէիւծէ լորե է հանճռօ: (Յոր.  
Իլ. 28:) Ա. Հոգին ալ իմաստնայն ձեռ-  
քով մեզի կը սորվեցընէ. ՅԱսուուծոյ եր-  
իւշ էւ լուսութիւնն նորու պահեա. զի այս է  
խորդն ամենէնի: (Ժող. ԺԲ. 13:) Ասոր  
վրայ հաստատուած է մարդուն բովանդակ  
առաքինութիւնը, պարագը, կատարելու-  
թիւնն ու երջանկութիւնը: Մարդն ասոր  
համար ծնած է, աս է իր պանդիստու-  
թեան վախճանը եւ ասով կը հասնի

ճշմարիտ երջանկութեան: Անո՞ր համար  
Աստուծոյ երկիւղը՝ Ա. Գրոց մէջ երբեմն  
Սիդիքին իմաստութիւնն իսկ իմաս-  
տութիւն, երբեմն ալ Լրուած էւ պատէ իմաս-  
տութիւն կը կոչուի:

Բ. Աստուծոյ երկիւղը՝ որն որ նպան իսկ  
առաքինութիւնն ու իմաստութիւնն է,  
ան ծառայական վախը չէ, որն որ պատ-  
ժէն կը վախնայ, առանց մեղքէն խորշելու.  
հապա ան որդիական վախն է, որ Ա.  
Հոգիէն կու գայ եւ զմեզ զօրաւոր կեր-  
պով մեղքէն կը հեռացընէ եւ կը սար-  
սափեցընէ, աչուըներնուս առջեւը զնելով  
Աստուծոյ պատժող արգարութիւնն եւ  
անոնց իսկ վիճակն, որոնք մեղքով Աս-  
տուծմէ բաժնուած են:

Պէտք ենք Աստուծմէ վախնալ, որով-  
հետեւ մեր Տէրն է եւ ամէն գատաւ որներէն  
աւելի զարչութելին, որ կրնայ մարմինն ու  
հոգին գժոխիքն իջեցընէն: Վախնանք իր  
բարկութիւնը գրգռեէն եւ իր սրբութիւնը  
վշտացնեէն: Ա ախնանք մեր ստեղծողինն,  
մեր ամենասիրելի Հօրն անհաճոյ ըլլալէն  
եւ զինքը տրամեցընելին: Որովհետեւ անի-  
կայ մեր ճայրագոյն Բարին է, պէտք է  
հոգ տանինք, որ իրմէ շատնուինք եւ  
զինքը չկորսընցընենք: Մինակ մեղքն է,  
որ իրեն անհաճոյ է, զինքը կը արտմեցընէ,  
իր բարկութիւնը կը գրգռէ, զմեզ իրմէ  
կը բաժնէ եւ զինքը կորսընցընելուա պատ-  
ճառ կ'ըլլայ: Մեղքէ վախնալ, Աստուծմէ  
վախնալ է, եւ միշտ աս երկիւղին վրայ

կը կայանայ ճշմարիտ առաքինութիւնը։  
Ուրիշ ամէն առաքինութիւն, որ աս եր-  
կիւղէն կը չեռանայ, սուտ առաքինու-  
թիւն է։ Ով որ զԱստուած վշտացընելին  
չի վախնար առաքինութիւն չունի...կամ  
իր առաքինութիւնը միայն արտաքին եր-  
եւոյթ մըն է, մինակ կեղծաւորութիւն է։

Ուղեակ, ջանա որ աս սուրբ երկիւղը  
սրափդ մէջ տպաւորես, որ ստանա առա-  
քինութիւնը, վայեխս Աստուծյ նորհքն  
օրհնութիւնն ու ճշմարիտերջանկութիւնը։  
Մարգկան եւ նոյն իսկ գժոխական թըլ-  
նամէ ոյն չարութիւնը քեզի չի վնասեր։  
Աստուծմէ վանցողն երբեք բանէ մը չի  
վախնար, կըսէ Ա. Հոդին։ Հետագայ  
օրինակներն աս ճշմարտութիւնները կը  
հաստատեն։

### Օրինակներ։

1. Բարեկոնական գերութեան ատենը  
Ըուշան անունով բարեպաշտ կին մը կար,  
որ շատ անգամ իր պարտէզը հովանաւոր  
ծառերուն տակ մինակ կը պարտէր։ Ան-  
գամ մը ժողովրդեան դատաւորներէն երկու  
եր ծածուկ պարտէզը մտնելով՝ անոր  
իրենց չար դիտաւորութիւնը յայտնեցին։  
Բայց Աստուծյ սուրբ երկիւղըն մաս  
Ըուշանը ծերոց ամօթալի առաջարկու-  
թիւնը մերժելով մահուան դատապար-  
տուեցաւ։ Իսկ Աստուծած՝ որ անմեջու-  
թեան պաշտպանն է, զԸուշան դանիէլ

մարգարէին ձեռքովը մահուանէ ազատեց՝  
անոր անմեղութիւնը յայտնելով, եւ ծե-  
րերը պատճեց իրենց չարութիւնը խայ-  
տառակելով։

2. Ասորեստանեայց գերութեան ժա-  
մանակ՝ Խորայելի ժողովութեան մէջ Տո-  
րիթ անունով բարեպաշտ մարդ մը, զԱս-  
տուած մեղովով վշտացընելի եւ ամէն ա-  
նիբաւութենէ սաստիկ կը վախնար, ժո-  
ղովրդեան անօրէնութեան վրայ արտաքայ  
կարգի կը ցաւէր. երբ ուրիշները պղծա-  
լից հեշտութեանց եւ ամօթական կու-  
պաշտութեանց կը հետեւէին, ինքն Խո-  
տուծոյ տաճարը կ'երթար իր աղօթքն ու  
զոհը նուիրելու։ Աստուած իրեն զաւակ  
մը տուաւ, որուն անունը Տուբիա գրաւ,  
եւ սրտին մէջ տպաւորեց առաքինութիւնն  
եւ Աստուծոյ երկիւղը։ Տորիթ Նինուէ  
գնաց գերիներուն հետ եւ հոն սկսաւ իւր  
առաքինի գործքերը։ Մեռեները կը թա-  
ղէր, աղքանները կը կերակրէր եւ ամէ-  
նուն բարիկ կ'ընէր. աս պատճառաւ ալ  
կցըցաւ։

Սակայն Տորիթ Աստուծոյ աս թոյլ-  
տուութեան դէմ ամենեւին չտրտնծեց։  
Թէկատ կոյր, իր բարեկամներէն երեւէ  
ձգուած, օտար երկիր քշուած եւ իր հա-  
րստութիւններէն կողոպտուած էր, բայց  
ոչ երեք ասոր համար յուսահատեցաւ,  
այլ զուարթութեամբ զԱստուած կ'օրհ-  
նէր։ Բան մը չէր կընար խախտել իր

Աստուծոյ վրայ ունեցած վատահութիւնը, հատցլնել իր համբերութիւնն եւ վրդովին իր սրտին խաղաղութիւնը: Իր աղքատութիւնն երեք իրեն անիրաւութիւն մ'ընել չտուաւ: Իրիկուն մը երբ ախոռին մէջ ուլի մը ճայնլ լսեց, սրտի ցաւով եւ տագնապով կնոյն բաւ. Ո՛չ, նայէ, չըլլայ թէ գողունի բան մ'ըլլայ, վան զի երեք օրինաւոր չէ գողուած բան մը ուտել եւ կամ նոյն իսկ պաշել: Մահուան մօտ ծերունի հայն իւր որդին կանչեց ու բաւ. որդեակս, կենացդ բոլոր օրերը յիշէ զԱստուած եւ իր պատուիրանները պահէ եւ մեղք գործելն զգուշացիր: Սիրէ, պատուէ մայրդ, որչափ որ կապրի, եւ մի մոռնար ատորք եղի համար քաշած վշտերն ու խնամքը: Ունեցածէդ ողորմութիւն տուր, երեսդ աղքատէն մի գարձներ: Հաս ունիս, շատ տուր. քիչ ունիս, քէն ալ սիրով տուր. Ողորմութիւնը մեղքէ ու յաւիտնական մահուանէ կը փրկէ: Մ'եծ փութով զգուշացիր ամէն անսրբութենէ: Հպարտութիւնը սրտիդ եւ խօսքերուդ մէջ չտիրէ: Չընես ուրիշն, ինչ որ չես ուզեր որ ուրիշը քեզի ընէ: Քու վլադ մի վատահիր, սիրով խորհուրդ հարցուր իմաստնոյն: Միհան Աստուծոյ հաւատարիմ եղիր եւ փառք տուր իրեն ամէն դէպաքերում մէջ, եւ բալոր գործքերուդ մէջ իր խորհուրդն ու օգնութիւնը իսոգիւ: Բանէ մը չպահնաս: Ստուգիւ մենք իւելք ենք. բայց ամէն բարիք կունենանք, եթէ Աս-

տուծմէ վախնանք ու մեղքէն ետ կենանք: Տորիթ երկար ապրեցաւ եւ Աստուծմէ: ի փոխարէն իր կրած վշտերուն, շաա միփթարութիւններ ընդունեցաւ: Աստուած օրհնեց զինքն ու իրենները, զարմանալի կերպով իր աչքին լոյսն նորէն ետ տուաւ, եւ իր զակին առաքինութեանց գեղեցիկ պատուղները տեսնելով խոր ծերութեան մէջ մեռաւ: Ասկէ սորցինք, որդեակի թէ ինչպէս Աստուծմէ պէտք ենք վախնալ տղայութեան ատեննիս, որ մեր բովանդակ կենաց երջանկութեան ու յաջողութեան հիմն ըլլայ: Աստուած կ'օրինէ ու կը պաշտպանէ ամէնքն, որոնք իրեն հաւատարմութեամբ կը ծառայեն ու իրմէ կը վախնան: Եւանդաւ կ'այ, ո՞ր երիշէ է Տեսուանէ: (Աղջմ. ՃԺԱ. 1:)

3. Ա. Անկենտիս Յիսուսի Քրիստոսի նահատակն առաքինութեան ու կրօնից ունեցած անյաղթ սիրովը շատ նշանաւոր է: Ինք համարձակ խոստովանեցաւ իր քրիստոնեայ ըլլալը. սպառնալիք, տանջանք, խոստմոնք եւ շողոքորթութիւնք չկցան զինքը խախտել եւ իր հաւատքն ու աստուածսիրութիւնը փոխել: Աստիկ տանջանաց տակը վլշտ մնաց Քրիստոսի անուան հաստատուն խոստովանող: Դակիանոս գատաւորին հնարած խոշտանգանքը չկցան հաւատարիմ վկան ուրացութեան շարժել: Դակիանոս հրամայեց որ մարմինն երկաթով քերեն, անկէ ետքը


Հրաշէկ կասկարայի վրայ պառկեցընել ու  
վէրքերն աղով շիֆել տուաւ: Բայց ամէնքան  
պարապ էր. Ա. Վեհինտիոս միշտ իր Փլրկ-  
չին հաւատարիմ մասց: Ան ատեն անութ-  
դատաւորը զինքը մութ բանտ մը դնել  
տուաւ, որուն յատակը կարծր կեղեւ-  
ներով ու ապակւոյ կտորներով ծածկուած  
էր, որպէս զի Առուրն հնն անօմի եւ ցաւ-  
երէն մեռնի: Սակայն պէտք է միտ դնել  
որ առաքինութիւնը միշտ իր վարձը կ'ըն-  
դունի, իսկ մղութիւնն այ իր պատիքը:  
Աստուծոյ հաւատարիմ վկան իր ցաւոց ան-  
կողնոյն վրայ իբրեւ փափուկ մահճաց վրայ  
հանգած փուռեցաւ եւ անոյշ քուն մը  
քնացաւ. արթըննալիքն ետեւ ան կարծր  
կեղեւներուն տեղ գտաւ սիրուն եւ անու-  
շահուտաղիկներ, եւ պայծառ լուսով շրջա-  
պատած՝ իրեն երեւցան աստուծային  
Փրկիչն ու հրեշտակինը, որոնք Աստուծոյ  
գոփութեան երգեր կ'երգէին, ինքն ալ հե-  
տերնին սկսաւ երգել: Աս հրաշքին լուրը  
շուտ մը ամէն տեղ տարածուերով, ամէնքը  
հնն վագեցին սուրբ Ական տեսնելու եւ  
վրան զարմանալու: Աստուծած իր հաւա-  
տարիմ ծառան երկրի վրայ հրաշալի  
կերպով փառաւուերէն ետքը, անփշապէս  
յաւիտենական փառաց օթեւանը կան-  
ցեց, կենաց պատակը գուտիր գնելու եւ  
զինքն իր առաքինութեան համար վար-  
ձատըելու:

Իսկ իր անգութ դահիճը Դակիանոս՝  
հեթանոս եւ Աստուծոյ անուանն հայ-

հոյիչ մեռաւ, յամառելով ճշմարտու-  
թեան գէմ, որն որ մեծապայծառ իր ա-  
չացն առջեւ կը շողար: Իր իշխատակն  
անէծքով ու անուն ալ նախատանօք  
ծածկուած է: Առաքինութիւնն ու բարե-  
պաշտութիւնը, ճշմարտութիւնն ու ար-  
դարութիւնն Աստուծած երկայն ժամանակ  
անյայս կը թողու՝ իրեններն արհամար-  
հանօք եւ հայածանօք փորձելու համար.  
բայց ետքէն անոնց կը յաջորդեն յաւ-  
իտենական եւ աննայց հանդիսաւ ու մըշ-  
տատեւ երանութիւն: Ուրեմն, սիրելի  
որդեսակ, պէտք չե՞ս գուն ամէն բանէ վեր  
յարգել Առաքինութիւնն ու Աստուծած-  
պաշտութիւնը:

## 2. Ասուծոյ սիրոյ քրոյ:

Ա. Յէլու պարուին + յաւառարա հանկու-  
թեան +: (Ժող. Ժ.Բ. 1:) Աստուծոյ լնճայէ  
կենացդ առաջին պտուղը, հոգւոյդ առաջին  
շարժութեան յօժարութիւնները: Ի՞նչ:  
միթէ մէկն իր կենաց ամենագեղեցիկ օրերն  
որ բոլորովին Աստուծոյ կը վերաբերին, աշ-  
խարհքի զուարծութեանց եւ ունայինու-  
թեանց պիտի նուիրէ: Աստուծած մայն  
կրնայ սիրտը գոհ լնել: Ենիկայ մինակ  
բովանդակ սիրոյ արժանի է: Անիկայ է  
ծայրագոյն բարին, կատարելագոյն սէր եւ  
սիրելի քան բոլոր արարածները մէկտեղ:  
Ամենակատարեալ հոգւոց բոլոր գեղեց-  
կութիւնք եւ սիրելութիւնք իր գեղեց-  
կութեանց ու սիրելութեանց բով խաւար



★ ZUNI- R.M.CCP ★

Ա. Մայնական ՀԱ

ու ստուեր են : Անոր համար սրբոյ բովանդակ երանութիւնն եւ ուրախութիւնն իր գէցանդիման տեսութեան ու սիրոյն վրայ կը կայանայ : Եթէ դատապարտեալք բիւրամեայ չարչարանքներին ետեւ կարենային մինակ վայրկեան մը զինքը տեսնել ու սիրել, ոչ, որչափ պիտի մսիթարուէին եւ ուրախանային . զինքը պիտի սիրէին եւ ստանալու պիտի ցանկային . բայց երբեք չեն կրնար՝ եւ աշա աս է իրենց բուն գժոնին ու տանջանքը : Դուն, սիրելի որդեակ, կընաս զինքը սիրել . փառուկ եւ անմեղ սիրտ մը ունիս, եթէ զինքը չսիրեն, դատապարտեալ հրեշտակներէն աւելի անզգայ ու խիստ կըլլաս :

Բ. Աստուած Երեմիամարգարէին երեսով կ'ըսէ . Զեւէ յաւէտէնախնաւէրով սէրէց : Այս նախ Աստուած զքեղ սիրեց . դուն գեռ ծնած չէիր, երբ Անիկայ զքեղ սիրեց : Ուրիշ այնչափ կարելի արարածներուն մէջէն զքեղ ստեղծեց, որոնք գուցէ քեզմէ աւելի փութով իրեն կը ծառայէին : Զքեղ մեղքէ եւ յաւետենական մահուանէ փրկելու համար իր միածին Որդւոյն չիմնայեց, որն որ իր կեանքը քեզի համար խաչին վրայ զոհեց . ամէն օր սուրբ պատարագին զոհին մէջ աս անսահման սէրը կը նորոգէ, որպէս զի չնորհը ու յաւիտենական կեանք ստանաս : Հոգւոյց ու կենացգ բոլոր բարիխներն իր պարգեւներն են եւ իր վրադ ունեցած անբաւ սիրոյն ցցցերը : Իր սէրը զքեղ կատարելապէս երջանիկ

կ'ընէ : Աշխարհքիս երեսն երբեք մայր մը իր զաւկին համար այնչափ բան բրած չէ, որչափ որ անիկայ քեզի համար բրած է . երբեք սօրդ սիրտը զքեղ այնչափ սիրել չի կրնար, որչափ Աստուած զքեղ կը սիրէ : Անիկայ իր սիրոյն փոխարէն քեզին մինակ սիրտդ կ'ուղէ, ըսելով . Ուրիշաւութիւնների եւ ուշունքների իր համար աւելութէնութէն (օբննութէն) պահպանէն : Դնչես է անհ հուստութէն եւիր . իւսուց պատճեւ եւիր աւագանայ, եթէ զինքը սիրես եւ հաւատարմութեամբ իրեն ծառայես :

Գ. Որդեակ, պէտք ես գուն զլսուած սիրել, չէ թէ քեզի տուած շնորհացն ու բարերարութեանց եւ քեզի խոստացած ուրախութեանց ու փառաւորութեանց համար, հապա պարզապէս իր անսահման կատարելութեան ու սիրելութեան համար : Անիկայ է նոյն իսկ սէրն ու բարիքը, անոր համար մեր սիրոյն յանահմանս արժանի : Իրմէ աւելի սիրոյ գեղեցիկ եւ արժանաւոր առարկայ մը կայ : Կ'ուղէ որ մենք զինքը սիրենք : Բայց, որդեակս, Աստուածոյ սէրը պէտք է որ ըլլայ սրտանց ու գերազանց : Եթէ այս անկեղծ ճշմարիտ սէրը չըւնենաս, եթէ զինքն ուրիշ ամէն բանէ աւելի չսիրեն, եթէ իր բարեկամութիւնը պահէլու համար ամէն հաճոյնսերէ չհրաժարիս, եթէ ծանր մեղքով զինքը չլշտացնելու համար մահն յանձն չառնուս, սէրդ ճշմարիտ ու գերազանց սէր

է: Պէտք է որ գուն ալ Ս. Պօղոս առաքելցն հետ գունես. Ո՞ւ պէտք բայցնէ վեր Քրիստոնէ սէրէն հետումիւն, անչումանիւն, անջումանիւն, մէջ, մէջումանիւն, մարդումանիւն: Ուրաքէրէ առաջում է որ ու մահ, ու կանչ, եւ ու իսէ առէլ արարութ հը ինայ վեր Աստուծոյ սէրէն մէնէլ, ուր անհան Տեսան երայ Յիսուսն Քրիստոնէ. (Հառովմ. Է. 35:) Կոյն առաքելցն սորվեցուցածին համեմատ՝ առանց սիրոյ երբեք օգուտ չունի ոչ հաւատք, ոչ զիտութիւն, ոչ լեզուի պարզեւ եւ ոչ ալ մարդու որ եւ իցէ բարի գործք: Առանց սիրոյ ամենեւին արդինաւոր գործք չկայ. միայն զԱստուած սիրողներուն ամէն բան կը յաջողի եւ կենաց պսակը կը արուի: Եթէ Աստուծոյ սիրոյն մէջ մեռնիս, ընտրեալ մըն ես: Երջանիկ մահուան շնորհքն ընդունեալու համար պէտք է որ ստէպ սիրոյ շնորհքը ինդրես եւ աս սիրոյն մէջ զքեզ կրթես: Եռանդով ասիկայ խնդրէ եւ քեզի կը արուի: Յաճախ Աստուծոյ սէրը մատձէ, որ սիրտ նոյնով բորբոքի:

### Օրէնստ:

Երկու ճգնաւոր սաստիկ եռանդով Աստուծմէ շնորհք կը խնդրէին իրեն կատարեալ ծառայելու: Անգամ մը ճայն մը իրենց ըսաւ. Աղեքսանդրիա քաղաքը գացէք, ուր կը գտնէր Եւրարիստ անունով մարդ մը եւ իր Մարիամ ամուսինը, որոնք Աստուծոյ կատարեալ կը ծառայեն. ա-

նոնցմէ կը սորվիք զԱստուած սիրել ու իրեն ծառաւորը քաղաքը հասնելէն եւ զեւքարիստ գտնելէն ետեւ աղաւեցին որ իր ապրելու կերպն իրենց պատմէ: Ես խեղճ հովիւ մըն եմ, ըսաւ անսնց: Աս մեզի մի պատմեր, կրկնեցին ճգնաւորը. հապա ըսէ թէ գուք երկուքնիդ ի՞նչպէս Աստուծոյ կը ծառայէք: Ասիկայ գուք պիտի սորվեցընէք մեզի, հարք իմ: Ես տպէտ մարդ մըն եմ, եւ չեմ գիտեր թէ ինչպէս պէտք է զԱստուած սիրել ու իրեն ծառայել: ՄԵնք Աստուծոյ հրամանաւն եկանք քեզմէ սորվելու թէ ինչպէս գուք Աստուծոյ կը ծառայէք, կրկնեցին ճգնաւորը: Որովհետեւ գուք կը բաղձաք գիտնալ թէ ես ինչպէս Աստուծոյ կը ծառայեմ, լեցէք: Աստուածալախ մայր մը ունէի, որն որ իմ տղայութեանս փափուկ հասակին սրտիս մէջ անջինջ տպաւորեց ամէն բան Աստուծոյ սիրոյն համար ընել եւ կրէլ: Ցղայութենէս մինչեւ ցայսօր իր տուած պատուէրը կատարեցի: Աստուծոյ սիրոյն համար համբերութեամբ ընդունեցայ յանդիմանութիւններ ու պատիժներ, հրաժարեցայ ամէն կերուխումներէ եւ մեղանչական հաճութիւններէ ու զուարձութիւններէ: Աս կրթութիւնները բոլոր կենաց մէջ շարունակեցի: Ամենայն ինչ Աստուծոյ սիրոյն համար ըրի եւ կ'ընեմ: Աստուծոյ սիրոյն համար առառ կ'ելեմ, առաւօտեան աղօթքս կը մատուցանեմ եւ գործքիս կ'երթամ: Անոր սիրոյն

Համար կը քննանամ եւ կուտեմ, կը զու-  
արձանամ, շունչ կանում, կը համբերեմ  
անօթութեան, ցրտութեան, տարու-  
թեան, աղջատութեան ու հիւանդութեան:  
Ժամանակաւոր բարիք միայն աս քանի մը  
ոչխարներս ունիմ, զորնք ինծի ժառան-  
գութիւն թողուցին իմ հանգուցեալ  
ձնողքս: Աստուած օրհնեց իմ ինչքս, եւ  
հարուստ եմ: Ունեցած երեք մաս կը  
բաժնեմ. մէկ մասն եկեղեցւոյ կու տամ,  
մէկ մասն ալ աղքատներու, իսկ երրորդ  
մասէն ես ու կիս կ'ապրինք: Կերակուրս  
քիչ ու իսեզէ է, բայց ես Աստուածյ սիրոյն  
համար անով ալ գոհ եմ վասնզի ինք այս-  
պէս կ'ուղէ: Երբ որ ճգնաւորք հարցու-  
ցին թէ արդեօք թշնամի ալ ունի: Եւ-  
քարիսդ պատասխան տոււաւ. Ո՞վ թըշ-  
նամի չունի: Ես սաստիկ կը զդուշանամ  
մէկուն չարիք ընելէն, մէկը վշտացընելէն  
ու մէկուն վրայ գէշ խօսելէն: Այսու  
ամենայնին թշնամի ալ ունիմ եւ նախան-  
ձող ալ: Բայց ես իրենց չար չեմ բարձար,  
զիրենք կը սիրեմ եւ կը չանամ իրենց  
բարիք ընել: Աս է մեր ապելու կերպը.  
այսպէս կը ծառայենք Աստուածյ: Երկու  
ճգնաւորք ասոր վրայ սաստիկ ապշած ու  
զարմացած՝ սրտի մեծ ուրախութեամբ  
ու գոհութեամբ տեղերնին դարձան՝ կա-  
տարելութեան հասնելու շատ դիւրին  
միջոց մը գտնելնուն համար:

3. Երեւանապետիւն ապէն ու բոլոր իւնաց  
էջ Ցիոնուսի հանելու գրայ:

Սրբութեան համելու համար պէտք  
է Ցիոնուսի Քրիստոսի նմանիլ ու հետեւիլ:  
Անիկայ է սուրբերուն սուրբն եւ սրբու-  
թեան կատարելագոյն օրինակը: Ամէնքը  
սրբացընելու համար ուղեց զանազան հա-  
սակներէ անցնիլ. որպէս զի կարենայ ա-  
մէնքն իրեն նմանելու քաջալերել, ուղեց  
ամէնքուն հաւասար ըլլալ, բաց ի մեղաց:  
Աև պատճառաւ, կ'ըսէ իրենէսս, տղայ  
եղաւ տղաքը սրբացընելու համար: Մին-  
չեւ պատիկներուն խոնարհեցաւ, պատիկ-  
ներն իրեն բարձրացընելու համար: Երի-  
տասարդ եղաւ երիտասարդաց իմաստու-  
թիւն որբվեցընելու համար, միեւնոյն միջո-  
ցին զանոնք իրեն նմանելու հրատիրեց: Ո  
ւրագ երիտասարդք պէտք է որ իրենց զգած-  
մանց ու գործոց կերպն աս աստուածային  
պատիկընին համեմատ ուղղեն: Աստուածյ  
Որդին՝ իր երիտասարդութեան ժամանակն  
երկիր վրայ չոր բանի գիւտորաբար օրի-  
նակ տոււաւ:

Առաջին Ե իւր ինուրի ու նախուն-  
իւնաւ: Ցիոնուս երեսուն տարի անծանօթ-  
կեանք անցուցնապարէթի մէջ: Աս կեանքը  
գիտէին մինակ իր մայրն ու մնուցիչ հայրը:  
Ասով երիտասարդաց սրբվեցընել ուղեց,  
որ փախչն ընդունայն պատուէ, աշխարհ-  
քի փառաց ու գովութեանց ետեւէ ըլլ-  
ան, հապա միայն ջանան ծածուկ Աստու-

ծոյ համելի ըլլալ, ծնողք եւ առաջնորդք ուրախացնել խնարհութեամբ, պարկեշտ ու բարի խօսքերով ու գործերով:

Երբորդն է իր ասունութպալութեան օրինակ: Իր հասակին տասուերկուերորդ տարին իսրայելի ուրիշ ամէն աստուածապաշտներուն պէս Երուսաղէմ գնաց տաշձարն Աստուծոյ իր Հօրն երկիր պատաներու, Աստուծոյ խօսքն՝ արդէն ամենագէտ ուսուցիչ՝ քահանայից ու գիտուններուն բերնէն լսելու եւ ժողովրդեան զոհին ներկայ գտնուելու: Յիսուսի օրինակին համաձայն պէտք է որ Երիտասարդք Աստուծոյ տունն երթան, որպէս զի հոն նոր ուխտին սուրբ զոհին՝ պատարագին՝ ներկայ գտնուին, Աստուծոյ խօսքը լսեն քարոզի եւ քրիստոնէական վարդապետութեան մեկնութեան ձեռքով՝ փրկուելու հարկաւոր գիտութիւնները սորվին՝ քահանայիցմէ, եւ տոնի օրերը սրբութեամբ, առաքինութեամբ եւ արդարութեամբ անցընեն:

Երբորդն է իր պարմանալի հնագույնութեանը: Անոնց հետ ինու ու Նուլուելի հնաց է անոնց հնագույնութ էր, կըսէ Ղուկաս աւետարանիը: Ի՞նչ գեղեցիկ օրինակ կուտայ Յիսուս այնչափ որդւոց եւ օրիորդաց, որ իրենց ծնողաց որոնց պարտական են Աստուծմէ ետքը կեանքերնին եւ ամէն ունեցածնին ու եղածնին, անհնաղանդ ցլլան ու զիրենկը յարգեն: Ի՞նպէս այնչափ անհնաղանդ որդիք իրենք զիրենք:

պիտի արդարացընեն Քրիստոսի՝ իրենց ապագայ գատաւորին առջեւ՝ որ իրենց հնացանդութեան օրինակ տուաւ: Ովկ քրիստոնեայ զաւակիք, Աստուծոյ Որդիէն սորվեցէք ձեր ծնողաց հնաղանդ ու հպատակ ըլլալ: Հնաղանդութիւնը զոհէն շատ աւելի պատուական ու Աստուծոյ հաճէլի է:

Չըրրորդն է իր Ասունութոյ ու հարդէան առվան իմաստութեանը ու շնորհօդ վարդապատում: Յիսուս զարդանայը իմաստութեանը է հարդապատում, և շնորհօդ յԱսունութոյ եւ ի հարդապատում (Պուկ. Բ. 52:): Ասիկայ չի նշանակեր որ իրօք Աստուծոյ Որդին կատարելութեան մէջ կ'ամէլո, որ ամենակատարեալ էր, հապամիայն մարդկան առջեւ օրրասորէ միշտ աւելի կըյայտնէր ու կըցուցընէր իր աստուածային կատարելութիւնը նկագէս արեւը Փլշտոնյոն լցոյն ունի, սակայն միշտ աւելի լուսաւոր կըլլայ որչափ որ Կեսօրւան կը մտենայ: Ինք ուղեց Երիտասարդքաց գեղեցիկ դաս մըտաւ, որ տարիինին մեծնալուն համեմատութեամբ, բովանդակ ճգերնին ի գործ գնեն իմաստութեամբ եւ առաքինութեամբ զարգանալու, եւ կենաց գարունն օգտիւ սերմանելու, որպէս զի աշնան հունձն առաւապէս ժողվեն: Ովկ Երիտասարդք եւ օրիորդք, կեանքերնիդ մի նուիրէք մեղաց ու անառակնութեանց, այլ ընծայեցէք անմեղութեան ու սրբութեան: Զեր պատիւն է սուրբ ու անմեղ կեանքը, որպէս Աստուծոյ ու մարդկան համց եւ սիրենք կ'ըլլաք:

Բայց ո՞չ քանի քանի երիտասարդներ  
այնչափ տարիներու մէջ իմաստութեամբ  
եւ առաքինութեամբ զարդանալու տեղ,  
մեղքով ու չարութեամբ կը մեծնան.  
արդարութեան պատմուժանը՝ զօր մլրտու-  
թեան ժամանակն Աստուծմէ ընդունեցան,  
մեղքերով կը կորսընցընեն : Ո՞վ քրիստո-  
նեայ երիտասարդ, նայէ, քու փրկիչդ,  
Աստուծոյ Որդին, տղայ եղաւ, որպէս զի  
քեզի օրինակ տայ թէ դուն ալ ինչպէս  
պէտք ես տղայութենէդ զքեզ նուիրել  
Աստուծոյ, առաքինութեան եւ անմեղու-  
թեան : Ո՞րչափ քիւ կը նմանիս . քու  
Փրկիչդ, եթէ կենացդ գեղեցիկ տարիները  
մեղքերով եւ գէշութիւններով անցընես,  
առաքինութեան տեղ ամկարշտութիւն  
սորվիս, որով քու ապագայ դժբախտու-  
թեանդ — յաւիտենական դատապարտու-  
թեանդ — հիմը կը դնես : Դարձուր աչքդ  
ադ աստուծացին պատկերին վրայ, որպէս  
իրմէ Հնազանդութիւն, պարկեշտութիւն,  
բարեպաշտութիւնու իմաստութիւն : Իրեն  
նմանէ, որ երանութեան համախ, զոր քեզի  
խոստացեր է: Կայնպէս վերջի տարիներուդ  
մէջ ալ անիկայ ըլլայ քեզի օրինակ ու  
պատկեր: Մինչեւ մահդ հետեւէ իր խոնար-  
հութեան, սրբութեան, Հնազանդու-  
թեան, առ Աստուծած եւ առ ամէն մարդիկ  
ունեցած սիրոյն, եւ նեղութեանց մէջ ու-  
նեցած հարկերութեան: Եթէ երկրի վրայ  
Յիսուսի պէս ապրիս, Աստուծոյ եւ մարդ-  
կան առջեւ քեզի փառք, պարծանք ու

պատիւ կըլլայ: Ի՞նչպէս պիտի մտնենք իր  
արբայրութիւնը, եթէ մեր չար կիրքերուն  
հետեւինք, աս աշխարհքիս ուրախու-  
թիւններն ու հաճոյքները ինդրենք, ան-  
իրաւութեամբ եւ մեղքով ապրինք, եւ  
չամբերենք այս կենաց անցաւոր վշտերուն:  
Պէտք է որ մեր վարքը Քրիստոսի վարուց  
համեմատ ըլլայ: Անոր համար մեզի կը  
գոչէ: Ու որ ի՞նչեւ ի՞ւ աշխերոյն Ալլա: Ի՞նչ  
ի՞նչին ուրախայ, եր խաչ տանիւ էս ի՞ւ երե-  
ւես հայ: Ուո՞ւ որ էս ես, կ'ըսէ Քրիստոս, հան  
ուրեմն Ալլայ ի՞ւ ծառապա ուլ: Մենք քրիստո-  
նեայ կ'անուանուինք. որպէս զի Քրիստոսի  
վարուց հետեւինք. աս անունը պարապ  
տեղ վրանիս չկրենք:

### Օրինակ:

Թէ որչափ օգտակար եւ ազգու է  
Յիսուսի սէրը տղոց սիրալ տպաւորել եւ  
իր օրինակին նմանեառ յորդորել, հետեւ-  
եալ պատմութիւնը կը ցուցընէ: Որբեւ-  
արի աղքատ կին մը իր նեկնութեան  
չնայենով մեծ հոգ ունեցաւ իր Դորթէա  
աղջկանը վրայ որն որ տասը տարեկան հա-  
սակին մէջ սաստիկ կայտառ ու ցրուած էր:  
Մայրը վախնալով որ իր աղջիկն ընկերացը  
հետ շարունակ իսաղալով կրնայ ապականիլ,  
անոր կրթութիւնն յանձնեց դաստիարա-  
կուհուց մը, որովհետեւ ինքը ժամանակ  
չունէր: Պատի Դորթէան երկու տարեան  
մէջ իր կրթիչն քով ոչ միայն ամէն կերպ  
գիտութիւնն սորվեցաւ, այլ նաեւ գլխաւ-

որաբար առաքինութեան մէջ շատ յառաջ գնաց : Իր սիրելի գաստիարակու հւոյն բոլոր իրատները սրտին մէջ տպաւորեց, եւ մասնաւոր կերպով փոյթ տարաւ իր բոլոր գործերուն մէջ Յիսուսի Քրիստոսի նմանելու : Իր մօրը տունը դաւնայէն ետեւ բոլոր լնտանեաց մեծ ուրախութիւնն եղաւ : Իր անմեր սրտին ամենագելեցիկ առաքինութիւններն էին հեղութիւն, հնավանդութիւն, ամօթխած պարկեցութիւն, աշխատութեանց մէջ զուարթութիւն ու յարատեւութիւն, խոնարհութիւն աղօթասիրութիւն, եւ Աստուծոյ հետ մշտնչնաւոր միութիւն : Ասիկայ գրգռեց իրեն դէմ շատ թշնամիներ ու նախանձորդներ : Իր նախանձորդ ընկերներէն ումանք զինքն իբրեւ կեղծաւոր ու դրսէն սուտ սուրբ ձեւացող բամբասեցին : Բայց Դորոթէա իր Փրկչին սիրով սասոնց համբերեց : Իր անմեղութիւնն ամէնքը ճանշնալով թշնամեաց չարախօսութիւնն ու բարձասանքն իրենց անպատուութիւն ու խայտառակութիւն եղաւ :

Յարգելիքահնայի մէ՛ որն որ Աստուծոյ շնորհաք անոր օրինակին ուրիշներուն վլայ յառաջ բերած ազգեցութիւնն ու պատուզն ուրախութեամբ կը տեսնէր, հարցուց տեղեկացաւ անոր վարուց ընթացքը : Դորոթէա իրեն այսպէս պատասխան տուաւ : Իմ գաստիարակուհիս, ըսաւ, ինծի մլչու կը պատուիրէր որ ամէն բանի մէջ զիսուս Քրիստոս ինծի օրինակ առնում : Ես անոր

իրատին հետեւելով՝ արթընցած ատենս մը տացս առաջեւ կը բերեմ աստուածային մանուկ Յիսուսն, որ արթընալուն պէս ինք զինքն Աստուծոյ կը նուիրէր : Իր օրինակին համաձայն օրական բոլոր գործքերս Աստուծոյ կընծայեմ : Ազօթած ատենս կը մտածեմ զՅիսուս, որ իր երկնաւոր Հօր Կաղաչէ, եւ սիրտս իր եռանդնալից սրտին հետ կը միացընեմ : Գործքիս ժամանակ կը մտածեմ որ Յիսուս իմ փրկութեան համար գործեց, եւ իմ գործքերս ու աշխատութիւններս իրենին հետ կը միացընեմ եւ ամէնն ալ առ սէր իւր կը կատարեմ, զիս իր սուրբ կամացը նուիրելով : Եթէ մէկն ինծի բան մը հրամայէ, մէկէն միտքս կը բերեմ թէ ինչպէս Յիսուս երկրի վլայ իւր մօրը Մարիամայ եւ իր սնուցչին Յովսեփիայ հրամաններ կը կատարէր եւ իմ հնազանդութիւնս ալ իրենին հետ կը միացընեմ : Եթէ սակառուիմ ծանր ու գժուարին բան մընել, կը մտածեմ որ իմ Տէրս առ սէր իմ մինչեւ ի մահ խաչի հնազանդեցաւ եւ այսպէսով այն խիստ պատուիրը կը կատարեմ : Զրպարտութեանց ու վշտացուցիչ խօսքերու երբեք պատասխան չեմ տար, իմ Յիսուսին նայելով որ չարախօսութեանց ու նախատանաց ամենեւին բերան չբացաւ :

Յիսուսի օրինակին համեմատ կերակրոյ մէջ ալ չափաւոր եմ, անոր համար կ'ուտեմ միայն որպէս զի զօրութիւն առնում՝

Աստուծոյ փառաց համար աշխատելու, անոր սիրոյն համար զգայական ախորժակա կը մահացլնեմ եւ անհամ ու գէշ կերակուրներու ատեն միտքս կը բերեմ լեզին ու քացախն, որոնց մով իր թշնամիները խաչն վրայ իր պապակիչ ծարաւն անցուցին: Երբ անօթենամ եւ ուտելու բան մը չունենամ, կը մտածեմ որ Յիսուս առ սէր իմ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ ու պահք պահեց շատակերութեան մեղքերքաւելու համար: Եթէ զուարթ ընկերութեան մէջ գտնուիմ, Յիսուսի իր աշակերտաց հետ ունեցած ուրախ եւ սուրբ վարձունքը միտք կը բերեմ: Եթէ լսեմ անվայել խօսակցութիւններ, թողութիւն կը խնդրեմ եւ կը մտածեմ Յիսուսին սրտին զգացած ցաւն, որ կը վշտանայ իր երկնաւոր Հօրը գէմ եղած արհամարհանաց պատճառաւ: Ապաշխարութեան սուրբ խորհուրդն ընդունելու գացած ժամանակս կը մտածեմ Յիսուսի խոր սրտմութիւնը Կէթսեմանի պարտէզն ու խաչն վրայ: Սուրբ պատարագի ատեն՝ սիրտ Յիսուսի հոգւոյն հետ կը միացընեմ եւ կը փափագիմ ասոր ներկայ գտնուիլ ան դիտաւորութեամբ, որով Յիսուս Քրիստոս քահանային ձեռքով ինք զինքը հացի ու գինւոյ կերպարանաց տակ մեր խորաններուն վրայ իր Հօրն երկրպագութեան, մեր մեղաց թողութեան ու մարդկան փրկութեան համար կը նուիրէ: Իրիկունը հանգչելու գացած ատենս կը մըտ-

մուամ թէ որչափ տարրեր է անկողինս խաչի անկողնէն, որուն վրայ աստուածային անմեղ Գառնուկն իր հոգին ու կեանքը զոհեց, եւ կը քնանամ իմ հոգեվար Փրկիչս Խօսքերն ըսելով. Հայր, հոգիո Յեւուր ի անդրէմ: — Աս կերպով ապրիլս սրտիս անպատում ուրախութիւն ու միսիթ արութիւն կը պատճառէ: Սիրով կը համբերեմ ամէն նախատանաց, կը յաղթեմ գէշ բաղձանքներուս եւ փորձութեանց, որոնք ինձիսատիկ տագնապ ու աշխատութիւն կու տան եւ շատ անդամ արտանութիւն, ցամաքութիւն ու զարհուրանք կը պատճառեն. ան ատենն ալ անմիջապէս հոգւոյս առջին կը բերեմ զիսուս որ Գէթսեմանի պարտէզն մահուան հետ կը կռուէր, եւ իրեն հետ կըսեմ. Հայր, «Ն ի՞ ամեն, այլ ո՞ւի՞ ըլլայ, Երբ ընկերութեանց, այցելութեան եւ անպատշաճ զրօսանաց երթալու սաստիկ բաղձանք ունենամ, մէկէն կը մտածեմ որ իմ սիրելի Փրկիչս ինձի կը գոչէ. Արին, Էնչուն ի՞ ո՞ւով զիս նույն աշխատէ եւ ի՞ ո՞ անցուո՞ր ո՞ւունութիւննէը չայէլւու համար: Ի ՞ նշուն ինձի ընծայադ սէրդր ինձի առնելով ո՞ւունութիւնն, մէջոց ո՞ւունուայի ը հոսերեն: Ես ալ իմ սրտիս խորքէն իրեն կը պատասխանեմ. ոչ, Աստուած իմ, երբեք զքեզ պիտի չժողովում, մինչեւ մահ կ'ուզեմ քեզի հաւատարմութեամբ ծառայելու: Ուր պիտի երթամ, եթէ քեզմէ հեռանամ, գուն ունիս միայն կենաց խօսքերը: Աս մտածութիւն-

Ներով Խրախոյս եւ ոյժ կը զգամ իմ Յիսուսին հաւատարիմ մնալու: Ոչ Յիսուսի նմանելն բարձրագոյն, գեղեցկագոյն եւ իրեն ծառայելն քաղցրագոյն բան չկայ. որչափ երջանիկ է հօգիս, որ աս կերպով կենարարին կը հետեւի:

Երանի թէ մեր ժամանակին աղջիկներն ալ ասոր հետեւէին, որչափ մեղքեր կը խափանուէին:

4. **Ծանոթաց պարուական յարդութեան ու սիրոյն կրոյ:**

Ու երիշէ է Տետրակե՛ մեծարի զննող իւր եւ իւրեւ Տետրակե՛ նոցա, կը սէլ Աիրաք: Որդեակ, եթէ կը վախնաս Աստուծմէ, կը պատուես հայրդ, մայրդ ու ամէն մեծերդ: Բայց Աստուծմէ կը վախնաս, եթէ իր պատուիրաններն ու սպասնալիքները բանի տեղ չեն դներ: Միտ դիր, ինչպիսի պատիժներ անհնազննդ որդւոց սպասնացուած են. Ուրիշ ու անորդէ դժոյր եւ մեծարի զնոյր, ամօն իւր եւ նախորդ իւր. (Ար. ԺԹ. 26:) Ան՝ որ ծառը առան դժոյր եւ անորդէ դժոյնարդ յօր իւրոյ. Խելացն զնո աբուսուած յարոց եւ իւրեցն ձափէ արծուուեաց (— Լ. 17:) Ալ ապահուան է, որ նորու դժոյր, եւ անէծեալ է Տետրակե՛, որ յաստացնէ զնոյր իւր. (Աթր. Գ. 18:) Թող խորունկ մտմտան աս զարհութելի սպասնալիքներն ամէն իրենց պարտքը մոռցոր զաւակները: Լսենք նաեւ Աստուծոյ խիստ օրէնքը. Ենթէ իւր սիրուած որդէ իւր եւ անդիժմ է ու լուսէ իրտու հօր

է և հօր իւրոյ, եւ իրտորիցն զնո եւ ու անդոյցն նոցա. իւլցին զնո հայր եւ մայր նորու եւ արտցն զնո առ ծերուույոյ ժաղաւէն իւրեւուց եւ է ուրան դարտուուրաց իւրեւուց եւ ասունցն շնուռու. Ուրդէն մէր այս իւր եւ անդիժմ է ու լուսէ իրտու մէրուած: Եւ արտիշտեցն զնո արժ ժաղաւէն իւրա մէրուած: (Երկ. օր. ԻԱ. 18:) Աս խստագոյն օրէնքն որ դրուած է անհնազննդ զաւակներու համար. պէտք է զմեզ զարհութեցնէ Աստուծոյ արդարութենէն, որն որ ամպարիշտ որդւոց մեղաց համար սպասնացած պատիժները ճշդիւ պիտի կատարէ: Երանի թէ աս սոսկալի պատժոյն վախն անաստակութեան մեղաց մէջ խստացած զաւկներուն կամքն ու միտքը փոխէր եւ զիրենք շարժէր իրենց ծնողքը սիրելու, եթէ հնազանդութեան յորդուող խրատներն անսպասող մնան: — Որդեակք իմ, լսեցէք ձեր ծնողաց, որոնք անդադար ձեզի կը կրկնեն եթէ մեղի հնազանդիք, Աստուծոյ հնազանդած եւ իր սուրբ կամքը կատարած կ'ըլլաք: Իր համութիւնն ու սէրն անոր վրայ կը հանգչէ, որ իր պատուիրանները ճշդիւ կը պահէ: Աս աղդարարութիւնն որչափներ առաքինի եւ սուրբ ըրած է:

Պատրուեած զնոյր ու եւ զնոյր ու, զի երանիստեած լնեցն է վերոյ երիբ եւ բորբ լնեցն ժեւ: Աստուծած աս պատուիրանով չորս բան կը ինդրէ զաւկըներէն, այս ինքն յորդութիւն, սէր, հնազանդութիւն եւ օքնութիւն:

Ա. Յարքեցիւ է մահաբեցիւ զանոնիւ, ա-  
րոնց Աստուծութիւնը եղաւը՝ պարուսիան է իւնա-  
տերնիր, բայց նիւնանիդ է առնիւ բարդիւնելը:  
Ծննդք՝ Աստուծոյ տեսանելի փոխանորդ-  
ներն են. զանոնք չնախատեք չցաւցնէք  
ոչ սրտերնուդ. մէջ, ոչ խօսքով եւ ան-  
պատշաճ վարմունքով: Սիրով լսեցէք իրենց  
խրատներն ու յանդիմանութիւնները, ո-  
րովհետեւ կ'ըսէ ձեզի Ա. Հոգին. Լուր-  
դրեաւ իրադարձութիւններ ու մ մերժեր ոքէն-  
հօր ույ: (Ալ. Ա. 18:)

Բ. Աստոնցին սէրով գիրենիւ սէրեցիւ:  
Ուրախացէք անոնց վրայ եւ իրենց ուրա-  
խութիւն պատճառութիւնը: Մ'ոտածէ, ո՞ ա-  
նոնիւ զէնը ձնան: Կ'ըսէ իմաստունը, և-  
սս մէծադրոյն բարեւաց համար երախտիւնը եղիք:  
Սիրով կը ցուցուի երախտագիտութիւնը:  
Բայց զանոնք միայն բնական սիրով՝ ձեր  
ծնողքն ըլլալուն, մի սիրէք, հապա սի-  
րեցէք Աստուծոյ համար, որուն սուրբ  
կամքը կ'ուզէ որ զիրենք սիրէք: Աս սէրը  
կը յայտնուի ծնողաց անոնց բաղձանքները  
զուարթութեամբ եւ հաւատարմութեամբ  
կատարելով, զիրենք արտմեցնող եւ վըշ-  
տացնող ամէն բաներէն փութով նորշ-  
լով, իրենց նկատմամբ քաղցր, եւ մարդանէր  
ըլլալով, հեղութեամբ եւ հնապանդու-  
թեամբ իրենց պակասութեանց համբերելով  
եւ իրենց համար աղօթելով թէ ողջ եղած  
ատեննին եւ թէ մահուանէ ետեւ:

Գ. Ուրիշիւ հնապանդ լիքուն+ ձնուաց  
մէր է Տէր, կ'ըսէ Պօղոս առաքեալը.

Դ. այն է արքանն: (Եփես. Զ. 1:) Ուրիշ  
տեղ մըն ալ. Ուրիշիւ, հնապանդ լիքուն+ ձնու-  
աց մէր յանդիմանի, զի այն է համայ արք-  
Ա. Տէրուն: (Կող. Գ. 20:) Ճիշդ իրենց  
հրամաններուն համաձայն վարուեցէք, ի-  
րենց կամքն ուրախութեամբ կառարեցէք,  
որովհետեւ Առաքելցն ըսածին պէս Աս-  
տուծած պյանդէս կ'ուզէ: Եթէ դուք ծնո-  
ղաց հնազանդիք, Աստուծոյ կը հնազան-  
դիք. Եթէ անոնց գէմ գնէք, Աստուծոյ  
կը հակառակիք: Միայն եթէ ծնողք Աս-  
տուծոյ օրինաց կամ խզճի հակառակ բան  
մը հրամայեն կամ ուզեն, ամենեւին մի  
հնազանդիք: Բայց այսպիսի գէպքերու  
մէջ պէտք է խոչեմութեամբ վարուեիլ,  
եւ եթէ կը տարակուսիք, խելացի ու ար-  
դարագատաւնանի մը խորհուրդ հարցուցէք:  
Սիրով եւ ուրախութեամբ եղած հնա-  
զանդութիւն մը ծնողաց համոյական է եւ  
զէն Աստուծոյ առջին կը պատուէ, իսկ  
ակամայ եւ դիմադարձ հնազանդութիւնն  
Աստուծոյ ալ ծնողաց ալ համելի չէ:

Դ. Չեր ձնուաց օչէնցիւ: Երբէք չտու-  
նաք բարիքները, զրոնք ծնած օրերնէդ  
ծնողացմէ ընդունեցաք, եւ երբ որ կընաք  
բարիք ստանալ, անոնց փոխարէնը հա-  
տուցէք: Երեսիք վրայ մի թողուք ծնողք-  
նիդ. հապա իրենց օդնեցէք հիւանդու-  
թեան, աղքատութեան, ծերութեան եւ  
ամէն հոգեւոր ու ժամանակաւոր նեղու-  
թեանց մէջ: Ծննդաց չօգնելը ամենա-  
մեծ մեղք է: Աստուծոյ բարկութիւնն  
3\*

այսպիսի զաւակներու վլայ կը հասնի ու  
արդար պատիմն ալ գլուխնին կու գոյ:  
Ա ապերախտութիւն մըն է, եթէ մէին  
իւր ծնողքը կարօտութեան մէջ տանջուած  
տեսնէ եւ անոնց չօգնէ: Այս որդեակ,  
կեանք դոչելով անոնց պէտք ես օգնել:

Սրբազն պարտքերնիդ սիրով կատա-  
բելու յորդորավիտ ըլլայու համար, կար-  
դացէք Ա. Գրոյ մէջ յիշատակուած չար  
ու բարի տղոց օրինակները: Ե՞ս իր Քամ  
որդին անիծեց զինքը ծաղրելուն համար:  
Աբիսորմ իր Հօրը Դաւթին դէմ ապրո-  
տամբելուն համար սոսկալի վերջ ունե-  
ցաւ. նոյնպէս Հեղին որդիքն ալ իրենց  
անհնազանդութեան եւ անառակութեանց  
չարաչար պատիմը գտան: Միշտ մնաց  
առջին ունեցէք Յիսուսի սքանչելի օրի-  
նակն, որն որ Աստուած էր ու բլոր աշ-  
խարհքի աեր, սակայն հնազանդեցաւ իր  
մօրն ու անուցիչ Հօրը: Յիսուս Քրիստոս  
ուղեց ամէն տղոց օրինակ ըլլալ իր ծնողաց  
ցուցած յարգութեամբն ու հնազանդու-  
թեամբ եւ զիրենք համոզել թէ որ-  
չափ պատժոյ արժանի է անհնազան-  
դութիւնն ու անպատութիւնը: Եթէ  
Յիսուս իր մօրը կամքը պատուեց, անկէ  
միայն իր ժամանակաւոր ծնունդն ընդու-  
նելուն համար, իսկ պէտք չէ որ մե՞ր  
ծնողքնիս յարգենք, որոնց պարտական  
ենք Աստուծմէ ետքը կեանքերնիս եւ ամեն  
բան, ինչ որ ենք եւ ունինք:

## 5. Ըստուծութիւն:

Ա. Զեր ծնողաց ու մեծերուն մի հա-  
կառակիք ան բանին մէջ, զոր ձեզի կը  
հրամային կամ կ արգելեն: Իրենք պարտա-  
կան են ձեր հոգւոյն ու մարմնոյն բարիքը  
հոգալու, վրանիդ հսկելու. Աստուծոյ  
հաշիւ պիտի տան ձեզի համար, եթէ գուք  
իրենց անհոգութեան պատճառաւ մեղան-  
չէք: Զեր ծնողքն ու մեծերը խոզիւ  
կը պարտաւորին զձեզ արգելելու մեղաց  
առիթներէ, վտանգաւոր ակումբներէ,  
եւ գէշ ճանչուորութիւններէ: Եթէ  
անոնք զձեզ աս ամէնէն շղգուցացնեն,  
ծանր մեղք կը գործեն Աստուծոյ առջին.  
որ զանոնք ձեզի պահապան դրած է: Ով  
քրիստոնեայ զաւակներ, ձեր մայրերն ու  
դաստիարակները պարտաւոր են ձեր կինակ-  
ցութեան, ընտանութեան ու վարժունքին  
վրայ հսկել, զգեստուց եւ բոլոր ընթացից  
մէջ ձեր ունենալու պարկեշտութեան հոգ  
տանիլ. ունայնասիրութեան բաղձանքնիդ  
զսպել եւ զձեզ արթուն եւ մոտպիք  
ընել անմեղութիւննիդ կորսընցընելու  
ամէն վտանգներուն մէջ: Եթէ ասիկայ ի  
գործ չդնեն, ծանր կը մեղանչն: Եթէ  
գուք ալ իրենց խրատներն ու արգելեներն  
սորի առակ առնելով արհամարհէք, ան ա-  
տեն մեղքը ձերն է եւ աւելի եւս ծանր  
պատժոյ արժանի: Զեր կրթիչներուն ալ  
պարտական էք նոյն հնազանդութիւնը,  
մեծարանքն ու սէրը նուիրել՝ ինչպէս որ

ծնողաց, խղճի մտօք պէտք է-որ հնազանդիք եւ ընկեր ան ամէն բան, զոր ձեզի կը հրամայեն եւ չընէք՝ ինչ որ ձեզի կ'արգելն, թէ զեղեղ տեսնեն եւ թէ շտեսնեն: Ծնողաց եւ կրթիներուն պատուէրներն ու արգելքներն Աստուծոյ պատուէրներն ու արգելքներն են. որն որ զեղեղ ամէն տեղ եւ ամէն ժամանակ կը տեսնէ. եթէ դուք ձեզի հրամայուածը չընէք ու արգելուան ընկեր, Աստուծոյ կամացը հակառակ կը գործէք:

Բ. Եթէ ծնողք խօսքով կամ իրենց գործելուն կերպերով, հպարտութեամբ, անառակալութեամբ, անիրաւութեամբ, անկարգութիւններով, եւ ուրիշ ասոնց նման անկարգութիւններով իրենց զաւկրներուն գայթակղութիւննան, զաւկրներն երբեք անոնց գէջ օրինակին պիտի չէտեւին, բայց երբեք ալ այսպիսի ծնողք պիտի չնախատեն ու չանարգեն: Այսպիսի ծնողք Աստուծած կը պատժէ: Քրիստոս ալ վայկու տայ այնպիսին ներուն բակով. Այս անդի յայ ներածութային ու ներածութեան: Լուսաւութեան է բանական է առաջ պատժուածուն նորու է անկանէր է նոր: Նոյնպէս չարաչար կը պատժուին անտղաքնալ, որոնք իրենց ծնողաց ու մեծերուն մեղաց ու մղութեանց կը չէտեւին ու կը նմանին: Անոնք դժոխոյ ճամբէն կը քայլէն, բայց պէտք չէ որ հպատակներն անոնց ետեւէն յափունական դատապարտութիւնն երթան: Զաւկրներն իրենց ծնողաց համար անդադար անդադար Աստուծոյ

ջերմ աղօթքներով՝ պիտի աղաչէն՝ որ անոնց դարձի չնորհք տայ, որ յաւիտենական կորստենէ ազատին: Զաւկրները պէտք չէ որ իրենց մեղանչող ծնողաց նկատմամբ պարտուպատշաճ յարգութիւննին ու համարումնին կորսրնցընեն. վասն զի անոնց անէծքը գլուխնին կը թերեն, ինչպէս որ յայտնի է Քամփն օրինակէն, որն որ իր հայրը գինովութենէն մերկ պառկած տեսնելով՝ ժաղոնութիւնն համար, իր հօմէն անիծուեցաւ: Ամէն մարդ պարտական է ընկերին պակասութիւնները սիրոյ վերարկուաւ ծածկել, իսկաւանձին կերպով որդիք պէտք է որ իրենց ծնողաց պակասութիւնները ծածկեն ու գաղտնի պահէն: Բայց վայ ան զաւկրներուն, որոնք իրենց անառակը ընթացքով ծնողաց բարկութիւնը կը գրգուն եւ անոնց դատապարտութեան գործակից կ'ըլլան:

Գ. Ծնողք իրենց որդիները պատժելու իրաւունք ունին, ի խղճէ ասոր պարտաւորուած են. Եթէ անպարկեշտ, անհնազանդ եւ անառակ զաւկրները պատժեն յանդիմաննեն, շատ բարի ու գովելի են: Հեղի քահանայապետը մեղանչեց իր ժանտորքիներուն մղութիւնները չպատժելուն համար: Ծնողական սէրը որդւոյ յաւութեան համար կը պահանջէ, որ երբեք յանդիմաննութեան, պատժոյ եւ յարմար առթին ծեծի ալ չխնայեն: Որդեսկը, երբ զեղեղ ծնողքնիտ կը պատժեն որեւիցէ կերպով, զիրենք սրտանց սիրեցէք. ան

Խիստ վարմունկը ձեր ուղղութեանն ու  
օգտին համար է: իսկ եթէ երբեմն անիրաւ  
պատիժ ընդունիք՝ համբերութեամբ կրե-  
ցէք. մտածերով որ Յիսուս աշխարհիս  
վրայ ամէնէն անմեղն՝ անտրունջ եւ  
անդիմադարձ խաչին դառն մահուան համ-  
բերեց:

Զաւկըներն իրենց ծնողքէն երբեք բան  
մը պիտի չգողնան. Ու ո՞ր եւ հօրէն ու  
հօրէն ծոծունք բան իւ լուսուն ու լուսէ նե  
տուիս մուշ չէ. մորդաստանէ իսրու է,  
կըսէ Ա. Հոդին: (Առ. Ի. 24.) Պէտք  
են միշտ մոքենին պահել թէ ծնողք  
որչափ աշխատութեամբ ու դառն քըր-  
տինքով հազիւ քիչ մը բան ձեռք կը  
ձգեն: Ի՞նչ աստիճանի անիրաւութիւն  
է աս տաժանելի նեղութեամբ ստացուած  
ինչքը թեթեւամտութեամբ մեղանչական  
վարով մնիսէլ: — Կմանապէս զաւկըներն  
երբեք իրենց ծնողաց վրայ գէշ պիտի  
չխօսին եւ անոնց արտունջ չընեն: Աստու-  
ծոյ սիրոյն համար անոնց պակասութեանց  
պէտք է որ համբերեն եւ ոչ թէ անոնց  
յանցանքնեն ուրիշներուն պատմեն: Նոյն  
իսկ պէտք է որ ծնողաց խիստ վարմանց  
սիրով եւ համբերութեամբ տանին: Յի-  
սուս Քրիստոս ինչպէս սիրով տարաւ  
ապերախտ Յուգային: Միթէ գէշ բան  
մըն է ի սէր Յիսուսի՝ հակառակ բան մը  
կրել ու լուել:

Արդեակք, երբեք չմոռնաք որեւէցէ  
վիճակի, կոչման ու հասակի մէջ Ասու-

ծոյ պատուէրը. Պարուելու հնայր ու է-  
պայր: Սիրեցէք զիրենք, հնալանգեցէք  
իրենց: Զեր ամէն գործողութեանց մէջ  
իրենց խորհուրդ հարցուցէք. իրենք ձեր  
պատուական խորհրդատուներն են: Աս-  
տուած բարի զաւակները կօրչնէ ու  
կը վարձատրէ թէ երկրի վրայ եւ թէ  
երկինքը, որովհետեւ պատուիրանին քովը  
կը զնէ անմիջապէս իր խոստումն ալ.  
Եւ այսունակեաց լինեցն է իւրայ երէք եւ բարի  
լինեցն է իւրայ: Աստուած իր խոստումներուն  
մէջ հաւատարիմ է: Բայց թէ որ աս  
պատուիրանը չպահէք, ձեր ծնողաց հետ  
խոստութեամբ ու ապերախտութեամբ վա-  
րուիք, իրենց հոգ ու բարկութիւն պատ-  
ճառէք, զիրենց խեղճութեան ու կարօտու-  
թեան մէջ ձգէք եւ ծերութեան ատեն-  
նին ալ երեսէ թողով արհամարհէք,  
գիտցած ըլլաք որ երբեք գործերնիդ չի  
յաջողիր եւ սպառնացուած պատիժները  
կընդունիք:

### Օբնուինէր:

1. Փերդինանդ Բ. որն որ տասուեր-  
կուերորդ գարուն Սպանիայի վրայ կը թա-  
գաւորէր, եր Ալֆոնսոս որդին այնպէս  
սաստիկ կը սիրէր, որ իր կենդանութեան՝  
արքայական թագին ու գահն անոր չնոր-  
հած էր: Սակայն Ալֆոնսոս ալ իր թա-  
գաւոր հօրը սիրոյն կատարեալ արժանի  
էր, վասն զի միշտ կըսէր թէ մինակ հօրս  
համար կ'ապրիմ: Ամէն անդամ՝ որ գործքի

Համար պալատէն պիտի հեռանար, հօրն  
առջին ծունը գրած եւ օրհնութիւնը  
չխորած չէր երթար, եւ տուն դառնա-  
լուն պէս՝ իր սիրելի հօրը կը ներկայանար:  
Ըստ անգամ ալ զիշեները կ'ելէր տես-  
նելու համար թէ իր հայրն աղէկ կը քնա-  
նայ: Իր հօրն առջեւն երբեք չէր նստեր,  
մինչեւ օր հայրն իրեն նստերու հրամայէր:  
Անգամ մը Ալփոնսոս Մաւրիտանացւոց  
վրայ փառաւոր յաղթութիւն մը կանգնած  
ետ կը գտառնար, ճերունի հայրն ասիկայ  
յանուն պէս փութաց պատղարակով մը  
(որովհետեւ շատ տիկար ու հիւանդու էր)՝  
իր դիւցան որդին դիմաւորելու եւ ողջա-  
գուրելու: — Բժիշկն ու մանկականերն  
ամենայն յարգութեամբ զինքն արգելու-  
ջանացին, բայց որդիսէր ճերունին անոնց  
պատասխան տուաւ. իմ առ Ալփոնսոս  
սէրս եւ ըրած յաղթութեանց վրայ ունե-  
ցած ուրախութիւնն զիս կը զօրացնէն: —  
Ալփոնսոս հազիւ թէ հեռուէն իւր աղնիւ  
հայրը նշմարեց, ուրախութենէն ինք իրմէ-  
ելած ձիէն ցատքելն ու հօրը գիրին իյնալը  
մէկ ըրաւ: Ո՞չ գոչեց երիտասարդ դիւցազ-  
նը ոտքով հօրը պատղարակին քովէն եր-  
թալով՝ հօր սէրն ու գգուանքը, կ'ըսէր,  
կանգնած յաղթութենէս շատ աւելի զիս  
ուրախութեամբ կը լիցընէ: Հայրն իուոր  
կ'աշխատէր որդին համոզելու, որ ձի հէծ-  
նէ պնդելով թէ եւ անվայէլ է թագաւորին  
ոտքով քալել՝ մինչեւ իր ծառաները կը  
ձիավարէն: Այս, կրկնեց Ալփոնսոս,

ասոնք քու զաւկըներդ չեն, ինչպէս  
որ կուզեն՝ այնպէս կընեն: Երբ որ ար-  
քունիքը հասան, Ալփոնսոս հայրը պատ-  
գարակէն իր բազկաց մէջն առնելով  
սենեակը տարաւ, եւ երբ առանձին մնա-  
ցին լսաւ Ալփոնսոս. Ամենասիրելի հայր  
իմ, գուն քաջ գիտես թէ որչափ սաս-  
տիկ է քու առ իս սէրդ, բայց չես գիտեր  
իմ առ քեզ սէրս: Իմ սէրս գոյչ  
չէր ստրով քալիկ քալելուն վրայ, այլ  
սաստիկ կը նախանձէր պատգարակը կրող  
ծառաներուն: Սաստիկ փորձութեան  
մէջ էի որ զանոնք արգելեմ եւ գեղեղ,  
աղնիւ հայրս, ուսս առած տանիմ: Իսկ  
ճերունի հայրն ուրախութենէն կը դողար  
ու արցունքով հազիւ կրնար պատաս-  
խան տալ:

2. Ճարոնիկայսրը հրատարակած էր թէ  
ով որ այս ինչ գոզը կը բռնէ ու տէրու-  
թեան կը յանձնէ ստակի մեծ գումար  
մը կընդունի: Երեք եղբարք որոնք սաս-  
տիկ աղքատ եւ ծերունի մայ-  
օերնին ալ շատ կը սիրէին կայսեր հրամանը  
ստենուն պէս՝ մէջերնին որոշեցին որ իրենց-  
մէ մէկը գոյջ ձեւանայ. իսկ միւս երկուքը  
զինքը բռնեն կապեն եւ դատաւորին յանձ-  
նեն, որպէս զի որոշեալ գումանին առնե-  
լով կարենան մօրերնուն վշտերը թէթեւ-  
ցրնել: Որդիական սիրոյ զօհ ըլլալո-  
վիճակը՝ պղտիկին ելաւ, զոր անմիջապէս  
կապելով դատաւորին առջեւն հանեցին

Ասիկայ խոստովանելով՝ իւր գող ըլլալը՝  
բանտ գրուեցաւ: Խոկ միւս երկու եղբարքն  
որոշեալ գումարն ընդունեցան: Բայց  
գեռ ճամբայ չելած դատաւորէն հրաման  
խնդրեցին. որ բանտարկեալ գողը տես-  
նեն: Վզաշանքնին ընդունուելով՝ իրենց  
եղբօրք գային, եւ կարծելով՝ որ զիրենք  
մէկը չի տեսներ, երեքն ալ ջերմ սիրով  
մէկմէկու փաթթուեցան եւ իրարմէ գառն  
ցաւով բաժնուեցան: Դատաւորը գատո-  
նի ծակէ մը ան տիսուր տեսարանը դի-  
տելով, չըր կրնար ըմբռնել. թէ ինչ-  
պէս չարագործի մը եւ զինքը մատնող-  
ներու մէջ այնչափ սէր ու բարեկամութիւն  
կրնայ ըլլալ, անոր համար մահուան վճիռն  
ուշացընելով, ծառային ապսպրեց որ ծա-  
ծուկ ան եղբարց ետեւէն երթայ եւ իրենց  
ընակութիւնն ու ներքին յարաբերութիւ-  
ները լրտեսէ: — Եշբարք իրենց տունն հաս-  
նելէն ետեւ, եղածը մօրերնուն պատմելով՝  
առած ստակնին ցուցին եւ ըսին որ ալ  
անկէ ետքը չի նեղուիր աղքատութիւնէն:  
Բայց մայրն որդեւոյն դատապարտութիւնը  
լսելով՝ սկսաւ աղէկտուր ձայնով աղաղա-  
կել թէ Շատ սիրով անօթութիւնէն  
մեռնիլ կ'ուզեմ, քան թէ իմ սիրուն զաւ-  
կիս արեան զնովը կեանքս երկլնցը-  
նել: Գացէք, ըսաւ անոնց, առ իս սէրեր-  
նիդ զնեզ եղբօրնուդ գէմ անդութ ըրաւ,  
դրամն ետ տարեք, սուտ ամբաս-  
տանութիւննիդ խոստովանեցէք եւ զաւ-  
ակս ինծի բերեք, եթէ տակաւին ողջ է.

Խոկ եթէ մեռած է, իմ դագաղս ալ պա-  
տրաստեցէք: Եշբարքը սկսան վախնալ որ  
երկու պատուական կեանք մէկէն պիտի  
կորսրնցընեն, վասն զի կը կարծէին թէ ար-  
դէն եղայրնին զլխատուած է եւ մայրենին  
ալ անմիջապէս անոր ետեւէն պիտի մեռնի:  
Սակայն գտատւորին ծառան՝ որն որ գրսէն  
ամէն բան լսած էր, փութով իր տիրոջը  
վազելով եղածը Ճղիւ անոր կը պատմէ:  
Դատաւորին սիրտը սասափիկ շարժելով՝  
յանցաւորն առջեւը բերել կու տայ,  
ստոյգը կը հարցյնէ: Ասիկայ առջի բերան  
Ճշմարտութիւնը կը կեղծէ. բայց երբ  
գտատաւորին ամէն բանի տեղեակ ըլլալը կը  
տեսնէ, ամէն բան կը պատմէ: Դատաւորն  
աս որդիսական սիրոյ սքանչելիքն ու զոհը  
մէկէն կայսեր կը ծանուցանէ, որն որ երեք  
եղբարքն ալ կանչելով կը գովէ իրենց առ-  
ծերունի մայրենին ունեցած սէրը, եւ շատ  
մը ընծաներ տալէն զատ՝ 2000 դահեկան  
տարեկան եկամուտ կը կապէ իրենց:

3. Աղեքսանդրինա անունով այրի մը  
երկու զաւակ ունէր: Առջնեկը թէպէտ  
տասը տարեկան, շարունակ բերնէն աղ-  
տեղի խօսքեր գուրս կու տար: Մայրը  
զինքն ասոր համար յանդիմանեց, պատ-  
ժեց եւ պատուիրեց, որ մէջ մըն ալ իր  
առջեւն այսպիսի խօսքեր բերնէն չհանէ:  
Տղան անկէ ետեւ մօրն առջեւն ան  
տգեղ խօսքերը բերնէն չըր հաներ,  
սակայն իր ընկերներուն հետ խաղացած

տաենը միշտ միեւնոյն խօսքերը կը կրկնէր։ Մայրը ասիկայ լսելով խստիւ արգելեց եւ ծանրութեամբ ըստ։ Զաւակս, չես զիտեր որ Աստուած ամէն տեղ է եւ զբեզ կը տեսնէ։ Իմ առջեւ գէշ խօսքեր չես խօսիր. ու ըեմ ալ աւելի զարհուրէ Աստուածոյ առջեւ այդպիսի գէշ բառեր բերնէդ հանելու։ Վասիցիր իրմէ, վասն զի մարմինդ ալ հոգիդ ալ գժոնիքը կ'իշեցընէ, անիկայ քու դաստուրդ է։ Մինակ մեղանչական խօսք մը զբեզ երկնքէն կը զսկէ, որդեակս, ուղիդ զբեզ, աւելի կ'ուղեմ մեռնիդ։ Քան թէ աս գէշ սովորութեամբ ապրիդ տեսնել։ մէջ մըն ալ չնաշդաս ու չխօսիս ան տղոց հետ, որոնց մէ այսպիսի գարշէլի խօսքեր կը լսես։ Աս խօսքերը տղուն սրտին վրայ խորունկ աղցքեցութիւն ըրին, որ անկէ վերջը մօրը հնագանդեցաւ։ Աստուած ալ անոր հնազանդութիւնը վարձատրեց զինքը վանք մը կանչելով։ Այրի կնիկը շատ կը սիրեր միւս որդին ալ, թէպէտ չարասիրտ էր։ Մայրն ստէպ զինքը կը յորդորէլ որ բարի ըլլայ երբեմն ալ խստիւ կը պատժէր։ Սակայն անիկայ իր մօրը խրատները մտիկ չէր ըներ։ Աս ընթացքն իր սիրտն օրէ օր ապականեց։ Աւ անկէ վերջը մինակ զուարձութեանց վրայ կը խօսէր եւ ամէն աշխատութիւն վար կը զարնէր։ Իր մօրն ունեցած ամէն յարգութիւն մէկի դրաւ, եւ ինք զինքը խաղի եւ անառատկ կենաց տուաւ։ Մօրը խրատ-

ներն ու յորդորները եւ նոյն իսկ առատ արտառունքները վրան ազդեցութիւն չկրցան ընել։ Անոր հրամանին հակառակ անունն աւրուած անձի մը հետ՝ կարգուեցաւ, եւ մօրը հետ սկսաւ իրաւոնքի կուի մը։ Ամուսնութենէն քանի մը օր վերջը կնկանը հետ քսաննքի ելելով եւ քաղքին դրան առջեւն սոտքը սահելով՝ գետինը կը փուուի եւ կատք մը վրայէն սուրալով կ'անցնի։ Մայրն որդւոյն ցաւալի դժբախտութեան լրու առածին պէս, երեսի վրայ ինկած սրտանց կը գուչ։ Ո՛վ Աստուած իմ, այսպէս կը պատժեն որդւոյն մը իր մօրը գէմ ըրած անհնազանդութիւնն ու արհամարհնքը։ Կ'աղաւեմ, տուր խեղճին շնորհք ու ապաշխարութեան ժամանակ։ Իրեն ձանչցուր մեղեքն ու ներէ։ Եւ շատպով որդւոյն կ'աճապարէ զինքը միմիթ արելու եւ օգնելու համար։ Բայց ողորմելին քիչ մը ետքը մօրը գիրկը կը փչէ հոգին առանց խօսք մը խօսելու, առանց սուրբ կրօնից միխթարութիւնն ու սուրբ խորհուրդներն ընդունելու։ Ո՛վ ո՞ր բայց իւ բորիսոցնէ, անէնուած է Ասորուծուն։ (Սիր. Գ. 18.)

#### 6. Հնազանդութիւն գրայ:

Հնազանդութիւնն է խոնարհաբար ինք զինքն եւ իր անձնական կամքը թուրովին անոր կամաց տակը ձգել, որն որ իր վրայ օրինաւոր իշխանութիւն ունի։ Ո՛ըշափ հազուագիւտ է աս առաքինութիւնը, եւ սակայն ինչչափ ալ կարեւոր է։ Ա-

ռանց Հնազանդութեան եւ անձնական  
կամքն ուրանալու երեք մարդ չի կրնար  
սրբութեան հասնիլ: Անհնազանդ որ-  
դին ըիրտ մարդ մն է բազմադիմի մոլո-  
թեանց պատճառաւ, որոնց մէջ զի՞նքը  
կը կործանէն անհնազանդութիւնն ու  
դիմադրածութիւնը: Ս. Պօրոս առա-  
քեալ որգուց անհնազանդութիւնը ծանր  
մեղաց թւոյն մէջ կը դնէ: Ուրեմն,  
զաւկըներ, սիրեցէք Հնազանդութիւնը,  
սիրով հպատակեցէք ձեր ծնողաց եւ ամէն  
մեծերու: Սակէ վախէ եղած հնազան-  
դութիւնը ծառայի հնազանդութիւն է,  
ոչ առաքինութիւն է եւ ոչ ալ արդիւնք  
ունի: Հնազանդեցէք Աստուծոյ համելի  
ըլլայու եւ պարտքերնիդ կատարելու  
համար: Անձնական կամքը կատարելն  
ամէն Թեղութեանց աղբիւր է եւ ապա-  
կանութիւնն ու կործանում: Ասիկայ գէշ  
առաջնորդ մըն է, որ վտանգաւոր ան-  
դունդներ կը տանի: Հնազանդութեանց  
յաղթութեան էն իսու, կըսէ Ս. Հոգին,  
այս ինքն՝ եթէ հնազանդութիւն ընես՝  
յաղթութեան պտուղները վտանգաւոր  
թշնամեաց ու անկարդ բազմանաց  
եւ նշյն իսկ անձինդ վրայ կը վայելէս:  
Սիրտդարձը խազաղութեամբութեինաւոր  
միմիթ արութեամբ կը լիցուի: Հնազան-  
դութիւն Աստուծոյ շնորհն եւ օրհնու-  
թիւնը վրագ կ'իջեցընէ եւ ստուգիւ կը  
նմանիս Անոր որ մինչեւ խային մահը  
հնազանդ էր: Եթէ հնազանդութեան մէջ

իրեն նմանիս, յաւիտենական կենաց ուր-  
բախութեան եւ երանութեան մէջ ալ ի-  
րեն կը նմանիս:

### Օբիւափ:

Որդուց իրենց ծնողաց ցուցած հնա-  
զանդութիւնն Աստուծոյ առջեւ միշտ  
բարի աւ արդիւնաւոր է. սակայն շատ  
աւելի արդիւնաւոր եւ համոյ կը լլայ: Երբ  
նոյնը իրաստ շարասիրտ ծնողաց կը ցուցուի:  
Յովակիմ աղքատ բայց նաև անդութ եւ  
գէշ ծնողը ունէր, որոնց բերնէն մինակ  
անէծք, կծու եւ նախատական խօսքեր կը  
լուսէր: Յովակիմ բարեբախտաբար եռան-  
կուն խոստովանաչօր մը ձեռք ինկաւ,  
որ զի՞նքը իրաստեց ազգով կերպով որ միշտ  
իր ծնողաց սէր ու յարգութիւն ցուցուէ  
եւ իր որդիւնական պարտքելը կատարէ անոնց  
հնազանդ ըլլալով: Հազիւ տասնուհինդ  
տարեկան հօրը հրամանաւ ծառայութեան  
մը մուաւ, որ ալ անոնց բեռ չըլլայ: Բախ-  
ովով ալ հարուստ եւ բարեպաշտ անձի  
մը ձեռքն ինկաւ: Աւ այնուհետեւ ինք  
զի՞նքը բայրովովն իր ծառայութեանը նուի-  
րեց այսու ամենայնիւ իր ծնողըն ալ ջերմ  
սիրով կը սիրեր: Ինչ որ կը վասարկէր, ան-  
միջապէս տունը կը խարէր իր ծնողաց  
աղքատութիւնը թեթեւցընելու համար:  
Երբ որ ուժ ատրի ետքը քոյրն ամուս-  
նացաւ, ծնողըն՝ որոնք ալ ծերացեր գա-  
ցեր էին եւ օգնութեան ալ կարօտ, իրեն  
աղաւեցին որ նորէն տուն դառնայ: Յո-

վակիմ մէկէն իր ծառայութիւնը թողուց  
խեղճ ծնողացը կամբը կատարելու համար:  
Տէրն առատ վարձք խօստացաւ՝ եթէ քո-  
վը մնայ: Բայց անիկոյ հօրն ու մօրն հնա-  
զանդիլ վարձքէն վեր համարելով ըստ.  
Ես կրնամ առանց վարձուց մնալ բայց  
ծնողքս առանց ինծի չեն կրնար մնալ: Երբ  
որ տէրն անոնց յառաջուան վարժունքը  
յիշատակելով ըստ, որ ալ չեն արժանի  
սիրոյդ եւ օգնութեանդ: Յովակիմ պա-  
տասխան տուաւ. Թէեւ ծնողքս արժանի  
չըլլան, սակայն Յիսուս Քրիստոս արժա-  
նի է, որուն սիրոյն համար կ'ուզեմ ես  
անոնց հնազանդիլ եւ իրենց ծերութեան  
ատենն ալ քովերնին ըլլալ: Ուրեմն գնա,  
գնա, սիրելի Յօվակիմ, ըստ տէրը, ալ  
զքեզ չեմ ստիպել՝ որ քափս մնաս. Աս-  
տուու վարձարէ սէրդ ու հնազան-  
դութիւնդ: Յովակիմ իր ծնողաց քովը  
դառնալով անդադար կ'աշխատէր զանոնք  
հօգալոր եւ ամէն նեղութեանց մէջ իրենց  
օգնելու: Խոկ ծնողքն իրեն շնորհակալ ըլ-  
լալու տեղ՝ ապերախտութեամբ ու վաստ-  
ցուցմամբ իր սիրոյն փոխարէն կ'ընէին,  
բայց ինք աս ամէն բաներուն հեղութեամբ  
կը համբերէր: Աս իր անօրինակ հնազան-  
դութիւնը, յարատեւ սէրը, հեղութիւնն  
ու համբերութիւնն անվարձ չմնացին: Իր  
գեղեցիկ առաքինութեանց համար ամէնքը  
զինք կը սիրէին ու կը յարգէին. Աստուած  
ալ զինք օրհնեց իրեն առատ ժամանա-  
կաւոր բարիներ տալով: Վերջապէս խոր

ծերութեան հասակի մէջ հիւանդացաւ,  
եւ մահուան գուռը հասած՝ կանչեց  
զաւակները քովին եւ ըստ անոնց: Միբելի  
որդեակը, բովանդակ կենացս մէջ եւ  
հիմակ ալ մահուանս կետին, ամենամեծ  
միխթարութիւնն՝ խղճիս վկայութիւնն  
է, որ հօրս մօրս միշտ հնազանդ եղած եւ  
իմ սէրս իրենց ցուցած եմ. եւ որովհետեւ  
Աստուծոյ սիրոյն համար այս ամէն բան  
ըսի, յուսամ որ Աստուած ալ զիս երկինքը  
կը վարձատրէ: Որդեակը, ձեր հոգեվար  
հօր այս խօսքերը սրտերնուդ մէջ տպաւ-  
որեցէք. Մօրերնուդ հնազանդ եղէք, զինքը  
պատուեցէք ու սիրեցէք, ինչու որ աս է  
Աստուծոյ կամքը:

#### 7. Ծնողաց իրադիրն ընդունելու էւ ։ իրու դունելու քայլու:

Ա. Անորունելուն, կ'ըսէ Ա. Հոգին, որ-  
ու որ որդին մէջ հասուստուուն է, բայց իրա-  
դին բարեւածն լանիւայ անիւ իւ հալունէ: (Առ. ԻԲ. 15.) Իմաստութիւնը հաղուա-  
գիւա է երիտասարդաց քով. բայց ինչ  
որ բանաւորութիւնը չըներ, վախը կրնայ  
ընել: Աղէկ չեն ան ծնողք, որ իրենց  
զաւակաց ամէն բան կը շնորհէն եւ անոնց  
կամաց ետեւէն կ'երթան, զանոնք չեն  
խրատեր, չեն պատժեր եւ չեն սաստեր:  
Ու որ բարեւածն էւ ինոյնէ, կ'ըսէ Ա. Հոգին,  
եւ որդին ի՞սոյնէ, իսու ու ու ինոյնէ էւ սէրէ,  
Գւր էւ իրադիր ինոյնէ: (Առ. ԺԿ. 24.)  
Զաւակաց պակասութիւնները պատիկուց  
4\*

պէտք է ուղղել ինչու որ ծուռ մեծցած  
ծառը կարեի չէ եսքէն շտկել։ Պարապ  
աշխատութիւն է լաւութեան ճամբան  
թողուցած երիտասարդն առաքինութեան  
ճամբան բերելու աշխատիլ։ Խորունկ  
արմատ ձգած մոլութիւնները դիւրաւ չեն  
փրցուեր։ Չափուզնաց գիշողութեանը, կըսէ  
իմաստունք, պարունակները դժոխ իւ ուրժանե,  
իսէ իսհեմ խորութեան ու պարեւը զիւնաց  
խորդենե և գրիւ։

Բ. Ակրելի որդեակ, երր ճնողքդ կամ  
վարպետները զքեզ պատժեն կամ յան-  
դիմանեն, համբերութեամբ եւ սիրով ըն-  
դունէ ան իրաանները, պատիմենին ու յան-  
դիմանութիւնները։ Ա. Հոգին ճնողաց  
խրատնեն Օթին+ կ'անուանէ, զորոնք գուն  
երբեք պէտք չես արհամարչել։ Եթէ  
իրենց յանդիմանութիւններէն պտուղ  
չքայիս եւ շուղըուիս ի հարկէ անոնց  
պատիմն ու սասատը կը յաջորդեն։ Եթէ  
քեզի կ'երեւայ որ աս կամ ան պակասու-  
թեան համար պատժոյ արժանի չես,  
մտածէ որ արժանի ես ուրիշ անդամ  
գործած յանցանքներուդ համար, եւ  
դիտցիր որ միշտ լաւագոյն է Ա. Պետրոս  
առաքելոյն ըսածին համեմատ, անպարտ  
վիշել քան թէ մեղաւոր կամ յանցաւոր  
պատժուիլ, Քրիստոսի օրինակին նայենով  
վարժելու է համբերութեամբ տանիլ ամէն  
նախատանաց ու հակառակութեանց։

Ո'րդեակ, եթէ ճնողքդ կամ վերա-  
կացուներդ զքեզ պատժեն կամ յանդի-

մանեն պակասութեանցդ ու յանցանացդ  
համար, գիտցիր որ ասով միայն իրենց ծանր  
պարտքը կը կատարեն։ Պատիմ ու կշտամ-  
բանք ընդունելուդ համար մի տրանշեր մի  
մրմրար, մանաւանդ ուրիշներուն առջեւը.  
հապա Ասուուծոյ շնորհակալ եղիր որ քե-  
զի աղէկ, հսկողու հոգւոյդ փրկութեան  
մոտքիր ծնողք տուած է, որնդ պատժով  
ու կշտամբանքով զքեզ մեղքէ եւ յաւե-  
տենական դասապարտութենէ պահէլ կ'ու-  
զեն։ Բարի տղաքն երբ յանցանք գործեն,  
ծնողացմէ պատիմ կը ինդրեն։ Եթէ յան-  
դիմանութեան ու պատժոյ յարգը ճանչնա-  
յիր, աւելի անոնց վրայ կ'ուրախանպիր քան  
թէ ներդամանութեան ու աչք գոցելուն  
վրայ Թերեւս օր մը գտան արսուունքներ  
թափեն՝ տղայութեանդ տուեն հետք խստիւ  
շվարուելուուն համար։ Քանի քանի յանցաւ-  
որներ կախաղանին վրայ ըսած են։ Եթէ  
մանկութեանս ատեն պատժուած ըլլայի,  
հիմակ աս նախատանաց տեղը չէի ըլլար։  
Հարք, մարք զաւակնիդ պատժեցէք։

Օթինակ։

Ա. Օգոստինոս մինակ աստուածային  
շնորհաց զօրութեամբը դատապարտու-  
թենէ ազատեցաւ։ Իր հայրը Պատրիկիոս  
իրեն ամէն ազատութիւն տուաւ տղայու-  
թեան ժամանակ։ Անոր պակասութիւն-  
ները չէր պատժեր, հապա անոնց վրայ  
կը ծիծաղէր, երբեք հսկ չէր տանիր անոր  
տղայական յանցանքներուն, արտաքին

կրակոտութեան եւ ցրուածութեան ու նեցած բերմանն, ինչպէս այսօրուան օրս ալ շատ ծնողք իրենց որդւոց վրայ ունեցած կոյր ու մեղանական սիրոյն պատճառաւ կ'ընեն: Թէպէտ մայրը Ա. Մանիկա անդադար զինքը կը խրատէր, ու կը պատժէր, բայց իր խօսքելն ու խրատներն անպատուղ կը մնային, որոյիշետեւ հօրն ազգեցութիւնն անոնց չէր օգներ: Պատրիկիոս մեռաւ. ազատութիւնն ու սանձարձակութիւնն՝ որոնց մէջ Օգոստինոս զարգացած էր, զինքն ամէն տեսակ անառակութեանց մէջ ընկդմեցին, նոյն իսկ Մանիկեցւոց պիղծ մոլորութիւնը կործանեցին: Բայց Աստուած անտես ըլքաւ մօրն արտասուախատն աղօթքը, զոր անընդհատ որդւոյն գարձին համար կը մատուցանէր, եւ իր չնորհաց ճառագայթները Օգոստինոսին միավը լուսու որելով ցուցին իրեն գացած մոլար ճամբան եւ անոր զարհուրելի վախճանը: Ա. Ամբրոսիոս ազլու խօսքերով աչքին առջեւը բացաւ անդունդն, ուր զինքը կործանած էին իր մոլորութիւնները, եւ փրկութեան ճամբան անոր սորվեցոց: Օգոստինոս սուրբ եպիսկոպոսին խօսքերուն անօալով ինելքը գլուխը ժողովեց: Իր գարձէն ետեւ շարունակ կ'ողբար իր տղայութեան մեղքերը: Ո՛չ, Աստուած իմ, կը գոչէր, որչափ անմիտ ու կոյր էի տղայութեանս ատեն: Ո Տէր, քեզմ, հեռացայ եւ իմ կրիցս հետեւեցայ. հայրս զիս իմ

յանցանիքներուս համար պատժելու տեղ, մեղքերուս եւ պակասութեանցս վրայ կը ծիծաղէր: Բոլոր մոլորութիւնները սրտիս մէջ արմատ ձգեցին, ինչպէս խոռո՞ն անմշակ գետնի վրայ, եւ ցաւակցող ձեռք մը զանոնք չմաքրեց չփրցուց:

Ալրեկի որդեակ, եթէ ծնողքդ կամ վերակացնեքդ վրադ հսկեն, պակասութիւններդ երեսդ զարնեն եւ զանոնք ուղղելու ջանան, Աստուծոյ առանձին շնորհը, մը համարէ: Այս, որչափ զքեզ պատժեն, այնչափ աւելի պէտք ես զիրենք սիրել:

8. Խոնարհութեան եւ Հոգբորութեան վրայ:

Ա. Խոնարհութիւնն ամէն աւագինութեանց հիմն է, զանոնք հաստատուն կը բանէ եւ կ'ածեցընէ: Երբէք առաքինութիւնն մը մարդուն սրտին մէջ չի կրնար արմատ ձգել, եթէ հպարտութիւնն անոր վրայ տիրած ու բռնացած է: — Հպարտութիւնն է իր անձին անկարգ յարգութիւնն մը տալ, իր վրայ մեծ համարում ունենալ, իր առաւելութեանց ընդունայն հաճութիւն մ'ընծայել եւ սաստիկ բաշեանք մը ուրիշներէն գովուուելու ու պատուուելու: Աս դիւական մոլորութիւնն անզգալապէս պատանեկի մը սիրար կը զրաւէ, որն որ իր առաւելութեանց ու ձրիցը վրայ մատածելով՝ ինք զինքն ուրիշնեւացի, հարուստ, աղնուական ու կատարեալ կը կարծէ: Հպարտութիւնը

բարի կըթութիւնը կը խափանէ, ամէն խրատներն անպտուղ կ'ընէ, չնորհաց գործունէութիւնը կ'ոչնացընէ եւ Աստուծմէ կը հեռացընէ: Սատուած հպարտին հակառակ է եւ անոր սրտէն հեռու: Հպարտութիւնը կը կոյրցընէ եւ կորստեան կ'առաջնորդէ: Երբէ՛ + հոդորութեանը որդէ՛ր ու խօսերութ մէջ լուրէ, ըսաւ Տօրի՛ իր որդու ոյն, որովհետեւ ամէն շրէ՛ + հոդորութնէն է ամէ: Ամբարտաւ անութեան դէմ դնելու համար պէտք է ինք զինքը խոնարհութեան մէջ կ'ընէլ: Սակայն ամենեւին խոնարհութիւնը չէ ինք իր փայ արհամարդ հանօք ու անարդանօք խօսիլ: Այսպիսի խօսքեր զուտ կեղծաւորեալ խոնարհութիւն են. ինչու որ այսպէս վարուող մարդիկ արտաքուստ մինակի խոնարհ երեւալ կ'ուզնեն, բայց ներսէն հպարտութեամբ ու բարձրամութեամբ լի են: Խոնարհութիւնը պէտք է որ անկեղծ ըլլայ, սրտին մէջ բնակի եւ Աստուծոյ ու ընկերին հէտ վարուելու մէջ յայտնուի:

Խորհուրդնութ մէջ բարձրագում մ' ըլլա՞ր, կ'ըսէ իմաստունը: Այս գքեղ բարձր մի համարիր: Հարստութեանդ, վիճակիդ, գիտութեանդ, կարողութեանդ, գեղեցկութեանդ եւ պարկեշտութեանդ վրայ մի հպարտանար մի պարծիր: Պատիւը զոր մէկն աս բաներուն մէջ կը փնտու, ոչինչ է: Երբէք չպարծիս ձրիցդ, իմաստուն խորհուրդներուդ ու սրամութեանդ վրայ: Ասոնք ամէնն ալ Աստուծոյ

պարզեւներն են. իրեն կ'անիրաւիս եւ ապերախա կ'ըլլաս, եթէ իր պարգեւներուն մէջ պատիւդ ինդրես: Նոյնպէս իրեն մեծապէս կ'անիրաւիս, եթէ առաքինութեամբդ հպարտանաս, որ քեղմէ չէ: Առաքինութեան վրայ պարծին, ինք զինք վտանգի մէջ զնել է զանիկայ կորսընցընելու: Եթէ մէկը կարծէ որ առաքինութիւն ստացեր է, գլխաւոր առաքինութեան մէջ կը պակսի, որ է խոնարհութիւնն Ով որ կը համարի թէ առաքինութիւնն մը շահէր է, ստուգիւ բան մը չէ ստացեր: Գուն զքեղ կը միսիթարես քանի մը երեւակայեալ բարի յատկութիւններով, մինչդեռ իրաւամբ պէտք ես զարհուրիլ որ առաքինութենէ զուրկ ես: Միթէ ծածկեալ պակասութիւն մը չի կրնար երեւակայեալ ամէն առաքինութիւններդ աղօտացընել, բովանդակ արդարութիւններդ ու բարեգործութիւններդ Աստուծոյ առջեւ Եսայի մարգարէին ըսածին համաձայն արիւնաբանութ կուտի: մը հաւասարցնել: Ո՞րդեակ, վրադ բարի բան մը կը զտնես նէ՛ փառքն ու պատիւն Աստուծոյ ընծայէ, որովհետեւ անոր պատճառն ինքն է, իսկ քու բաժինդ են՝ տգիտութիւնն, մեղք ու մեղմութիւն:

Բ. Խոնարհ եղիր Աստուծոյ առջին, որուն մեծութեան ու մեծվայելչութեան առջեւ մենք փոշի եւ ոչինչ ենք: Խոնարհն ընկը Աստուծոյ մեծամեծ կատարելութեանց առջին, ճանչնանք մըր անկարողու-

թիւնն եւ իւր մեղի տուած չնորհքներն առանց որոյ երկնից համար բան մը չենք կրնար գործել. խոնարհներ Աստուծոյ առջին, որուն աշքը մեր խորքը կը գիտէ եւ խեղճութիւննո կատարեալ կը ճանչնայ:

Գ. Խոնարհ եղիր բնկերիդ առջեւ: Բնութեան օրէնքն է, որ Աստուծոյ առջին խոնարհներ: Պէտք չէ որ անպիտան արարած մը՝ իւր արարչին ու գատաւորին առջին հող եւ փոշի ըլլայ: Ասկայն մեղի խիստ ծամր կոտ գայ մեր բնկերին առջեւ խոնարհիր: Ընկերնենէ ոմանք մեղմէ վեր են, ինչպէս են վերակացուները կամ ուրիշ առաւելութիւններով մեղմէ վեր եզզոները. ոմանք ալ մեղի հաւասար են վիճակով, կոչչամի եւ ուրիշ ձիքերով. ոմանք ալ մեղմէ վար են, ինչպէս են մեր հպատակները:

Առաջիններուն պէտք ենք ունենալ յարգութիւն ու մեծարանք, եւ վրանին իշխանութիւն ունեցողներուն հնագանդ գութիւն ալ: Մատգիւր ընդունինք, եթէ պահասութիւննիս առջեւնիս գնեն, զմեզ յանդիմնեն ու խրատեն, որովշետեւ մեղի հրամայելու իրաւունք ունին: Զամենքն ալ պատուենք, որոնք հասակաւ, գիտութեամբ եւ ուրիշ առաւելութիւններով մեղմէ վեր են: Աւելաբր հիւսու հը ուրիշութիւններունք ու որդենք սիրելի որդեակ, ծերունւոյ մը առջին ակնածութեամբ ու չնորհօք կեցիր, զինքը չնախատես եւ չծաղրես իր տկարութեամ ու պակասութեանց համար:

Նոյնպէս մեղի հաւասար եղողները, պէտք ենք յարգել ու սիրել: Պատուած Քէւպէտ անցեւ, կը գրէ Ս. Պօղոս աւարեալը: Աստուծած չընէ որ մեր աստիճանին ու վիճակին վրայ պարձինք, գոռողաննք, ակամայ ըննեփ ուրիշն պարտուպատշաճ պատիւն ու մեծարանքը: Մարդ իր պատիւն՝ եթէ անիրաւ կերպով ուրի տակ առնուի, պէտք է պաշտպանէ, բայց առանց կուռուց ու դառնութեան:

Ծնողք, զաւակք, ընտանիք ու աղղականք, որոնք մէկ գերգաստան կը կազմեն, գլխաւորաբար իրարու նկատմամբ պիտի ըլլան զիշանող, մէկոմէկ պիտի պատուեն, մէկմէկու պակասութեանց պիտի համբերեն, երբէք իրաւու գէմ պիտի չըրտնջեն: Մեծերն ու ծնողք պղտիկնուն հետ միրով պիտի վարուին. պղտիկներն ալ պէտք է որ մեծերն ու ծնողքը յարգեն ու սիրեն: Հեառու ըլլայ իրենցմէ նախանձ ու ատելութիւն, որոնցմով ընտանեաց մէջ անմիաբանութիւնն կը ծնանի եւ վերենք կը կործանէ: Ծնտանեաց մէջ երիտասարդները մանաւանդ պիտի ըլլան հաճոյակատար ու կամարար, գործքի ատեն ուրախ զուարթ, տնական գործողութեանց մէջ՝ ժիր ու փութացան, երբէք չնային թէ ուրիշներն ինչ կ'ընեն եւ ուրիշներուն անհոգութեան գէմ չըրտնջեն:

Անոնց նկատմամբ ալ՝ որոնք մեր իշխանութեան տակ ու մեր հպատակներն են, մարդասէր եւ արդար ըլլալու ենք:

Զիրենք իբրեւ մեր եղայրներն ու քոյրերը  
մոտածելով՝ չետերնին անուշութեամբ ու  
բարեկամութեամբ վարուելու ենք: Գուա-  
ռլ, աւ ուեսք, կ'ըսէ Ս. Պօղոս առաքեալ,  
չեւ ապահովենք՝ ու պատիւը մէրիք դրեւ,  
ժերցէ+ որ նէ անոնց (հոգուանիւրուն) նէ  
չեզէ երին+ը Տէր ըւ իայ, և անոր առվա-  
սիաւան-նեւան չայ: (Եփ. Զ. 9:) Չեզմէ  
պղտիկներուն սիրալիր. մեծանն ու մար-  
դասէր եղիք, գլխաւորաբար աղքատներուն  
Անոնք թերեւս ձեզմէ աւելի մեծ են  
Անոր առջեւ, որն որ սիրտն ու երիկա-  
մունքը կը քննէ:

Դ. Որդեակ, հպարտութիւնն ու  
գոռողութիւնը քեզմէ հալածելու համար  
մոտածէ թէ ինչ ես ու ինչ պիտի ըլլաս  
մահուանէդ ետքը: Զէ հոգուառանոյ հու-  
յուիք. թոփաւոր այօօր է եւ Հոգիւ վու-  
ժանէնցից: Զէ ի մուտանել մորդոյ՝ ժուանինցնց-  
պալուան եւ վճիռ եւ զրբուան: (ՈՒր. Ժ.  
10—13:) Մի նայիր արտաքին բարեաց:  
Ունեցած հարստութիւններդ, հագած  
փառաւոր զգեստներդ, քեզի պարծանաց  
նիւթ ըրած գեղեցկութիւնդ, վարած պաշ-  
տոնդ քեզմէ չեն, զբեզ ազնուագոյն ու  
առաքինի չեն ըներ, եւ թերեւս օր մը  
դժբախտութեանդ ու դատապարտու-  
թեանդ պատճառ ըլլան: Դիմուի քու ներքին  
բարիքներդ, քննէ ներքին յարգդ ու ար-  
դիւնքդ: Աւ Ս. Բեռնարդոսի խորհր-  
դածութիւնը. “Եթէ մարդ, կ'ըսէ, ինք  
զինքը մոտադիր եւ ճիշդ հայեցուածքով

քննէլ ուղէ, իր վրայ խոնարհութեան ան-  
թիւ պատճառներ կը գտնէ: Մեղաց մէջ կը  
յզանայ ու թշուառութեան մէջ կը ծնանի,  
իր կեանքը ձախողանաց շղթայ մըն է, մահն  
անխուանէլ է, մահուանէ վերջն ալ իր բա-  
ժինն է ապականութիւն ու փոշի: Աչա աս  
կենաց մէջ մարմնայն վիճակը: Խոկ հոգինալ  
խստ դատաստանի պիտի ելլէ, որուն մէջ  
բովանդակ յաւիտենականութեան համար  
իրեն տիսուր վիճակը պիտի որոշուի, եւ  
աս դատաստանը նոյն ինկ սուրբ հոգւոց  
ալ սոսկալի պիտի ըլլայ ո:

Հանդիրսութեան վրայ:

Քրիստոնէութեան գիխաւոր առա-  
քինութիւնն ընկերութիւնն է: Քրիս-  
տոսի բովանդակ բարցյական վարդապե-  
տութիւնն երկու պատուիրանի վրայ  
կ'ամփոփուի, այս է. Սերե զւուուութ ամեն  
բանէ վէր, ընկերու աւ անչիր պէս: Եւ  
սակայն աս առաքինութիւնը շատ ցանցառ  
ի գործ կը դրսի, եւ յաճախ ալ աղէկի  
չի հասկցուիր ու կատարուիր: Շատերը  
կը կարծեն որ ընկերութիւն պատուի-  
րանը կատարած կ'ըլլան՝ եթէ ծնողք, աղ-  
գականք, բարեկամք եւ բարերարք սիրեն,  
իսկ մնացած մարդկան նկատմամբ անտար-  
քեր կենան: Ասիկայ կը նշանակէ աւելի  
ինք զինքը սիրել քան թէ ընկերը: Ա-  
մանք աղաք ալ աս մոլորութեան մէջ կը  
կըթեն եւ կը սորվեցընեն անսնց միայն զա-  
նոնք սիրել, որոնք իրենց բարիք կ'ընեն,

իրենց դէմ չարիք ընողներուն նկատ-  
մամբ հակառակութիւն կը թելադրեն:  
Ծնողք շատ անգամ իրենց զաւկըներուն  
ու ծառաներուն առջեւ իրենց դրացի-  
ներուն կամ այնպիսի մարդկան մոլո-  
թեանց, պակասութեանց վրայ կը խօսին,  
որոնց կը նախանձին եւ հակարութիւն  
ունին: Աս խօսակցութիւններով իրենց  
տղոց սրտին մէջ ընկերսիրութիւնը կը  
խղդեն, եւ աս սիրոյ պակասութեան ող-  
բայի հետեւութեան վրայ չեն մտածեր:  
Ընկերսիրութեան պակասութենէն յառաջ  
կու գայ իրարու դէմ հակառակութիւն  
ու ատելութիւն, նոյն իսկ գերգաստանաց  
մէջ՝ տրտունջ ու անմիաբանութիւն, աղ-  
գականաց ու բարեկամաց մէջ՝ կուր ու  
նենգութիւններ, աղքատաց ու կարօտելոց  
դէմ՝ խստասրտութիւն ու անգժութիւն:

Աս սիրոյ պակասութենէն այնպիսի  
անկարգութիւններ կը ծնանին, որոնք քրիս-  
տոնէւութիւնը կ'անպատուեն ու քրիս-  
տոնեաները մոխրոյ վրայ կը նստեցընեն:  
Արդ շատ կարեւոր է ամէն բանէ յառաջ  
ճշմարիտ ընկերսիրութիւնը տղոց սիրութ-  
անկեր՝ զիրենք սուտ ու մոլար ընկեր-  
սիրութենէ պահէրու համար, որ երեք  
տեսակ տպիտութենէ յառաջ կու գայ,  
այս ինքն՝ նախ չգիտնալ թէ ով է  
ընկերը, երկրորդ՝ թէ ինչ շարժառութէ  
պիտօր յառաջ գայ ընկերսիրութիւնը,  
եւ երրորդ՝ թէ ինչ է աս սիրոյն եռ-  
թիւնը: Արդ ճշմարիտ ընկերսիրութեան

կրթութիւնը կը սորվեցընէ թէ ով է  
ընկերը, զնվ պէտք է սիրել, ինչու հա-  
մար պէտք է սիրել եւ ինչ ըանի վրայ  
կը կայանոյ աս սէրը:

Ա. Ընկերը՝ զոր պիտի սիրենք, է ամէն  
մարդ, աղքատ ու հարուստ, բարի ու  
չար, բարեկամ ու թշնամի, նոյն իսկ  
մեզի անիրաւութիւն ընողը: Այսպէս  
մեզի կը սորվեցընէ Աստուծոյ Որդին  
խօսով ու օրինակաւ: Ամէն ընկերնին  
սիրելու պարտին այնպէս խիստ է, որ  
առանց նոյնն ի գործ գնելու՝ մէկը չի  
կրնար փրկութեան հասնիլ: Եթէ երկրի  
վրայ մայն մէկ հոգի գտնուէր, զոր չսի-  
րէինք եւ կամ ատէինք, ասիկայ բաւա-  
կան էր զմել յաւիտենական դատապար-  
տութեան մատնելու:

Բ. Ընկերը պէտք է որ սիրենք. ո-  
րովէնեաեւ Աստուծոյ որդի է, լստ պատ-  
կերի նորա ստեղծուած, Յիսուսի Քրիս-  
տոսի անգին արեամբը գնուած եւ Ս.  
Հոգիէն սրբուած: Եթէ կ'ուզենք զԱս-  
տուած հայր ունենալ, պէտք է որ մէկ-  
զմէկ իրեւ եղբայր ու քոյր սիրենք:  
Մեւշտէ սէրեցի, ըստ Փրկիչը, ինչու որ  
էս զնէլ սէրեցի: Ասով ամենուշ պէտք չէ ունան  
նէ բուռ իմ աշխատաներ էի: Զեզի նոր պա-  
տուերան հու դամ որ մէսէ սէրեցի, ինչու որ  
էս զնէլ սէրեցի: (Յովէ. Ժ. 34.):  
Որչափ յիմար ենք, եթէ չարենք զանոնք,  
զորոնք Աստուած իր կեանքէն աւելի սի-  
րեց, որոնց համար մեռաւ:

Գ. Աս սէրը յայնմ կը կայանայ որ  
մենք մեր ամէն ընկերին բարիք բաղձանք,  
երջանիկներուն՝ ուրախակից, գմբախտնե-  
րուն՝ ցաւակից ըլլանք, ամէնուն բարիք  
ընենք, անոնց պակասութիւններն ար-  
դարացընենք ու ծածուկ պահենք: Աս է  
Ճշմարիտ ընկերսիրութիւնը, առանց որոյ  
ամեննեւին չենք կընար Աստուծոյ հաճոյ  
ըլլալ:

Ընկերնիս կը սիրենք, եթէ իրեն հետ  
մարդասիրութեամբ, չեզութեամբ ու նե-  
րողամտութեամբ վարուինք. աղքատ-  
ներուն ու վշտացեալներուն ողբրմած  
ըլլանք, հարուստներուն գէմ սրտերնուս  
մէջ նախանձ չարծարծենք. բարիններն  
առարինութեան պատճառաւ սիրենք,  
չարերն ալ իրենց մեղաց պատճառաւ  
չատենք. եթէ ուղենք որ առաջնեններն  
առաքինութեան մէջ յարատեւեն, իսկ  
վերջնեններն իրենց մեղքերէն դաւանան:  
Մինակ մնդքն ու մնլութիւնը պիտի  
ատենք, որ մարդուն գործէն է, բայց ոչ  
թէ անձը՝ որ Աստուծոյ գործքն է: Ըն-  
կերնիս կը սիրենք, եթէ մեր սէրը գործքով  
մատ իրեն բարիք ընենք:

Երեք աեսակ բարիք կայ. բարիք մար-  
ժնոյ, բարիք պատուս եւ բարիք հոգւոյ,  
որոնց մէջ պէտք է որ մեր սէրը ցուցընենք:  
Մարմնոյ բարեաց նկատմամբ երբէք մէկու  
մը վնաս պիտի չընենք, անիրաւութիւն  
պիտի չընենք: Աս տեսակ մեղաց թողու-

թիւն չի տրուիր, մինչեւ որ փասը  
չհատուցուի եւ անիրաւութեան փոխարէն  
չըլլայ: Պատանիք աւելի հակեալ են  
գողութեան: Ով որ փոքր եւ չնչին բան  
մը ծածուկ առնելու կը յանդգնի, այն-  
պիսին շուտով մեծ բաններու ալ ձեռքը  
կերկնցընէ: Եթէ մարմնոյ բարեաց կող-  
մանէ ունեւոր ենք, պէտք է որ ուրախու-  
թեամբ ընկերներնուս օգնենք իր կարօ-  
տութեան մէջ: Ողորմածութիւնն ու  
բարերարութիւնը՝ պատանեաց գեղեցիկ  
զարդն է: Երջանիկ են, եթէ կարենան  
ըսել Յորայ հետ. Ուրբանանիւնը հոգի հոյ-  
լուրից առաջ: Ընկերներնուս պատուս նը-  
կատմամբ երբէք պիտի չընենք բան մը,  
որ անոր նուազութիւն կը պատճառէ:  
Երբէք առանց հարկաւորութեան իրեն  
վրայ գէշ պիտի չխօսինք, թէեւ մեծ  
մեղաւոր եւ մեղի ալ սաստիկ անիրաւու-  
թիւն ըրած ըլլայ: Զգուշանանք ընկերին  
անունը կտրելէն. կարելի եղածին չափ  
ջանանել խափանել իրեն պատճոյն վնա-  
սակար ամէն տեսակ խօսակցութիւնները:

Առանձին կերպով գործակից ըլլայու-  
ենք ընկերներնուս յաւիտենական եր-  
ջանիւթեան: Եթէ ընկերներնուս հոգւոյն  
փրկութիւնը կը ինդրենք, ճշմարտապէս  
զինքը կը սիրենք. եւ ասիկայ կըլլայ, եթէ  
զինքն ի բարին յորդորենք, մեղաց ու  
մոլութեանց գէշ ճամբաններէն եւ կէցը-  
նենք, առաքինութեան եւ իր պարտուցը  
կատարման խրախուսենք, տգիտութեան

մէջ եղողը ուսուցանենք, տարակուսի  
ատեն խորհուրդ տանք: Բայց գլխաւորա-  
բար եթէ առաքինութեան բարի օրինակ  
տանք: Աս սէրը մանաւանդ պիտի ցու-  
ցընենք մեր բարեկամներուն, ընտանեացը,  
հպատակներուն եւ ամէն մերձաւորներուն:  
Իսկ ասոր ներհակ ընկերին ամենամեծ  
անիրաւութիւն ըրած կը լլանք՝ եթէ մեր  
խօսքերովը կամ գործքերովը զինքն ի չարն  
խոտորեցընենք, կամ իրեն գայթէակցու-  
թեան առիթ լլանք: Ծնողք որչափ  
յածախ կը մեղանչեն եւ ինչչափ անդժու-  
թեամբ կը վարուին իրենց որդւոյ հետ,  
եթէ անոնց գէշութեան ձամբայ բանան,  
եթէ աննոց պակասութեանց աշք գոցին.  
որովհետեւ ծնողաց էական պարտքն է  
զաւակին իրատել ու պապականութենէ  
զերծ պահել: Եւ զարդութելի չարիք է  
եթէ տղաք մեղաց գաղտնիքները մէկմէկու  
սորվեցընեն, իրարու մեղաց առիթ տան,  
մէկմէկու հետ անվայել կերպով վարուին:  
իրարու գէմ ամենամեծ անիրաւութիւն  
կը գործեն, իրարմէ շնորհաց բարիքները  
կը կողոպտեն եւ մէկզմէկ հոգեւոր կեր-  
պով կը սպաննեն. հոգւոյ սպանութիւնը  
մարմնոյ մահէն շատ աւելի մեծ մեղք է:  
Դարձեալ ընկերին սէրը կը պահան-  
ջէ որ իր թերութեանց հեղութեամբ  
համբերենք, իր վրայ մայն բարի խօսինք  
եւ զինքն իր սփալմանց մէջ արդարացը-  
նենք: Զգուշանանք յանդուզն դատողաւ-  
թենէ ու արհամարհանքէ, մանաւանդ երբ

յանցանքը ստոյգ չի գիտցուիր: Հաստ ան-  
գամ մեր գատողութեանց մէջ կը սիսայինք.  
Նշմարտութիւնը ծիշդ լլասձ կամ չըննած  
ըլլանուս, շատ հեղ ալ մասնաւոր անձի մը  
գէմ հակառակութիւն ունենալնուս պատ-  
ճառաւ: Ընկերին նկատմամբ՝ հակարու-  
թիւնն ու համակրութիւնը հաւասարապէս  
վտանգաւոր են: Ա. Պօղոսի վարդապէտու-  
թեան համաձայն ընկերնիս պիտի նրատենք  
ու յանդիմաննենք համբերութեամբ, խոչե-  
մութեամբ ու առանց ցա ցընելու: Էթէ  
յանդիմանութիւնը չընչու զդէ զինքը, ան ատեն  
թողունք, բայց ցուցնելով որ չարիքը կ'ա-  
տենք: Ընկերին հետ մեր անձին պէս վա-  
րուինք, ինչպէս Քրիստոս մեզի կը պատուի-  
րէ ըսելով. Ուրէլի մընե՛ + ինչ որ վէ՛ + ուրէ-  
րէ մէն ընե՛: Սիրով համբերենք իրենց պա-  
կասութեանց, ինչպէս կ'ուզենք որ անոնք  
ալ մերիններուն համբերին: Աստուած  
հետերնիս ներողամտութեամբ կը վարուի  
եւ երկայնամտ կ'լլայ, թէեւ մեր մեղ-  
քերն ամենամեծ ու սաստիկ պատույց  
արժանի լլան. մենք ալ մեր ընկերին  
ներողամտ պէտք չընք մի լլալ: Աէկ  
Հօր որդիք ենք, որ իր արեւը թէ բարեաց  
եւ թէ չարաց վրայ կը ծագէ, եւ իր շնոր-  
հաց անձեւը թէ արդարոց եւ թէ ան-  
իրաւաց սրտերուն վրայ կ'իջեցընէ:

Օրէնք:

Ճգնաւոր մը ճամբան խեղճ աղքատի  
մը պատահեցաւ, որ ինեղանդամ ու իսոցոս

ըլլալով, ալ չեր կրնար քալել ու իր  
կերակուրը գտնել: Ճգնաւորը վրան զթաշ-  
լով՝ զինքն սր նրմիթը տարաւ եւ հօն  
սկսաւ գարմանել: Աս սիրայիր հոգացողու-  
թեամբ աղքատը քիչ մը ետքն առողջա-  
ցաւ: Կ'ուղե՞ս քովս մնալ, հարցուց իրեն  
ճգնաւորը, ես ուտելիքդ կը հոգամ, մէկ-  
տեղ Աստուծոյ կը ծառայենք: Ամենայն  
սիրով, պատասխանեց աղքատը, իիստ  
երջանիկ եմ որ այս աղքատութեան մէջ  
քու օգնութիւնդ ու միմիթարութիւնդ  
կրնամ վայելել:

Սակայն շատ չանցաւ՝ աղքատն անոր  
հոգացողութեան վրայ սկսաւ տժդո՞հալ  
եւ իր բարերարը նախատել: Վերջապէս  
ճգնաւորին գէմ ունեցած հակառակու-  
թիւնն ան աստիճանի հասաւ, որ չեր  
ուղեր ալ զինքը տեսնել ու քովս մնալ.  
ուստի ճգնաւորին ըսաւ որ զինքն իւր  
առաջն տեղը տանիք: Ճգնաւորն իրմէ թո-  
ղութիւն ինողբերով՝ խոստացաւ որ զինքն  
աւելի աղէկ կը հոգայ. եւ հարուստ  
քաղաքացւոյ մը դիմեց, որ իր սեղանէն  
ամէն օր իրեն կերակուր կը խաւրէր:  
Աղքատն առջի բերան գոհ եղաւ. բայց  
քանի մը շաբաթ վերջ նորէն սկսաւ իր  
յանդիմանութիւնները: Ճգնաւորին երեսն  
ի վեր՝ Դուն կեղծաւոր մըն ես, կ'ըսէր.  
ինձի համար ողորմութիւն կը ժողվես ու  
լաւ պատառը դուն կը կլես մնացածն  
ինձի կու տաս: Ճգնաւորը պատասխանեց.  
Բարեկամ, դուն ինձի անիրաւութիւն

կ'ընես, ես անձինս համար բան մը չեմ  
ուզեր, եւ ինչ որ քեզի համար կու տան՝  
պատառիկ մըն ալ անկէ չեմ առնուր:  
Եթէ իմ ծառայութեան վրայ գոհ չես,  
քանի մը օր ալ սպասէ, աւելի կ'աշխատիմ  
ալ աղէկ քեզի ծառայելու: Ես քու  
խրատիդ կարօտ չեմ, պոռաց աղքատը,  
եւ բարերարին վրայ քար մը նետեց. եւ  
սաստիկ բարկութեամբ գտալանով զինքն  
աղէկ մը ծեծեց: Աստուած քեզի ներէ,  
գուեց ճգնաւորը, ինչպէս օր ես ալ սրտանց  
կը ներեմ: Դուն թողութիւն տալ կը  
ձեւացնես, պոռաց աղքատը, բայց իրօք  
մահս կ'ուղես: Ոչ, եղբայր, կրկնեց ճգ-  
նաւորը, սրտանց քեզի կը ներեմ: Եւ  
երբ ի նշան հաշտութեան զինքը գրկել  
ուղեց, աղքատն անոր վզէն բռնելով  
խեղբել կը ջանար: Ճգնաւորը ձեռքէն  
պրծելով՝ փախաւ, իսկ աղքատն ետեւէն  
կ'աղաղակեր. Զեռքէս չես պրծիր, պէտք  
է որ զքեզ մեռցնեմ: Երեք չորս տարի  
ճգնաւորն ապերախտ աղքատին այս ամէն  
կոպտութեանց համբերեց, որ անդադար  
իր բարերարին կը կրկնէր թէ զինքը  
գտած տեղը տանիք. Աւելի կ'ուղեմ, կ'ըսէր,  
անօթութենէ ու ցրտէ մեռնիլ, քան թէ  
քովդ բնակիլ:

Ողորմած ճգնաւորն ալ բնելիքը չէր  
գիտեր. մէկ կոզմանէ կը վախնար որ եթէ  
աղքատը քովէն հեռացընէ, խեղճութեամբ  
կը կորսուի, իսկ միւս կոզմանէ կը մըտ-  
մուար որ ալ իր համբերութեան վերջն

Հասեր է: Առդ ասոր վըայ Ս. Անտոնին  
խորհուրդ հարցընելու գնաց. Աս Աս-  
տուծմէ լուսաւորեալ սուրբն անոր ըսաւ,  
Ո'րդեակ, լսա միտ դիր, աղքատը թող  
տարլւ մտաժնունքը սատանային փորձու-  
թիւնն է, որ քեղմէ պաակի յափշտակիլ կը  
ճնի: Եթէ դուն թողուս, Աստուած չի  
թողուր: Եթը ճնաւորը կրկնեց որ համե-  
րութիւնը կորմանցընելէն կը վախնայ, սուրբը  
պատասխանեց: Ինչո՞ւ պիտի կորոնցընես.  
Ճն գիտեր որ զմել վշտայընողներուն ալ  
աւելի սէր պէտք ենք ցուցընել: Այդ  
ծերունին քովդ պահէ, որչափ չար է,  
այնշափ ալ ողորմութեան արժանի: Ինչ որ  
Աստուծոյ սիրոյն համար անոր կ'ընես,  
Փրկիչգ՝ իբրեւ իբրեն եղած կ'ընդունի:  
Համբերութեամբդ ցուցուր որ Յիսուսի  
աշակերտ եւ գիտցիր սէրն ու  
համբերութիւնը քրիստոնէի նշաններն են:  
Ճգնաւորը Ս. Անտոնին խորհրդայն հետեւ-  
ելով, աղքատին յառաջուընէ աւելի մեծ  
սէր սկաւ ցուցընել. եւ անոր համար  
Աստուծմէ գարձ, իսկ իբրեն համար ալ  
համբերութեան չնորհք խնդրեց: Աստուած  
ալ իր աղօթքը լսեց: Աղքատը փոխուե-  
լով, մինչեւ կենաց վերջը ապաշխարողա-  
կան կեանք անցուց:

10. ՈՂջախոհութիւնն կըայ:

Խոնարհութիւնն ու հնագանդու-  
գութիւնը մտաց ու սրտին մեղքերը կը  
խափանեն. ողջախոհութիւնն ալ մարմնոյ

ախտելը կը սանձէ: Ողջախոհութիւնն  
առաքինութիւն մին է, որ մարմնոյ ան-  
վայել համցյաները, պիղծ ցանկութեան  
մտած մունքները, բաղձակըներն ու զգա-  
ցումները կը ճնչէ, որովհետեւ Աստուծոյ  
անհաճոյ են եւ հոգին կ'արատեն ու կը  
պղծեն: Ողջախոհութիւնն ամէն հասակի  
կարեւոր է, բայց գլխաւորաբար երիտա-  
սարդաց: Ասիկայ զմարդիկ Ս. Հարց  
բասծին պէս մահկանացու մարմնոց մէջ  
հրեշտակաց հաւասար կ'ընէ: Խոկ առան-  
ձինն երիտասարդները, որոնք տակաւին  
մեղքէ աղատ են, բոլորովին հրեշտակաց  
կը հաւասարեցնէ:

Ի՞նչ երջանիկ ու ցանկալի վիճակի:  
Ս. Յերանիմոսի ըսածին համեմատ՝ ողջա-  
խոհութիւնը մարտիրոսաց փառաւոր  
պասկները ձեռք բերած է, վասն զի միայն  
սաստիկ պատերազմներով կը ստացուի:  
Աս մարտիրոսութեան մրցանակը գար-  
ձեալ մասնաւորապէս երիտասարդաց կ'ըն-  
ծայուի, որոնք մոյեգին փորձութեանց մէջ  
բուռն պատերազմներ պիտի մղեն: Ս. Բեռ-  
նարդոս բուն մարտիրոսութենէն զատ՝  
երեք կերպ մարտիրոսութիւն ալ կը գնէ,  
այսինքն Զափաւորութիւն՝ առատութեան  
մէջ, զոր Գաւկիթ եւ Յոր ի գործ դրին.  
Խմաստութիւն՝ աղքատութեան մէջ, զոր  
Տովեիթ յուցուց. Ողջախոհութիւն երի-  
տասարդութեան մէջ, զոր Յովակի Եղիպա-  
տոս պահէց: Սուրբ Հարք ողջախոհու-  
թիւնը կ'անուանեն Զարդ բարուց, Պատիւ-

մարմնոյ եւ չիմ սրբութեան։ Աստուծոյ  
հոգին աղտօնի սրտին մէջ ընակիլ չի  
կրնար, բայց սուրբ հոգիներու մէջ իր ուշ  
բախութիւնը կը գտնէ եւ իր պարզեւաց  
առատութիւնն անոնց կը հաղորդէ։

Արդ պահէ, որդեակ, սրտիդ մաքրու-  
թիւնը, մեծապէս յարգէ ողջախոհութիւնն  
ու ինդրէ ասիկայ Աստուծմէ։ Ասիկայ  
առաքինութեան պսակին չքնազ մարգա-  
րին է, հոգւոյդ գեղեցիկ զարդը, կենացդ  
ամենաքաղցր երջանկութիւնը։ Առանց  
ասոր ոչ սէր, ոչ Աստուծոյ երկիւղ եւ  
ոչ խղճի հանդարտութիւն կինաս ստանալ։  
Բայց աղէկ միտ գիր շատ փափոկ է եւ  
շուտով կը կորսուի։ Կրնայ խորհրդով ու  
բաղձանքով ինչպէս նաեւ խօսովով ու գոր-  
ծողութեամբ կորսուիլ։ Բաւական չէ  
մինակ շատ մարմնոյ ողջախոհ ըլլալ, հապա-  
լսուտ հոգւոյ ալ ըլլալու է։ Լաւ խորհէ որ  
մահուան անկողնոյն մէջ՝ ամենամեծ մսի-  
թարութիւն պիտի զգաս, եթէ ստոյգ  
գիտնաս որ բովանդակ կենացդ օրերը  
սրբութեամբ անցուցած են։ Իսկ ար-  
տասուր, ցաւ ու խղճի դառն յանդի-  
մանութիւն հոգեվարի մը բաժինն են,  
որն որ անառակութեամբ մարմնն ու  
հոգին կորուսած է։

### Օբինա։

Թէ ինչպիսի խնամով սրտի սրբութիւնը  
փորձութեանց ու վտանգաւոր առթից մէջ  
պիտի պահուի, երկիւղած Յովսեփայ պատ-

մութիւնը մեզի կը ցուցընէ։ Այս սրբասէր  
պատանին իր եղբայրներն խսայելացի վա-  
ճառականաց, իսկ անսնք ալ Եգիպտոսոի  
Փարաւոն թագաւորին դահճապետին ծա-  
խեցին, որուն կինը սրտին մէջ Յով-  
սեփայ նկատմամբ չար ցանկութիւն մը  
սնուցանելով, ուղեց մաքրասէր պատանին  
մեղաց մէջ ձգել։ Սուրբ պատանին Աս-  
տուծոյն ներկայութիւնն ու երկիւղը մտա-  
ծելով, հաստատութեամբ դէմ կեցաւ։  
Եւ երբ կինը զանիկայ բռնութեամբ մեղաց  
հրապուրելու կ'աշխատէր եւ արդէն վերար-  
կուէն բռնած էր, պատանին զգեստը  
թողլով տնէն փախաւ։ Կինը բարկացած  
կատղած գուեց թէ Յովսէկի զինքը  
բռնաբարել ուղեց, եւ շարագործութիւնը  
հաստատելու համար անոր վերարկուն  
ցուցուց։ Ըետափրէս դահճապետը կննջը  
հաւատալով՝ անմեր պատանին բանտ դրաւ,  
ուր քանի մը տարի մնաց։ Բայց Աստուծած  
զանմեղն երեսէ ձգեց։ Փարաւոն թագաւ-  
որն անոր համբաւը լսելով՝ բանտէն հանեց  
եւ իր երկրորդն ընկելով՝ բովանդակ երկրին  
կառավարութիւնն անոր յանձնեց։

2. Արբութեան գեղեցիկ օրինակ է  
Ագնէս տաստերէք տարեկան օրինորդը։  
որն որ իր կուսութիւնը պահելու համար  
ամէն խստում ու սպառնալիք արհամար-  
հեց, եւ հասակէն վեր զարմանալի քա-  
ջարտութեամբ մահն ալ սիրով յանձն  
առաւ, մինակ իր սրտին անարատու-

թիւնն ու ճշմարիտ հաւատքը պահելու համար: Ագնէս մահուան դատապարտուեցաւ եւ գլխատութեան տեղը դահիճը տեսնելուն պէս՝ գուեց: Աստուած իմ, ուրախութեամբ կը տեսնեմ որ մարմինս հող եւ մոխիր պիտի դառնայ, վասն զի ասիկայ: Տէր, քու աչացդ հաճոյ ըլլալէն զատ, ուրենսերուն աշքն ալ իրեն ձգեր է:

Որդեսկ, աս օրինակները պէտք են զքեզ յորդորել որ ամէն չարկը կրես անմեղութիւնդ պահելու համար: Աշխարհքիս բովանդակ խստանունքը, բարիքն եւ ուրախութիւնը պիտի ուտի տակ առնուս, եթէ սիրտդ՝ որ Աստուծոյ տաճարն է, արատեն: Ամէն արտաքին զարդ, փառք ու ճոխութիւն մերժէ քեզմէ, որոնք աշխարհքի աչունքները կրնան վրադ դարձնել եւ իրենց սիրոյն զքեզ կապել: Այնչափ սրբասէր ու զգասաս օրիորդաց քով, որնք ծաղկէ հասակի մէջ Աստուծոյ ու առաքինութեան սիրյն համար՝ դառն տանջանաց համբերեցին, որչափ պիտի ամրշնան մարմնոյն հաճոյից ծառայորները, աշխարհք եւ իւր փառքն անմեղութենէ աւելի սիրոնները, որով իրենց հոգւոյն գեղեցկութիւնը կը պղծեն: — Օր մը մարմնասէր հօգիբ ամօթոյ զգեստով պիտի ծածկուին, Աստուծոյ քաղցր տեսութենէն պիտի զրկուին եւ խաւարի ու յաւիտենական տանջանաց գուբը պիտի թափին. իսկ անմեղ հօգիբ շքեզ պատմուած քրիստոսի ան-

սպառ փառաց բնակարանը պիտի ընդունուին: Ի՞նչ տարբեր վիճակ, աղէկ մտմաս, որդեսկ:

11. Որ Հայուհութիւնը պահելու հիշուներուն  
Քայ:

Ողջախոհութիւնը պահպանելու առաջին միջոցն է՝ անմիջապէս փորձութիւններն ու պիղծ խորհուրդները մերժել, որպէս զի անոնց ձեռքով սատանան մեր սուսին չափի: Ով որ անմաքուր մտածմունքները թուրութեամբ կը մերժէ, կամաց կամաց անմաքրութեան գարշելի ախտը կ'ինայ, եւ շատ անգամ այնպէս խորունկ, որ ալ անկից չազատիր, կամ սաստիկ գժուարութիւն կը կրէ ազատելու: Ինչպէս եթէ մարմնոյ հիւանդութեան առջեւ շուտ չառնուի, աւելի յառաջ կ'երթայ, այսպէս ալ անմաքրութեան մեղքը՝ եթէ անմիջապէս առջեւը չառնուի, մեծագոյն չարեաց աղքիւր մը կ'րլայ: Ասկա աս ամօթալի ախտէն. մահուանէ աւելի՝ ասկէ գողա: Անձինդ փայ հսկէ. զգոյշ կեցիր անպարկեշտ նկարներէ, որոնց մով սատանան եւ աս ախտին ունեցած միտութիւնդ զքեզ որոգայթի մէջ կը ձգեն, կամ երեւակայութիւնդ գրգռելով զքեզ կը տանչնէն: Այսպիսի փորձութեանց ժամանակ՝ զԱստուած օգնութեան կանչելով՝ միտք ուրիշ բաներու զբաղեցուր: «Գէշ խորհուրդը ծնանելուն եւ հոգւոյդ առջեւը զայուն պէս մեացուր, կ'ըսէ Ա-

Բեռնարդոս: Նոյնը մերժէ, եւ մէկէն զքեղ կը թողու. բայց եթէ զքեղ չձգէ, գոնէ զքեղ չի պղծէր, ցորչափ իրմէ կը խորշիս: Մտածութիւնն եթէ չմերժուի, հաճութիւն կը ծնանի, հաճութենէն՝ հաւանութիւն յառաջ կու գայ, հաւանութեան կը յաջորդէ գործք, որն որ սովորութիւն կ'ըլլայ. սովորութենէ ալ հարկաւորութեան տեսակը կը ծնանի, որ զշողին յամառութեան ու յուսահատութեան կը տանի: Խնչպէս իժն իր փորին մէջի ձագերէն կը սպաննուի. այսպէս ալ պիղծ խորհուրդք զմեղ կը սպաննեն, եթէ զաննք մեր սրտին մէջ սնուցաննենք: Ա. Յերօնիմոս ալ կ'ըսէ. Անմաքրութիւնն օձի կը նմանի, որուն գլուխը տեսնելուն պէս՝ պէտք է ջախճախել. կը ճգնի սիրտը մտնել, ուր բարակ՝ բայց մահացու թոյն մը կը տարածէ: Աս զզուելի ախտը ցրուած սրտի մէջ այնպէս կը բռնի, ինչպէս կրակը չոր խոտի մէջ. եթէ մէկէն չմարի, բոպէի մը մէջ ահագին հրդեհ կը պատճառէ, որուն առջեւն ալ չառնուիր: Աս կրակը վառելու համար շատ անգամ լոկ կամաւոր մտածմունք մը, համարձակ նայուածք մը, խօսք մը, երգ մը, աղատութիւն մը, ճանչուորութիւն մը բաւական է: Ով որ պիղծ փորձութեանց ատեն ծանր կը շարժի, արդէն կէս մը յաղթուած է: Եթէ մէկն անհոգ կենայ ու հաճութեամբ չարութեան վրայ մտածէ, հոն չի կենար. հոգին ու սիրտը կարծածէն աւելի արագ

կ'ընթանան: Առջի բերան տկար յօժարութիւն եղածը՝ մէկէն զօրաւոր կիբք կ'ըլլայ. նուազ չար կարծուածն ալ՝ մեծադղյն վնաս յառաջ կը բերէ: — Աս ախտին միակ զօրաւոր դեղն անմիջապէս Աստուծոյ դիմելն ու քաջութեամբ մերժելն է:

Երկրորդ միջոցն է՝ Դատարկութենէ փախչել: Դատարկութիւնն ամէն մեղաց՝ բայց առանձինն անմաքրութեան աղբիւրն է: Ասիկայ սրտին մէջ գեշ խորհրդոց ձամբայ կը բանայ, որոնք պարապ մտաց մէջ շուտով կ'ածին: Ա. Բեռնարդոս ասիկայ Գուբ պիղծ փորձութեանց կ'անուանէ: Ո՛չ, որչափներ դատարկութեան պամատաւ անմաքրութեան մեղքը կործանելով կորսուած են: Մինակ մէկ գտարարի ժամը չէր, որ զԴաւափիթ այր բառ սրտին Աստուծոյ՝ աս մեղաց մէջ ձգեց:

Երրորդ միջոցն է՝ Կերուխումը մէջ չափաւորութիւն: Առանց ասոր՝ ողջախոհութիւնն եւ ոչ հասակի մը մէջ կրնայ անարատ պահուակի. իսկ երիտասարդական հասակին մէջ՝ գրեթէ անկարելի է: Աս հասակին արդէն ջերմ արիւնը բորբոքած է, եթէ ըմպելքօք եւ ուտելիօք ալ անդադար արձարծի, անշէջ կրակ մը կը բռնի, Մասիս, Ետնա, Վեսուվ եւ Ողիմոս լեռները, կ'ըսէ Ա. Յերօնիմոս, որոնք միշտ կրակ կը շնչեն, այնչափ սաստիկ չեն կատղիր, ինչպէս երիտասարդաց արիւնը՝ եթէ առատ աննդեամբ գրգռի: Կաղաչեմ, կը գոչէ նոյն Վարդապետը,

ով երիտասարդք, հաւատացէք իմ անձնական փորձիս. եթէ կուզէք սուբը ու Քրիստոսի շնորհաց մէջ ապրիլ, գինիէն իբրև մահացու թունէ փախէք: Սատանային զձեղ կործանելու առաջին զէնքն տու է. գինին ձեր սրտին մէջ զգապահան հեշտութեանց լրցին կը բորբոքէ: Ինչու աս վառած մարմնոյն վրայ իւղ կը թափէք: Ասում անբարեիխառնութեան պատճառաւ մխսիր դարձաւ. Խսրայելի ժողովուրդը կերուխումով սոկեղէն հորթին երկիր պագանելով չարաչար պատժուեցաւ. ամպարիշտ Հերոսդէս կոչունքի ու պարահանդիսի ատեն հարբած զՅովհաննէս Մկրտիչ գլխատել տուաւ:

Չորրորդ միջոցնէ՝ Փախչիլ չարընկերութիւններէ, գիշերային ակումբներէ ու լիրը խօսակցութիւններէ: Յանձանասուրոգայթներէն կը բանուին բազմաթիւ երիխառարդք եւ աղջկունք: Յատերը միայն մէկ պատճառաւ ծանր մեղանչած են. որչափներ գիշերային հանդիսի մը, անառակ անձի մը տեսութեան, համարձակ ու անպարկեշտ խօսքերու պատճառաւ մեղք սորված են: Ինչպէս որ բոցը յարդի մէջ կը բռնկի, այսպէս ալ անփայել խօսակցութիւնը երիխառարդաց սրտին մէջ պիղծ կրակ մը կը բորբոքէն: Մէ իտքունէ, կըսէ Ա. Պօղոս, գէլ իտքէրը բորէ կար անեցուները ի սպահունեն:

Հինգերորդ միջոցնէ՝ Խորշիլ այլասեռ անձի մտերիմ յարաբերութենէ: Ասոր մէյս

սոէպ կը խորտակի ողջախոհութիւնը, թէ եւ ուրիշ վտանգներէ պրծի: Զգայական ցանկութիւնն՝ այլասեռիներկայութեամբը շուտով սիրտը կը սպրդի: Անոր համար Ա. Հոգին կըսէ. Մէ հայեր է գէղեցիւններ անուայն հորդոց, և ա է մէջ իտքանց գէ հարցիս ու հանութիչնց նանդից ցեց, և ա է իտքին լուսութիւն: (Սիր. Խր. 12:) — Եթէ այլասեռից տեսութիւնն այնչափ վտանգաւոր է, որչափ եւս կաւելնայ վտանգը, երբ մեծ ընտանութիւն, երկդիմի խօսքեր ու բարեկամական ցոյցեր ալ վրայ գան, որոնք միշտ մեղանչական են, վասն զի գէլ ցանկութենէ յառաջ կու գան: Երեւելի վարդապետ մը ճանշուսրութիւնները Դժոխական օչի խածուածուն ու ծառ մէջս, կ'անուանէ: Ուրիշ մըն ալ կըսէ Հոգիւնը ուղարկունանեան մահուան հայուածն էն:

Անմարքութեան մեղաց գորաւոր գրգիռ են անպարկեշտ ու հետաքրիթ նայուածք. սիրտը մաքուր պահէլ ուղողն Եւսց աղիք պիտի հաւէ, որոնցմով զգայական ցանկութիւնը սիրտը կը մտնէ. լոկ հետաքրիթ՝ առանց չարամութեան այլասեռի մը վրայ ուղղուած հայեցուածք մը որչափներ կորուսած է. Զի՞սն գէ զներ. կըսէ Ա. Հոգին, հուցէ գոյակութեացին է գէղ նորու: Գոյցն զնենոր է իտքին գէղեցիւն է ա զներ չէնոր օտոր: Ի գէղեցիւննենէ ինու բազուած նորդեցան է ասոր սէր (ցանկութիւն) էրեւանուր բորբոքի: (Սիր. Խր. 5—9:) Աս յաւիտենական ճշմարտութիւնները մը-

տացդ մէջ դրոշմելով՝ աչացդ հսկէ եւ  
երբէք վտանգաւոր առարկայից վրայ չբեւ-  
եւու:

Ազիկ մը՝ եթէ չուզեր տեսնել,  
երբէք պիտի չտեսնուի ալ, ոչ տան դուռն  
եւ ոչ ալ պատուհանին առջեւ կամ անկէ  
զլուխը գուրս տնկած: Յակովը նահապե-  
տին Գինա աղջիկն, իր լոկ հետաքրքրու-  
թեան եւ տեսնուելով բաղձանքէն, իր  
մաքրութիւնը կորանցնելէն զատ քալքի  
մը կործանման ալ պատճառ եղաւ:

Զգուշացիր հէւ ու արտօնիւթիւն հէւ+  
հարդարւէ, որնք զգայասիրութիւնը կը  
գրգռեն, ամօթնածութիւնն ու հաւատքը  
կը յափշտակեն, եւ հոգին կոյցընելով  
զմարդք մեղաց խոր անդունդները կ'ընկցմն:  
— Հեռու կեցիր անվայլ զարդն մի նենարէ,  
որոնց առակ մահաբեր թղյն ծածկուած է:  
Վանք որչափ որ քեզի սիրելի, քաջը ու  
հաճոյական երեւան, այնչափ ալ դառն  
ցաւերով լի վերջ ունին: Չուարձու-  
թիւնդ չխնդրես այնպիսի խաղերու մէջ,  
որոնց հետ անպատշաճ ծիծանից, իրը գոր-  
ծողութիւններ եւ ցոփ կատակներ խառն  
են: Չերթաս բնաւ այնպիսի անձանց քով,  
որոնցմէ մեղք կը սորվիս. այնպիսի տեղեր  
ու հանդէմներ. ուր հոգից վտանգ կայ,  
վասն զի հոն միայն մեղաւորք ու ամպարիչոք  
կը ժողովին, ինչ հրապարաւուցիւն գէւն մէ-  
ռաւուր, կ'ըսէ Ա. Հոգին, մ' եւլուր հնու-  
նոց . . . զի որդ նոց է լուրի ընթանաւ ւ-  
րափառն + ին հելուր լուրին: (Առ. 5. 15:)

Որդեակ, եթէ կրօնք ու պարկէշ-  
տութիւն կը մեծարես, ընդ միշտ իսորշէ  
զլուկ թատերական տեսարաններու ու  
կաքաւներէ: Եթէ մէկը՝ սուրբ հոն երթայ,  
աղտեղած ետ կը դառնայ, կ'ըսէ Ա.  
Կիպրիանոս: Ասոնք հեթանոսութեան  
մայորդաներն են. Յիսուսի կրօնին ու  
վարդապետութեան գէմ են. բովանդակ  
առաքինութիւնները կը տկարացրնեն:  
Դուռն ուրիշն օրինակին մի հետեւիր,  
Աստուած հոգիի քեզմէ միայն կը պա-  
հանջէ: Աս տեսակ հանդիսից ժամանակ  
ստատնան լաւ սոսեր կ'ընէ. անոր համար  
Ա. Հարք աս ժողովները իրաւամբ կ'ա-  
նուաննեն՝ Ժողովական բարունութեան անհա-  
րութեան, անդարշութիւն եւ ժոյց հորըն-  
դիւն էլեկտրոնաց:

Եթէ Պաւէթ՝ այր ըստ սրտին  
Աստուծոյ, միայն զգայական առարկայի  
մը նայերով չարաչար ինկաւ, տկար մարդ  
մը կրնայ սիրտն ու միտքը մաքուր պահէլ,  
ուր աչաց կը ներկայանան լիսի առար-  
կաներ անպարկեշ գործ ողութեամբք  
ու հշշական երաժշտութեամբք. ուր կը  
տիրեն լրբութիւն, հպարտութիւն ու  
տեսակ տեսակ անփայել գործքեր. ուր  
հոգին իր խաղաղութիւնը կը կորսնցընէ,  
սիրտը բոլորովին կը ցամքի, մաքը կը  
տկարանայ, զգայարանքները կը ցրուին,  
ամէն առաքինութեանց կը յաջորդէն  
բիւրաւոր մղութիւնք: Միթէ ասոնք զու-

արձութիւն են. ոչ երբեք. այլ միակ աղբիւր այնչափ պատուական հոգւոց կորընտեան: Ասոնք եկեղեցին կ'արգելէ, Աստուածալ կը դատապարտէ. ան տեղերը գացողն, արդէն դժոխոց մէջ է: Կը պատմէ Տերտուղիանութէ կին մը պարահանգէս երթալով՝ ուր նոյն միջոցին եւ ոչ մէկ քրիստոնեայ մը կը գտնուէք, սատանան վրան՝ յարձակելավ սաստիկ կը տանջէ զննքը: Քահանայ մը կը կանչեն, որ դիւին կը հարցընէ թէ Ինչո՞ւ քրիստոնէի վրայ յարձակեր ես, որուն պատասխան կոտայ. “Ասիկայ իմս է, վասնզի զինքն իմ հողիս, երկրիս ու իշխանութեանս ոահմանին մէջ գտայ:” Այս ոեներէն հետո իշեր, կըսէ Ա. Հոգին, ուր ամուսինութէ և ժառանց, անանց իւնիւնութեան ժառանցից յըւլուր: Որ անանց հետ մորուածէն, որ լիւանութէ և իւն անանց հետեւուուդ և իւն անանց դուռնութեանց հաւատանդ մահուան արժուուն էն:

## 12. Ողջեահանութիւնը պահպանելու ուրիշ մշցներ:

Ողջախոհութիւնը՝ մեր հոգւոյն շքեղ զարդն անվկանդ պահելու զօրաւոր միջոցն է: Աւութէ: Ժուժկալութիւնն Աստուածոյ մասնաւոր պարգեւն է, զոր շատ սրբոց տուաւ Աստուած իրենց ինդադար եռանդուն ազօթիցը համար. նոյնն ան ամինուն ալ կը պարգեւէ, որոնք ջերմ պաղատանօք իրմէ կը ինսդրեն: Ուրեմն, սրդեակ, արդէնք կը պատուախառն աղօթքով դիմէ Աստուածոյ,

Ա. Կուսին, պահապան Հերշտակիդ ու պաշտպան Ստորիգդ. Հայցէ իրենց զօրաւոր պաշտպանութիւնն եւ երբեք չես յաղթուիր փորձութենէ:

Երկրորդ ազգու միջոցն է Յահանի խոսքութիւնը: Որով անկեղծութեամբ սիրտդ պիտի բանաս խելացի ու երկիւղած քահանայի մը, բոլորովին անոր հոգեւոր առաջնորդութեանն յանձնուելով: Ողբայի վախճան կ'ունենաս, եթէ մեղքերդ ծածկես ու զբեզ կեղծես: Ա. Յերոնիմոս կը պատմէ թէ երիտասարդ մը սաստիկ փորձութեան ժամնն քահանային դիմելուն պէս աղատեր է այն պիղծ խորհուրդներէն:

Երրորդ միջոցն է Սուբբէ հայուրութիւն+ իւրդւլ + մարդեւլ. որոնք զհոգին՝ սուրբ խորհրդովք կը լեցընեն, մելայց հավում ները կը չնցնեն ու փորձութեանց կէտին ոյժ կու տան: Խորունկ մտածէ մեղաց ծանրութիւնն ու գարզութիւնը. վայրկենական ամօթալից հեշտութիւնն ու յաւիտենական ահապին պատիմբ: Եթէ անդադար յիշես վերջնուգդ, այսինքն մահ, դատասատն, արբայութիւն ու դժուիք, երբեք չես մեղանչեր:

Վերջապէս աս յեշտակային առաքինութիւնը պահպանելու համար պէտք է անընդհատ աշխատութիւն ու գործունէութիւն. ասիկայ հոգին գէլ մոտածմունկներէ կը պատսպարէ եւ մարմնոյն ապատամբելու ժամանակ չի տար: Ա. Յերոնիմոս մարմնոյ

փորձութեանց, յաղթելու համար՝ իրստակեցութենէ, ծոմապահութենէ ու անդադար աղօժքք զատ, սաստիկ ծանր ու գժուարին գործոց ձեռք կը զարնէր, որոնց մոլ անոնց կը յաղթէր: Ասոււծոյ շատ շնորհակալ եմ, կըսէր, որ իմ գժբնակ աշխատութեանցս ու ճգնութեանցս վարձքը տուաւ: Սիրելի երիտասարդ, կըսէ նոյն Ա. Վարդապետը, նայէ որ սատանան երբէք զքեղ պարապ չգտնէ: Այժմակիդ համաձայն միշտ զբաղէ, կարդա, գրէ, սորվէ, աշխատէ, կար կարէ, աղօթէ, օգտակար նիւթերու վրայ խօսէ մտածէ: Ինչպէս ցանկութեան վրայ մտածելու ժամանակ պիտի ունենամ, կըսէր բարեպաշտ անձ մը, որ հազիւ ապրուստ գտնելու ատեն կը գտնեմ:

### ՕՐԻՆՈՒՆԵՐ:

1. Հերովդէս թագաւորը սաստիկ անմարութեան մեղքն ընկղմած ըլլալուն ապօրինաւորապէս իր եղբօր ամուսինն իրեն կին առաւ, եւ զԱ. Յովհաննէս Մկրտիչ՝ աս անօրէնութեան համար զինքը յանդիմանելուն բանտ դրաւ: Փառաւոր սեղանի մը ատեն՝ նոյն ապօրինաւոր կիսոջ աղջիկը բազմականաց առջեւը կաքաւեց, որն որ թագաւորին սաստիկ համց ըլլալով՝ աղջկան որեւէցէ բաղձանքը կատարելու երդում ըրաւ: Աղջիկն ամբարտաւան ու հեշտասէր մօրը խորհութև Յովհաննու գլխատումը ինդրեց, որ անմիջապէս կա-

տարուեցաւ: Նկատենք հոս լիրը պարի մը հետեւութիւնը: «Ի՞նչ կը մտածէք դուք քրիստոնեայ կանայք աս տեսարանաց ատենը, կըսէ Ս. Ամբրոսիոս, աղջիկ նայեցէք թէ ինչ կը տպաւորէք ձեր աղջկանց սրտին, մէջ՝ որմէ զիրեկն պիտի զգուշացնէք: Հոս կը տեսնէք աղջիկ մը, որ պարի սէրէն բռնկած է եւ անօրէն մօր մը աղջիկն է, վասնզի պարի զրոսանքը միայն այսպիսեաց կը վայելէ, վասնզի սատանայի կապիկներն են: Երկիւզած մայրերն իրենց աղջկանց Աստուծոյ երկիւզն ու քաշուածութիւն կը սորվեցընեն: Պար հոգուածութեանց մէջ յանձներ կըսէ Ս. Հոգին, Ենանց մէջ լուր, որ անոնց անտառականներէն մշունութիւն: (Ալր. Թթ. 4:) — Սակայն չերովդէսին աղջիկը պատիժն Աստուծմէ առաւ: Պատմութիւնը մեզի կըսէ թէ երբ օր մը իր ընկերաց հետ սառոյցի վրայէն կերթար, սառոյցը կոտրելով՝ աղջիկը մինչեւ վիզը ջուրն ընկղմեցաւ, զգըլուխը սառոյցը կարեց, իսկ սուուրները ջրին՝ իրը պարի մէջ կը շարժէին:

2. Հռովմայեցի տիկին մը Ս. Յերոնիմոսի զրեց թէ ոմանք իր բարոյական վարդապէտութեան էն հաւնիր, վասնզի ինքը կը հաստատէր թէ աղջկունք այլասեռից յարաբերութիւններէն պէտք է որ ընդ միշտ խորչն. արդ իր հակառակորդաց ինչ պատասխան տալը չի գիտեր: Սուրբն անոր գրեց. Այդպէս խօսող ու այդպիսի

Ճանչուորութեանց հաւանող անձինք զՅի-  
սուս Երուսաղէմ տանող իշուն կը նմանին  
եւ անոր հետ մսուր կապուելու արժանի  
են: — Չեմ գիտեր թէ Ա. Յերնիմոս մինչ  
ինչ պիտի լսէր մեր գարուն մարդիկներուն,  
որոնք պյո տեսարանաց ներկայ չգտնու ենին  
ու յաճախ յարաբերութիւն ընելին ան-  
փայել գործք կը գատեն:

13. Սուէդէն Ա. Փրանկուուի պարբ գրայ  
ըստ Էռնհերդունիւնեւութէ:

Աս Սուրբն իր ԱրաՎորութ բարեպահ  
ինչոց գրքին մէջ գեղեցիկ ու բացայայտ  
կը ցուցնէ պարերու վասնգներն եւ աս  
տեսակ զուարձութեանց մէջ երիտասար-  
դաց աղջկանց նկատմամբ ծածկուած  
թյնը. հաւատացեալքն ասոնցմէ խորշե-  
ցընելու համար զօրաւոր զատմառներ կը  
բերէ. «Պարն լսու ինքեան անտարբեր  
գործք մին է, սակայն յարակից պարագա-  
ներովը գէշ է ու հոգւոց շատ վասակար:  
Պարը գիշերը կ'ըլլայ, որ լուսաւոր չէ.  
ասիկայ ինչափ վասնգաւոր է երիտասար-  
դաց: Այս զուարձութիւնք մինչեւ կէս  
գիշեր կը տեւեն, բայց շատ անգամ գրե-  
թէ մինչեւ առառ կը շարունակուին,  
որով Աստուծոյ երկրպագութեան նուի-  
րուած ժամերը սատանային կը նուիրուին:  
Ի՞նչ մեծ անմոռութիւն է գիշերն օր  
ընել օրն ալ գիշեր, եւ առ Աստուծած  
պարտքերն անցաւոր զօսանաց համար զանց  
ընել: Պարահանդիսից մէջ իւրաքանչիւր

ոք իր ունայնութիւնը կը ցուցընէ, որոնք  
մասնաւոր առիթ են անթիւ չարութեանց,  
ուր վասակար բարեկամութիւնը կ'ըլլուին,  
որոնց հիմք միայն զգայական ցանկութիւնն  
է: Պարի նկատմամբ ես ան կ'ըսեմ, ինչ  
որ բժիշկք սունկին (Հաննաբ) համար կ'ըսեն:  
Լաւ սունկերը բանի մը չեն գար. նոյնպէս  
անմեղ պարերն ալ բանի մը չեն գար:  
Ուսնկերն իրենց մօնեցող օձերուն թյուր  
կը ծձեն, աս գիշերային հանդէներն ալ  
հավարաւոր մեղք կը չնչեն, նախանձ, զգայ-  
ական կատակին, անվայել խօսակցու-  
թիւնք, կուիւներ ու յիմար սէրեր: Աս  
ակումբներուն յառաջարանքն՝ աղաղակք,  
զուարձասիրութիւնք, փառք ու զատաւու-  
թիւն, երեւակայութիւնը կը զրգուեն եւ  
սիրութ հետառութեան կը հրապութեն: Հոգին  
որ այսպիսի առիթներու մէջ կը գտնուի,  
շատ անգամ մինակ լոկ խօսք մը, շողո-  
քորթութենէ ու նայուածքէ մը կ'արատի:  
Ասոնք երկիւղած հոգին կը ցրուեն, բարի  
յառաջադրութիւնները կը ջնջեն, Աստու-  
ծոյ սէրը կը պաղեցընեն ու սրտին մէջ  
բիւր մեղանչական բերմունք կը զարթու-  
ցանեն: Արդ այսպիսի զրոսանաց պէտք չէ  
երթալ եւ ոչ ի հարկին, կամ ամենամեծ  
զուշութեամբ: Գուն միշտ պիտի հրա-  
ծարիս ասոնցմէ, եթէ չխորշիս եւ անոնց  
ներկայ գտնուել ու զես, Աստուծոյ առ-  
ջեւը չես արդարանար. Ու սէրէ դշանչ,  
է ափ նորիցէ. կ'ըսէ Ա. Հոգին: Իսկ եթէ  
առ քաղաքավարութեան ինչեւիցէ հան-

գէսներէ բոլորովին հրաժարիլն անկարելի  
է, աս կանոնները մփաք առ ու գործածէ:  
Եթէ մէկը սունկ պիտի ուտէ. պէտք է  
որ աղէկ պատրաստէ ու քիչ ուտէ, ապա  
թէ ոչ անոր գէշ հիւթն իրեն թոյն  
կրլայ. դուն ալ ան զուարձութեանց  
մէջ երկար մի կինար. մոտածէ թէ որ-  
շափներ այդպիսի տեսարանաց ատեն գոր-  
ծած մեղքերնուն համար հիմայ գժոնիքը  
կ'այրին. որշափներ Աստուծոյ առջեր գե-  
տին ինկած կու լան, կ'ապաշխարեն յան-  
ցանքնին. որշափներ ծանր հիւանդու-  
թեամբք կը չարչափն ու գառն ցաւերով  
կը մեռնին. դուն ալ նոյն կերպով պիտի  
մեռնիս օր մը. որշափ անհաճոյ կ'ըլլաս  
Յիսուսի, Ա. Կուսին, պահապան Հաւեշ-  
տակիդ ու պաշտպան սրբոցդ: Ա. Եղիսա-  
բէթ թագուհին՝ երբ այսպիսի հանդէս-  
ներու ներկայ գտնուելու հարկադրէր,  
ահիւ ու գողութեամբ եւ երկիւղած  
հոգւով կ'երթար: Եսթեր թագուհին՝  
հանդիսաւոր առիթներու մէջ թագաւ-  
որին առջեն ելած ատեն՝ ստիպուած էր  
շատ շքեղ զարդարուիլ, բայց աս ամէն  
բան իրեւ գործիք ինք զինքն աւելի սեր-  
ափւ Աստուծոյ հետ կապելու համար կը  
գործածէր:

14. Խօսուելու գիտուանեւոն կը այ:

Ոչ սր երբէք գործածէլու է անպատ-  
շաճ ու գէշ բառեր: Պօզոս առաքեալ

յանուն Յիսուսի կ'արգելէ գէշ բառ  
բերանն առնուուն անզամ: Ու ո՞ր չէլ  
իսուել բերնեն էւ հանէ, կ'ըսէ Ա. Հոգին,  
մէ ինաւ էր յանցանց ծածիւն ու Ա. Դուռը-  
դութեամբն պրէիւ: Գէշ խօսեր, երբէր  
ու բառեր անմեղութեան ու պարկեշ-  
տութեան շատ վասակար են, խօսողներուն  
ու լսողներուն հոգին աղտեղելէն զատ՝  
սրտերուն մէջ անօրէն սէր կը զարթու-  
ցանեն: Աս պղծախօսութեանց վարժող-  
ներն անոնց մէջ վաս չեն տեսներ,  
բայց գիտնան որ ասոնք ապականած սրտի  
նշան են: Երկդիմի ու պյարանական  
խօսերէ զգուշանալու է, որոնք ուրիշ-  
ներուն չար մոտածելու առիթ կ'ըլլան.  
ասոնք որչափ որ մթին ըլլան, այնչափ  
աւելի վասակար են. ծաղիթ տակ պահուբ-  
տած օձէն աւելի վախալու է քան թէ  
բաց տեղ գտնուողին: Կոպիտ խօսեր,  
անձունի ու նախատական բառերն ալ  
երբէք բերան առնելու չէ, ասոնք միայն  
անկիրթ ու բիրտ մարդիկ կը գործածեն,  
խնացյին միայն իր խօսերէն կը ճանչցուի:

Մարդ միայն բարի, պատշաճ ու  
հարկաւոր եղածը պիտի խօսի. սակայն  
ասոնց մէջ ալ արագ ու անհոնչեմ ըլ-  
լալու չէ: Ումանք միտ կ'ուզէն խօսքի մէջ  
առաջին, լսութեան մէջ վերջնն ըլլալ,  
զլու խնին ամէն բանի մէջ կը խոթեն,  
ամէն բանի վրայ կը շաղփառին, այնպիսի  
սիւթերու վրայ ալ անանկ մեծ մեծ կը  
ձեւեն, զօրոնք երբէք չեն հասկընար: Աս

ալ գոռող ու թեթեւամիտ հոգւոյ նշան  
է: Որդեակ, սա կանոնները միտք առ:

Ա. Քիչ խօսէ ու շատ լսէ: Խոչեմ  
ու խելայի ես, եթէ խօսքերդ չափել  
գիտես: Բոլորավին մունջ լուսթիւնն ար  
վախոտութենէ ու սաստիկ արտմութենէ  
յառաջ կու գայ. պարկեշտ ու վայելուչ  
լուսթիւնը խոչեմութիւն է, որով նոյն  
իսկ յիմարն ալ իմաստն առել կը զբուի:  
Բ. Խօսակցութեանց ատեն մի խօսիր,  
մինչեւ որ ըսուածը լաւ չհասկրնաս: Կար-  
ծիք ըսելու չյանդգնիս, եթէ նիւթը չես  
գիտեր կամ իրը չես հասկրնար: Խօսողը  
չընդմիջնու: Ու ո՞ իսուին մէջ էւ ճեղուէ ո-  
վանդ պարագանան իւր դայ, առնիդ է ու ար-  
ժունի խոյտառէննետան, կըսէ իմաստունը:

Ա. Հոգին նորհուրդ կու տայ, որ  
Նախ՝ մէկը քիչ խօսի ու միայն ան ատեն,  
երբ կը հարցուի, բայց կարճ պատամիան  
տայ: Երկրորդ՝ իմաստուն չձեւանայ,  
հապա ցուցընէ, որ քիչ բան գիտէ, ոչ  
կեղծաւորութեամբ, այլ պարզութեամբ  
ու վայելութեամբ: Երրորդ՝ ուրիշները  
լսէ եւ անոնց կարծիքը հարցընէ, որ բան  
սորփի: Չորրորդ՝ երբեք հաճութիւն եւ  
ուրախութիւն չցուցընէ, եթէ Աստուած  
վտայուի:

### ՕՐԻՆԱԿ:

Ազնուական բարեկիրթ երիտասարդ  
սպայ մը ուրիշ զօրականաց հետ սեղանի  
կը նստի, որոնք կը սկսին կրոնի վրայ

նախատանօք խօսիլ ու ծաղրել: Երիտա-  
սարդն երկար համբերելէն ետեւ մեծ պար-  
կետութեամբ անոնց կըսէ. «Տեարք իմ.  
եթէ առ ջեւնիդ թագաւորին կամ տէրու-  
թեան գէմ մէկն անվայել խօսք խօսէր,  
ստուգիւ շուտ մը ան յանդուգին բերանը  
կը դոցէիք: Թէկայտ ես ձեզի լուսթիւն  
հրամայելու իշխանութիւն չունիմ, բայց  
կը համարձակիմ ըսել թէ մենք թագաւո-  
րէն աւելի Աստուծոյ պարտական ենք:  
Եթէ մէկը թագաւորին հակառակ խօսե-  
լուն համար մեծ յանցաւոր ու պատժա-  
պարտ է, հապա որչափ աւելի Աստուծոյ  
ու իր սուրբ կրօնին գէմ ամնարշտու-  
թեամբ խօսողը: Ասոր վրայ խօսակցու-  
թիւննին փոխելով կը սկսին ուրիշ ան-  
վայել բաներու վրայ խօսիլ, ագել բառեր  
գործածել ու անհամ կատակներ բնել:  
Եղնիւ սպան աս գարշախօսութիւններէն  
ամնալով՝ սեղանէն կ'ելիք: Այսպահ շուտ  
ուր կ'երթաս, կը կանչեն ետեւէն. Տեարք  
իմ, կը պատասխանէ, ես բան գործ չունիմ  
այնպիսեաց չետ, որոնք միայն սիրո խառ-  
նող խօսքեր կը խօսին: Բայց ճիշդ այն-  
պէս առնելու չէ, կը կրկնեն մէկանները,  
միայն զուարձանալու համար են: Պատուա-  
ւոր անձինք ոչ երբեք գարշարանու-  
թեամբ կը զուարձանան, կը կրկնէ սպան,  
դուք փոխանակ հպատակաց բարի օրինակ  
ըլլալու, իրենց չարութեան ճամբայ կը  
բանաք: Եւ աս բանը՝ անոնցմէ հեռացա-  
գնաց:

15. Անուան առեւլու և լարտիօսութեան իւս:

Ա. Անուանաւրել կամ վատահամբաւել կը նշանակէ մէկուն յանցանքներն՝ որոնք իրեն պատույն կը դպչին, հաստարակել: Մէկու մը վրայ լսուած անստոյզ ու սուտ շարութիւնը՝ զըպարտութիւն է, իսկ եթէ ստոյգ ըլլայ, այլ դեռ անձանօթ, եւ մէկն յայտնելու ալ ամենեւին պատճառ չունենայ՝ եթէ յայտնէ, վատահամբաւութիւն ըրած կը լլայ: Անիրաւութիւնն է ընկերին ծածուկ յանցանքները չգիտցողներուն յայտնել. իսկ արդէն ծանօթ յանցանքն աւելի տարածել սիրոյ դէմ է: Աս մնութիւնը մեր օրերն այնպէս ընդհանուր եղած է, որ բարեպաշտք իսկ ասոր վրայ բնաւ սիրոց չեն ընել: Ասոր մէջ զանազան կերպով կը մեղանէ մարդ. Ա. Եթէ ընկերին յանցանքները ծշդիւ յայտնէ ու առանց հարկի տարածէ: Բ. Եթէ ծանօթ յանցանքն յաւելուածներով ընդդրձակէ ու մանրամասն պատմէ չգիտցողներուն: Գ. Եթէ վարմունքը, կենաց կերպն ու գերդաստանն ուրիշներուն ծաղրելի ընէ, անսնց բովանդակ գործողութիւնները չար մեկնէ, որ ուրիշներուն քով անսնց համարումը կորուփի: Հատերն ասիկայ նախանձէ կ'ընեն: Դ. Կրնայ մէկն ուրիշն անունը լսութեամբ ալ աւըել կամ չարախուել. օրինակի համար, մէկը մեր աղէկ ճանշած անձն առջեւնիս կ'անարգէ, իսկ մնաք կը լսենք կամ ցուրտ

ու բռնի պատախան կու տանք. աս մեր անսամբեր գործողութիւնն ընկերին վատահամբաւութեան պատճառ կ'ըլլայ: Ե. Ոմանք ալ յաճախ առ ցաւակցութեան ընկերին վրայ գէշ կը խօսին. զոր օրինակ. Արդէն գիտեն ախուր գէպքը. ոչ ինչ վնաս, ովլ կրնար կարծել, երեւելի ու պատճառաւոր մարդիկ ալ, բարեպաշտ ալ ջիկ մը, հաւատարիմ ծառաց մը այսափ պակած ու սխալած են: Բարի անձանց բերնէն այսպիսի չարախօսութիւնք կը թափին, որոնք Սալշղեան Ա. Փրանկիսկոսի լսածին պէս կը նմանին թունաւոր նետի մը, զոր մէկը գիտմանեղի մէշ կը թաթիկ, որ աւելի խորունկ ներս երթայ: Զ. Գիմաց ծալմուկել մը, ծիծաղ մը, բայց մը, գլխոյ շարժում մը, կամ քանի մը բառ որչափ վնասեր յառաջ են բերած ուրիշն համշբաւին նկատմամբ:

Բ. Վատահամբաւութեան ու չարախօսութեան հիմը մարդկան քով զանազան է: Ոմանք կը չարախօսեն ատելութենէ, չարդիտաւորութենէ, նախանձէ ու վլէժիքներութենէ, ընկերին վնաս տալս համար: Ոմանք ալ անմուռութենէ ու սոլորսութենէ, գիտցածնին չգիտցածնին առանց մտածելու դուրս կու տան: Առաջնները պատճայ արժանի են վերջններն ալ պատուհանէ ազատ չեն, վասն զի ուրիշն պատճառ կը դպչին: Արդիշներուն յանցանքը յայտնելը մինակ ան ատեն մեղք չէ, երբ ընդհանուր բարիքը, կրօնի պատիւր, ու ըիշներուն չի.

նութիւնը, յանցաւորին ուղղութիւնն,  
ուրիշն վասին կամ նոյն իսկ յանցաւ-  
նաց խափանումը կը պահանջէ:  
Եթէ ընկերին վրայ միայն թեթեւ  
պակասութիւն մը զուցուի, որմէ փաքք  
չետեւութիւն մըլլայ, լոկ ներելի մեղք  
է. իսկ եթէ ծանրակշխա բան մըն է եւ  
մեծ վնաս ծնանի, ծանր մեղք է: Զարա-  
խօսութիւնը սէրը բոլորովին սորփ տակ  
կ'առնու, վասն զի ուրիշն կ'ընէ ինչ որ  
չուզեր՝ որ ուրիշն իրեն ընէ: Կը վշտա-  
նանք, եթէ մէկը վրանիս գէշ խօսի. արդ-  
ինչն նզնը մենք ուրիշն կ'ընենք. Եթէ  
մենք մեր պատուցն վրայ իրաւունք ու-  
նինք, միթէ ընկերին չունի:

Աստահամբաւողն անխաչեմ բացըեւ-  
րան մըն է, որ լեզուն չի կրնար սանձել,  
առանց մատճելու գուրս կու տայ, մար-  
գու մըն ալ չի խնայեր: Իւր խօսքերը  
նետեր են, զորոնք կուրութեամբ կ'ար-  
ձակէ, առանց վէրքերուն միտ դնելու:  
Իր խօսքերուն հեղեղն մէջ ոչ խելք կայ,  
ոչ միտք, ոչ ալ համ հոտ, անտանելի  
շտափօս մըն է: Եթէ մէկը տղայութեան  
տեղն աս ախտին վարժի, երբեք չ'ուղ-  
ղուիր: — Աստահամբաւողը գոռող ու-  
ամբարտաւան է: Արհամարհանօք ուրիշ-  
ներուն վրայ կը խօսի, կրցածին չափ  
գլուխը բարձրացնելու կ'աշխատի, կարծէ  
որ ասով միայն կրնայ իր հանճարն ու-  
անմեղութիւնը ցուցընել: Իր անպիտանու-  
թիւնն երբեք չի տեսներ: Ճանչեր դքեզ,

ով ես դուն, անմեղ ես, որ ուրիշներուն  
գէմ լեզուդ սրած ես: Ընկերիդ չնշին  
շիզ աչքէն չանած, նախ աչքէդ աչքա-  
գին գերանը հանէ նետէ, ապա թէ ոչ  
ուրիշներն ալ քեզի գէմ բերաննին կը  
բանան:

Գ. Աւելի ծանր կը մեղանչէ մարդ՝  
եթէ իւր ծնողացն ու ազգականաց պա-  
կասութեանց վրայ խօսի ու զիրենք բամ-  
բասէ, մինչգետ յամենայնի անոնց սէլ ու  
յարգութիւն պարտական է: Նոյնպէս ով  
որ եկեղեցական ու Աստուծոյ նուիրեալ  
անձանց վրայ կը խօսի, զիրենք կը նախատէ,  
անուննին կ'աւրէ: սուտ ու անհիմ  
յանցանքներ վրանին գնելով, ծանր կը  
մեղանչէ. Քրիստոս կ'ըսէ. Ու որ Ֆէզ իւ  
լէ, Էնէ իւ լէ. «Ն ո՛ր զիւշ չ'անորիէ, չե՞  
չ'անորիէ. Էւ ու ո՛ր զիւշ չ'անորիէ, չե՞  
ի՞սուրուց չ'անորիէ: (Ղուկ. Ժ. 16:) —  
Արդ, սրգեակ, սրտիդ ու լեզուիդ տիրէ,  
որ երբեք մէկը չվատահամբաւես, չզրպար-  
աես ու ըամբասես:

### 15. Ը բուհական բիւն:

Ա. Զարախօսութիւնն իրարու գէմ  
իրաւանց կոիւ ունեցողներուն մէջ կ'ըլլայ,  
որոնք կըբէ, ատելութենէ ու շահանդրու-  
թենէ կուրացած՝ իրար կը նախատէն:  
Քրիստոնէի մը չի վայելէր անցաւոր շահու  
համար սիրոյ պատուիրանն սորփ տակ  
առնուլ: Բարի քրիստոնեայք առանց մէկ-  
զմէկ վշտացընելու արդարութեամբ իրենց

դատերը պէտք է որ որոշեն, առանց  
իրարու իրաւունքը յափշոտիվու, որով  
մէկնկու պատիւը կը պահեն:

Ք. Զարախօսութիւնը կը տիրէ թըրա-  
նամեաց ու նախանձորդաց մէջ: Ծատ  
անգամ մէկն երգման կը հաստատէ որ  
այս կամ այն անձին երբեք չարիք չ'ուզեր.  
բայց ինչէն անոնց վրայ գէլ կը խօսի,  
յայտնի է որ չարասիրտ է, վասն զի միշտ  
ընկերին անունը կ'աւրէ, կամ անոր կը  
նախանձի, կամ թշնամի է, զիթէ կ'ուզէ  
առնուլ, եւ կամ իր անմտութենէն իր  
սրտին ապականիչ նիւթերը դուրս կու-  
տայ:

Գ. Զարախօսութիւնն ստէպ այնպիսի  
ընկերութեանց մէջ կ'ըլլայ, ուր միայն  
ուրիշը վատահամբաւելով ուրախութիւն  
կ'ըլլայ. ուր բովանդակ խօսակցութիւնք  
ուրիշին որպիսութեանց, խորհրդոց եւ  
գործողութեանց կերպերուն վրայ են: Աս  
ակումըներուն մէջ ամէն մեղք կը գոր-  
ծուի, վասն զի չարախօս լեզուաց նետերը  
միշտ թունալից ու մահարեր են, որոնք  
ուրիշներուն բոլոր որոշումները պարապի  
հանելու կը ջանան. յաճախ ալ ոմանց  
ըրած ընտրութիւնը կամ կոչումը կը  
խափանեն: Սակայն այսպիսիք ալ երբեք  
իրենց վախճանին չեն համիր. Մարդու  
լուսաւույու, մի յախցեացէ է մերայ երէտ.  
կ'ըսէ Դաւիթ:

Գ. Զարախօսութիւնն ու բամբա-  
սանքն աւելի բարեկամաց ու ծանօթից մէջ

կը թագաւորէ, որոնք առ հասառակ Բարե-  
ևանի հաղորդի բան չանիմ ըսերով, ինչպէս  
որ պէտք է լեզունին կը սրեն, ըերաննին  
կը բանան, սրտերնին բիւր անգամ պար-  
պելէն ետեւ, գեռ վերջը չի գալ: Ասիկայ  
բարեկամութիւն չէ, այլ ասելութիւն.  
վասն զի ամէն մարդ ինչ որ ընկերին նկատ-  
մամբ լսեր է կամ գիտէ, պարտական է  
գուղանի պաշէլ: Եւնե ընթիրութեամբ բան  
ը լսենէ, է եւզ սպաննէ. կ'ըսէ Ո. Հոգին:  
Որդեակի, ըսէ մարգարէին հետ. Գիր.  
Տէր, պահապահ բերանոյ ինչ. Եւ դուրս ա-  
ռայ լընունց ինչ, զի գ հարուբեցի սեր իւ  
բանէ լարութեամ: Արթնութեամբ ու մաս.  
դրութեամբ զգուշացիր չարախօսելէ, զըր-  
պարակէլ, բամբասելէ, վատահամբաւելէ,  
յանգուգն դատերէ, խօսովով ու լեզուով  
մէկուն վասն ընելէ: Զարախօսք ու բամ-  
բասողք կ'ըսէ Ո. Բեռնարդոս, զատա-  
նան իրենց լեզուին վրայ կը կրէն, իսկ  
անոնց մտիկ ընողն՝ ականջին մէջ: Աս  
մղութիւններէն սոսկալի վասներ կը  
ծնանին, որոնց համար մարդ շատ հեղ  
չուզելով հատուցում ընել, ալ աւելի  
ողալի հետեւութեանց գուռ կը բացուի.  
անոր համար միշտ լաւագոյն է լուել քան  
թէ խօսիլ:

Օրէնու:

Այրի մարդ մը աղջիկ մը ունէր, զոր  
իր բարեկամաց յանձնելով ու աշխարհք  
թողով՝ անապատ գնաց, ուր շատ խաղաղ

կ ապրէք : Աակայն իրա աղջկան վրայ ունեցած  
հոգն ու սէբն երբեմն իր քաղցր ժամերը  
կը դառնացրնէին : Արբան իրեն ըստ,  
սիրելի եղայր, ինչն կը տանջիս : Ոհ,  
կրնեց ճգնաւորը, մէկշատիկ զաւակս  
քաղաքը թողի եւ անոր կրթութեան հոգէն  
կը տագնապիմ : Արբան ենթագրելով որ  
մանչ զաւակ է, ըստ անոր. գնա հոս  
բեր, եւ ուզածիդ պէս կրթէ : Ճգնաւորը  
մեծ ուբախութեամբ իր Մարիաննա աղ-  
ջկան գնաց, սրուն անունը փոխելով՝  
Մարինոս դրաւ, խստիւ ալ պատուիրեց որ  
իր սեռը մէկուն չայտնէ, վանքը տարաւ,  
ուր սկսաւ զինքը կրթէլ : Վաշուան ժա-  
ման ալ աղջկան կրկին կրկին հրամայեց  
որ իր սեռը լուսթեամբ ծածուկ պահէ :  
Մարինոնա իր հօրը մեռած ժամանակը  
տասնութեօթը տարեկան էր, մէկն իր սեռը  
չէր ճանչնար, ամէնքը եղայր Մարինոս  
կը կանչէին. եւ զինքը շատ կը յարգէին  
իր սաստիկ խոնարհութեան ու բարեպաշ-  
տութեան համար : Աակայն չարախօսու-  
թիւնն իր առաքինութիւնը խիստ փորձի  
տակ ձգեց : Վանեցիք հեռու շրուկայէն  
որոշեալ ատենին ուտելիք կը գնէին. աս  
պատճառաւ հարկ էր գիշեր մը պանդոկն  
անցընել : Ենդամ մըն ալ եղայր Մարինոս  
իր ուրիշ քանի մը եղայր չետ շրուկայ  
գնաց ու գիշերն ալ անոնց հետ մէկաեղ  
անցուց : Պանդոկապետին աղջիկը զինուորէ  
մը խարուած էր. սակայն յանցանքն եղայր  
Մարինոսին վրայ ձգեց : Պանդոկապետն

Արբային բողոքեց, որն որ Մարինոսին  
հարցընելով, անիկայ սիրտն առ լու-  
տուած վերցուց, եւ Մեղաւոր մըն եմ,  
ըստ, ու պատժոյ արժանի, չուզեց պան-  
դոկապետին անամօթ աղջկան անունն  
հրատարակելով աւքել : իսկ Արբան ա-  
ռանց մանր քննելու խիստ պատիժ մը  
տալէն ետեւ՝ փանքէն վանտեց : Մարինոս  
երեք տարի վանաց գրան առջեւը նստաւ՝  
առանց իր անմեղութիւնը պաշտպանելու,  
դուրս ելող մանող եղայր ոտքը կիյնար,  
անոնց աղօթքն ու կտոր մը հաց կը խեն-  
գրէր : Զարախօս աղջկան տղան քովի ա-  
ռաւ եւ երկու տարի ամէն կերպով խնա-  
մեց : Վանականք Մարինոսին սաստիկ խո-  
նարհութենէն ու անտրտունց համբերու-  
թենէն ի գութ շարժելով՝ միաբան  
Վարպային աղաւցին, որ զինքը նորէն  
ընդունի : Արբան Մարինոսին ըստ,  
ներուեցաւ, բայց մեղացդ քաւութեան  
համար ցած պաշտօն պիտի կատարես ու  
միւս եղայրց ծառայես : Մարինոս ուրա-  
խութեամբ ու մեծ եռանդով ամէն բան  
կը կատարէր : Իր աշխատութեանց բեռան  
ու խիստ ծովագահոց տակը մաշելով՝  
կարճ հիւանդութենէ մը ետքը մեռաւ :  
Մահուանէն ետեւ իր սեռն յայտնուելով՝  
ամէնքը պաղեցան մացին անոր գիւցազ-  
նական առաքինութեան վրայ, որով այն-  
չափ տառապանաց ու ան զարհուրեի  
չարախօսութեան համբերած էր, մինչդեռ  
մէկ խօսքով ինքզինքը կրնար արդարա-

ցընել։ Արքան յաելուն պէս՝ գոչեց։ ով սուրբ անմեղութիւն, ներէ անդիտութեաբ քեզի ըրած թշնամանայս։ Պահդոկապետն ալ եղածը լսելով՝ շատ զարմացաւ. իսկ իր աղջիկն որ գրպարտութիւնն ըրած էր, շփոթած Ա. կուսին գերեզմանը դիմելով իր չարախօսութիւնը խօստովանեցաւ ու անոր բարեխօսութեամբ սատանային ըռնութենէն աղատեցաւ։

16. Նստադրախն իօսէիրու, իսուսոյ, լուսահօսութեան, յանդիմուսութեան ու ժաղարածութեանց վրայ։

Ա. Նախատական խօսք ու կոհեք չար մաքէ կը ծնանին, աղջականաց ու բարեկամաց մէջ անմիաբանութիւն ու բաժանում կը ձգեն, սրտին խաղաղութիւնը կը խոտվեն, ատելութիւն, վրէժինդրութիւն ու յաճախ ալ շատ ընանեաց կործանում կը պատճառեն։ Ասոնք կրակի կը նմանին, որ դիրաւ կը բռնկի, բայց շատ գծուարաւ կը մարի։ — Ասոնք բանաւոր մարդն անպատիւ կընեն։ Ոչինչ բանի, անխօրհնուրդ բառի մը, չնչին կոռուստի մը պատճառաւ բարկասիտ ու կոռասէր մարդիկ կատաղի կուիներ կը հանեն եւ բերաններնէն գարշելի, բիրտ ու կծու խօսքեր կը թափեն։ Վերջին աստիճանի յիմարութիւն է այնչափ չնչին բաներու համար գաղան գառնալ, բարկանալ, սէրը քակել, իր հոգին կորսնցընել, ընկերը վշտացընել ու գայթակղեցընել, իրեն-

ներն ալ ցաւցընել։ Ով մարդ, միթէ ասոսվ վասր տեղը կու գայ. եղածը չեղած կը լըլայ. յանցաւորը կ'ուղղուի։ Կոհեն ի՞նչ օգուտ ունի։ Բարկանալ, նախատել, հայցյել, թշնամանքը թշնամանօք հատուցանել, երբեք աղնիւ զգածում ու մեծանձն հոգի ունեցող մարդու գործքեր չեն. ասիկայ աղուր թշնամառով լուալէ. ներելի մեղաց տեղ՝ մահուչափ մեղք գործել է. Վարկեան մը համբերելու բազմագիմի չարկի կը խափանէ. Ասոնք քրիստոնէի մը չեն վայելեր։ Քրիստոս Տէրն մեր սէր, հեղութիւն, քաղցրութիւն ու խաղաղութիւն սորվեցուց, պատուիրեց ըսելով. Զձեզ անիծողներն օրհնեցէք, զձեզ հալածողաց ու բամբասողաց համար աղօթեցէք, որպէս զի ձեր երկնաւոր Հօրն որդիկը ըլլաք, որ իր արեւը բարիներուն ու չարերուն վրայ կը ծագէ, իր անձրեւն արդարոց ու մեղասորաց վրայ կ'իթշըրնէ։ — Օքհնեցէք զհնւածելու նէր, օքհնեցէք էւդ անիժանէի. Մի՛ սեծ չոր հարուցանիւ. մէ զանցանց իրեւ ինորեւ, ու ու ու ու ու բարիունեան, մէ յաղնեւ է լուրեւ, ու յաղնեւ բարիունեան լորին. կը գրէ Ս. Պոլոս։ Մարդ բարկութեան ատեն հըեշի, անասնոյ հաւասար է, որ սէրն ու խաղաղութիւնը կովկարտելով իր ընկերն ու իր աղգականաց գէմ կը բռնկի կծու եւ պիղծ խօսքերով, աշքերէն կրակ կը թափէ. իսկ բերանն ալ կատարեալ գժոնք է։ Քրիստոս անդադար կ'աղաղակէ Ուսուու-

բուրդ յնէն, ով ճէ կ եմ իւ խոհարհ սրբեւ.  
իսկ մարդիկ կը գաղանանան: Որդեակի  
դուն որը կ'ընարես:

Բ. Կայնարդ տղեղ մոլութիւն են  
անպատշաճ շատիսութիւնք ալ: Աս  
ախտին գերի եղող անձինք բան գործ  
չունենալով՝ տնեւ տուն կը պարախին, կը  
բարձրասեն, բերանին եկածը գուրս կու-  
տան առանց աջ ու ձախ նայելու, կատ-  
ղած շան մը պէս, որ մողեգնութիւնէն  
կուրացած՝ առջեւն ելողին վկայ իր թու-  
նաւոր փրփուրը կը թափէ: Այսպիսի ան-  
ձինք հասարակութեան մէջ ծիշդ ախտ են  
եւ ապականիչ փոխադրական հիւանդու-  
թիւն, անոյշ խօսքերու տակ խառնու-  
կութեան թոյնը կը ծածկին: Աս շաղ-  
փաղփութիւնք միշտ մեղանչական են, վասն  
զի շարունակ խոռովութեանց պատճառ  
կ'ըլլան, անոր համար հոգին սուրբ կ'ըսէ.  
Զաւուն եւ զէրիսան առհասուրու անիժանինէ,  
ով բազաւ խողաղաթեաց: Խորոշ: (Ալիք. Իլլ.  
15:) — Սինակ շար լեզուներն ու ամ-  
պարիշտ սրտերը գժտութիւն կը սերմա-  
նեն: Քրիստոս երանի կու տայ խաղա-  
ղարաց, վասնզի Աստուծոյ որդի պիտի  
կոչուին: Ապա ուրեմն, կ'ըսէ Ս. Գրիգոր,  
խոռովարաք ալ սատանայի զաւակ պիտի  
ըլլան, եթէ խաղաղարաք Աստուծոյ որդի  
են: Որդեակ, այսպիսի մարդկան երեսն  
իսկ մի տեսներ, որ ան ախտէն չաւնուիս:

Գ. Ուրիշ պակասութիւն մըն ալ է  
յանդիմանութիւնը (մէկուն պակասու-

թիւնն երեւը զարնելը), որ կ'ըլլայ այլեւայլ  
պատճառաց համար: Առաջինն է, որ մէկը  
մէկուն կ'ընէ բնական պակասութեան,  
տղեղ կերպարանաց, ստորին ցեղին, ծնո-  
ղաց ու ազգականաց յանցանաց ու սիալ-  
մանց առթիւ. այս տեսակը տմարդու-  
թենէ, անկրթութենէ ու տակլութենէ:  
յառաջ կու զնյ: Երկրորդ յանդիմանու-  
թիւնն ալ՝ ըրած ծառայութեանց պատ-  
ճառաւ կ'ըլլայ, առ ալ պատշաճութեան ու  
պարկեցաւութեան դէմ է, յանդիմանողը  
ծանր չի մտածեր եւ տակաւուն կրթու-  
թենը պակաս է: Երբորդն ալ կ'ըլլայ  
գործուած մեղաց ու մոլութեանց պատ-  
ճառաւ, ասիկայ երբեմն աղէկ է, երբեմն  
ալ գէշ: Եթէ մէկը պարտք ու իրաւունք  
ունի յանցաւորը յանդիմանելու, զանիկայ  
ուղղելու դիսմանի ու քաղցրութեամբ  
պիտի ընէ, որն որ սիրոյ գործք է: Իսկ  
եթէ բարկութեամբ ու նախատական խօս-  
քերով կամ զիշէինդրութեամբ ըլլուի,  
յանցանքն երես զարնելն, օգտակար չպա-  
լէն զատ, մեղք ալ է: Երբեք ալ հրա-  
պարակաւ պիտի ըլլաց:

Դ. Ծաղրածութիւնք եւ գաւռն կա-  
տակի ալ միշտ վնասակար են: Կան մար-  
դիկ, որ ամէն բան ծաղրեի բնել կ'ուզեն,  
սիրտը կը վիրաւորեն եւ ամէնսւն աշաւոր  
ու խորչելի կ'ըլլան: Միայն ան կատակա-  
խօսութիւնք մեղք չեն, որոնցմով մէկը  
կ'ուզէ ուրիշի մը բարի ազգարարութիւն  
ընել, կամ յանցանքն ուղղել, ընկերու-

թիւն մըն ալ անմեղ ու հանյական կերպով զատարձացնել առանց մէկը վշտացընելու : Կրօնի ճշմարտութեանց եւ իսորհըդոց, կամ եկեղեցին կատարուած սուրբ արարողութեանց վրայ եղած ծաղրածութիւննք ու կատակք ապականած սրտինշան ու հայհոյութիւն են :

Եթէ մէկն ուրիշ մը նախատած կամ կատակով ցաւցուցած է, կամ անունն աւրած ու զինքը սաստիկ յանդիմանած է, պէտք է որ նախ թողութիւն ինդրելով՝ հետք հաշուուի ու յետոյ իր գործոց զաղի. Եթէ հասուցանեցի զպարտադ ու է ի երաց սեղանոյ, եւ անդ յիշեացի՞ ենի եղբայր ու անի ինչ եելի պէտի, նուշ զպարտադն ու սուոցի սեղանոյն, եթէ նախ հաշուեց ընդ եղբօր ու առ է կըսէ Յիսուս Քրիստոս : (Պատժ. Ե. 23.) Որդեակ այսպիսի առիթներու մէջ ամենայն զգըշութեամբ ու խորունկ մտածելով գործէ, կըսով, նեղսրտութեամբ ու վրայ տարօվ չխօսիս, զքեզ ծաղրողին կծու պատասխան չտաս, այլ լուէ կամ անուշութեամբ խօսէ : Պատժախոնէ ուշ+, կըսէ Ա. Հոգին, բարձուցանէ զբարձութան : Ինչ որ պիտի խօսիս աղէկ մտածէ, ինչ որ ալ զիտես մի պատմեր, ամէն բանի չհաւատաս, լամձդ ալ ծածուկ պահէ : Խօսքերդ վարձէ, կըսէ Ա. Օգոստինոս, այս ինքն՝ մէկ անգամէն շատ աւելի խորհէ, յարչափ բերնեդ գուրս չես հանած : Արիշտ երջանիկ ես, եթէ բերնեդ բանակին Ասուուցոյ երիւաղն ընես :

## 17. Բարեկամութիւնն կըս:

Ա. Բարեկամութիւնն զմարդն առաքինութեան կը տանի՛ եթէ բարի է, եթէ չար է՝ մեղաց : Նորահաս անձինք այնչափ տեղեակ չեն բարիները զանազաննելու, եւ այնչափ ալ արթուն չեն չարերէն զգուշանալու . ուղղող ճամբայ մը ասոր անհրաժեշտ հարկաւոր է : Սիրոյ եւ բարեկամութեան մէջ տարբերութիւն կայ : Աերը բովանդակ մարդկան վրայ պիտոր տարածի . սակայն ամէն մարդու հետ բարեկամութիւն չի կրնար ըլլուիլ, ասիկայ փոփոխակի, անկեղծ ու մէկմէկու հազորդուող սէր մըն է : Բարեկամութեան մէջ երկու սիրոյ որոնք զիրար առանձին կերպով կը սիրեն, մէկմէկու կօգնեն, կը ծառայեն, խորհուրդ կու տան, կը միմիթարեն : Հիմն՝ որմէ բարեկամութիւնը կը ծնանի, եւ նպատակն՝ որուն համար կը ստացուի, նոյնը բարի կամ չար կընեն : Մէկն անձ մը կը սիրէ անոր մէկ գէշ յատկութեան կամ սովորութեան, զոր օրինակ անոր փառաւոր զգեստուց, խօսքերուն մէջ ունեցած բարակութեան, լրութեան կամ ուրիշ մեղական բաներուն համար, ասիկայ գէշ բարեկամութիւն է : Մէկն ուրիշի բարեկամութեանը կը ինդրէ՝ անոր գեղեցկութեան, հարստութեան, ճարպկութեան եւ ասոնց նման բաներու համար, աս ալ անցաւոր ու խախուտ է : Իսկ եթէ մէկն

ուրիշ մը կը սիրէ՝ անոր բարեպաշտութեան, գիտութեան եւ ուրիշ օգտակար յատկութեանց համար, ան ատեն բարեկամութիւնը բարի ու գովելի է: Աս տեսակը մայն առաքինութեան վրայ հիմնուած ըլլալով՝ հաստատուն ու օգտակար է, վասն զի իր շահը չի խնդրեր, զմարդը զԱստուծ վատացնելու չի տանիր: Հազարին մէջն մէկն ժայն ընտրելու է: — Որդեակ, անառակաց ու անկօնից բարեկամութեան բացէ ի բաց փախիր, ինչու որ անոնց կապակցութիւնը սրտի ապահուութիւն է, եւ զքեզ ալ նոյն ափախից կը հրապուրէ: Աքորդուաց բարեկամ անոնց դեմ՝ կըսէ իմաստունը: Խորչէ անոնցմէ, որոնք մայն զքեզ կը չողքորթեն, բնաւորութիւնոդ ու վարձունքդ կը գային. լաւ գիտցիր, այնպիսիք բուն թշնամիքդ են, զքեզ գժրախատ կընեն՝ հոգւով ալ մարմնով ալ: Այնպիսի բարեկամ ինդրէ, որ քեզի յամենայնի առաջնորդ ու բարի խորհրդատու ըլլայ, տեղոյն համաձայն քեզի ազգարարութիւն ընէ, պակասութիւնքդ յայտնէ, որ ուղղուիր: Այսպիսոյն համար Ո. Հոգին կըսէ. Բարեկամ հասուարէքի ըլլարով՝ ամուս: Էսէ ո՞ւ դուռնէ Շո, էքի քանչ: Հասուարէքի բարեկամ ո՞ւ ի՞սոյ գոխանէ էքի քանչ: Հասուարէքի ըլլարով նետնան: (Սեր. Զ. 14:) — Այսպիսի բարեկամդ չչին պատճառաց համար փ թողուրք քչիկ մը բան ալ զուն պիտի իրես, ան ալ մարդ ըլլալով՝ պակասութիւն ունի:

Ու է Տետրանկ երևէ բարեկամ բարեկամ անչունիք կըսէ Ո. Հոգին: Բարեկամ գտնելը սիրով կըլլայ, վասնզի սիրութիւնը համար, պէտք է սիրել. աս սէրն ալ պիտի ըլլայ սուրբ, անարատ ու առաքինութեան վրայ հիմնուած:

Բ. Այլասես անձի հետ եղած բարեկամութիւնն ամէն անդամ դատապարտելի չէ, բայց միշտ խիստ վտանգաւոր է, չար կանկածանաց գրգիռ ու մեղաց առիթ է: Ամէն մտութիւն բարի չէ, շատ հեղաւուիլ վերջ կ'ունենայ: Աս տեսակ բարեկամութիւնը սատանայէն է, որ գրսէն անմեղ կ'երեւայ, բայց չար է: Աս վտանգէն ու որոգայթէն փախւելու ամէնէն կարեւոր միջոցն է արթնութեամբ հսկել աշաց, սրտին ու բերմանց վրայ, առանձին կ'երազով զգուշանալ սաստիկ մտներմութիւնէ եւ ընտանութենէ, յաճախ յարաբերութեանէ, խորչիլ առանձին գտնուելէ ու ստէկ իրարու հանդիպելէ: Առանց այս նախազգուշութեանց այլառելից հետ եղած բարեկամութիւնը միշտ վնասակար է: Ամէնէն լաւագոյն ու ապահովն է անոնց հետ ծանօթ ութիւն չնել:

Օբնուի:

Ծուշան անունով օրիսրդ մը՝ պատանւոյ մը հետ ծանօթ ութիւն ունէր. իրենց առաջն տեսութիւնները բոլորովին անմեղ էին, բայց շատ չանցաւ պատանին սկսաւ իր վարմանց մէջ ընտանի ու հա-

մարձակ ըլլալ։ Օթիորդն ասոր վրայ գոչ  
չեր, թէեւ իր պատիւն ու առաքինուշ-  
թիւնը կը պահէր։ Բայց իւր մէկ երկիւ-  
ղած բարեկամուհին անմիջապէս անոր վրայ  
եղած փոփոխութիւնը տեսաւ։ Ծուշան  
ալ քաշուած ու պարկեշտ չէր. սկսած էր  
ունայնութիւն հոտիիլ։ Մայրն ալ վրան  
գոհ չէր։ Բարեկամուհին անոր աս վոան-  
գաւոր վիճակը տեսնելով, օր մը իրեն ըստա.  
Սիրելի Ծուշան, զբեզ սրտանց սիրելուն  
պէտք է որ զքեզ բանի մը մտադիր ընեմ.  
գուն ան պատանոյն հետ յաճախ տես-  
նուելովդ մեծապէս կը սիսալս, զքեզ մե-  
զաց վոանդի մէջ կը դնես։ Մատիկ կ'ընես  
անոր շողմորթութիւններն ու հրապու-  
րիչ խօսքերը, քեզի նկատմամբ համարձակ  
վարմունքին կը զիջանիս։ Խործդ քեզի  
ի՞նչ կ'ըսէ։ Եւ ոչ բան մը, կրկնեց Ծու-  
շան. պատանին խոհեմ ու պարկեշտ է.  
չար միտք չունենալուն վրայ զիս ապահով-  
ցուց, նյոնպէս ես ալ գէշ բան չեմ  
մոտածեր։ Թէեւ բասաներդ ստոյգ ըլլան.  
բաւ բարեկամուհին, սակայն գուն թե-  
թեւ ու բատանի վարմունքովդ զինքը չա-  
րութեան չմս մի զրգուեր։ Խրիտասարդ  
մը՝ որն որ այլասեռ անձի հետ յարա-  
րերութիւն կը իմարքէ, երբեք անմեզ  
բարեկամութիւն չըներ, իր գիտաւորու-  
թիւնները սուրբ չեն։ իսկ աս համարձակ  
ու ընտանի վարմանց աչք գոցող օրիորդը  
յանցաւոր է։ Ես ատրիքս առած ու փորձ-  
առու եմ, շատ լաւ կը ճանչնամ մեր

սեռին տկարութիւնն ու դիւրաւ խա-  
բուիլը։ Աս տեսութեանց ու խօսակցու-  
թեանց ատեն հոգին վասակար ազգեցու-  
թիւններ կ'ընդուննի. Աստուծոյ երկիւղն  
ու սէրը մեր սրտէն կամաց կամաց կը հե-  
ռանայ. վախճանն ողբալի կ'ը լլայ։ Ծուշան  
աս ամէնը մտմտալով եւ Աստուծոյ ընր-  
հօքը լուսաւորուելով, խոստովանահօքը  
խորհուրդ հարցուց։ Քահանան ալ՝ պա-  
տանւոյն իր պատճառաւ գործած բաղմա-  
դիմի յանցանքներն եւ օրիորդին ըրած  
մեղքերը մէկիկ մէկիկ աչքին առջեւը  
դրաւ։ Ծուշան ասկէ սոսկալով գոչեց.  
ով Աստուծու որչափ մեղք եմ՝ գործեր։  
Եւյն, կարծածէդ շատ աւելի, բաս քա-  
հանան. եթէ ան երիտասարդը սրով  
զքեզ սպաննէր, մայն ժամանակաւոր  
կեանքէդ կը զրկէր, իսկ հիմայ հոգեւ-  
որ կեանքդ յաւիտեան կրոնցնելու  
անդունդը տարեր է։ Ծուշան՝ սաստիկ  
զզմամբ եւ ցաւով ողբաց իր մեղքերը,  
եւ Աստուծոյ հետ հաշտուելին եաքը  
փուլթով իր բարեկամուհոյն գնաց, որուն  
շատ չնորհակալ եղաւ զինքն ան կործան-  
մանէն ազատելուն համար, եւ աղաշեց որ  
այնուհետեւ ամէն բանի մէջ իր վրայ  
չսկէ։

Եօր որ պատանին նորէն իրեն եկաւ,  
քաջութեամբ անոր լսաւ Ծուշան։ Ինձմէ  
հեռու գնա, ալ բարեկամդ չեմ եւ ոչ  
ալ պիտի ըլլամ, այսուհետեւ մեր տեսու-  
թեանց ժամերը պիտի լսմ ու ապաշխա-

բեմ՝ Պատանին ալ չերեւցաւ, եւ Ծուշանին խօսքերէն շնուռւելով՝ իր վարքը փոխեց ու առաքինի մարդ եղաւ: Ծուշան ալ իր յառաջադրութեան մէջ հաստատուն մնաց. քանի անգամ որ գտնուած վտանգը միտքը գար. աչուրներէն յորդ արտասուր կը թափէր ու իր ապաշխարնքները կը շատցընէր:

### 18. Սրբաթասութեան գոյա:

Սրբաթասութիւնը միշտ մեղք է. Աստուած ճշմարտութիւն է, սառութիւնը կ'ատէ: Սրուր հակառակ է խղճմանաց՝ Աստուածոյ ի մեղ ձայնին. եթէ միշտ ալ ծանր մեղք ըլլայ, սակայն սուտ զրուցելը թեթեւ բան չէ: այլ անմիտ չարեց ու անկարգութեանց պատճառ: Սրուր զոյցը նենգութեամբ ու խալդախութեամբ իլ են, ուրիշ կերպ կը մտածեն քան զրո կը խօսին, կը գործեն. երբեք պարզ չնեն, չնին բաներու մէջ ալ կը կեղծաւորին, անգագար ծուռ ճամբաներով իրենց նպատակին համսելու կ'աշխատին: Խարերայ են, խօսքերուն մէջ անհաւատարիմ, կառկածու են, վասն զի կեղծաւորութեան ծառայ են, որով ուրիշն վրայ միշտ չար կը մտածեն, ամէն բանի մէջ խարեւութիւն կ'ընեն. տեղւոյն համաձայն ալ սուտ երգումը յառաջ կը քշեն: Աստուած ստախօսները կ'ատէ: Պիտի իւ սուտ կէ Տեսան լինեան ուսուր: Ասութեան կամ իւսութեան, ոյժ խօսին ուսուր: Լուս կ'առն ուսուր:

Կամ իւսութեան կամ իւսութեան կ'առն ուսուր կ'առն է: Սրախօսութիւնը գիր ական ախտ մըն է, զրը առջի անգամ ստանան գործածեց, որուն հայրն ու սկիզբն է: Ինչպէս որ ճշմարտութիւնն Աստուածմէ կու գայ, կ'սէլ Ո. Օգոստինոս, նոյնակէս ստութիւնն ալ ստանայէն: Ո. Վարքոսիոս ալ կ'աւելցրնէ. իրենք զիրենք ստութեան տուղներն սա անիծեալ հօր ստանային որդիին են:

Գուն, որդեակ, աս ստանային մեղքէն ընդ միշտ խորչէ եւ մասնաւոր երկու բանի մէջ: Ա. Ըստիքին շահրաբէւ հորդոց էվ. ծանր մեղք է առուտուրի մէջ ընկերը խարել, պարտատեալց պահանջն ուրանալ, ընկերին վրայ ստութեամբ ու չարախօսութեամբ ծանր յանցանիներ դիզեւ: Ասոնք ընողը վերջին ստոիձնի անզգամ ըլլայու է: Բ. Դիւնանութեան ուղիւ. Դատաստանի առջին ստախօսութիւնն ալ, սուտ երգումն ալ ծանր մեղք են, սաովթէ պարտուպատշաճ յարգութեան մէջ կը պակսուի եւ թէ ցաւալի չարիք յառաջ կու գան: Որդեակ, ամէն խօսքերուդու ու գործոց մէջ ճշմարտութիւն ու անկեղծութիւն գործածէ: Պատուաւոր անձ կ'ըլլաս, եթէ ճշմարտութիւնը սիրես, եւ ոչ իսկ չնչին բանի մէջ պատի սուտ մըն ալ զուոցերու համարձակիս: Ողղոմն թագաւորին հետ ըսէ. Զբան վար եւ սուր հետք արտ յինքն: (Աս. Լ. 8:) — Արգարը ստախօսութիւնը կը նզովէ:

## ՕՐԻՆԱԿԻՒՅՔ :

1. Ա. Փիրմոն՝ իրեն ապաւինած մահապարտ մը պահեց։ Թագաւորական խթնդրակք եպիսկոպոսին՝ անոր ուր ըլլալը հարցուցին։ Չեղի չեմ կրնար պատասխան տալ, ըստ, վասնզի պէտք չէ, որ ոչ սուտ խօսիմ եւ ոչ ալ փնտածնիդ տամ։ Անգութ տանջանօր եւ մահուան սպառանակօք զՓիրմոն խոստովանցընելու ջանացին, որուն ինք միշտ պատասխան կատ տար։ Կրնամ տանջուիլ ու մեռնիլ, բայց ոչ երբեք ծշմարտութեան ու սիրոյ դէմ խօսիլ։ Զինքը կայսեր տարին, որն որ տապիհութեանը փրայ զարմանալով զինքն ազատ թողաւց, նոյնպէս մահապարտին ալ ներեց։ Արդ լաւագոյն է մահ ընտրել քան թէ ծշմարտութեան ու ընկերսիրութեան դէմ գործել։

2. Քանի մը աղքատ Ա. Յակոբ Մըծրնայ հայրապետէն ողորմութիւն ուղեցին մեռել մը թաղելու համար։ Ասիկայ իրր սոսութիւն էր, մեռելլը սուտ մեռած ձեւացեր էր։ Սուրբն ողորմութիւնը տուաւ։ բայց Վասուած ալ անոնց խարէութիւնը պատժեց։ Երբ մեռելն սոք հանելու վրայ էին, անիկայ հոգին փշեց մեռաւ։

Վաստարակոյս, որդեակ, զիտես Վանանիայի ու Սափիրայի ողբալի գէպքը, որոնք զլ. Պետրոս առաքեալը խարէլ ու ստել ու զենուուն համար, յանկարծական մահուամբ պատժուեցան։

## 19. Բարբառ Խոստովանահօր մը հարիստութեան նորա:

Որդեակ, փրկութեան ճամբան վտանգով լի է. ապահով քաղելու համար խոչհեմ առաջնորդի մը կը կարօտիս։ Կոչ է յարժամ առաջնորդի մը կը կարօտիս։ Կոչ է յարժամ առաջնորդի մը կը կարօտիս։ Անծանօթ ճամբեն գացող կոյըրը՝ վշտ կը գործի։ Անծանօթ, որ դնաւ է, կ'ըսէ Ա. Հոգին, ինչպահ ենեւ ենայ, ուստի ուրել մը որ դնաւ արդանակ։ (Ժող. Դ. 10.) Ուրեմն ինելքիդ ու անձնական գիտութեանդ մի վտահիր։ Եր ինչլուն չստուգու ինենի է, անշին յարուսն է ինեւ ստուգունիւն. ին ինշացն ինաւեւ բարութայն ինչ զինչը յուրդի։ Ընտրէ իմաստուն խոստովաննահյուր մը, որ քեզի փրկութեանդ միջոցները սորվեցնէ եւ զքեզ կառավարէ։ առաքինութեան մէջ յառաջացընելով ու մեղքէ խորչեցընելով։ Եթէ ըստ պատահման թշնամնոյն որոգայթն իյնաս, զքեզ շուտով ազատէ։ Բոյսը սրտովդ զինքը մեծարէ, որ քու տեսանելի հրեշտակդ է, որուն ձեռքով Վասուած սրտիդ կը խօսի։ Եր խրատներն ու քեզի տուած գեղերն օգտիւ գործածէ։ որդիական վտահութեամբ իրեն յանձնուէ, բայց սիրտոց իրեն՝ եր բոյսը յօժարութիւններովն ու չարութիւններովն, երբեք չամչնաս որեւիցէ մեղք ու փորձութիւն պարզութեամբ իրեն յայսնելու։ Խոստովանութեան մէջ ա-

մօթք, քաշուիլը չարժէր. Հոն քահանան հայր է, պէտք է որդւոյ անկեղծութեամբ իրեն երթալ, մեղաւորն ալ հիւանդ է, հոն ուրեմն պէտք է հոգւոյն բժշկին ամէն հիւանդութիւն ու մահացու վէրք ճշդիւ յայտնել:

Ա. Փրանկիսակոս Սալէղեանին խորհրդույն համաձայն՝ տասը հազարին մէջէն ընտրէ հոգւոյդ առաջնորդ, որ հոգեւոր կարօտութեանցդ դարմանները լաւ հոգայ. ուրիշներուն մոտիկ չընես, որոնք ներորդամիտ ու իրենց հածոյակատար քահանայ գտնելով՝ նշանակաւորները վար կը զարնեն: Բարի, գիտուն ու խոհեմ խստսավահայր մը գանելէդ վերջը՝ ալ զինքը չփոխես. բայց երբեմն իր խորհրդովն ու բիշը մը խոստովանիլը ալ աղէկ է: Խոստովանահօրդ յանդիմանութիւնները, ինչպէս իր քաջոր խրատները սիրով ընդունէ: Եթէ իր խստութեանը վրայ տրտնջելով ցաւիս, անիրաւութիւն կընես: Բժիշկն եթէ հիւանդաց ուղածին պէտ գործէ, երբեք զիրենք իր կրնար առողջացնել: Քահանային ամէն ըսածը քու օգտիդ համար է: Եթէ գէշ յօժարութեանցդ ներողամիտ ըլլայ, մեղանչական սովորութեանցդ չհակառակի, մեղաց առիթներու մէջ յարատեւելուդ աչք գոցէ, գքեզ ոչ միայն նպատակիդ չի հասցըներ, այլ կործանումդ կը փութացընէ. Եթէ աս վախճանաւ երբեմն ալ քեզի արձակում շոայ, իրեն հնազանդէ ու շնորհակալ

եղիր՝ որ այս ամէնը զքեզ ուղղելու եւ հոգիդ փրկելու համար կընէ: — Ս. Գրաց մէջ կը կարդանք որ Յովաս թագաւորը ցորչափ որ իրեն առաջնորդ ունէր Յովագաս քահանայապետը, բարի ու առաքինի էր, որ միշտ զթագաւորը կը իրատէր, երբեմն ալ խստիւ կը յանդիմանէր: Սակայն անոր մահուանէն ետեւ Յովասի խելքին վստահելով՝ անառակութեանց անդունդը զլորեցաւ ու խեղճութեամբ մեռաւ:

20. Թէ ՞րշաք օդուուիր է յանձնի իսուսուլուննեին ի յանձնուուրի երիտասարդութեամբ յանձնուուրի:

Ապաշխարութեան սուրբ խորհրդոյն յաճախ մերձենալը շատ օգտակար է ամէն քրիստոնէի, բայց առանձինն երիտասարդաց: Քրիստոս աս խորհուրդը մեր հոգւոյն սրբութեան ու փրկութեան համար հաստատեց: Միայն զղջալց ու խոնարհ սրտով յաճախ աս խորհրդոյն մերձեցողք կը փրկուին, իսկ տարին մէկ անգամ, ան ալ վեր ի վերոյ պատրաստութեամբ մերձեցողք՝ զժուարաւ կը փրկուին: Արդ ստէկ ամենայն դողութեամբ ասոր մերձեցիր, որ երջանկութեան միակ միջոցն է:

Ա. Եթէ երկար ատեն առանց ծանր մեղանչելու բարի կեանկ անցընես, մեղք չունիմ բանով՝ չխստսովանիս, կը խաբուիս: Գիտցիր, որդեակ, որ թէթեւ մեղքերը մեծամեծաց ճամբայ կը բանան: Բ. Ա-

ռանց յաճախ խոստովանութեան՝ մեղանչական սովորութեանց ու վոտանգաւոր առթից մէջ կ'իյնառա ասոնցմէ՛ ինչպէս նաեւ ուրիշ ծանր մեղքերէ կը պահպանուիս միայն անկեղծ խոստովանութեամբ։ Գ. Երիտասարդութեան ժամանակն աւելի փորձութեանց զինաւորաբար ողջախուռութեան գէմ եղածներուն մէջ կ'իյնառա առանց հոգեւոր առաջնորդի ու գեղի կը դորիս։ Ու որ բէջ զննց ի ընէ, հիւանդ ի ըւլցու, կըսէ Ա. Հոգին, ձեւանդութիւնն աւ իւ Հրանի՛; Ո ըշափ երիտասարդք պապաշխարութեան խորհուրդն ուշացըներուն համար անմաքրութեան մեղքն են կործանել։ Գ. Վապաշխարութեան խորհուրդը մեղայ ամենազօրաւոր գեղն է, որուն ձեռքով մարդն Աստուծմէ շնորհք կ'ընդունի հոգւոյն ժշնամեաց գէմ քաջութեամբ պատերազմելու. նոյն իսկ անկեղծութիւնն ու խոնարհութիւնն որոնցմով խոստովանահօր կը դիմուի, մեղքն իր բովանդակ յօժարութիւններով կը խափանեն։ Յաճախ խոստովանողք իրենց խիղճը մաքւը պահելով՝ ամէն հոգեւոր միիթարութիւնները կը վայելն եւ մարմուվ ալ զուարթ ու առողջ կ'ըլլան. անոր համար Քրիստոս սրտով սուրբ ու խաղաղ եղողներուն երանի տուաւ։

Սասափի փորձութիւնները, մարմոյ մեղանչական բերմունքը նուաճելու եւ առաքինութեան ձամբուն մէջ յառաջ երթալու համար, պէտք է ստէպ խոստու-

վանութեամբ դ.ք.իստոս ընդունիլ ու զօրանալ։ Խնճնթ է ան, որ առողջութեան գեղն այնչափ կուշացընէ, մինչեւ բուն մահացու հիւանդութիւնը վրան յարձակի, որոնց առջեւն առաջնի դեպքով առնուն անկարելի է։ Ո'րդեսակ, չնմանիս անոնց որոնք մեղանչելին ետեւ անփիջապէս Աստուծոյ հետ հաշտուելու տեղ, նորին կը մեղանչեն եւ խոստովանութիւննին կ'ուշացընեն անհոգութենէ կամ ամօթէ, եւ կամ մօտաւոր մեծ տօնի մը ձգելով։ Սատանան միշտ արգելքներ կը հանէ մեղաւորին գարձը խափանելու։ Խոստովանութիւնն իրեն տաղտկալի բան մը կը ցուցընէ, թող չի տար որ լաւ պատրաստուի, երբեմն ալ կը թելադրէ թէ հարկաւոր չէ առ այժմ, գեռ ժամանակի կայ. եթէ մեղաւորն յորդորի խոստովանելու, յանկարծ ուրիշ արգելք մը մէջտեղը կը քշէ, երբեմն ալ սրտին մէջ անտեղի ամօթ կը զարթուցանէ. կերջապէս բիւր հնաբըներ կը գործածէ զմարդիկ խոստովանութենէ ետ կեցընելու։

Եթէ առաջի անդամ Աստուծոյ սուրբ սեղանցոյն մերձենաս կամ նոր վիճակ մը մտնես, նայէ որ ընդհանրական խոստովանանք ըլլաս, որ շատ օգտակար է։ Եթէ խոստովանութեանց մէջ վախէ կամ ամշնալէ գիտութեամբ ծանր մեղք մը պահած ես, ան ցաւալի վիճակին մէջ եղած խոստովանութիւնքդ պիտի կընես, մեղաց թուերն ու տեսակները ճշգիւ պի-

տի խոստովանիս, վասն զի անոնք ամէնն  
ալ անվաել են, եւ ամէն մէկ անդամն  
ծանր մեղք գործեր ես, միայն մէկ  
մահուշափ մեղք պահելուք համար: Նոյն-  
պէս ով որ երկար տարիներով մեղան-  
չական յարաբերութեանց, ատելութեանց,  
հայհոյութեանց եւ ուրիշ չար սովորու-  
թեանց մէջ ապրած է, շատ օգտակար ու-  
մանաւանդ հարկաւոր է որ մէկիկ մէկիկ  
ու անունով նոյն միջոցին մէջ գործած  
մեղքերը կրկնէ, վասն զի առանց ուղղու-  
թիւն մը ցուցընելու եղած խոստովանու-  
թիւնը անվաւեր են:

Որքեակ, ապաշխարութեան խոր-  
հուրդն արժանապէս ընդունելու համար  
ամէն բանէ յառաջ պէտք է որ ճանշեաս  
մեղքերդ ու գիտնաս, որ անոնցմով զԱս-  
տուած վշտացուցեր ես: Ուրեմն մոտա-  
դրութեամբ իրղճք քննէ, մոտածէ թէ  
ինչ տեսակ մեղքեր ու յօժարութիւններ  
աւելի սրափ տիրած են: Աս իրղի  
մոտաց քննութիւնն աղէկ ընելու համար  
եռանդով Ա. Հպաւոյն լրաբ, Ա. Աս-  
տուածածնի օգնութիւնը, պահապան Հրեշ-  
տակիդ ու պաշտպան Արքոցդ բարեխօսու-  
թիւնը ինդրէ: Քննութենէն վերջը բո-  
վանդակ մեղացդ վրայ սրտանց զղջարով  
ու ցաւելով եւ մէյ մ'ալ չգործել յա-  
ռաջադրելով, ամենայն խօնարինութեամբ  
ու պարկեշտութեամբ քահանային՝ Աս-  
տուծոյ տեսանելի փոխանորդին գնա: Խոս-  
տովանէ անիւղէ առանց մեղք պահելու

Եւ զքեզ արդարացընելու. Էաբէ առանց  
պարագաներն երկայն բարակ պատմելու.  
ո՞ր Հասկրցընելու բառերով եւ լնեցընելու  
ձայնով. Էաբարեալ բոլոր յանցանքներով ու  
մեղքերդ խոստովանելով, ծանր մեղքերը՝  
թուով ու տեսակով, որ քահանան  
շտափուի երկար հարցումներ ընել: Ով  
որ գիտութեամբ, վախէ կամ ամշալէ ծանր  
մեղք մը կը պահէ, սրբապղծութիւն կ'ընէ:  
ինենթութիւն է Աստուծոյ գիտցած բանն  
իր փոխանորդին ծածուկ պահելով զինքն  
ալ աւելի վշտացընել:

Մեղքերդ ցաւով խոստովանելէդ ետքը  
քահանային խրատները լաւ միտք առ,  
ջանա որ միտքդ ամփոփ պահես: Եթէ  
մէկը խղճահար, կասկածոս ու շփոթող  
է, խոնարի հնապանդութեամբ խոստովա-  
նահօր խորհրդոյն հետեւի: Ով որ կը  
մտածէ թէ Մ'ոչեւ մէտ չփառագունեայ,  
+ անհանու հոչապա վիճու լու մ անհանու,  
ուլուա լե թու հուցած ըլլամ լ ա այն.  
ինք զինքը չխարէ, ասոնք սատանայի փոր-  
ձութիւնք են. որ ասոնցմով հօգին կը  
չարչարէ ու միտքը կը շփոթէ, որ ապաշ-  
խարութեան պտուղները պարապի հանէ:  
Դուն իրեւե մարդ ձեռքէդ եկածն ըրէ,  
մնացածն ալ որդիական վստահութեամբ  
Աստուծոյ յանձնէ՛ Յիսուսի անհօւն ար-  
գեանցն պատինելով :

Քահանային քեզի տուած ապաշ-  
խարանքը սիրով ընդունէ, եռանդով ու  
ցաւով կատարէ. մտածէ որ այնչափ

մեղացդ համար դառն պատժոց արժանի ես: Եթէ սրտանց ու մեծ զղջմամբ եղած խոստովանանքէդ գերջը մեղքեր յլշես, որոնք իսիդադ նեղեն ու գքեղ չարչարեն, զղջա ու ցաւէ անսնց վրայ առանց խոստովանութիւնդ կրկնելու. իսկ եթէ ծանր մեղքեր են, խոստովանէ: Միտքդ բեր Դաւիթ մարդարէն, Մագդաղենացին ու Ա. Պետրոս առաքեալն, որոնք մեղաց թողութիւն ընդունելին ետեւ, անդադար զանոնք կ'ողային ու կ'ապաշխարէն մահացուցմամբք եւ ուրիշ բարեգործութեամբք, դուն ալ անսնց հետեւէ:

### ՕՐԻՆՈՒԹԵՒ:

1. Զօրանոցի մը մէջ ծանր հիւանդապաշտօնակալ մը տեղւոյն քահանան կանչել տալով կ'ըսէ. Երեսուն տարիէ վեր մեղաց վիճակի մէջ կ'ապրիմ. միշտ կամաց համաձյն խոստովանահայրեր՝ գործածեցի, որոնք թոյլ տուին որ անառակութիւնքս շարունակեմ՝ առանց զիս կշտամբելու եւ ուղղելու: Ես աս իմ՝ բոլոր խոստովանանքներս անվաւեր կը համարիմ, ճշմարիտ զղջմամբ ընելուս համար: Թոյլ աններողամբ քահանայք Աստուծոյ պատասխան տան: Քեզի շատ կ'աղաւեմ, որ զիս աղէկ ընդհանրական խոստովանանքի պատրաստես եւ բավանդակ կեանքս քննելու օգնես. իսիցն տակնուվրայ եղած է. աս վիճակիս մէջ մեռնիլն ինծի յաւիտենական դատապարտութիւն է: Քահանան զինքը

կը հանդարացյլնէ՝ անոր անկեղծ ու զրդչալից խոստովանութիւնը լւելով:

2. Տասն'ութ քսան տարեկան աղջիկ մը, կը պատմէ Ս. Անտոնիոս, իր խոստովանութեանց մէջ միշտ ամօթէն գէշ մարմական մեղք մը կը պահէր, որուն մէջ ձգեր էր զինքն իր մէկ լիրք բարեկամուշին: Գիշեր ցերեկ իսկզնը զինքը սաստիկ կը տանջէր, եւ միշտ ալ խոստովանելու կամընար: Խիթձը համբարտեցընելու գիտմամբ՝ վանք կը մտնէ, յուսալով որ հոն ծանր մահացուցմամբք ու ապաշխարանօք նոյն մեղքը կը ջնուի, Աստուած իրեն կը ներէ: Սակայն մահուան անկողնոյն մէջ նոյն մեղքն աւելի զարհութելի կերպով իր հոգւոյն կը ներկայանայ, սաստիկ տագնապէն կ'ուզէ խոստովանի. բայց նորէն ամշնալով կը պահէ, մահն ալ վրայ կը հասնի: Անականք վրան մեծ սուր կը բռնեն՝ սրբութեան ու առաքինութեան կենդանի օրինակ մը կորոնցընելուն համար: Բայց երեք օր ետքը իր մէկ բարեկամուհւոյն երեւալով կ'ըսէ. ինձի համար աղօթք մըներ. ամէն անգամ մէկ անպարկեշտ մեղքս ամօթէս պահէլու եւ սրբապղծութեամբ զՅիսուս առնելուս համար, դատապարտուեցայ յաւիտենական տանջանաց:

3. Գաղղիայի Լուգովիկոս թ. թագաւորն ամէն ուրբաթ օր կը խոստովա-

նէր, անկէ ետքն ալ ինք զինքը սաստիկ  
կը ձաղիկը. մոտածելով ալ որ իր թաւ-  
գաւորական մեծվայելչութիւնն իւր խոս-  
տովանահայրն ետ կեցընէ իրեն խիստ  
ապաշխարանք տալէն, միշտ խոստովանա-  
հօրը կըսէր. լաւ մտածէ, դուն հոս հայր  
ու դատաւոր ես, իսկ ես քու որդիդ ու  
հապտակի եմ: Եսյն թագաւորը Պաղես-  
տինէն գարձած տաեն՝ ծովու վրայ ինքնին  
իր նուրիական պարտքը կատարելէն ետեւ,  
նաւաստիքը խոստովանանքի կը յարդորէր  
ըսելով, մի վախնաք ասովի ձեր ծա-  
ռայութեան վնաս չըլլար. խոստովանանք  
ըլլողին պաշտօնն են կը կատարեմ: թի  
ալ կը քաշեմ, զեկն ալ կը կառավարեմ:  
Աս խօսքերէն շարժելով ամէնն ալ սաս-  
տիկ ցաւով ու զզջմամբ կը խոստովա-  
նէին:

21. Հայութութեան եւ հայութագութեան  
նէր ընդունելու դրայ:

Ա. Քիստոս իր անսահման սիրովը  
մեղաց թողութեան համար ապաշխա-  
րութեան խորհուրդը հաստատեց. բայց  
ասով գոհ չեղաւ, այլ հազարդութեան  
ամենասուրբ խորհրդայն մեջ իր մարմինն  
ու արիւնը մեր հոգւոյն՝ կերակուր թո-  
ղուց: Աս խորհուրդը բովանդակ չնորհաց  
ու առաքինութեանց անսպաս աղբիւն  
է: Հոն է իմաստութիւն, սրբութիւն,  
գիտութիւն, երջանկութիւն, յաջողու-  
թիւն եւ ամէն բարիք. հոն է մեղաց

վտանգները նուռաճելու զօրութիւնը, հոն  
է ինքն Յիսուս Քրիստոս: բոլոր արա-  
բածոց Արարիչը. միթէ իրեն գիմնղը կը  
մերժէ, ինք որ կ'ըսէ. Ու դայ ուր իս, «Ն  
հանց արտաւու: Եխայտ առ իս ամենայն կաս-  
տավաւլք եւ բերաւարուր: Եւ ես հանդուցից  
նէւլ: Աստուծոյ մը մերձեցողն ամենայն  
խոնարհութեամբ ու գողութեամբ լի պի-  
տի ըլլայ:

Բ. Զէ որշուռած թէ որչափ յաճախ  
անգամ Ա. Հալզորդութիւնն ընդունելու  
է. ասիկայ հոգւոյն վիճակին կախում  
ունի: Սուրբ վարդապետաց խորհուրդն  
ու կանոնն է՝ ամէն ամիս կենաց հացն  
ընդունիլ ու զօրանալ: Հոգւոց առաջ-  
նորդք՝ խոստովանահարը իրենց խոստո-  
վանորդուց հոգւոյն վիճակին ու պատրաս-  
տութեան համաձայն հրաման կու տան:  
Որչափ որ մէկը չերմ բաղձանք, եռան-  
դուն սէր ունի եւ սրբութեամբ ապրելու  
մեծ փոյշ, կրնայ յաճախ հաղորդութիւն-  
ասն զի Քրիստոս Եխայտ ըսելով ամէն օր  
կը հասկցնէ. եւ մայն ասո՞ր համար հացի  
կերպարանաց տակ հաստատեց այս սուրբ  
խորհուրդը, որ ամէն օր ուտառի. Զհաց  
Ֆէ հանուպալուրդ ուներ նէլ այսօր բառերուն  
ներքեւ շատ Հարբ այս խորհրդական հացը  
կ'իմանան: Սուրբ եկեղեցին ալ իր սրբիքն  
ամենայն մեծարանօք ստէպ այս երկնաւոր  
հացը ճաշակելու կը յորդորէ: Ա. Ամբու-  
սիս կ'ըսէ. Այնպէս ապրեցէք, որ ամէն  
օր աս հոգւոյ կերակուրը կարենաք ճա-

շակել : Պէտք է գիտնալ թէ ինչպէս որ մարմայ առողջութիւնը ստէպ կերակուր ուտելու վրայ չի կայանար, այլ կերածն աղէկ մարսելու վրայ . այսպէս ալ հոգւցին սրբութիւնն ու փրկութիւնը յաճախ հաղորդուելու վրայ չի կայանար, այլ միայն զանիկայ աղէկ պատրաստութեամբ ու արժանաւորութեամբ ընդունելու վրայ : Ու որ գաղջութեամբ, վեր ի վերոյ պատրաստութեամբ կամ մեղանշական յօժարութեամբ ու մեղօր ամենասուրբ Հաղորդութեան կը մտենայ, թող յիշէ Ըստքելցին զարհուրելի խօսքելը թէ Ուստի եւ ընդէ անարդառանդամբ, դադասուրան անչին իւրաքանչ ստի եւ ընդէ, զի ու խորէ վայրին Տետրան : (Ա. Կոր. ԺԱ. 28:)

Գ. Որքեակ, եթէ կ'ուզես ստէպ աս ահաւոր սեղանյն մօտենայ ու շնորհօք հարստանալ, նախընթաց իրիկունն ու առտու կանուխ սիրտոդ առ Աստուած վերցուր, զղջմամբ խօստովանէ, որ աս Խօրհուրդը քեզի դատապարտութիւն չըլլայ, այլ յաւիտենական կեանք : Աստուծոյ սիրովը վասնէ սիրտոդ, միտքդ ու հոգիդ, որոնք անոր տուն պիտի ըլլան : Ի՞նչ սրանչելի գործք, Աստուած մը որդերու պարկի մը մէջ զայ հանգիլ . Գործն ան է, լուսն զի ու խորդոյ է շնորհուածու, այլ Տետրան Աստուծոյ, կ'աղաղակէլ Դաւիթի՛ տաճարը շննելու պատրաստուած ատենը : Արտիդ մէջ Յիսուսին սրբութեամբ զարդարուած տուն մը պատրաստէ :

Ա. Հաղորդութենէն, յառաջ կէս ժամ հոգւով ամփոփուէ . Աստուծոյ առջին խոնարհէ, իր մեծվայելցութիւնն եւ քու անարժանութիւնն ու ոնչութիւնն մը տածելով : Հաւատորդ կենդանացուր, սէրդ բորբոքէ, յայսդ հաստատէ, եւ ալ զինքն որեւիցէ կերպով չվատացընելու յառաջագրութիւնն ուրոգելով՝ մատեցիր միաւորած ձեռուլներով, խոնարհ աշուրներով, մեծ յարդութեամբ ու ջերմեռանդութեամբ եւ ընդունէ բովանդակ արարածոց Տէրն ու քու ստեղծողը ու հայրդ : Յետոյ ծանրութեամբ ու պատկառանօք առանձին տեղ մը քաջուելով՝ ծունդ դրած որդիական վստահութեամբ սիրելի Յիսուսիդ հետ խօսէ, սիրտդ իր բոլոր կարօտութեամբն իրեն բաց եւ զքեզ ողջ բովանդակ իրեն նուիրէ : Երէն զայ իրեն, վասն զի տէրդ, փրկիչդ, լցոյդ, կեանքդ ու երանութիւնդ սիրտդ հանդշած է . թշուառութեանդ շնայելով քեզի այցելութեան եկած է : Ծնորհաւուլ եղէր իր անսահման սիրոյն ու բարութեան, որ զքեզ ձշմարիս հաւատոյ մէջ ծնանելէն ու կրթելէն եւ անչափ բարիք բնելէն ետեւ, հիմակ ալ անձամբ քեզի կու գայ : Խորհրէ բովանդակ մեղացդ թողութիւն եւ ամեն հոգեւոր բարիք որ ալ զինքը չցաւցընես : Նոյնպէս մարմնոյդ հարկաւոր եղածներն ալ չերմ պաղատանօք հայցէ : Ասէ կենդանի հաւատով . Մինչեւ որ զի լորհնես, գէեւ չէ Բիսուս առած օրդ, որն որ բոլոր

կինացդ ամենէն փառաւոր, գեղեցիկ ու չնորհալից օրն է, սրբութեամբ ու առանձնութեամբ անցուր, հոգեւոր զիբք կարդա, աշխարհքի աղմլալից զուարծութիւններէն ու ընկերութիւններէն խորշէ, բարեպաշտական գործքեր գործէ եւ նյոն օրը միայն Աստուծոյ համար ապրէ:

### ՕՐԻՆԻՒՔ:

1. Ա. Կիպրիանոս կը պատմէ թէ կին մը ծանր մեղք մը գործելէն ետեւ՝ առանց խոստովանէլու Ա. Հաղորդութիւն առնելու յանդգնեցաւ, սակայն ճիշդ ճաշակման բոպէին սոսկալի գող մը զինքը մեռած գետինը փուեց: Ուրիշ կին մըն ալ, կըսէ նոյն սուրբը, որ գից նուուրուած կերակուրներէն կերած էր, առանց նոյն մեղքը քաւելու հաղորդուելուն պէս՝ բուրովին կատղելով լեզուն պատառ պատառ ըրաւ եւ մատնիչ Յութային պէս յուսահատութեամբ հոգին փէց:

2. Ա. Մարգարիտա Հունդարիայի Բէլլա Դ. Թագաւորին աղջիկը, ամէն օր պատարագի ատեն առէք կերէքէն մինչեւ Ճաշակում սաստիկ բորբքած սէրէն կը յափշտակուէր. իսկ Յիսուս առած օրերը, նախինթաց ամբողջ օրը միայն հացով ու ջոով կ'անցընէր, ամբողջ գիշերն ալ աղօթքով ու մտածականով: Հաղորդութեան օրը ամէն երկրաւոր կերակուր մոռցած Յիսուսի հետ կ'անցընէր. հազիւ երկրորդ

օրը կտոր մը բան կը ճաշակէր: — Նյոնակէս Գալլիայի Լուդովիկոս քթագաւորն ալ ամէն օր արտաքոյ կարգի եռանդով ու խոնարհութեամբ կը հաղորդուէր. շատ անգամ ալ օրւան մեծ մասը հաղորդութեան առջեւը կ'անցընէր: Ա. Թէրեզիա կը խոստովանէր թէ իր հալածանաց, վըշտաց ու գառն հիւանդութեանց մէջ միակ քաջալիքութիւնը, միիթ արութիւնը, զուարժութիւնը, հանգիստն եւ ոյժը Ա. Հաղորդութեան մէջ գտեր էր:

3. Հնդկաստանի քարոզութեանց տարեգրութեան մէջ կը կարգանք, որ տեղւոյն նորադարձ ժողովուրեն իրենց Հաղորդութեան օրը մեծ ջերմեռանդութեամբ եւ ուրախութեամբ կը կատարէին, իրենց ողբուժի տնակներուն մէջ ծաղկեներով զարգարած ու ճրագներ վառած խորանի մը առջին, աղօթքով ու մտածականներով կ'անցընէին:

22. Թէ Ի՞նչո՞ւ կո՞րուելու է առաջու, իբէ-իսան եւ օրան մէջ:

Ա. Օրւանդ առաջին վայրկեանն Աստուծոյ նուիրէ. անօրէն ես, եթէ զանիկայ մեղաց ու սաստանային ընծայէս: Աստուծած սիրոտ կը իսնդրէ, նոյնը կը պահանջէ սաստանան ալ. ով որ սիրոտ կը ստանայ, օրդ ալ անօրն է: Զափաւոր հանգելէդ՝ եօմը ու թը ժամ՝ քնանալէդ վերջը, անմիջապէս անկողնէդ ել, առանց ասդին անդին:

դաւնալու։ Լոէ, Աստուած զքեզ կը կանչէ ըսելով։ Որդեակ, եւ իմ սիրոյս, բաւական հանգչեցար, մարմնոց զօրացաւ։ իրեն պատասխան տուր. Ահա պատրաստ եմ, Աստուած իմ, սուրբ կամբդ կատարելու։ Եւ, հոգի իմ, Աստուած քեզի օր մըն ալ շնորհեց իրեն ծառայելու, ասիկա թերեւս վերջին օրդէ, որ կրնաս երկնից համար արդիւնք շահիլ։ Զքեզ իսաչակնիքէ եւ օրհնած ջրով ցողէ ըսելով։ Տէր, սիրտս, հոգիս ու զիս բոլորին քեզի կ'ընծայեմ, զիս մեղքէ պահէ, քնոյս մէջ ըրած յանցանացս ալ ներէ։ Աստուտեան աղօթքդ եւանդով ըրէ։ Անապատին մէջ Աստուած Հըրէց մանանց կու տար, զոր առտու կանուխ պիտի ժողլէին։ ասկէ սորզէ որ երկնից շնորհքներն առտու պէտք է ինդրել։ Հոգին փորձութեանց ու մեղաց գէմ զինելու համար։ Աստուծոյ երկիր պագ ամենայն խոնարհութեամբ ու շնորհակալ եղիր քեզի տուած բարեաց ու ցուցած ինամոցը համար։ Իւր շնորհքն ու օգնութիւնը ինդրէ, բոլոր զբաղմանցդ ու գործոցդ վրայ իր օրհնութիւնը հայցէ եւ հաստատուն յառաջադրութեամբ զքեզ իր հայրական ինամոցը յանձնէ, որ երբեք չմղանչու։ Յանձնէ զքեզ Ա. Աստուածածնի պաշտպանութեան, պահապան հրեշտակիդ ու պաշտպան Սուրբիդ առաջնորդութեանը։ Զքեզ բոլանդակ գործքերով յանձնէ, Ամէն առտու գոնէ քառորդ մը հոգեւոր գիրք մը կարդա

հոգւոյդ փրկութիւնն ու յաւիտենական ճշմարտութիւնները մտածելով եւ մեղքէ խորչելու միջոցները սորվելով։

Բ. Աստուած հին օրինաց մէջ առաւօտեան ու երեկոյեան զսի պատուիւրելով, մեզի կը սորվեցընէ որ թէ առտու եւ թէ իրիկուն մեր երկրպագութիւնն ու մեծարանքն իրեն մասուցանենք։ Արդ երեկոյեան աղօթքդ ալ երբեք զանց չընես։ Երանիթէսա աղօթքը միշտ ընտանիք ի միախն ընէին։ Ուր ու իմ անսանձու կ'ըսէ Տէլն մեր Քրիստոս, Երիւա և առ երեւ հոգին են, ես զո՞ւ անոնց մէջ եմ։ Սրտի ցաւով կ'ըսէմ թէ շատ ընտանիք աս երեկոյեան աղօթքը մէկտեղ ընելու բարի սովորութիւնն ուստի եւ շատ անգամ բուն աղօթքն ալ թողլավ, զուարձութեանց կը զբաղին, անոր համար ալ Աստուծոյ օրհնութիւնը հետ զհեատ իրենց վրայէն կ'երթայ։

Որդեակ, Խիղճդ քննէ՝ թէ օրդ ինչպէս անցուցիր։ Ով անձն իմ, ըսէ, ահա օր մըն ալ անցաւ։ Ի՞նչ գործեցի, զուուցեցի, մտածեցի ու լսեցի։ փորձութեանց մէջ մեղանցցի։ մէկը խօսքով, գործոով գայլթակլեցուցի։ մէկուն մեղանչելու առիթ սուի։ մէկը վատացուցի։ սուտ խօսեցայ։ մէկուն անիրաւութիւն ըրի՞ եւ այն։ Յետոյ զջմամբ Աստուծմէ թողութիւն ինդրէ։ ծոցը թիւնաւոր օձ մը ունենալին աւելի զարհութելի է մահուչափ մեղք քնանալ, վասն զի անով մեռնողը

գժողուց մէջ կը զարթնոււ: Զքել յանձնէ  
Աստուծոյ, Ս. Կուսին, պահապան հրեշ-  
տակիդ ու պաշտպան Սուրբիդ: Քանի  
մը վայրկեան ալ հոգեւոր գիրք մը կարդա,  
որ հոգիդ բարի մտածմունքներով զատի,  
որ գիշերային երազներէ ազատ ըլլաս:

Զպառկած՝ ծնողացդ օր հնութիւնն եւ  
գիրենք վշտացընելուդ համար թողու-  
թիւն խնդրէ: Զգեստներդ հանելու ա-  
տենդ պարկեշտ ու զգոյշ եղիր: Անկո-  
ղինը մտածէ իրեւ դագագդ ու գերեզ-  
մանդ, վերմակը պատահեղդ, քոնն ալ  
իրեւ մահուան պատկերը: Զքեզ իս-  
չակնքելէդ ու օրհնած ջողով ցողիէդ  
ետեւ՝ ըսէ. Աստուած իմ, հոգիս քու  
ձեռքդ կաւանդեմ: Ամէն անգամ որ կ'ար-  
թընաս, Աստուծոյ շնորհակալ եղիր:

Գ. Օրւան մէջ բարեպաշտ կրթու-  
թիւնքդ, վիճակիդ ու կումանդ պարտ-  
քերը զանց չընես: Ամէն օր ի պատիւ  
Յիսուսի ու Ս. Կուսին որոշեալ աղօթք-  
ներ ըրէ: Գործքի եւ աշխատութեան  
ատեն միտք ստէպ ստէպ առ Աստուած  
վերցուր. համառօտ աղօթք մ'ըրէ, Աս-  
տուծոյ փառք տուր. անձնդ ուրացիր.  
կամքդ կոսրէ, խնարհէ, սիրած կերակուր-  
ներէդ քիչ կեր, որեւէցէ զուարձութենէ  
հրաժարէ, ողորմած եղիր ուրիշներուն.  
մէկը չվշտացընես. վսաս, անիրաւութիւն  
ու խարէութիւն չընես, սուտ չխօսիս,  
զքեզ վշտացընողին ներէ: Բոլոր գործ-  
քերդ ու պարտքերդ կատարէ սրտի մտաք,

անձանձրոյթ եւ սիրով: Այսպէս ազգին՝  
Աստուծոյ համար ազգիւ է:

Օրինակներ:

1. Ս: Անտոն աղօթքով մեծ սուրբ  
եղաս, որն որ ամբողջ գիշերները զԱս-  
տուած մտածելով կ'անցընէր: Աստու-  
արեւն իր ճառագայթներն անոր խղիկն  
արձակած ատեն՝ Ո՛վ գեղեցիկ լցու, կը  
գոչէր, ինչու զիս մնածութեանցս մէջ  
կը շփոթես: Եպանդակ տիեզերք մեծ  
գիրք մընէ, կ'ըսէր, որուն մէջ տգէտք  
կը կարգան զԱստուած ճանշնալ ու պաշ-  
տել, ինչու որ ամէն տեղ իր պանչելի գործ-  
քերը կը տեսնենք, որոնք հոգինիս առ  
Աստուած պիտի բարձրացընեն: Բայոր  
արարածը զԱստուած մեզի կը քարոցնն,  
բայց մենք մեր չարութենէն ու կուրու-  
թենէն անոնց ձայնը չնկը լսեր: Սատանան  
ամէն ճիգը կը թափէր, որ անոր աղօթքն  
ու մտածականները խափանէ ու միտքը  
ցրուէ, բայց ոուրբը միշտ կը գոչէր. Ոչ  
գժոխսական հոգիք, ես զձեղ կը ծաղրեմ  
երբ աղօթք կ'ընեմ, որով ձեզի՞ւ շատ  
զօրաւոր ու անյաղթ եմ:

2. Գաւահիթ մարգարէն կ'ըսէ որ Աս-  
տուծոյ երկրպագութիւնն ու սուրբ ծա-  
ռայութիւնը՝ մարգուն առաջին պարտքն  
է: Ամէն առտու կը հրամայէր որ ոչ սք  
թէ իր անէն եւ թէ աէրութենէն զԱս-  
տուած վշտացընէ. եթէ լսէր որ իր ընտա-

նեացմէ կամ հպատակներէն մէկն Աստուծոյ օրինաց հակառակ յանցանք մը գործեր է, կարտասուեր ու կ'ողբար: Ազօթքն իր սիրելի ու առաջին զաղմունքն էր: Ամէն գեշեր կ'ելլէր Աստուծոյ առշեւն իր մեղքերը կու լոր, առտուն ալ անկողինը կը թորհէր արտասուօք: Մարմինին վրայ մաղբ զգեստ մը կը կըէր, ամէն օր պահք ու ծոմ կը բռնէր, եւ իր անհամար ողջակեղներէն զատ, օրը եօթն անդամ իր աղօթքներն Աստուծոյ կը մատուցանէր, առանց իր թագարարութեան գործերը բանց բնելու, եւ ոչ իսկ պատերազմի ժամանակ զանոնք կը թողուր: Դաւթի այս օրինակն ողջափ կը խայտառակէ տանոնք, որ գործ չունենալով ալ՝ անչափ քեւ ժամանակ կու տան ազօթից:

23. Զգեստ հադուելու առին ըլլըւշ աղջին  
եւ զիտուուց պարիւլունեան կրայ:

Ա. Զգեստ հագնելու ատեն՝ բարի մտածմնւնք ունենալու է: Զգեստք մեղաց հետեւութիւնն են, մեր մեղքերը մեղի կը յիշեցընեն, արդ պէտք է ասնք ալ ապաշխարող հոգւով զգենոււ: Ասոնք բաստ մասնի անասնոց մնրթերէն շինուած են, անոր համար պէտք է օր մեղի մեր մեղաց վրայ խոնարհութիւն ու ամօթ աղբեն: Բայց նաեւ Աստուծոյ ողօրմութեան պարզեւներն են, որոնցմով զմեղ կը ծածկենք, յրտէ ու տաքէ կը պահպանուինք, զորոնք:

շատ աղքատ մարդիկ չունին: Մենք Աստուծոյ շնորհակալ ըլլալով անոնք հագնիք, աղքատաց ալ օգնենք:

Որդեակ զգեստաւորուէ Աստուծոյ ամէն տեղ ներկայ ըլլալը մտածելով, զգուշացիր ամէն անպատշաճ նայուածքէ: առանց բոլորին հագուելու երբեք մէկուն առշեւը չելլեն: Ս. Կարողոս զգեստ հագուելու մէջ այնպէս պարկեշտ ու ամչկու էր, որ ծառան անոր սոքերը մերկ տեսած չէր: Կ'ոյնպէս զգեստուցդ մէջ ընդունայն ու կարգէ գուրու չըսսա, աշխարհքին զարդարելի սիրամարգներուն շրհետեւիս որոնք փնակ մարմինը կը դարմանեն աւելորդ զարդերով ու անուշահոս իւղերով: Պատշաճ ու պարկեշտ սովորութեանց հետեւէ. իսկ անոնց հետեւելու երբեք հրաման չկայ, որ անառակութեան ու զեղուտութեան պատճառ կ'ըլլան:

Ինչ դուք, օրիորդք, նայեցէք որ պարկեշտ ու կոկի հագուիք: Չեր գեղեցիկ զարդերը պիտի ըլլան պարկեշտութիւնը, մաքրութիւնն ու կարգաւորութիւնը: Անհոգութիւնը, թափթթածութիւնն ու աղտոտութիւնը ծուլութեան նշան են: Յիսուս աղքատները կը սիրէ, կ'ըսէ Ս. Բեռնարդոս, ոչ թէ անհոգներն ու աղտոտները: Համեստութիւնն ու քաշուածութիւնը կանանց մեծապայծառ պակն է, իսկ ունայնութիւնը, զարդարկուութիւնն ու կատրատուելին անկարգութիւնն է եւ մեղանէլու գրգիռ: Աղջիկ,

որչափ մարմինդ զարդարելու ետեւէ կ'ըլլաս, անշափ աւելի հոգիդ երեսէ կը ձգես... որչափ աշխարհի հաճոյ ըլլալու կը ջանաս, այնշափ աւելի Աստուծոյ երեսէն կ'իյնաս: Անպատշաճ զգեստով պարտող աղջիկը պատժյ արժանի է. իսկ մայրն ալ որ անոր աչք կը գոցէ, անմեղ չէ: Թէեւ չար միտք չունենայ, սակայն աս եեսակ գործքն օրինարո չէ, այլ մեղանչական, վասն զի ուրիշներուն աչքերն իր վրայ կը ձգէ եւ անոնց սրտին մէջ ցանկութեան կրակը կը բրոբրոքէ: Խորունկ մտածէ, աղջիկ, թէ Աստուած ինչ ծանր համար պիտի պահանջէ քեզմէ: Անպարկեշտ հագուած աղջիկ մը, կ'ըսէ Ա. Բեռնարդոս, սատանային ձեռքը գործիք մըն է հոգիներն ապականելու: Սատանան անոր աչք, կերպարանաց ու անձին կը տիրէ՛ ուրիշներուն աչքերն անոր վրայ բեւեռելու եւ անկարգ ցանկութիւնք գրգռելու համար: Ի՞նչ ծանր յանցանք կը դիզէ իր խոցին վրայ, եթէ իւր չարութիւնը չճանչնայ: Ի՞նչ խիստ համար պիտի պահանջէ Աստուած մայրերէն եւ ուրիշ հոգ տանելու պարտական եղողներէն, եթէ այսպիտի այլանդակութեանց առջեւը չեն առնուր:

Քեզի ալ Ճիշդ ան կը հանդիպի, ինչ որ Մովսէս մարդարէին մարմնոյն նկատմամբ հրեշտակին ու սատանային մէջը պատահեցաւ: Հրեշտակը կ'ուզէր որ Մովսէսին մարմինն անյայտ մնայ, որպէս զի Հրեայք զինքն իրեւ Աստուած չպաշտեն.

իսկ սատանան կ'ուզէր որ անոր գերեզմանին տեղը յայտնի ըլլայ, որ ամէնքը մարմնոյն տեղը գիտանան ու պաշտեն: Ա զիկ, պահապան հրեշտակդ կ'ուզէ որ քաշուած ապիսն եւ աշխարհէքի չերեւաս. բայց սատանան՝ հոգւոյդ թշնամին, կ'ուզէ որ աշխարհէքի երեւաս, աչքերը քեզի քաշես եւ մարմնոյդ ամպարիշն երկրպագութիւն մը հոգաս: Ա. Յերոնիմոս ողջակեղ մեղաց կ'անուանէ զանոնք, զրոտնք սատանան կը գրգուէ որ իրենք զիրենք զարդարուած հրապարակական տեսութեամբ մեղանչական հաճութեանց տան, որպէս զի անմաքրութեան դեւր մտածմունկներով ունայուածքներով անոնց մէջ պաշտուի:

Պարկեշտ աղջիկն ամօթիածութեամբ պիտի ծածկուի, եթէ մէկն իր վրայ նայուածք մը ձգէ: Արդ որշափ պատմապարտ են անոնք, որննը հագուած ձգուած այնպէս կը կոտըրտին, որ ամէնքն իրենց նային ու զարմանան: Ով որ իր մարմնն աշխարհէքս շքեղութեամբքն ու սատանայի գործովք կը զարդարէ, Յիսուսի Քրիստոսի հաւատքը կ'ուրանայ ու քրիստոնէի անունը կը պղծէ, վասն զի այնպիսին մկրտութեան ժամանակն ունտ դրած է որ անոնցմէ հրաժարի: Բովանդակ ուխտաց մէջ ամենամեծն աս է, կ'ըսէ Ա. Յերոնիմոս: Միայն աս պայմանաւ քրիստոնեայ օծուեցար ու եկեղեցւոյ մէջ ընդունուեցար: Քրիստոս ալ կ'ըսէ, եթէ տղու պէս չըլլաք, մարմիննիդ չմահացընէք, խաչը

շալիկեք, երկնկից արբայտութիւնը չէք մտներ: Երբ աղջկունք ու կանայք փառաւոր եւ մանաւանդ անպարկէտ զգեստներով, զարդարուն մազի հիւսուածքներով, ու աչք շացընող զարդարանօք կը շնչին, կընայ մէկը մտքէն անցընել թէ այնպիսիք Քրիստոսի սրտին խոնարհութիւնը, զգայարանաց մահացուցու մն եւ հոգին ունին: Այնպիսիք ան վիճակին մէջ ալ Աստուծոյ արարած ու գործ չեն, հապա զուտ սաւտանայի, վասն զի սոյնպիսի գործերով միայն անոր խունկ կը ծխեն:

Բ. Զգեստուց ունանութեան ու անպատճութեան առջեն առնելու առաջին պարտքը մայրերուն, ամէն կրթիչներու եւ գաստիարակաց է: Ասոր աւելի պարտարած են կուսանք, որոնց գաստիարակութեան կը յանձնուին աղջկունք: Արթնութեամբ պիտի հսկեն, որ իրենց աշակերտաց ունայնասրութեան ու փառաւոր զգեստուց միտութիւնը չնջեն, պարզութիւն ու պարկէշտ հագուիլ սորվեցնեն: Աղջիկ մը ապագայ տարիները շատ աւելի ինք զինքն աշխարհքի նորամուտ սովորութեանց, անվայել զարդուց ու լրբութեան կոտ տայ, եթէ քչիկ մը բան վանքին մէջ իրեն շնորհուի: Եթէ քաղքի մը սովորութեան հակասակ ուղիշտեղեաց զգեստուց ձեւերուն ու հագուստներուն իրենց աշակերտները զարժեցնեն կուսանք ու կրթիչք, խորունկ մտածեն որ նոյն տեղույն կանանց զգես-

տուցզաննաղան անպատճութեանց առիթի կու տան: Ոչ երբէք աղջիկ մը՝ որեւէցէ վիճակէ ու աստիճանէ ալ ըլլայ, անձնատուր պիտի ըլլայ ունայնասրութեան ու հպարտութեան, եւ ոչ ալ իր գեղեցկութիւնն: ու գէմբը մնգուրով աւելի կենդանացընէ: Ասիկայ Աստուծոյ սաստիկ ատելի է: Ա. Հոգին ալ առաքելոց բերնով կանանց ու աղջկանց կ'արդեէ մազի զարդարուն հիւսուածքներ, ոսկիներ, պատուակն քարեր ու շքեղ կերպասներ, եւ իրենց կը պատուիրէ որ հաւատացելց մէջ երեսնին քողով ծածկած երեւան. Նշանակութեան անունու կը պար ինուարհաւելտ ան, անունու մէտեանին կը պար ինուարհաւելտ շնչին: Դէ է հէւսու սովորութեան ընդէլուսում անունու մէտեան: (Ա. Տիմ. Բ. 9: ) Ուրց (անուն) մէտէս ու որունունու հիւսութեան եւ սովորութեան շնչարաւութեան: Ա. Պետ. Գ. 3: ) Աս փառաւորութիւնն ու զարդերը միշտ բարիներուն գայթ ակղութիւն կու տան եւ աղքատաց նախանձը կը զրգուեն, որոնք հազիւ ողորմելի լաթերով մերկութիւննին կը ծածկեն ու հարկաւոր ուտեկելքնին կը հարեն: «Թէեւ գուն իշխանութիւնն ես, կըսէ Ա. Հելարիսա, սակայն քրիստոնեայ ըլլալէն չես գագրիր. արդ պէտք է որ իրեւ քրիստոնեայ կին հագուխ, ոչ թէ հեթանոս կնոջ պէտ: Օրիորդ մը միայն առաքինութեամբ, պարկեշտութեամբ ու անմեղութեամբ պիտի

զարդարուի, որ Աստուծոյ ու մարդկան  
հաճոյ ըլլայ:

Նոյն վարդապետութիւնն երիտասար-  
դաց համար ալ կ'արժեն: Ա. Հոգին կ'ըսէ.  
Դարձ շաբաթ ու է հունի հեղեցին (Կարտարէւյ).  
(Սիր. թ. 8:) Երկիւղած Դաւթիւն հետ  
առ Աստուծած աղաղակէ. Դարձ պալ ի՞ւ.  
զի Ք' ունսից վահրամիւն: Նոյնպէս երի-  
տասարդք ալ իրենց զգեստներով զայ-  
թակութիւն տալին զգոյշ պիտի կենան:  
Ա. Լիեմէս՝ կ'ետքոս ու Պօղոս առաքելոց  
աշակերտը կը պատուիրէ երիտասարդաց  
ըսելով. “Մի հագուիք ու զարդարուիք  
այնպիսի կերպով՝ որ աղջկանց ու կանանց  
սիրալ մոլորեցնել կարենաք: Եթէ գուք  
ձեր զուարթութեամբը, հաճութեամբն  
ու գեղեցկութեամբն անոնց սրտերուն մէջ  
գէշ խորհուրդ ու ցանկութիւն զարթու-  
ցանէք, անոնց որոպայթ: կը լարէք եւ  
անոնց մեղք գործել տալու առիթ կ'ըլլաք:  
Չեր արտաքին զարդն ու հագուստը զանոնք  
կուրացուցած ու կործանած է: Ա. Յե-  
րսոնիմոն մայրերուն կ'ապսպէ՛ որ իրենց  
աղջկանց խստիւ արգելն որ ծիծաղերես,  
զուարձակոս. խեղափակ ու զարդարուած  
երիտասարդաց հետ ամենեւին տեսութիւն  
չընեն, վասն զի կնան արտաքին աղդեցու-  
թեանց ձեռքով խարուիլ ու մոլորիլ:

### ՕՐԻՆԱԿԵՐ:

1. Պաղոմայիս քաղքին քրիստոնեայ  
աղջկունք որոնց մէջ շատ աղնուականք

ալ կային, որջախոչութեան ու կուսու-  
թեան սիրով այնպէս վառուած էին, որ  
հալածանաց ժամանակն անպատում ուրա-  
խութեամբ մեռնիլ կ'ուզէին քան թէ  
իրենց քողը մէկդի առնուլ: Իրենց ձեռօք  
պրկունքնին ու երեսնին կը վիրաւորէին,  
որ տգեղ կերպարանօք ատելի ու զգուելի  
ըլլան գէշ մագք իրենց նայորներուն ու  
մատեցողներուն: Ան ատեն կատաղի գա-  
ղանաց առջեւը նետուեցան ու անգութ-  
զահաց սրերան զոհ եղան: Իրենց մար-  
միններն անպարկեշտ աշաց տակ չգտելու  
համար՝ սս գառն տանջանաց, ուրախու-  
թեամբ համբեցիցին. իսկ հիմայ երկինքը  
քրիստոսի իրենց փեսային փառքը կը  
վայելին: Աս օրիորդաց օրինակն որչափ կը  
խայտառակէ անշափ անձինք, որոնք զար-  
դասիրութեամբ մարդկան աչքերն իրենց  
ձգել կ'ուզեն:

2. Գոլէգդա օրիորդն ալ կուսու-  
թիւնն ու քաշուածութիւնը սաստիկ  
սիրելուն՝ մարդկան աշաց երեւալին շատ  
կը վախնար: Անգամ մը մեծ ընկերութեան  
մէջ իւր գեղեցկութեան վրայ շատ գովու-  
թիւններ լսելով, սաստիկ ամցաւ եւ ար-  
տասուալից հառաջանաք քրիստոսի գիմե-  
լով, ՈՎ Տէր իմ, ըսաւ, գեղեցկութիւնը՝  
քու բարութեանդ պարգեւն՝ անմեղու-  
թեանս ու հոգեսյսկորստեան պատճառ պի-  
տի ըլլայ: Ահա, թէեւ ես անմեղ միամ,  
սակայն նայուածքներն ուրիշները քու առ-

չեւդր յանցաւոր կընեն : Ա՛լ անկէ ետեւ  
ընկերութեանց մէջ չտաւ, սկսաւ խստու-  
թեամբ ու մահուցուցմամբ մարմինը ճրն-  
չէլ : Աշխարհքի երեսը տտեմելու համար՝  
վանք մնաւ, ուր իր բոլոր քոյրերուն առա-  
քինութեանց ընտիր օրինակը լլալով սրբու-  
թեամբ մեռաւ :

3. Աննա օրիորդը մեծ հոգւոյ տէր  
էր, բայց աշխարհասէր սիրա մը ունէր:  
իւր հասակին տասնութէցերորդ տարին  
եկեղեցւոյ մը մէջ զգեստուց զարդերէն  
յառաջ եկած անթիւ մեղեքրուն վրայ  
քարող լսելով սիրոտ սաստիկ շարժեցաւ,  
եւ նոյն քարոզին խոստովանելով՝ իր  
շքեղ ու մեղանչական զգեստները վրայէն  
նետեց, սկսաւ պարզ ու պարկեշտ հա-  
գուիլ : Մայրն աս յանկարծական փոփո-  
խութեան վրայ զարմանալով պատճառը  
հարցուց : Աննա պատասխան տուաւ, որ իր  
նոր քարոզիչ խոստովանահայրն իրեն արգե-  
լած է ան զգեստները : Մայրն անձամբ  
կ'երթայ քահանային, որուն կ'սէ թէ  
ստուգիւ Աստուած ըստ աշխարհի սովո-  
րութեան հագուիլը չարգեիեր, եթէ ան-  
պարկեշտ չըլլան : Քահանան անոր բա-  
ցայալու կը նկարագրէ զարդարուն զգես-  
տուց բազմադիմ մեղաց գրգիռ լլալը,  
որով կինը շատ շնուրելով մեկնած ատեսը  
կ'սէ . Եթէ իմ խոստովանահայրս ալ  
ինծի այսպէս խօսած ըլլար, երբէք աղ-  
ջըկանս հրաման չէի տար որ այնպէս հա-

գուիլ . նոյն իսկ ես ալ շատ աւելի պարզ  
ու պարկեշտ կը հագուիլ : Տունը հասա-  
ծին պէս՝ աղջկան ըստ . Աստուծոյ նոր-  
հակալ եղիր, որ զքեղ այնպիսի քահանայի  
մը ձեռքը ձեց . հետեւէ անոր խօսքերուն :  
Սակայն Աննա իր բարեկամուհիներէն  
չարաչար հակառակութիւն կրեց : Ամե-  
նէն սաստիկ փորձն երկու տարի վերջը  
կանանց ընկերութեան մը մէջ ունեցաւ,  
ուր ոմանք իւր վարքը փափելու կը ջա-  
նալին : Իւրեն հարցուցին թէ ինչո՞ւ իր  
զգեստներովն ուրիշին չի համապայնիր :  
Պատասխան տուաւ թէ ես պարտական  
չեմ ուրիշին յարմարելու, միայն առա-  
քինեաց կը հետեւիմ : Ուրեմն մենք գէշ  
կ'ընենք, կրկնեց կանանցմէ մէկը, որ հի-  
մակուան սովորութեան համաձայն կը հա-  
գուինք : Այն, վասն զի ատով ուրիշներուն  
աչքերը վրանիդ կը գարձնէք ու անոնց  
փորձութիւն կ'ըլլաք : Բայց ես գէշ միտք  
չունիմ եւ ու զգածիս պէս կը հագուիմ,  
ըստա կինը : Սակայն ատոր պատճառաւ-  
եղած մեղաց համար Աստուծոյ ինչ պա-  
տասխան պիտի տաս, ըստ Աննա . մենք  
ի խղճէ պարտաւոր ենք ուրիշին մեղաց  
առիթ ըլլակէն զգուշանալու : Եթէ այս-  
պէս ըլլայ, կրկնեց ուրիշ մը, եթէ ըստ  
սովորութեան չհագուիմ չզարդարուիս,  
ալ հետդ չեն տեսնուիր բարեկամուհիքդ,  
չես կրնար հրապարակական հանդիսից  
երթաւ, վասն զի այդ զգեստներովդ ծաղ-  
ընէլ կ'ըլլաս : Իմ սիրելի զօսանքս .

բառաւ Աննա, տոռնա մօրս ու քոյրերուս  
հետ է: Միայն առաքինութիւնը ու պար-  
կեշուութիւնը պատուաւոր կ'ընեն զմարդ,  
ոչ թէ զարդք ու զգեստք: Քանի մը  
ամիս յառաջ բողոքական կին մը ինձի  
ըսաւ որ ձեր զգեստներուն ձեւը շատ  
գայթակլեցուցիչ է եւ կաթողիկէ կրօնից  
ծշմարտութեանց չի համաձայնիր: Կոմ-  
սուհի մը առ խօսակցութիւնը լսերով՝  
զԱննան խիստ գովեց ու ըսաւ անոր.  
Օրիորդ, միշտ այսպէս աղնուական ու  
բարեպաշտ զգածմամբ մնացիր: Աերջին  
աստիճանի խենթութիւն է մեղանչական  
ու անպատշաճ զգեստներով աշխարհի  
հետեւի, եւ զԱստուած վշտացրնել  
մարդկան աշքը մտնելու համար, որով շատ  
անգամ մտքերնուն մէջ զմեղ կը ծաղրեն:

4. Ունայնասիրութիւնն ու հետա-  
քրքրութիւնը Յակոր նահապետին Դինա  
աղջիկը մեղաց մէջ ձգեցին, որն որ զրօ-  
սանաց եւլա, եւ Սիւքեմայ աղջկանց հան-  
դիպելով ու անոնց ինչպէս հագուիլը  
տեսնել ուզելով՝ անոնց հետ քաղաքին  
մօտեցաւ. ինք նոյն միջոցին դեռ տասն.  
ուհինք տարեկան էր: Բնակիչք զԴինա  
բռնութեամբ քաղաքը տարին, զինքը մե-  
ղաց մէջ ձգեցին: Դինային եղաւքն աս  
անօրէն գործքը լսելով, բարկութեամբ  
Սիւքեմայ վրայ յարձակեցան, քաղաքը  
քանդեցին ու բնակիչքն սպաննեցին: Ա-  
սոր համար Յակոր ուրիշ երկիր գնաց: —

Դինային միայն մէկ հետաքրքրութիւնն  
այսչափ աղետից առիթ եղաւ:

24. Ա. Աստուածածին և Ա. Յունիկ, վեր-

Ա. Մեղքէ պահպանուելու, Աստու-  
ծոյ սիրոյն ու շնորհաց մէջ հաստատուն  
մնալու, առաքինութեան ու անմեղու-  
թեան ճամբէն քալելու եւ երանութեան  
հասնելու գիխաւոր անհրաժեշտ միջոցը,  
Ա. Աստուածածինի շերմեռնութիւնն  
է: — Մեր Փրկչին Մայրն Աստուծմէ-  
ետքը մեր մեծարանաց արժանի է. վասն զի  
Աստուած զննքը վերջին աստիճանի շնոր-  
հօք հարստացաց իր անարատ յղութեան,  
կենաց ու մահուան ժամանակը. Հիմակ  
ալ երկինքն ամէն փառօք կը պատուէ:  
Մարդիամ իր անբաւ արդեամբըն ու միշ-  
նորդութեամբն Աստուծոյ քով մեր հզօք  
բարեխօսն է, եւ իր առաքինութեամբքը  
մեր իրեն նմանելու մէկ հատիկ նախօրինակ  
ու նախատիպ պատկերն է: Մէնք իրեն  
պարտական ենք ազնիւ մեծարանք՝ իր  
մեծութեան ու փառաւորութեան համար,  
զորնք Աստուած իրեն շնորհած է իր  
աստուածամայրութեան, բարձր արժա-  
նաւորութեան եւ անզուգական պրու-  
թեան համար, որով բովանդակ արարած-  
ներն անցաւ:

Մեր բոլոր վատահութիւնն ու յոյսը  
իրեն վրայ պիտօր դնենք, վասն զի Ա.  
Երրորդութեան քով ամէն բանի կա-

բող է: Կրնայ Աստուած անօր աղաշանքը  
մերժել, որ իւր սիրելի գուստը, ամենա-  
սուրբ մայրն ու անարատ հարսն է: Կրնայ  
Մարիամ իր բարեխօսութիւնը մեղի զա-  
նալ, որ մեր սիրելի եւ ողորմած մայրն  
է եւ զմեզ ամենքս իր մայրական ծոցն  
առած է: Մեր սրտին ամէն աղաշանքը  
հաճութեամբ կը լսէ ու Աստուծոյ առ-  
ջեւ կը հանէ: Ս. Բեռնարդոս կը լսէ.  
Ոչ ոք աս ողբրմութեան Մօրը դիմած է,  
առանց իր զօրաւոր պաշտպանութեան  
պտուղները վայելելու: Մարիամ մանաւոր  
սէր ու գուլժ ունի եւ կը յուցնէ պա-  
տանեաց ու աղջկանց. առաջններուն  
վրայ կը մտածէ իր մանուկ Ցիստուր,  
վերջններուն վրայ ալ ինք զինքը, ուստի  
անմիջապէս անոնց տկարութեանն օգնու-  
թեան կը հանմի: Այս, քաջ գիտէ գժո-  
խական թշնամուցն յարձակմանքը, որովք  
կը ճգնի պատանեաց ու օրիորդաց գեղե-  
ցիկ զարդն — անմեղութիւնն ու սրբու-  
թիւնն — ապականել եւ աս պատուական  
մարդարիտն անսնցմէ յափշտակել: Մա-  
րիամ աս գեղեցիկ առաքինսութեանց զօ-  
րաւոր պաշտպանն է: Ո բչափ երիտասարդք  
ու օրիորդք իր պաշտպանութեամբն ան-  
մեղութեան մէջ յարատեւելով՝ սրբու-  
թեամբ մեռած են:

Աստուածամօր ճշմարիտ որդեգիր ըլ-  
լալու համար, բաւական չէ քանի մը  
աղօթք ու ջերմեռանգութիւն ընել, եթէ  
զանոնք ընողն անառակ կեանք կ'անցընէ

Եւ զինքը կը վշտացնէ: Ի նշակէս իրեն որդի  
կ'ըլլանք, երբ զանազան մեղօք իր ազնիւ-  
թրդին զՅիսուս ամէն օր կը խալէնք:  
Ո բժեակ, որպէս զի աս աղնուական Մօր  
հաւատարիմ մեծարիչ ըլլաս, պէտք է օր.

Ա. ԶԱՍՏՈՒԱԾ մեղօք վշտացնելէն  
եւ ասով Ա. Կուսին անշամօյ ըլլալէն  
փախնաս: Աստուծոյ սուրբ անունն ար-  
համարհնողը Ա. Կուսին սիրաը սրով կը  
խոցէ: Եթէ բատ պատահման մեղնչսն,  
ին վատիսութեամբ այս մէկհամորի Միջ-  
նորդի պապաւինէ. որն որ մեղաւորաց  
ապաստանն է. ինդրէ իր բարեխօսու-  
թեամբը մեղացդ թուղութիւն:

Բ. Մ'էծ ջանրով իր առաքինու-  
թեանց նմանէ, առանձինն սրբութեանն ու  
խոնարհութեան, որովք Աստուծոյ այն-  
չափ սիրելի եղաւ: Աս երկու առաքինու-  
թիւնն ի գործ գնողները՝ մասնաւոր կեր-  
պով իր սիրելի սրգիքը կը կոչուին:

Գ. Ամէն օր սէրդ իրեն յուցուր  
աղօթքով, սոգորմութեամբ, անձնուրա-  
ցութեամբ ու մահացուցման գործքերով.  
իր բոյօր տաներուն մեծ եռանդով խոսու-  
վանէ ու հաղորդուէ, եւ նոյն օրերը իւր  
պատուոյն համար աւելի բարեպաշտ գոր-  
ծոց զբաղէ:

Դ. Փորձութեանց ու մեղանչելու  
վայրկեաններուն իր սուրբ անունը կանչէ:  
Ա. Բեռնարդոս կը լսէ. “Եթէ վրադ յար-  
ձակին փորձութիւնք, եւ գէշ յանկու-  
թեանց կատաղի պատերազմները զքեզ

խոռովն, զՄարիամ՝ կանչէ։ Որեւիցէ  
վտանգաց ու տարակուսանաց մէջ զՄար-  
իամ կանչէ, սրտիդ ու բերնիդ մէջ  
զՄարիամ կրէ, զքեղ կը միթթարէ,  
քեզի կօգնէ ու զքեղ կալատէ։

Եթէ առաքինաբար ապրիս, զքեղ  
իր որդւոց կարգը կ'անցընէ։ Քու Մայրդ  
ու բարեխօսդէ Աստուծոյ քով։ Իր մայ-  
րագրով պաշտպանութեան տակը չես  
կորսուիր։ Ա. Անսելմոս կ'ըսէ։ սինչպէս  
որ զԱստուած չսիրովը կը կորսուի, այս-  
պէս ալ զՄարիամ պատուողն ու սիրովը  
կը քրիստի։ Լսուած բան չէ որ Ա. Կու-  
սին ջերմեռանդ մը կորսուած ըլլայ։ —  
Ասիկայ հաստատելու համար բիւրաւոր  
օրինակաց մէջէն մինակ մէկով գոհ ըլլանք։

Ա. Երիկիդա բանակը որդի մը ունիր,  
որ պատերազմի ատեն մեռաւ։ Ալրուչին  
որդւոյն մահը լսելին ետեւ անոր հոգոյն  
փրկութեան վրայ սաստիկ նեղուելով՝ ան-  
դադար կու լրաց։ Աստուած՝ որ միշտ անոր  
մեծամեծ չնորչներ լրած էր, որդւոյն  
վիճակն ալ յայտնեց, ըսելով թէ Մա-  
րիամ զանիկայ իր պաշտպանութեան ու  
մայրական խնամոցը ներքեւն առած էր,  
անոր որդիական մեծարանաց եւ իրեն  
համայ ըլլայու ունեցած ջանքին համար,  
եւ զինքն երկինքը վարձատրած է։

Բ. Ա. Յովակի Աստուածահօր ալ  
մեծ պատիւ ու յարգութիւն ընծայէ եւ  
շատ ջերմեռանդ եղիր, որ նոյնպէս գլխաւոր  
միջոց է երկրաւոր ու երկնաւոր երջան-

կութեանդ։ Աստուած զինքն իր Որդւոյն  
հօգաբարձու եւ խնամակալ ընտրած էր՝  
արգար ու անարատ ըլլալուն համար։  
Յիսուս ալ իրեն երկրի վրայ հնազանդ  
էր, զինքը սաստիկ կը սիրէր ու կը պա-  
տուէր։ Ինչ եռանդուն սիրով կը մեծարէր  
զՅիսուս մանուկն ու անոր ամէն պիտօքըր  
կը հոգար։ Զնկը Հերովդեսին ձեռքէն  
աղաստեց, մնոյց, կրթեց՝ ամէն աշխատու-  
թիւն յանձն առնելով։ Աստուած ալ  
ասոնց փոխարէն զինքը կը զեղուր պէսպէս  
չնորչներով։ Աս Յիսուսի ու Մարեմայ  
սիրելի Նահապետն առանձին սէր ունի  
երիտասարդաց ու օրիորդաց, վան զի երկրի  
վրայ Յիսուսի տղայութեանն ու երիտա-  
սարգութիւնը հաւատարմութեամբ պաշտ-  
պանեց։ Խոկ իւր ներքին սէրը կը ցուցընէ  
ան տղոց, որներ մեծ սիրով ու ջանքով  
Յիսուսի տղայութեանն ու պատսնեկու-  
թեան կը նմանին՝ անմեղութեամբ, հնա-  
զանդութեամբ ու բարեպաշտութեամբ,  
եւ առոնց մէջ մինչեւ մահ կը յարատեւեն։

Որքեակ, ամենայն պատուով մեծարէ  
աս փառաւորեալ Աստուածահայրը, իրեն  
գիմէ կենացդ ամէն ծանր վտանգաց մէջ,  
ամէն օր չերմ աղօթքով իր օգնութիւնը  
խնդրէ։ Աւանձին կերպով աղալէ որ քեզի  
բարի մահուան շնորհը տայ, որ իրեն  
պէս Յիսուսի ու Մարեմայ բազկացը մէջ  
հոգիդ աւանդես։ Ինչ որ իրմէ խնդրես  
քեզի չի զանար։ Ա. Թերեղիկա կ'ըսէր թէ  
կենացս մէջ ինչ որ Ա. Յովակին խնդրած

եմ, ընդուներ եմ. բայց որ մին ալ չեմ  
անցուցեր առանց զինք պատուելու: Ա.թ.,  
կ'աւելցնէ նզյն Սրբուհին, գուք ծննդք,  
Ա. Յովսեփայ գացեք, անիկա ձեզի կը  
շնորհէ ընտանեաց անցյլ կենօք ապրելու  
զօրաւոր շնորհքը: Աստուածահօր գացեք  
գուք երիտասարդք, եւ օրինրդք, անիկա  
ձեր անմեղութիւնն ու սրբութիւնը կը  
պաշտպանէ: Գուք ալ, հիւանդք ու  
հոգեվարք, անոր դիմեցեք, զձեզ կը միւի-  
թարէ ու կը զօրացընէ, եւ հոգինիդ իր  
սիրելի Որդւոյն անցյլ զիրկը կը տանի,  
զոր յաւիտեանն իրեն հետ կը վայելեք:

Ա. Յովսեփայ Աստուծոյ քով ունե-  
ցած զօրաւոր բարեխօսութիւնն ոչ միայն  
մեզի ու մեր ազգականաց հապա սուրբ  
եկեղեցւոյ համար ալ անդադար պիտոր  
ինդրենք: Որպէս զի աւելի ջերմ եռանդով  
ասոր յորդորուինք, Պիտոս թ., սրբազն  
Քահանայապետը 1870ին Գեհատերելիք ծին  
իւր կոնդակովը զլ. Յովսեփ կաթի կողիկէ  
եկեղեցւոյ մասնաւոր Պաշտպան անուանեց:  
— Արդ որդիկան վատահութեամբ մեր  
սիրելի Փրկչին աղմիւ Հօրին աղաւեմք, որ  
Աստուծած անոր բարեխօսութեամբն իւր  
եկեղեցւոյ պարզեւէ նպաստ, պաշտպա-  
նութիւնն ու յաղթանակ:

### Օբիւաչ:

Ա. Վահկենտիոս Փերարեան կը պատ-  
մէ որ Սպանիայի Վալենցիա քաղաքը, բա-  
րեպաշտ վաճառական մը ամէն տարի

ծննդեան տօնին Յիսուսի, Մարիամայ ու  
Յօվսեփայ պատուցին համար առանձին  
ջնրմառանգութիւն մը կը կատարէր: Եսոն  
օրը երեք աղքատ սեղանի կը հրամակեր,  
ծեր մը, կին մը եւ տղայ մը: Ա.ամն զի  
զօրաւոր հաւատքով կը հաւատար Քրիս-  
տոսի ան խօսքին, թէ ինչ որ մէկն աղքա-  
տին կ'ընէ, իրեն ըրած կ'ըլլաց: Արդ-  
յանձն երեք աղքատաց՝ կը գիտէր կ'երա-  
կըել զՅիսուս, զՄարիամ՝ եւ զՅօվսեփի:  
Բարի վաճառականն իլ մահուանէն ետեւ  
քանի մը բարեկալաշտ անձանց երեւալով,  
որոնք իրեն համար կ'աղօթէին, բատ: որ  
իր մահուան ժամանւն Յիսուս, Մարիամ՝  
ու Յօվսեփի իր քովը գալով՝ աս հրամէրն  
իրեն ըրեր են. Որովհետեւ գուն կենացդ  
մէջ զմեզ երեքնիս տունդ ընդունեցար,  
աչա մենք ալ հիմակ եկանք զբեզ մեր  
տունն առնելու, եւ անմիջապէս երկինքը  
տարին զինքը:

25. Պահապան Հրեւուսին ու Արքոց Քերեւու-  
ստանութեւոն զրայ:

Ա. Ասուածուած իր հրեւուսինը պատրութեած  
է, որ շնեւ բաւր նահապահացդ մէջ պահ-  
պանէն. շնեւ երեւ բագրաց մէջ իւն, որ երեւ+  
սորդր +ուր շնորհն: (Խազ. Պ. 11:) Աս-  
տուծած ամենայն ինչ մեր սրբութեան ու  
երանութեան որոշած է: Իւր անձառելի  
բարութեամբը՝ աս կենաց պանդիլս-  
տութեան վտանգալից ճամբուն մէջ  
զսուրբ հրեշտակները մեզի պաշտպան ու

առաջնորդ տուած է: որոնք մեր տղայութեան առաջին վայրկենէն՝ մեղի պահապան ու ընկեր կըլլս, զմեղ կը պաշտպանեն, միշտ մեր քովու կը կենան, որ երբեք Առտուծոյ ճամբէն չխոտարինք, մեր թշնամիքն զմեղ չխարեն, Քրիստոսի շնորհքն ու ողորմութիւնը չփորսնցընենք, եւ իրենց ձեռքովն երկինքը մեր վախճանին հաւանինք: Գիշերցերեկ իրենց սիրապիր ինամոցը տակն ենք. Աստուծոյ առջին մեր բարեկիօսնեն. միշտ մեր աղօթքներն ու բարի գործքերն իրեն կը տանին, եւ մեր կենաց վերջն ալ իրենց յանձնուած հոգինիս յաջող պատերազմէ մը ետեւ յաւիտենական կեանք կը տանին: Որչափ մեծ շնորհակալութիւն ենք պարտական Աստուծոյ սիրոյն եւ որչափ սէր. յարգութիւն ու երախտագիտութիւն առ մեր հաւատարիմ բարեկամաց ալ:

Ո՞րդեակ. Ա. Բեռնարդոսի կ'ըսէ. պահապան Հրեշտակիդ երեք տեսակ պարաք ունիս. Յարդիմնեան՝ իր մօտաւորութեան, Սէր՝ իր բարութեան, Աստուծութիւն՝ փրկութեանդ ունեցած ինամոց համար:

Իր առջեւը յարգութիւն ունեցիր, զինքը մեծարէ, ըլլայ թէ մարդկան առջեւ ընել ամցածդդ իր առջեւն ընես, միշտ քովդ է ու ամէն բրածդ կը գիտէ:

Սիրէ զինքը, վասն զի գքեղ կը սիրէ: Վաստ ապերախտ ես, եթէ իր բարերարութիւնն ու սէրը ճանանաս, եւ անոնց փոխարէն չարիք հատուցանես: Ինք զքեղ

կենացդ ու հոգւոյդ այնչափ վտանգներէն կը պահէ, միշտ քեզի բարիք կ'ընէ:

Իրեն վտահէ բոլոր եւ առանձինն գլխաւոր գործոցդ մէջ, միշտ իրեն խորհուրդ հարցուր, որմէ աւելի իմաստուն խորհրդատու ու հաւատարիմ բարեկամ չունիս: Իրմէ լցոյ խնդրէ, որ ամէն բան Աստուծոյ փառաց ու հոգւոյդ փրկութեան համար ընես: Կոչմանդ ու վիճակիդ ընտրութեան ամենայն վտահութեամբ իրեն դիմէ, երբեք չկասկածիս բարի եից ու երջանիկ յաջողութեան վրայ: Իրեն ապաւինէ փորձութեանց վայրկենին ու մեղաց վտանգներուն մէջ: Ողջախոհութեան դէմ փորձութիւն ունեցած ատենդ՝ առանձին կերպով կը վայելս իր պաշտպանութեան պատուը: Հրեշտակը առ առարինութիւնը սաստիկ կը սիրեն, որն որ զմարդիկ հրեշտակաց նման կ'ընէ. անոր համար ալ սուրբ ու մաքուր հոգւոց առանձին պաշտպանք ու բարեխօսք են հրեշտակք: “Պիւրք չէ զարմանալ, կ'ըսէ Ա. Ամբրոսիոս. Եթէ հրեշտակք սուրբ հոգիները կը պաշտպանեն, վասն զի ասոնք ալ երկրի վրայ սուրբ կեանք կ'անցընեն, ինչպէս իրենք երկինքը”:

Բ. Նոյնպէս ամենայն մեծարանք պիտի պատուենք սուրբերը, առանձին Առաքեալները: Ո՞րչափ շնորհակալութիւն ու երախտագիտութիւն պարտական ենք աւետարանին այս աներկիւղ քարոզաց ու Քրիստոսի սիրելի բարեկամաց, որոնք

իրենց կարողութիւնը, կեանքն ու արիւնը զոհեցին ճշմարիտ հաւատքը քարողելու համար: Առաւել սիրով պիտի յարգենք սուբբերը, որոնց անունը կը կունք: Ճշմարիտ սէրն ու յարդութիւնն ալ ան է՝ որ իրենց օրինակին ու աւարինութեանց հետեւյնք միշտ: Արդ, սիրելիս, անոր համար միբառութեանք ատեն Սուրբի մը անունն առէր, որպէս զի անդադար յիշես, թէ անիկա Աստուծոյ քով քարեխօսդ է, եւ քեզի համար չնորհք կը ինսքէ՝ որ իր օրինակին համաձայն մեղքէ խորչիս, առաքինութեամբ ապրիս: Իր օրինակն ալ զքեղ կը քաջալելէ որ կրնաս Աստուծոյ պատուիրանները ճշգիւ պահել: Այ հաւատանք մենք սրբոց հաղորդութեան, որ սիրոյ կապով մը իրարու հետ միացած են, եւ աս սէրը զմեղ ամէնքս յԱստուած եւ ի քրիստոս կը միաւորէ, աղօթից ու արդեանց մասնակից կընէ: Ի՞նչ միսիթական հաւատք:

#### 26. Առեւ հրեւ հարդար:

Ա. Առաջնորդաց ու գաստիրակաց իրատներն ու գարդապեառութիւնները շուտով կը մասնաս, եթէ զանոնք միշտ աղեկ գրեթ կարդալով միադդ ըբերես: Քարեպաշտութիւնն ու սէրը կրակի կը նմանին, զորնանք ըարի մտածմունքներով ու զգածումներով պէտք է միշտ վառ պահել, ասոնք ալ լաւ գրեթէ կը քառութին: Ա. Օդոսափինոսի զարմանալի գարձին

պատճառն եղաւ Ա. Պօղոս առաքելոյն թղթոց ընթերցումը, որմէ անոր սիրալ սաստիկ շարժեցաւ. Երկնից ձայնն ալ իրեն ըստաւ Ար ու հարդար: Թագաւորական ցեղէ երկու հոգի ալ Ա. Անտոն Ճննաւորին վարըլ կարդալով աշխարհքէ հրաժարեցան: Նոյնակս Աստուծոյ շնորհքը գարձուց զԱ. Արագիոն ալ, որ Աւետարանը կարդալով սիրտն այնպէս բորբքեցաւ, որ իր բոյոր հարստութիւնները թողուց, գգեստներն ալ աղքատաց արևաւու, եւ քովը մինակ Աւետարանը պահերով՝ կաղաղակիր: Ահա Յիսուսի Աւետարանը կի յարդարացից: Առ զորց ընթերցումն որչափ որ օգտակար է ու սրտին վար ալ մեծ աղջեցութիւն կընէ, այնչափ աւելի ծուլութեամբ զանց կառնուի: Կարգահոգեւոր գրեթ, գիւնաւորաբար Ա. Գիրքը, սրբոց վարք, գիտնական եւ ուսումնական գրեթը:

Բ. Գեշ գրքեր չկարգաս. սաստանան մեր սիրտն ու միաքն ապականելու այնչափ աղդու միջոց չունի, որչափ զմեղ գէշ ու անգարիշու գրքեր կարդալու գրգռելու որոնք ամէն լեզուաւ կը տպուին ու մարդկան ձեռքը կանցնին: Ասոնք կրօնք, ճշշմարտութիւնն ու սուրբ պաշտամոնք կը ծաղկեն ու կը հայցոյն, զամանի գրող ու տպող անձինք չար ու անկրօն են: Աստեսակ գրքերը սովորաբար գեղեցիկ զարդարուած, վառվուն ու յափշտակիչ ոճով գրուած կըլլան: Ոսկեղին ծաղկապսակ գամականով մը անզդոյը երիտասարդաց մա-

Հացու թղյն մը կը մատուցուի, որ հետզհետէ եւ երբեմն նաեւ անմիջապէս հոգւոյն ոյժը կը տկարացրնէ, հաւատքն ու սրտի անմեղութիւնը կը յափշտակէ։ Երբէք ձեռքդ չառնուս սիրահարական վիպասանութիւնք, բարուց ու պարկեշտութեան գէմ գրուածքներ։ Աս անպիտան գրքերը կարդացողը միշտ մեղանչելու եւ ապականուելու վտանգի մէջ է. սիրտը գէշ աղեցնութիւնկ' ընդունի, ինելքը կը խառնակի, երեւակայութիւնը կը գրգսի ու պիղծ խորհուրդներով կը լցնուի. իսկ միտքն ասոնցմէ սաստիկ յափշտակուած՝ ամէն աղնուական բանի անդգայ կը լսոյ: Գէշ գիրք մը՝ օձ մըն է, որ ծոցին մէջ կը սնուցուի. բայց մահացու հարուածներով կը վիրաւորէ։

### ՕՐԵՆՍՏԻ:

Աղնուական կին մը՝ որ երկու մանչ ու մէկ աղջիկ զաւակ ունէր, խոճի մտօք չհսկելով զաւակներուն կարդացած գրոյք վրայ, ասոր ցաւալի հետեւութիւնը տեսաւ: Մեծն Աստուծոյ շնորհիւ իր տղայութեան օրերը որբութեամբ անցրնելով վանք մտաւ: Եւպրաքսիա աղջիկն ալ իր մինչեւ տասնուեօթներորդ տարբին շատ առաքինի էր. սակայն դժբախտարար ուրիշ աղջկան մը հետ բարեկամանալով, անկէ ամէն տեսակ գիրք առաւ կարդաց, որոնք կրօնք եւ ամէն սուրբ բաներ կը ծաղկէին: Աղջիկն ասոնցմէ աւրուելով ու իր տուաքինութիւնը թողլով՝ սկսաւ հպարտ եւ

ունայնասէր ըլլալ: Մայրն աս փոփոխութեան մէկն միտ չդրաւ: Օր մը իր տասնուշրոս տարեկան պղտիկ սրգին իր քրոջը մէկ գիրքը կարդալով եւ շատ զարմանայով, գիրքը ձեռքը՝ մօրը կը վաղէ: Մայրը զանիկայ տեսնելուն պէս՝ կը գոչէ. Ո՞չ, ինչ ամպարիշո գիրք աղջիկս գլխէ հաներ է: Զաւակս, անոր մէջէն կարդացածգ մոռցիր, երբէք այդպիսի գրքեր ձեռքդ չառնուս. ատոնց մէջէն սատանան կը խօսի, ատոնք միրտն ու հոգին կը մեռցնեն: Աղջիկն ալ նոյն միջոցին վրայ հասնելով՝ մայրը կ'ըսէ անոր. Ասոնք են գրքերը, որոնցմէ գիտութիւն կը սորվիս. գժբախտ աղջիկ, ասիկայ զքեզ մոլորցուցեր է: Աս կ'ըսէ, ու գիրքը կրակը կը ձգէ: — Բայց Եւպրաքսիա ուրիշ այսպիսի գրքեր ալ ունէր, զորոնք իր կրօնաւոր ելքորը յանձնեց որ պահէ: Վեալ հետաքրքրութենէ զանոնք կարդալով՝ սիրտն ապականեցաւ ու վանքէն ելելէն զատ՝ հաւատքըն ալ ուրացաւ: Իսկ Եւպրաքսիա ամէն տեսակ ախտերը թաւալեցաւ, եւ վերջապէս զզուելի հիւանդութենէ մը բռնուելով՝ ան գառնութեանց մէջ կը գոչէր. Երբ վարդն կը մոսածեմ, վախէս ուկրներս կը սարսին. կրօնքս իւր բոյր ճշմարտութեամբ ծաղրեցի, որով հիմայ զարչութելի ցաւոց մէջ եմ: Երանի թէ ուրիշ կեանք վարած ըլլայի: Եւ այսպէս փէց հոգին՝ առանց գարձի գալու: Իսկ այն գէշ զրերն անոր տուողն առ ցաւալի

մահը տեսնելով՝ ապաշխառեց: — Որդեակ,  
գէշ գիրք չկարդաս, քովդ չպահէս, ուրի-  
շին ալ մի տար. հպատակներդ ալ աս մա-  
հաշունչ թօւնէն պահպանէ:

27. Ուրիշներու հետ եղած յարա-  
բերութենէն ու ընկերութենէն աւելի  
բարյական կենաց ու առաջինութեան  
մէջ յառաջանարու մեծ ազդեցութիւն  
ունեցող բան չկայ: Ճիշդ ասոր հակառակն  
է ամսպարշտաց ընկերութիւնը: Մարդն ի  
ընէ ուրիշին օրինակին հետեւելու միտեալ  
է. օրինակին զօրութիւնը սասամիի մեծ է:  
Բարիներու հետ մտնող ելլորդ, միշտ բարի  
կը մնայ, անոնց կաղապարին վրացէն կը  
ձեւուի: Խոկ եթէ մէկն այնչափ ազդու-  
օրինակնելէն չու զլուի, այնպիսին ա-  
պականեալ սիրտ ունի: Բարինեւը ուղիւ-  
բարիւամ ընտրէ, կըսէ Ա. Հոգին, եւելաց-  
ներուամ ճիշդ խորհրդացիւն, ի մասունց ճիշդ հրանու-  
թւուշ ի մասունց ի ըլլայ: — Որդեակ, միշտ  
երկիւզած ծերունի անձանց ընկերութիւնը  
ինդդէ, սորիէ անոնց մէ իմաստութիւն ու  
փորձառութիւն. կապուէ անոնց հետ, որ  
ըլլաս այր պատուաւոր ու հանձարեղ: —  
Ամպարշտաց ընկերութիւնը զմարդն անհա-  
ռակութեան կը տանի, որոնց անոնց գէշ  
սովորութիւններն ու սկզբունքն սուրբը կ'ընկդիմ:  
անբուժելի մնիւթեանց սուրբը կ'անդիմէ  
դժոխք գտնուող հոգւոց մեծ մասը կ'անդիմէ  
ան վայրկեաններն, որ աս կամ ան անձին

հետ մէկ անդամ միայն տեսնուելով՝ ան  
սաստիկ տանջանաց մատնուած են. որչափ  
կ'ողբան բարիներուն օրինակին չհետեւ-  
ենին:

Բ. Այլասեռակից յարաբերութենէն  
ու ընկերութենէն մլչտ խորշելու է, որչափ  
կարելի է, վասն զի մարդը տկար բայլուն  
շուտով վտանգի մէջ կ'իյնայ: Այսպիսի  
ընկերութիւն մը միայն ան ատեն կը  
ներուի, երբ քաղաքավարութիւնը կամ  
բարեկամութիւնը պահանջէ, որ կարձ,  
պարկեշտամութեամբ ու ամենայն զգուշաւ-  
թեամբ պիտի ըլլայ, խոկ առանց հարկի  
այցելութիւն ոչ երբեք: Այլասեռի յարա-  
բերութիւն ինդդորդը, վտանգը կը ինդդրէ.  
Ու ուրե զդառնէ ի նման իւրիցէ, կ'ըսէ Ա. Հոգին:  
Ազգիւննը Ա. Բեւնարդոսի իր Ումեցինա  
քրոջը տուած գասոր իրենց միաբն մէջ ան-  
ջննջ գրոշման. «Սիրելի Քոյլ իմ ի Քրիս-  
տոս, կ'ըսէ, երբեք երիկ մարդու հետ  
յաճախ ու ընտանի յարաբերութիւն  
ունենալու ետեւէ չըլլաս, թէ ծեր ըլլայ,  
թէ երիտասարդ, թէ աւելի արդար ըլլայ,  
թէ աւելի սուրբ ըլլայ: Ընտանութիւնը  
զանննը կործանած է, սրոնց չէր կրցեր  
վասաւէ զգայական ցանկութիւնը, ինչու որ  
մեզաց ասիթը նախ մնածութիւնը կ'ար-  
թնցնէն, վերջէն ցանկութիւնը: Խորշէ  
ուրեմն ամեն վտանգաւոր յարաբերութենէ  
ու ամպարշտաց ընկերութիւնէ: Լաւագպն է  
օձերու եւ առփեծներու մէջը բնակիլ, քան  
թէ անառակաց հետ:

## Օբինաթեր:

1. Ինչ որ հոգւով կը սկսի, միշտ հոգւով չի լինար: Աբրահամ ճգնաւորն իր հազիւ եօթը տարեկան Մարիամ թռութ քովս առաւ, որ զինքը կրթէ, վասն զի ծնողքը կանուխ մեռած էին: Ճգնաւորն անոր համար իր խրճիթին քով առանձին խղիկ մը շինեց, եւ իր խղիկին պատուհանէն զանիկայ կը կրթէր, որով Մարիամ մինչեւ իր քսաներորդ տարին շատ յառաջացաւ աստուածապատութեան մէջ: Բայց փորձութեան ժամը մէկէն զարկաւ: Աբրահամին մէկ ճգնաւոր երիտասարդ բարեկամն ան հոգեւոր խօսակցութեանց ներկայ գտնուիլ ու զելով՝ հրաման խնդրեց ճրգնաւորէն. ան ալ սիրով յանձն առաւ: Երիտասարդ ճգնաւորը կամաց կամաց իւր սրտին չարութիւնը Մարիամին յայտնեց, որն որ առջի բերան քաջութեամբ անոր հակառակեցաւ, բայց ասոր վրայօք իր սուրբ հօրեղբօրը բան մը ըստերով՝ վերջապէս մեղանչեց, եւ բոպէական հեշտութեան համար իր տասուիրեք տարուան աշխատութեամբ ժողոված արդիւնքը կորսնցուց: Խորջին ճայնն արթննալով՝ անօրէնութիւնն երեսը զարկաւ: Մարիամ սասահի ամօթէն ու վախէն չփոթած եւ յուօսահատած՝ փափաս գնայ իւր քաղաքը ուր ամէն մեղաց անձնատուր եղաւ: Աբրահամ երկու տարի անոր համար անդադար աղօթելէն ու արտասուելէն ետեւ, անոր

տեղն իմանալով, ազնուական մարդուզեստ հագուած, անոր բնակած տեղը գնաց ու զինքը լիբր օրիորդի մը զգեստովով աւեսնելով՝ շատ ցաւեցաւ: Անոր դարձին համար Աստուծոյ օգնութիւնը ինդրելէն ետեւ, ինք զինքն անոր ճանչուց: Մարիամ ասկէ զարհուրած սկսաւ դողալ, եւ սուրբ ճգնաւորին խօսքերէն քաջալերուած՝ նորէն անապատը գարձաւ բոկոսն, ուր տասնուհինգ տարի զջմամբ, ապաշխարութեամբ ու մահացուցմամբ ապրելէն ետեւ՝ մեռաւ մեծ սրբութեամբ: Աստուած երկուքն ալ զարմանալի հրաշքներով փառաւորեց:

2. Յուլիանէ օրիորդն իր մօրը իսրաւին համաձայն՝ միշտ բարիներուն հետ յարաբերութեան մէջ ըլլալով՝ առաքինի ու քաշուած կ'ապրէր, որուն առաքինութեան վրայ մայրը մեծ վատահութիւն ունէր: Սակայն Յուլիանէ զմայրը իսրաւէց: Անոնց գրացիներէն երիտասարդ մը Յուլիանէի հետ բարեկամնալ բաղձարով, զանիկայ իր թերեղիա քրոջը ձեռքով իր տունը բերաւ: Յուլիանէ իր նոր բարեկամաց հետ կապուելով՝ բոլորովին փոխուեցաւ. անկէ վերջը միայն զրոսանաց ու գէշ ճանչուորութեանց վրայ կը խօսէր, ամպարիշտ գրքեր կը կարդար եւ ինքինքը կը զարդարէր: Իր բուն խոստովանահայրը թողով ուրիշ մ'ընտրեց, որ անոր բռնած գէշ ճամբուն աչք գոցեց: Մայրն ալ անկեղծ բարեկամաց ըրած ազգարարու-

թեանց ականջ չդնելով, աղջիկն իր կամացը ձգեց, զոր միշտ բարի ու առաքինի կը կարծէր. սակայն իր կուրութիւնը շուտով լալ ստիպուեցաւ: Յուրիհանէ սկսաւ իր մօրը հետ զիմագարձութեամբ ու անվայել կերպով փարուիլ: Բայց Աստուած կանուխ կամ ուշ անհնազանդ ու ժանտորդիքը չարաչար կը պատճէ: Յուրիհանէ երբ տօնի օր մը իր մօրը հրամանին հակառակ փառաւոր զարդարուած՝ իր բարեկամաց հետ զբոսանաց երած եր, յանկարծ թունաւոր որդի մը խայթուածքին երեսը սկսաւ ուսակի, եւ ցաւը կուրծքին զարնելով՝ մարեցաւ ինչաւ: Բայց իշկն անոր երեսը նշտրակով կորեց՝ հիւանդութեան առջեւն առնելու համար. հիւանդութեանց առջեւն առնելու համար. բայց ի զուր: Յուրիհանէ իր տղեղ գէմքն հայելոյ մէջ առնեկելով՝ պատաց. Աս ան կերպարանքն է, զոր կուռքի պէս պաշտեցի ու զարդարեցի. առ ծաղկի հասակիս մէջ ի՞նչպէս պիտի մեռնիմ: Բայց արժանի եմ՝ իմ չարութեանցս համար: Ոիրելի մայրս, ըստաւ, ներէ իմ անհնազանդութեանցս ու միւս քոյրերուս վրայ լաւ հսկէ: Կրօնի սուրբ խորհուրդները ցաւը ով ու արտասուրօք ընդունելէն վերջը բոլոր ազգականներէն ու ծանօթներէն թողութիւն խնդրելով՝ թարեղիային՝ որ հն էր, ըստաւ. Ահա ես քու պատճառաւոդ կը մեռնիմ: քու չար օրինակովդ գժրախտ եղայ: Բայց հիմայ եղածը չժրախտ եղայ: Բայց հիմայ եղածը գեղաքը կը լուս ալ կը չեղած:

Ներեմ: Սակայն դուն ալ ինծմէ օրինակ առ ու վարդդ փսիսէ. դուն ալ ինծի պէս մահկանացու ես, օր մը Աստուածոյ ահազին գատաստանը պիտի ելիս: Թերեզիքիա թողութիւն ինդրեց, եւ մինչեւ անոր մահը քովին չբաժնուեցաւ, եւ անկէ վերջը վարդը փսիսէլով՝ ամենուն բարի օրինակ եղաւ:

28. Գ. սբ Հովհաննեան ու քահանան աղին իր հովհաննելու վրայ:

Դատարկութիւնն ամէն չարութեանց աղբիւրն է: Ա. Բեռնարդոս գատարկութիւնը կ'անուանէ՝ Գուբ վրանիստուոր Խորհրդարաց, մասուցիւր հովհաննելու հոգին ու հոգին, իր հովհաննելու հոգին: Եղածի մարդիքն եւ գողցարան մեջը: Մարդուն սիրութ կամր կամր կը լսայ երբ երիտասարդք առ հասարակ գատարկութեան մոլութեան անձնատուր եղած կը տեսնէ: Խնչ ցաւալի բան է, որ անոնք այն ծաղկի հասակին առանց զբաղման, զիտութիւն կամ օգտակար արուեստ մը սորվելու, առանց իրենց հոգւոյն ու մարմանոյն կարողութիւնները գործածելու կ'անցընեն: Իրենց կենաց զեղեցիկ տարինները խաղի սեղաններու առջեւ, զուարձութեանց, վկասակար ընկերութեանց, կերուխումի, պարահանդիսից եւ ուրիշ անկարգութեանց մէջ կը շուշլին:

Ասկից է որ բիւր ախտեր անոնց սրտին մէջ կ'արմատանան, այնպէս ինչ-

պէս խոտերը վայրենի երլիրի մը կրայ՝  
եթէ ժիր մշակը զանոնք չմաքրէ. ասկից  
է՝ որ փափուկ մոռերը բարեգործութեանց  
կրթութեան անդայ կ'ըլլան. ասկից է  
կրնից սուրբ ճշմարտութեանց տղիտու-  
թիւն, աստու ածմուացութիւն եւ ամէն  
դժբախտութիւն։ Եթէ աս ախտը մէջ մը  
երիտասարդական միտքը դրոշմուի, հոգին  
ու սիրտն այնպէս կ'ապականէ, որ ալ չի  
բժշկուիր։ Ով գատարկապորտ անձ, լու-  
ս. Հոգւոյն վճիռները. Մինչւ թիբ որ-  
+երտ եւէնցուցած է պարմէս, ուն լուր, իւր  
թիբ աներ պերէ որինաւու։ Քիւ ու է է  
ժամանակ, +իւ ու է նորի, +իւ ու է ալ  
յեւ+երտ ուրծծիւր իրայ է հանդէւօնած։ Է-  
ան ուղարկութիւնները լուր ուրծհանդիւր պէս է է  
համանէ, յորուսութիւնն ալ դիմուած մորդ-  
ը պէս։ Ամէն մարդ ծնած է աշխատելու-  
համար. Քըրութիւն երեսաց +ոյ իւրիցն հնաց  
+ո. Գնչւ բարձր յերիբ, ըսաւ Աստուած  
Ագամաց եւ իւր բովանդակ սերնդոցը.  
ապա ուրեմն գատարկապորտն Աստուծոյ  
օրինաց հակառակ կը գործէ։ — Որդեակ.  
եթէ բոլոր կենացդ մէջ երշանիկ ու  
հանդիսաւ ըլլաւ կ'ուզես, հիմակուրնէ  
օգտակար բան մը սորվէ եւ Աստուծոյ  
քեզի տուած ծիրերը գործածէ, որ ծե-  
րութեանդ ատեն ուրիշ շատերու պէս  
չողբաս ու հառաջանօք չխնդրես երիտա-  
սարդութեանդ օրերը։ Աս անգին ժամա-  
նակը փողոցները չափելով մ'անցըներ.  
մոտածէ որ ամէն մէկ վայրկենին համար

Քրիստոս քեզմէ հաշիւ պիտի խնդրէ. Եթէ  
զքեկ պարապ զտնէ, ահա յաւ իտենական  
բաժինդ ու մարդքդ։ Արդ անգետան ժաման-  
արդաւին խաւարը ներեցեւ, վան զի է ուն-  
+արները չե շահեցուցած։

29. Ստորանային երեսուսութեաները հալորեցնե-  
լու որութաները։

Աստանան զմարդը խարելու համար  
զանազան հնագիներ կը գործածէ. չարու-  
թեան մեծութիւնը մարդէն կը ծածկէ,  
մեղքն իւր հեշտութեամբն անոր կը ներ-  
կայացընէ քաղցր ու հաճոյական կերպով.  
փորձութեան հակառակելու գծուարու-  
թիւնն ալ կը մեցցընէ. Երբեմն ալ ապա-  
գայ խոսավանութեան յուսով մեղաց կը  
գրգուէ, սա խորհուրդները թելադրելով.  
Ասուուծ ողբրմած է, յորդուն արտութիւն-  
իւրէ, մերին է նուսուավանիւ ու ի սպանիլու-  
րէմ։ Եւ ուրիշ բիւր խարէւթեամբը  
ու ճարտարութեամբը մարդը մեղաց մէջ  
ձգելն ետեւ, զինքը կը յուսահացընէ.  
զլասուած իրեն անգութ գատաւոր մը  
ցուցըներով։ — Բայց գուն, որդեակ,  
երբեք չխարուիս հոգւոյդ ու կենացդ  
թշնամւյն աս նենդաւոր արուեստներէն.  
մտածէ մեղաց ողբայի աղջտաբը. արհա-  
մարէ վայրկենական հեշտութիւնը, որուն  
ետեւէն անմիջապէս կու գան իոդի  
գառն խայթք եւ անվախճան տաննջանք։  
Դուն ալ բազմաթիւ խենթերու պէս  
Աստուծոյ ողբրմութեան վրայ յանդգնու-  
11\*

թեամբ վատահելով՝ մկութեանց մէջ չզլորիս։ Որչափ յած եւ ամօթարի բան է Ասուածմէ թօղութիւն յուսալով՝ զինքը թշնամանել ու վատայնել։ Եթէ թագաւորը մը նախատողը՝ ծանր շղթայի զարնուած մութ ու գարշահոտ բանտ կը դրուի, հապա թագաւորաց թագաւորը թշնամանողն ի՞նչ տեսակ պատժոց արձանի է։ Եթէ մարդկային տկարութեամբ ու անգուշութեամբ կամ նոյն իսկ կամոք այլեւայլ առթից մէջ գտնուելովդ մեղանչած ես, մի վհատիր, այլ քաջութեամբ եւ կանցնէ Յիսուսի գիմելով՝ որ իսակն կտիսուած կը գոչ։ Արդեակի, սրբանց ինծիր գարձիր, ես քեզի կը ներեմ։

30. Փոքրաւեհան մէջ դորժուած սատրանց կրոյ։

Յաճախ կրկնուած փերձութեանց ատեն գործուած առաջին սիսարմանքն է, անհանգուսութիւն ու վախկասութիւն։ Ասոնք մարդուն միաքը կը շփոթեն, որն որ քանի մը անգամ փորձութեանց յաղթած է, վասն զի կը կարծէ թէ միշտ անոնց հետ պատերազմելու եւ զանոնք բայրազին նուածելու ոյժ չունի։ Գիտնալու է որ թշնամին որչափ որ մարդուն վրայ վհատութիւն կը տեսնէ, այնչափ աւելի իր գարաները կը շատցլնէ։ Երբ որ Հոգութեանէս Բետիզուա քաղաքը պաշարեց, բոլոր քաղաքացիք չերմ պաղատանք Ասուածոյ օգնութիւնը իւնը

դրեցին. երբ Ասուած մէկէն անոնց աւղթը լսեց, որոշեցին՝ որ եթէ հինգ օրէն պաշարմանէ չաղատին, գուները թշնամոյն բանան։ Բայց Յուգիթ անոնց անվատահութիւնն յանդիմանելով ըստու ։ Դուք ովէ եք որ զԱսուած կը փորձէք. ասիկայ սղործութիւն շարժելու խորհուրդ չէ. այլ մանաւանդ բարիութիւն զրգաելու. դուք ձեր հաճոյից համաձյն Ասուածոյ սղործութեան որ ըրոշած եք, բայց անիկայ երկայնամիս է. արդ ապաշխարհնը եւ լարով իր գթութեանն ապաւինինքո՞։ Ճեցդ նոյնը քեզի ալ կը հանդիպի, վատասիրտ քրիստոնեայ։ Եթէ փորձութեանց ատեն յօւսահատիս, Աստուածոյ կ'անիրաւիս ու չարաչար մեղանչելու վատանդը կը կործանիս։ Կ'ոյն ճգնաժամուն միրա առ, համբերէ, յուսա առ Ասուած, որ զքեզ կարողութենէդ վեր չի փորձեր, պատերազմելու շնորհքն ալ չի պակաեցըներ, բաւական որ գուն ալ քու կողմանէդ ամէն կըցածդ ընես։ Յարատեւէ, յաղթութեան պահը մօտ է։ Շատերը քնզմէ աւելի սաստիկ փորձեցան։ Ա. Պօղոս առաքելցին՝ որն որ քրիստոսի շատ կ'աղաչէր որ զինքը փորձութենէ աղասէ, պատասխան արուեցաւ։ Իմ շորհն էլու եւ զի բատական է, զան զի ջըր-միւնը առարկանին վրայ իւ խորտուու։ — Մարդուն կեանին անընդհատ փորձութիւն ըլլալով, անընդհատ ալ պատերազմ պէտք է, եւ միայն յարատեւ քաջութեամբ

պատերազմողն յաղթութեան պսակը  
կ'առնուլ:

Երկրորդ սիսալմունքն աս է՝ որ ոմանք  
երբեմն սատանային յարձակութերէն  
յաղթուելով, պատերազմէ ետ կը քաշուին  
եւ թշնամնոյն գերի կ'ըլլան: Անհութ-  
թիւն է քանի մը անդամ յաղթուելին  
ու վիրաւորելին ետեւ, բոլորովին անձնա-  
տուր ըլլալ եւ զԱստուած վշտացնել  
նորանոր մեղքերով: Երբ որ Խորայելացիք  
Բենիամինի ցեղին գէմ՝ պատերազմի ելան,  
առ աջին ու երկրորդ անդամ՝ թէ եւ  
թշնամիէն բազմաթիւ էին, ետ մղուեցան.  
բայց ասոր համար չի ատեցան, այլ ա-  
զօթքով ու ապաշխարանք Աստուծոյ  
գիմեցին, Ուխտի տապանակին ոտչնւ  
զոհ մատուցին, եւ սաստիկ պատերազմէ մը  
վերջը թշնամին խորտակեցին: Գուն ալ  
նոյն կերպով գործէ. եթէ անդամ մը  
յաղթուեցար, քաջութեամբ ել, յԱս-  
տուած վատահէ, ցաւդ զղջումդ նորոցէ,  
որոնք գքեղ կը զօրացընեն. Աստուած ալ  
քեզի ողորմելով իր չնորհօքն օգնութեան  
կը հասնի ու զքեղ կը մփիթարէ:

### ՕՐԵՆԻԱ:

Ա. Յերոնիմոս իր երիտասարդու-  
թեան ատեն սաստիկ փորձութիւններ  
ունեցաւ. իր առաքինութիւնն ալ գժրն-  
դակ փորձերու տակ ինկաւ: Աշխարհքիս  
աղմկալից ուրախութիւններէն ու սիրար  
խայթող զրուանքներէն գանելով՝ տնօրի-

նական սուրբ տեղերուն այցելութեան  
գնաց, եւ հաստատուն յառաջադրու-  
թեամբ անապատ քաշուեցաւ, ուր սաստիկ  
պատերազմներ կրեց: Լսենք իր գրածները.  
Աս ամայի անապատին մէջ ուր արեւ-  
ուն սաստիկ տարբեթենէն հազիւ կը  
բնակուի, քանի անգամ պիզդ խորհուրդք  
ու ցանկութիւնք հոգիս չարչարեցին,  
երեւակայութիւնն գրգռեցին ու արա-  
տեցին: Ցաւն ու գաւոնութիւնն՝ որոնց մով  
հոգիս լի էր, զիս վայրենի անապատներ  
քշեցին, որ աւելի գիւրաւ պատերազմից  
ու մեղքերս ողբամ: Հիւծած մշած  
մարմինս քուրծով ծածկեցի. աչուրներէս  
յորդ չեղեցներ իջուցի, սիրտս անգա-  
գար հառաւէլէ կը ճաթէր: Կոչտ հողի  
վրայ կը պառկէի. ուտելիքս նոյն իսկ  
հիւ անգութեանս ատեն, կարծր խոտ էր:  
Աս սնկալի անապատին, աս ախուր բան-  
տին մէջ՝ որուն զիս կամաւ զատապարտած  
էի գժութիւնն ազատելու համար, աս օձերու  
եւ վայրենի գազանաց ընկերութեան մէջ՝  
սոտէպ հոգևով ու մոտածութեամբ Հառմ  
կանանց ժողովներուն մէջ կը գտնուէր:  
Անընդհատ խստակեցութենէս ուժաթափ  
եղած էր. սակայն միտքս պիզդ ցան-  
կութենէ կ'այրէր: Այս լոկ կաշի գար-  
ձած կիսամեռ մարմնոյս մէջ անմաքուր  
բաղձանաց կրակը գեռ կը բարբարէր:  
Աս գտան վիճակիս մէջ Յիսուսիս ոտքը  
կը փաթթուէի արտասուօք ու հառաջ-  
նօք: Ապստամբ մարմինս ծոմերով զսպելու

կաշխատէի: Գիշէր ցերեկ կը գոչէի, երկնից օգնութիւնը կը ինդրէի: ազօթելէ, կուրձքս ծեծելչ ու մարմնս ձաղկելչ չէի գագրիր, մինչեւ որ փորձութիւնք բոլորին չանցնէին, Աստուած իր չնորհօքը հոգիս կը հանգչեցընէր: Աստուած ինձի վկայ է, այս ամենայն ընելիս վերջը քաղցր հանդարասութիւն մը սրտիս մէջ կը ծաւալէր, զիս հրեշտակաց ընկերութեան մէջ կը կարծէի:»

31. Թէ Քիոստանէաց ըը էր Երեսուարութեան առէն և ամեն ժամանէի ինչ բանէ պէտէ եւ ինչ իրքի ու վարդապէտութեան պէտէ:

Պէտք է զգոյշ կենալ մողար վարդապէտութիւններէ ու սկզբունքներէ, որոնք շատ դիւրաւ զմարդը կը մոլորեցընեն: Մարդ անդամ մը գէլ սկզբունքներով ու օրինակներով ապականելն ետեւ՝ ալ զըեթէ անուղաց կը լսայ: «Եթէ, կըսէ Հրէց Երեմիա մարդարէն, Բարիոնի մէջ ուկիէ եւ արծաթէ դիք տեսնէք, զրոնք զմարդիկ վախցընելու համար կը պարտցրնէն, զգուշացէք որ ուրիշներուն հետ անոնց երկրպագութիւն չմնէք: Եթէ տեսնէք որ ամենն ալ անոնց առջելը ծունը կը դնեն, դուք ձեր սրտին մէջ պյառէս ըսէք. Տէր, քեզի միայն պէտք է երկիր պագաննելո:» — Որդեակ, մարդարէին աս խօսքերը քեզի կրկնուած համարէ: Դուն ալ կը տեսնես որ աշխարհքիս մէջ

շատերը հարստութեան, ունայնութեան, հեշտութեան չաստուածները կը պաշտեն, մոլութիւնը կը պատուեն, առաքինութիւնը կը ծաղրէն, կրօնքը կը նախատեն ու Քրիստոնի ծշմարտութիւնները կը մերժէն. ասոնց մի հետեւիր, այլ մոացդ մէջ տպաւորէ Լասուածորդւոյն յաւետենական վարդապետութիւնները, զորոնք իւր անդին արեամբը կնքեց: Եր եկեղեցին հաւատարմութեամբ պահելով կը քարոզէ ամենուն, որոնց մէջ տղայութենէր կրութուեցար եւ գքեզ մինակ երջանիկ կընեն: Որպէս զի աշխարհքիս ապականութեանց հեղեղը չընկղմու, հետեւեամբը ծանր քննէ:

### Ա. Աժն ըսրեաց Եժողովնը Մէրժնէ:

Ծանր մեղքն՝ որ մահուչափ ալ կըսուի, Աստուծոյ մեծվայելութեան այսպիսի սաստիկ վասացուցում ու ապերախտութիւն մըն է, որ բովանդակ մարդիկ եւ Հրեշտակը չեն կընար անոր փոխարէն արդանի հասուցում ընել: Մէղքն զմարդմարմնով ու հոգւով կը սպաննէ, մարդուն հարստութիւնը կը կողմպէտ, զինքը դմնդակ ալքատութեան ու նեղութեան մէջ կը ձգէ, մարդուն առողջութիւնն ու կեանքը կ առնու եւ իրեն սոսկափ հիւանդութիւններ ու կանուխ մահ կը պատճառէ: Մէղքը մարդուն պատիւն ու բարի անունը կը յափշտակէ եւ զինքն աշխարհքին առ չեւը իսպառ ու խայտառակ կընէ:

Ասոնք տակաւին ոչինչ են: Մեղքը մարդէն Աստուծոյ չնորհքն ու բարեկամութիւնը կը յափշտակէ, իր սրտին խաղաղութիւնն ու խոճին հանդարտութիւնը կը ջնջէ, վերջապէս զինքն յետ մահուն՝ հոգւով, իսկ ընդհանուր գատաստանէն վերջը՝ նաեւ մարմնով դժոխոց անվերջ տանջանաց ու անշեղ կրակին կը մատնէ ընդ ամենայն յաւիտեանս, ցորչափ Աստուած Աստուածէ: Մինակ մէկ մահուչափ մեղքով կ'ոչնչանան մարդուն աղօթից, ողորմութեանց ու մահացուցմանց բոլոր արդիւնքներն եւ իր ամէն բարեգործութիւնները, ցորչափ մարդը ծանր մեղաց մէջ է, միշտ Աստուծոյ թշնամի է: Ի՞նչ անմոռութիւնն ըսպէական հաճոցին մը համար Աստուծոյ թշնամի ըլլալ ու յաւիտենական գատապարտութեան ձամբէն քալել:

Գաղղիայի Ա. Լուգովիկոսիթագաւորին առաքինի մայրը Պլանդա, ծանր մեղաց գարշութիւնն աղէկ ձանչնալուն՝ իւր որդւոյն հետեւեալ խօսքն ըստաւ. “Ո՛րդեակ, զքեզ սասափիկ գորովով կը սիրեմ. սակայն շատ աւելի սիրով զքեզ թագաւորութենէ ու կեանքէ զրկուած տեսնել կ'ուղեմ քան թէ մահուչափ մեղքով աղտեղած:” Արօն այս խօսքելին որդւոյն անմեղ մտաց վրայ այնպէս ազդեցութիւն ըրին, որ երբէ կենացը մէջ մահուչափ մեղք չգործեց: Կ'ոյնպէս Ս. Ետմունտ մահուչափ մեղքէ պղնպէս կը սոսկար, որ իր հասակակցաց

ստէպ կը կրկնէր. Եթէ ստիպուիմ մեղաց ու դժոխոց մէջ ընտրութիւն բնել, աւելի սիրով յանձն կ'առնում դժոխիքն իշնալքան թէ մահուչափ մեղք մը գործել:

Ո՛րդեակ, աշխարհքիս մէջ չկայ չարիք՝ որ մեղաց հաւասարի: Արդ հոգւով չափ սոսկա խորչէ անկէ, ոչ միայն մահուչափ, այլ նաեւ թեթեւ ու ներեկի մեղքէ ալ, որն որ ստոյդ է՝ զմարդ Աստուծոյ թշնամի ըներ, երկնեւն չի զրկեր, զշոգին չի սպաններ. բայց կամաց կամաց սէրը կը նուազեցընէ, շնորհք կը պակսեցընէ ու մահուչափ մեղաց ճամբայ կը բանայ. Ո՛ւ որ էիւ վարդապարհէ, կ'ըսէ Ս. Հոգին, իշմաց իշմաց և իշմանէ:

Բ. Եւէ Քրիստոնութ, եւ Երբեւ Քեղականութ:

Մարդուն վերջնիքն են, Մահ՝ որ սսկենաց վերջ կու տայ, Դատաստան՝ որ մարդուն յաւիտենական վիճակը կ'որոշէ. Արքայութիւն՝ որ բարի գործքերը կը վարձատիք, Դժոխիք՝ որ մեղքերը կը պատժէ:

Յաճախ ու խօրունկ մտածէ. Պիտի մեռնիմ, թերեւս այսօր, ան ճգնաժամուն խիզճս ի՞նչպէս պիտի գտնեմ. երջանիկ եմ՝ եթէ սուաքինի կեանք եմ՝ անցուցեր. դժբախտ եմ, եթէ մեղքերով ու անապակութեամբ ազրեր եմ: Աստուծոյ գատաստանը պիտի ելեմ, որ զիս ամէն տեղ ու ամէն ըսպէ կը տեսնէ, ըրածներս

գիտէ եւ խիստ հաշիւ պիտի խնդրէ ինձմէ կենացս ամէն վարկեաններուն համար։ Զիս ի՞նչպէս պիտի արդարացընեմ՝ եթէ ժամանակս գատարկւութեամբ անցուցի, քրիստոնէական պարտերս չկատարեցի, օրին խաղերով, կերուխանով, զՊատանքներով, մարփնոս զարդարելով անցուցի, այնչափ խարէութիւն, անիրաւութիւն, գողութիւն ու չարիք գործեցի, անէծք, նախատական խօսքը ու ստեր զրուցեցի...;

Աստուած զիս ստեղծեր է միայն Առքայութեան համար, ուր ինձի կը սպասէ անթառամ պսակ, մշանցնաւոր ուրաախութիւն ու փառք: Վաքքը զիս անոր արժանի պիտի ընէ: Եթէ երկինք իմ ճարմարիս հայրենիքու կարսնցնեմ, իմ բաժինս պիտի ըլլայ Գմփուք, ուր են յւեսահատութիւն, տանջանք եւ զարհուրանք, որոնց իմ ամկարշտութեանցս համար արժանի եմ, բայց Աստուած իր ողղումութեալին ինձի ժամանակ կը չնորհէ որ ապաշխարեց:

զ. Արքունիք Քրիստոնէ օքնաց ու թէ աւ-  
հարքէն կը առն համարդուն:

Աշխարհքիս սկզբունքն է պետք է  
ուրիշներուն պէս ապրիլ։ Մարդիկ իրենք  
գիրենք արդարացընելու եւ բառ քամաց  
ապրելու համար առհասարակ կ'ըսեն,  
Հիմակուան սովորութիւնն այս է. ամէնքն  
այսպէս կ'ըսեն, ես ալ պէտք է որ անոնց  
հետեւիր. եթէ անոնք գժոխիք երթան,  
ես ալ կ'երթամ, վասա չունի . . . : Ահա

այն ժայռն՝ ուր շատերը կը խորսակին։  
Ոչ լաս հաճոյից աշխարհի, այլ Աստուծոց  
անփոփոխ օրինաց, իր սուրբ կամաց,  
Աւետարանին վարդապետութեան ու  
Քրիստոսի Կատարելութեանց համաձայն  
պիտի ուղղենք զմեզ, մեր բոլոր խորհուրդներն ու գործողութիւնները։ Աշխարհքի  
մէջ կը արթէ մոնրութիւն ու խարեւու-  
թիւն. միայն յԱստուծած է ճշմարտու-  
թիւն, որբութիւն, արգաբարութիւն ու  
երջանկութիւն։ Իր օրէնքները յաւի-  
տենական են եւ ճշմարտ առաջնորդ առ  
երանութիւն։ Քրիստոսի եւ բոյրը իր  
սրբոց օրինակները զմեզ առ այն կը յոր-  
գորէն։ “Երբէք չենք մոլորիք, կ'ըսէ Ս.  
Յերօնիմոս. եթէ Վնդ հետեւինք, որ է  
ձանապարհ, Ճշմարտութիւն եւ կեանք.  
անոր օրինաց հետեւողն երբէք չի խարուիր  
եւ միշտ երջանիկ կ'ըլայ, իսկ ուրիշ  
վարդապետութեան եւ օրինակի հետեւ-  
ողն՝ կը մոլորի կը կօրսուի։”

Of { } ... { } :

Չորրորդ գարուն մէջ Գոսիթէ կոս պատահնին սուբբ կրօնին սկզբամբք ամբացած՝ աշխարհքի սուտ սկզբունքները մերձեց : Տղայութեան ատեն կայսեր պալատականներէն մէկուն խնամուցը յանձնուեցաւ, որ զինքը կրթէ : Գոսիթէ կոս արքունեաց մէջ ազնու ական տղոց հետ կրթուեցաւ . ապա կայն այնափ վտանգաց մէջ իր առաքինութիւնները պահէց : Մէծնալին ետեւ

հրաման ինդրեց որ Եշուսաղէմ սուրբ տեղերուն այցելութեան երթայ: Խնդիրքը լսելի ըլլալով, անմիջապէս ճամբայ ելաւ: Գեթսեմանի պարտէզը գժոխոց պատկեր մը տեսնելով՝ սաստիկ վախցաւ, եւ նշանակութիւնը քովը կեցող կնոջ մը հարցուց. Ո՞վ են, ըստ, այդ գառն տանչանք կրող խեղճէրը: Ասոնք, պատասխանեց կինը, Աստուծոյ պատուիրանները չպահողներն են, որոնք աշխարհի սկզբանց ու սովորութեանց համաձայն կեանք անցոցին, մոլութեան ու մեղաց մէջ ապրեցան. եւ ի պատիմ իրենց անզգամոնթեան գժոխոց գտատապարտեցան: Ուրեմն ի՞նչ պէտք է ընել, կրկնեց Գոսիթէսու, ասո գժբախտութենէն պատակու: Համար: Քրիստոսի սկզբանց հետեւէ, անձնո՞ւ ուրացիր ու բարիք գործէ, ըստ կինն ու աներեւոյթ եղաւ:

Գոսիթէսու մէկէն որոշեց որ վանք մը քաշուի, եւ սկսաւ Աստուծմէ լոյս խնդրել: Զինքն իւր դիտաւորութենէն ետ կեցընելու համար եղած ջանքերուն յաղթելով, իրաք վանք մտաւ, ուր Աբբան Ա. Գորոթէսոին ձեռովով պատանւոյն կոչումը փորձել ուղեց: Գորոթէսու հարցուց իրեն, թէ Ի՞նչ բանէ շարժեալ՝ հօս երկար: Պատանին պատասխանեց. ԱՄիայն երջանիկ ըլլալու համար: Ձես կրնար աշխարհքի մէջ երջանիկ ըլլալ, կրկնեց Սուրբը: Պատասխան տուաւ պատանին. Կը վախնամ, որ աշխարհքի մէջ չէմ կրնար եր-

ջանիկ ըլլալ, ուր մեղաց առիթք ու վասնգք բազմաթիւ ու սաստիկ են: Ես իմ տկարութիւնս ճանճալով աշխարհքէ կը հրաժարիմ: Սակայն արքունիքը զքեզ պիտի ծաղրեն, կրկնեց Ա. Գորոթէսու: Աս ամենեւին հոգս չէ, ըստ պատանին. ես միայն հոգիս փրկել կ'ուզեմ: Բայց ի՞նչպէս կրնար ընդ միշտ հեռու մնալ ազգականներէդ, որ զքեզ ջերմ գորովով կը սիրեն: Դեռ պվտիկ ես, փափկութեամբ մնած ես, ճգնաւորական խստութեան կրնանալ: Կրնամ Աստուծոյ զօրաւոր չնորհքն, ըստ պատանին: Եկուր ուրեմն, որդեակ, ըստ Սուրբը, Աստուծոյ օրինէ որոշումք: Աբբային հրամանաւ երկիւղած պատանին Գորոթէսուին առաջնորդութեանն յանձնուեցաւ, որ իր զարմանափի հնազանդութեամբը բովանդակ վանականաց օրինակ եղաւ եւ շատ տարիներ առաքինութեամբ ու որբութեամբ ապրելով մեռաւ:

Որդեակ, Գորոթէսուին նշանաբանը միտք գրոշմելով ըսէ միշտ. Աշխարհք եկած եմ փրկութեանս համար գործելու: Երջանիկ ըլլալ կ'ուզեմ հոգիս փրկելով:

### 32. ՄԱՐՏԻՆ-ԱԼԵԿ: ԳՐԱ:

Ա. Աստուծ հին օրինաց մէջ թլիփատութիւնը հաստատեց իր ընտրեալ ժողովուրդն ուրիշ ազգերէ որոշելու համար, որով Աբբայամու սերունդն Աստուծոյ խոստանց հաղորդակից եղաւ. բայց

պարտաւոր էր Արքահամու հաւատքն ու  
հնազանգութիւնն անենալ եւ անոր ա-  
ռաքինութեանց նմանիլ։ Մկրտութիւնը  
սուրբ ու բարձր գործողութիւն մնն է, զոր  
Քրիստոս զմեղ սրբելու համար հաստա-  
տեց։ Ասով զմեղ իւր կենաց, չարչարա-  
նաց ու մահուան անսահման արգեանց  
մասնակից կ'ընէ, Աստուծոյ սիրոյն ու  
մշանչենաւոր բարեկամութեան մէջ կը  
հաստատէ, սրբարար շնորհք կու տայ մեզի  
եւ զմեղ երկնից ժառանիք կ'ընէ։ Մկրտու-  
թեան խորհրդոյն մէջ՝ Աստուծոյ անշափ  
կարողութիւնն ու սէրբ կը տեսնենք.  
կարողութիւննը որ քանի մը կաթել ջոռվ  
զմեղ սկզբնական մեղքէ կը մաքրէ եւ  
սկզբնական արդարութիւնը գարձեալ մեզի  
կու տայ. սէրբ՝ որ ջուրն ընտրեց առ  
կարեւորագոյն խորհրդոյն ընդունելու-  
թիւնը բովանդակ մարդկան գիւղինցընեւ-  
լու եւ զաննիք իր արքայութեան փառացն  
արքանի ընելու համար, որ մէկուն կորու ս-  
ար չ'ուղեր:

Կը միլտութիւնը Յանուն Հօր եւ Որ-  
դւոյն եւ Հոգւպյն սրբոյ։ Հօր անունով՝ որ  
զմեղ ոչընչէ ստեղծեց. Որդւոյն անունով՝  
որ զմեղ սատանային իշխանութենէն ա-  
զատեց խաչին վրայ մեռնելով. Հոգւոյն  
սրբոյ անունով՝ որ զմեղ սրբոց ու յու-  
սաւորեց. Ուրեմն Ս. Երրորդութեան շնոր-  
հօքք սրբուած ենք, ամէն ազգերէ աւելի  
իրեն կը վերաբերինք. ուստի եւ պար-  
տաւոր ենք իրեն սրտանց ծառայելու,

զինքը սիրելու եւ իր սուրբերն ըլլալու,  
Եթէ քրիստոնեայ մը ողջախոչ, արդար ու  
անշահանութիր չապրի, դատաստանին օրը  
հեթանուէ մը աւելի դատապարտութեան  
ևիստ վճռոյ տակ կիյնայ:

Բ. Մկրտութեան ժամանակ սատա-  
նայէն եւ իւր գործքերէն, աշխարհքի ու-  
նայնութիւններէն ու փառքերէն հրա-  
ժարեցանք. եւ աս պայմանաւ մեր հոգւոյն  
վրայ Աստուծոյ որդի ըլլանուս անչինջ  
նիկը գործմեցաւ։ Բաւական չէ որ միայն  
աս կնիքը կրենք, հապա ճշմարիս քիս-  
տոնէի պէս պիտի ապրինք, մտածենք,  
խօսինք ու գործենք։ Եթէ կարենար մէկն  
Աստուծոյ որդի ըլլալ ու փրկութիւ, թէեւ  
սատանայի գործք գործէր, աշխարհքի ա-  
պականութեանց հետեւէր, առանց մա-  
հացուցման ու անձն ուրանալու ապրէր,  
ան ատեն հարկ չէր ըլլար որ Աստուծոյ  
Որդին աշխարհք գար, չարչարուէր ու  
յաւիտենական ճշմարտութիւնները մեզի  
աւետարանէր։

Որդակի, հալածենք մեղմէ ամէն ան-  
հաւատութիւն, աշխարհքիս խաբեքայ սո-  
վորութեանց յարմարելով՝ զմեղ չխաբենք,  
մեր հոգւոյն ալնուութիւնն ու վիճակ-  
ներնուս սրբութիւնը լաւ ըմբռնենք։  
Քրիստոնեայ ենք. Աստուծոյ որդի, եր-  
կնից ժառանգ. ինչ փառք. ինչ պատիւ։  
Աստուծոյ օրինաց հակառակ ապրելով՝  
աս առանձնաշնորհութիւնը չկորոնցընենք։  
Ամէն օր Աստուծոյ մարդասէր ողորմու-

թեանը շնորհակալ ըլլանք, որ զմեղ՝  
ճշմարիտ կաթողիկէ եկեղեցւոյ ծոցը ծնաւ  
անչափներ հեթանոսութեան մէջ թող-  
լով, որոնք թերեւս մոզմէ աւելի եռանդ-  
նոտ կըլլային աստուածպաշտութեան մէջ:  
Մկրտութեամբ բնդունեցանք սրբութեան  
ու արդարութեան շնորհքը. արդ ասիկայ  
աշխարհքիս բոլոր հարստութիւններէն  
վեր ու պատուական է, ասիկայ պահելու  
համբա ամէն ճիգ պիտի թափենք: Ասոր  
գլխաւոր թշնամին մահուչափ մեղքն է,  
որմէ խորշելու ենք, ի հարկին՝ կեանքեր-  
նիս անդամ զաշելով: Եթէ դժբախտարար  
մեղմանչենք, անկեղծ զջամբ ու ապաշ-  
խարութեամբ վերստին աշնորհքը ձեռք  
բերելու ջանանք: Մկրտութեան սուրբ  
ու խաւերնիս նորոգենք Զատիկին եւ առան-  
ձինն մեր ծննդեան օրը՝ երբ մկրտուելով:  
Աստուած սիրելի սուրբերէն մէկուն անունն  
առինք: — Ծնողք միտ դնէն որ իրենց նո-  
րածին մանկանը սուրբի մը անունը գնել-  
տան, ոչ թէ հեթանոսի մը՝ ինչպէս որ  
այսօրւան օրս դատապարտելի սովորու-  
թիւն մըն է եղեր:

### Օքիանի:

Աքրիկէ քրիստոնէից գէմ ելած սաս-  
տիկ հաւածանաց ատեն Դիոնիսիա ազ-  
նուական կին մը իր միամօր մանկիկովը  
բոնուելով՝ բանտ գրուեցաւ: Հոն իր  
զաւկին տանջանաց գործիքներէն սոսկալը  
տեմնելով, Մակաբայեցւոց մօրը պէս այն-

պէս եռանդով խօսեցաւ, որ տղուն սրբ-  
աէն ամէն վախ ու սարսափ փարաստեցաւ,  
եւ քաջասրատութեամբ գոչեց թէ ինքն  
ալ իր մօրը հաւատքին մէջ ապրած է ու  
կը մեռնի: Կոյն միջոցին գահիճք տղան  
մօրն աչաց առջին մերկացընելով սաստիկ  
ծեծեցին: Մայրը նոյն միջոցին կը գոչէք.  
Յիշէ, ով աչքիս լցար յիշէ որ յանուն  
Ս. Երրորդութեան մկրտուած ենք: Աւ  
մտ է յաւիտենական փառքը, ալ մի  
վախնար, միայն յարատնեւէ: Մանուկ  
գիւցազնն մինչեւ վերջը համբերեց, պա-  
տերազմը լնցաւ, յաղթութիւնը կանգ-  
նուեցաւ, զըր երկինքը կը կատարէ իր  
մօրը հետո, որ անմիջապէս սրոյ հարուածով  
մը երկինքն իր տղուն քովը սլացաւ: —  
Մարք, ձեր զաւկիները մլրտութեան ան-  
մեղութեան մէջ պահելու համար խրատե-  
լէն չգաղրիք: Մօր մը սրտաբուխ խօսքերն  
որդիական սրտերուն քրայ շատ ազգու են:

33. Գրուշի խորհրդոյն ու Ս. Հոգեույն պար-  
գևուաց գրոյ:

Ա. Առաքեալք Հոգեգալստեան օրը  
խոստացեալ Ս. Հոգին ընդունեցան:  
Առաջին հաւատացեալք Առաքելոց ա-  
զոթելովը ու ձեռք գնելովը Ս. Հոգին  
կընդունէին. իսկ հիմակուան քրիս-  
տոնեայք եկեղեցւոյ եպիսկոպոսներէն \*,

\* Բայս արեւելեան սովորութեան քահանաքը  
մկրտութեան ժամանակը գրոշմ կու տան, բայց անկէ:  
գուրս շնն կընար առանց հրամանի:

որոնք աղօթելով անոնց վրայ ձեռք կը գնեն եւ զանոնք սուրբ մեռոնով կօծեն։ Դրոշմը քրիստոնէին հաստատութիւնը, դրութիւնն ու լրումն է։ Մկրտութեամբ Աստուծոյ որդուոց նշանը կ'ընդունինք. գրոշով մեր հոգւոյն վրայ կնիք կը արպաւորի, որ մենք Քրիստոսի զինուորներն ենք։ Կոյն միջոցին նոր պատիւ կ'առնունք, քահանայի ու թագաւորի պատիւ։ Արդամէն օր զմեզ Աստուծոյ պատարագ պիտի մատուցանենք, պիտի նուածենք մեր չար յօժարութիւններն ու մեղքերը. նոյն իսկ մեր անձն ու կամքը ամէն բանի մէջ պիտի մահացընենք։ Մկրտութեան ատեն Ա. Հոգիէն սրբարար շնորհը կ'ընդունինք. իսկ գրոշմի ատեն Ա. Հոգին իւր պարգեւներով կու գայ սրտերնիս կը բնագի եւ զմեզ կը զօրացընէ, որ հաւատքնիս հաստատութեամբ խոստովանինք ու սրբութեամբ ապրինք։

Ա. Հոգեւոյն պարգեւներն են՝ իմաստութիւն, հանձար, խորհուրդ, զօրութիւն, գիտութիւն, աստուածաշուութիւն եւ երկիւղ Աստուծոյ։ Մեր հոգին մեղքէն սրբուելէն ետքը՝ աստուածային գերբնական շնորհաց կը կարօտի ծշմարիտ կատարելութեան հասնելու համար, որոնցով Ա. Հոգին գրոշմի ատեն մեր հոգին կը զարդարէ։

Ա. Իմաստութեան պարգեւով Ա. Հոգին մեզի կը սորվեցընէ Աստուծոյ բովանդակ օրէնքները, կարգաւորութիւններն ու

գիտաւորութիւնները, մեր կենաց վախճանն ու նոյնին հասնելու միջոցները։ Մեզի կը ցուցընէ իրաց բնութիւնն, իրենց պատճառներն, ազգեցութիւններն ու Աստուծոյ նկատմամբ ունեցած յարաբերութիւնները։ Մեզի կ'ազգէ որ յաւիտենական ծշմարտութեանց, մեր հաւատոց ու խօճի մտաց համաձայն գործենք, առաջինութեան ճամբէն քայենք ու փրկութեան միջներն ի գործ գնենք։ Ով որ մեղք չի գործեր, իմաստուն է։

Բ. Հանճարոյ պարգեւն ան լրյուն է, որ զմեզ առ Աստուած կը բարձրացընէ, մեզի կը ճանցընէ անոր յասկութիւններն ու անբաւ կատարելութիւնները, զմեզ կը լրւսաւորէ, որ լսու կարի ուղիղ հասկնանք բարձր խորհուրգներն ու յայտնեալ ծշմարտութիւնները։ Բայց այս ծանօթութիւնն աւելի խոնարհութեամբ, չերմ աղօթքով ու յայտնեալ ծշմարտութեանց հոգւով հնազանդելով կը ստացուի, քան թէ ծանքով ու մտածութեամբ։ Անոր համար շատ անդամ պարզամիտ ու մտագիր հոգիք աստուածային բաներուն մէջ աւելի հմուտ կ'ըլլան, քան թէ ամբարտաւան հոգիք, զրոնք Աստուած ի պատիմ իրենց ամբարտաւանութեան՝ խաւարի մէջ կը թողու։

Գ. Խորհրդոյ պարգեւը զմեզ կը լրւսաւորէ, որ միշտ խոհեմ զգուշութեամբ վարուինք, թշնամւոյն գաղտնի որոգայթները ճանչնանք, մեղաց վտանգներէն ու առիթներէն զգու շանանք, տարակոյսներու

եւ իսկի շփոթութեանց մէջ ուղիղ ընտրութիւն ընենք, կոչման գործոյն մէջ Աստուծոյ կամքը հարցընենք, փրկութեան ճամփէն քալենք եւ ուրիշներուն ալ առաջնորդ ըլլանք: Առանց աս պարզեւին մարդ դիւրաւ կը մոլորի եւ ուրիշներն ալ կը մոլորեցընէ:

Դ. Զօրութեան պարգեւը կու տայ մեզի քաջարսրութիւն եւ հաստուծոյ յառաջադրութիւն՝ Աստուծոյ կամքը կատրելու, ամէն արգելք, գժուարութիւնն ու փորձութիւն յաղթելու, չար օրինակաց, մարդկային ախնածութեանց ու աշխարհքի հրապուրանաց հակառակելու, չարչարանաց ու վշտաց համբերելու, մարմին իւր ցանկութեամբը ճնշելու, մեր բերմանցն ու կրիցը յաղթելու, հաւատոց համար սիրով կեանքերնին իսկ զոհելու: Առանց աս պարզեւին մեր տկարութեամբը փորձութեանց տակ կընկճինք:

Ե. Գիտութեան պարգեւով կը սորվնիք աստուծային իրաց, շնորհաց ու առաքինութեան յարգը, կը տեսնենք առաքինութեան խեղճութիւնը, չնորհքը կորանցընողներուն խեղճութիւնը, մեր թշուառութիւնն ու տկարութիւնը: Կըմբանենք երկրաւոր իրաց անցաւոր ու ոչինչ ըլլալը, սուրբ իրաց ալ հարկաւորութիւնը: Մարգն առանց աս պարգեւին կը նմանի անասնոյ: Աս գիտութիւնը կ'անուանուի սրբոց գիտութիւն, վասն զի ասով անոնք այնպիսի բարձր ու խորութիւննիկ տեղիկութիւններ ընդունեցան, որ աշ-

խարհի գիտուններն անցան: Աստուծութափիկայ միայն խանարհ հոգեոց կը բաշխէ: Իրօք ալ ստրին փեճակի մարգկան մէջ նրչափներ փրկութեան գիտութեան մէջ աշխարհքիս իմաստունները խայտառակեցին:

Զ. Աստուծածպաշտութեան պարգեւը մեզի կը սորվեցընէ որ զԱստուծութեամբի մեր մերեկի հայրը պաշտենք, սիրենք եւ կրօնից բովանդակ կրթութեամբը պատուենք: Աս պարգեւով Աստուծոյ ծառայութեան մէջ մեզի պատահած ամէն վիշտ ու ծանրութիւն քացր ու միխթարական կու զայ: ասովի մեր ընկերն յԱստուծութեամբ կը ճանշանք, զԱստուծութեամբ մեր ընկերին, բարեկամին, հաւատարին ու առաջնորդաց վրայ: Այս կենաց բովանդակ յաջող ու գիբախտ գէպերն իրեւեւ Աստուծմէ խաւրուած կը մտածենք. յաջողութիւնները չնորհաւ կալութեամբ, վիշտերն ալ իր սիրոյն համար իւր ձեռքեն համբերութեամբ կընդունիք:

Է. Աստուծոյ երկիւղին պարգեւը Ա. Հոգւոյն պարգեւաց պսակնէ, եւ կ'աղջէ ի մեզ ատելութիւն ու զզուում ամէն բանի, որ Աստուծոյ կամաց հակառակ է եւ զինքը կը վշտացընէ: Ասիկա զմեզ մեղքէ կը սոսկացընէ, մեզի քաջութիւն ու հաստատութիւն կու տայ, զմեզ Աստուծոյ սիրոյն մէջ կը բռնէ ու իր չնորհաւ հացը մէջ կը հաստատէ: իմաստութեան սիրին Աստուծոյ երեւ-՛ն է:

Բ. Ո՞րդեսակ, զըռշմով՝ Քրիստոսի ընտառեալ զինուոր եղար, ուրբեմն գործէ, կազմազակէ Ա. Պօղս. Վլաւելց լւր (հոբետա) էբրեւ դբարուս+ զինուոր Շնունդ-է Քրիստու-է: Մարտի դբարուս+ Տարու հունարաց, Ե-բարուն հոր զինուոր յառա-է իւնահանուց, յոր ուշացած, և բարունանեցէր դբարուս+ դար-ն-իւնան քանչի բառու-է վայու: Այս, գուն կաթողիկէ հաւատոյդաւանութենող ան միջոցին տուիր, երբ սուրբ մկրտութեամբ Աստուծոյ եւ եկեղեցւոյ որդի, Քրիստոսի արքայութեան ալ ժառանգ եղար: Իսկ զրուշմի ատեն տուած գաւառութեամբդ՝ Քրիստոսի բանակին ու պատերազմին քաջ ու հաւատարիմ՝ զօրական եղար: Արդ մամնար բովանդակ աշխարհքի առջեւ կաթողիկէ հաւատքդ խոսուովանելու, ոչ միայն խօսքով, այլ աստուածաշանց գործովք: Իրբեւ հարազատ կաթողիկէ ական քրիստոնեայ՝ կրօնից բալոր պարտաւորութիւններն ամենալին համարձակութեամբ ու ճշգիւ կատարէ: Ճշմարիտ հաւատքիդ համար պիտի կրօն հալածանք, վիշտ ու նախատինք. ըլլայ (թէ դաւ անութիւնդ ուրանաս. քեզի մած պարծանք ու պատի համարէ կաթողիկէ եկեղեցւոյ որդիք ըլլալր, որ մի միայն ճըշմարիտ եկեղեցին է, որմէ գուրս բնափրկութիւն չկայ: Մատագդ մէջ անջնջ գրոշմէ Ա. Պետրոսի՝ Եկեղեցւոյ Գլուխոյն խօսքերը, որոնցմօվ առաջին քրիստոնեայքը կը քաջաւերէր կը յորդուրէր որ Յիսուսի

Համար ամէն թշնամանաց ու անիբաւութեանց համբերեն. Խու է են և աստիճանի եւ վասն անուանն Քրիստոս, Երանելիք եւ: Այ ու է Ենակ Սարաւեսց է Երեւ պատկան. Խու է բաւ-  
չուու, Կամ է բաւ պարագար: Խու է բաւ-  
պարագար առաջ: Ապա է են է բաւ պարագարայ,  
ո՞ւ ինչ առաջացնց, այլ գումարուոր առանց  
զԱռանց առանցը բարձր այսուի: (Ա. Պետ.  
Գ. 14:): Քու ըսվանդակ տառապանացզ  
ու հաւասարիմ ծառայութեանդ ինուի  
վարձքն անկէ սպասէ, որ կըսէ. Ամենայն  
որ խոստանաւոց յիս առաջի առաջին, իսու-  
րականեցց է և ես վահանէ առաջի Հօ է մոյ որ  
յեթինան է: (Մատթ. Ճ. 32:)

ՕՐԵՆԻՑ

Քրիստոնէութեան առաջին ժամանակաց մարտիրոսները, ինչպէս նաև տասնութեաթներորդ գարուն մէջ Ճաբառնի վկայք, կը ցնծային՝ որ մակակ ճշմարիտ հաւատաց համար տանջանք եւ մաս կրելու արժանի կ'ըլլան։ Անհամար օրինացաց մէջն մէկը միայն յիշենք։ Յամի 1615 Հոկտեմբերի 7ին Արմիս քաղաքն երեք աղնուատոհյամարդ իրենց ընտանեազր գիտատութեան տեղը արտուեցան, ուր Քրիստոնէական հաւատաց դաւանութեան համար կրակի մահուամբ պիտի մեռնէին։ Իրենք ուրախութեամբ լսուուծոյ շնորհակալ կ'ըլլային մարտիրոսութեան շնորհքն իրենց պարգևեւուն համար. իսկ իրենց ետեւէն ու առջեւէն գացող զբեթէ քսան հազար

Հոգւոյ շափ մարդիկ հոգեւոր երգեր երգելով եւ ազօթք ընելով, ձեռուրնին վառուած ճրագ բռնած ու գլուխնին ալ ծաղկէ պսակներ գրած կրքալէին։ Անոնցմէ մէկուն Յակոբ անունով տասնումէկ տարւան տղան՝ ճամբան շատ երկար ըլլալուն յոգնելով, ոմանք զինքն ուղեցին գրկի վրայ աանիլ. ոտակայն մանուկ դիւցաղնը յանձն չառաւ ըսելով. “Պէտք է որ մենք ալ մեր Տիրոջը նմանինք, որ ոտքով Գողգոթա ելաւ, ասկէ զատ՝ ծանր խան ալ շակած էր։ Հիմակ աշխատութեանց համբերնք, որ երկինքը հանդչինք։ Երբ որ մանուկ նահատակը փայտակոյալ տնասաւ, իր վրայ լցոցներուն ցնծութեամբ ըսաւ. ինչո՞ւ կու լաք, երջանկութեանս կը նախանձիք. մանաւանդ թէ դուք ալ ինծի հետ ուրախացէք։ — Գլխատման տեղն որ հասան, ամէն մէկը ցիցին վազեց, որուն պիտի կապուէր, եւ ուրախութեամբ զանիկայ համբուրեց։ Անոնցմէ մէկը փայտակուտին բարձունքէն ժողովրդեան ըսաւ։ «Ալ տեսնենք կրակը, որ զմեզպիտի սյօէ, բայց ամենեւին չենք վախնաք, վասն զի աս կրակին ձեռքովն անմիշապէս երկինքը Քրիստոսի պիտի երթանք։ Ե՛զաքք, մայն կաթողիկէ կրօնինք։ Հայոց յաջուածու մէջ մարդ կրնայ երջանիկ ըլլալ, յարատեւեցէք հաւատոյ մէջ, տանջանքէն մի վախնաք, որ վայրէնական է, որուն կը յաջորդէ մշտնչենաւոր հանգիստ . . .» Երբ որ ամէնքն ալ ամուր կապուեցան, քրիստոնէական Եղբայրու-

թեան նախագահը դրօշ մը պարզէց, որուն վրայ Քրիստոսի մահուան դատապարտուելուն պատկերը նկարուած էր. «Ահաւասիկ ձեր Փրկիչն, ըսաւ խոսուականցաց, որուն սիրոյն համար գուք ալ հիմայ կը մեռնիք, որն որ երկինքը ձեզի կը սպասէ։» Նոյն միջցին փայտերուն կրակ տրուեցաւ. Քրիստոնեայք ծնկան վրայ սկան արտասուախառն Աստուծոյ ու Ս. Կուսին աղաւէլ, որ Քրիստոսի զինուորաց օգնեն։ Իսկ անոնք ձեռնամած ու աշուրնին երկինք ուղղած՝ իրենք զիրենք Աստուծոյ յանձնեցին։ Յակոբ երբ որ զինքը ցիցին կապող չուանը կրակէն սպառեցաւ, բոցերուն մէջէն իր մօրը գիրկը վազեց ու անոր վիզը փաթթուեցաւ։ Բայց մայրն ըսաւ. Ո՛րդեակս, երկինք նայէ, Յիսուս եւ Մարիամ քեզի նշան կընեն։ Մանուկն երեք անգամ՝ Յիսուս Մարիամ ըսեէն ետեւ մեռաւ. մայրն ալ անմիջապէս իր տղուն մարմնոյն վրայ հոգին աւանդեց։ Յակոբայ Մագդալենա քոյը ծռելով բոցերուն մէջէն հրաչէկ փայտեր առաւ գլխուն վրայ դրաւ, յայտնելով թէ որ շափ սիրելի են անոնք իրեն. եւ նոյն շափէին մեռաւ։ Բոյրը նահատակներն հորոպէին աւանդէլէն ետեւ, Քրիստոնեայք անոնց սուրբ նշանարքը ժողովեցին, Նախազագիի եկեղեցւոյն մէջ թաղեցին։ — Քազագիի յաջուածու մէջ յաղթանակներ կը կատարէ իր զինուորացը վրայ, վորոնք գրում սուրբ խորհրդոյն մէջ Ս. Հոգւոյն զօրու-

թեամբը կը զինէ, որ իր աստուածային վար .  
դապետութեանց դաւանութիւնը կնքեն  
նահատակութեամբ ու արեան մահուամբ :

34. Եկեղեցւոյ պատրամ յորդութեան, պա-  
տրութիւնուր ներբայ դրանեւու գրոյ:

Ա. Եկեղեցին՝ Աստուծոյ տունն է,  
ուր պէտք է մտնել մեծ պարկեշտու-  
թեամբ ու գողութեամբ: Եթէ աղնուա-  
կանի մը տունը կը մոցուի ամենայն  
ակնածութեամբ, որչափ աւելի Աստուծոյ  
տաճարը: — Եկեղեցւոյ մեջ ամեն բան  
մեզի յարգութիւն կը հրամայէ: Օրհնած  
չուրը կը յիշեցընէ մեզի՝ մեղքերնէս  
մաքրուինք ու սրտի զջմամբ Աստուծոյ մէ-  
թօղութիւն ինդրենք: Խոստովանալրանը  
մոքենիս կը բերէ որ Աստուծոյ հետ հաշ-  
տուելու աեղն է, ուր մեղքերնիս անկեղծ  
խոստովանութեամբ պիտի լանք: Սրբոց  
պատկերները մեզի կը յիշեցըննեն, որ անոնք  
Աստուծոյ սիրելի ծառաներն են, որ իրենց  
պանդիատութեան ընթացքը կատարած ըլ-  
լալով՝ երկինքը զԱստուծ ած կը փառ աւորեն  
եւ մեզի համար բարեխօս են: Տապահա-  
կին մեջ՝ յամենասուրը Հաղորդութեան  
բազմած է Յիսուս Քրիստոս՝ մեր սիրելի  
Փրկին ու արդար Գատաւորը, մեր աղա-  
շանքները կը տակ եւ մեզի իւր շնորհքներն  
առատութեամբ կը բաշխէ: Խորանը կը  
յիշեցընէ խալին վայ մատուցուած արեան  
Զոհը, զորն որ Յիսուս Քրիստոս ամէն  
որ իր անսահման սիրովը քահանային

ձեռօքը հացի ու գինուոյ տեսակաց ներքեւը  
անարիւն կերպով կը նորոգէ: Ասոնցմէ-  
զամ Եկեղեցւոյ մէջ տիրած լուութիւնն  
ու անուշահոտութիւնը պրտերնիս նուի-  
րական զգածմամբ կը լեցնէ ու զինք կը  
բատկառեցնէ: Երբ այսչափ սուրբ առար-  
կաներ կը տեսնենք, միանգամայն կը հաւա-  
տանք որ ամենակալին Աստուծոյ սուրբ  
տաճարն է, ինչպէս կրնանք յանդէնիլ  
հոգւով ցրաւելու, ասդին անդին նայելու,  
խօսելու, ծիծաղելու եւ անպատճաճ կենա-  
լու: Ով որ լըսութեամբ եւ անվյալ վար-  
մունքով կը կենայ հոն, յայտնի է որ այն-  
պիսն ամնենին կրօնական զգածում չու-  
նի, զորն որ կը խայտառակեն հեթանոսք  
եւ այլակրօնք, որոնք իրենց կուտուննե-  
րուն ու աղօթատեղիներուն մէջ սաստիկ  
մէծ յարգութիւն կը ցուցընեն:

Բ. Ա. Պատարագը մեր կրօնին ամէ-  
նէն բարձր ու ամենէն սուրբ գործքն է: Այս  
զոհը՝ որով Յիսուս Քրիստոս ինք զինքն  
իր երկնաւոր հօրը կը նուիրէ, իր սուրբ  
մարմնոյն ու արեան միեւնոյն զոհն է, զոր  
ինքը Գողգոթա լեռը խաչին վրայ մեղի  
հնքը Գողգոթա լեռը խաչին վրայ մեղի  
համար կը զոհուի, քահանային պարզ  
խօսքերուն հնազանդելով՝ երկնքն իսկոյն  
կու գայ կը հանգչի մեր խորաններուն  
պարզանք ու զարհութինք Աս-  
քայ: Գողգանք ու զարհութինք

տուծմէ, որմէ բովանդակ հրեշտակը կը  
սարափին:

Ցիսուս Քրիստոս չորս գիտաւորու-  
թեամբ կը զոհուի: Ա. Որպէս զի Հօր  
Աստուծոյ իր պարտուպատշաճ երկրպա-  
գութիւնն ու մեծարակըն ընդայէ, որոնք  
հրեշտակաց, սրբոց ու մարդկան անդադար  
մատուցած օրհնութիւններէն ու երկրպա-  
գութիւններէն յանսահման վեր են: Անոր  
համար Ա. Պատարագը Զոհ ահանդադրու-  
թեամբ լիւն կը լսուի: Բ. Որպէս զի իր  
Հօրմէն մեր մեղաց թօղութիւն ու մեղի  
համար ալ հաշութիւն խնդրէ: Անոր  
համար Ա. Պատարագը կը կոչուի Զոհ  
Հաւատութեան: Գ. Որպէս զի իր մարմնոյն ու  
արեան զոհին միջնորդութեամբը մեղի  
ամէնն հարկաւոր շնորհներն ընդունինք,  
որ կարող ըլլանք մեղքէ խորչի ու առաքի-  
նութեան մէջ յառաջանալ: Անոր համար  
Ա. Պատարագն ամէնէ ազգու ու զօրաւոր  
Ալլահնաց Զոհն է: Դ. Որպէս զի մեր  
բոլոր շնորհակարութեան օրհնութիւն-  
ներն ու փառաբանութիւններն Աս-  
տուծոյ մատուցանէ: Անոր համար Ա.  
Պատարագը Զոհ Շնորհակարութեան կը  
կոչուի: Որդեակ, աս գիտաւորու-  
թեամբ աստուածային զոհն Աստուծոյ  
ընծայէ. նոյն յարգութեամբ, եռանդով,  
սուրբ զգածումերով, որոնցմով Ցիսուս  
Քրիստոս խաչին վրայ ինք զինքը մեղի հա-  
մար իւր Հօրը նուիրեց:

Գ. Աս սուրբ Զոհին ներկայ գանուէ  
աս կերպով: — Պատարագին սկիզբէն  
մինչեւ Աւետարանը մեղքերդ մտածէ,  
անոնց վրայ զդա ու խնարհութեամբ  
Աստուծոյ թաղութիւն խնդրէ: Աւետա-  
րանէն մինչեւ Առեք կերէք հաւատքդ կեն-  
դանացուր, սերդ բորբոքէ, զքեղ ողջ բո-  
վանդակ Աստուծոյ նուիրէ, սիրտդ ու  
հոգիդ առ Աստուծած բարձրացուր, որն  
որ հրեշտակաց բազմութեամբ խորանին  
վրայ կը հանգչի, եւ անոնց հետ Ցիսուսի  
Քրիստոսի մեծայելչութեան երկիր պագ,  
զինքն օրհնէ ու փառաւորէ: Առեք կե-  
րէքէն մինչեւ Ճաշակում կենդանի հաւ-  
ատքով, յուսով ու սիրով Ցիսուսի  
հետ միացիր, իրմէ ամէն տեսակ շնորհք  
խնդրէ, իւր անբաւ սղբամութեանն ա-  
պաւինելով աղաւէ ծնողացդ, ազգակա-  
նացդ, կինանեաց ու մեռելոց համար:  
Ի Սուրբ ի սուրբն ատենը հոգւով Գող-  
գոթա լեռը գնա եւ զքեղ բոլորանուէր  
Աստուծոյ ողջակեղ մատօ Ցիսուսի հետ,  
եւ ինդրէ համբերութիւն, որ սիրով  
տանիս աս կինաց ամէն վլաերուն ու  
չարչարանաց: Ճաշակման ատեն Ցիսուսին  
հետ միաւորուէ, եւ ջերմ իղձերով ու  
բորբոքեալ սիրով զինքը հոգեւոր կերպով  
սիրով լնգունէ, որ զօրանաս ամէն բանի  
յաղթելու: Քահանային վերջին օրհնու-  
թեան հետ Աստուծոյ օրհնութիւնը իւրն-  
գրէ բովանդակ գործոցդ ու աշխատու-  
թեանցդ վրայ: Որդեակ, չհետեւիս անոնց

որնք կամ պատարագին կեսին կու դան  
եւ կամ կեսին կ'երթան. նոյնպէս  
անոնց ալ՝ որնք եկեղեցի կ'երթան միայն  
իրենք զիւենք ցուցընելու: Աստուծոյ տան  
մէջ անզգամնւթեալի կը կենան, ուրիշ-  
ներուն չերևուանդութեան արգելք կ'ըլ-  
յան: Ասոնց համար է՝ որ կ'ըսէ Ա. Պօղոս.  
Եթե ո՞ւ բառաց Ասուծոյ ապահով, ապա-  
հովացի զն Ասուծոյ:

### Օրինակներ:

1. Կը կարդանք Ա. Գրոց մէջ թէ  
երբ Հեղիսդորոս զօրապետը բունութեամբ  
ուղեց Երուսաղեմի տաճարը մտնել ու  
կողոպտել, յանկարծ փառաւոր ձի մը  
երեւցաւ, որուն վրայ սսկիէ զէնքերով  
սպառազինն մարդ մը կար, երկու կողմն  
երկու երիտասարդով, որոնք հրեշտակ  
էին եւ զօրապետն այնպէս ծեծեցին, որ  
շնչառառ գետինը փռուեցաւ. եւ հազիւ  
մահուանէ ազատեցաւ Ոնիա քահանայա-  
պետին աղօթքովը:

2. Յիսուս սուրբ բարկութեամբ  
տաճարէն գուրս հանեց հոն առուտուր  
ընողները, որնք Աստուծոյ տունն աւա-  
րակաց այր ըրած էին: — Ա. Ամբորսիս  
ունայնասէր ու սաստիկ լարդարուած  
կնոջ մը՝ որ եկեղեցի կ'երթար, հարցուց.  
Տիկին, ուր կ'ամապարես: Եկեղեցի, ըստ  
կինը, Ո՛չ, կը կնեց Սուրբը, մարդ կը կար-  
ձէ որ պարի կամ աշխարհական հանդիսի

մը կ'երթաս այդ անպատշաճ զարդարուն  
զգեստներովդ: Հեռու գնա ասկէ, գնա  
ողբա անկարգութիւնքդ, մի գար հոս, որ  
ունայնասիրութեամբ զԱստուծած չվշտա-  
ցընես եւ ուրիշներն ալ չփոթես: Հոս  
մեղքերը լսու եւ զԱստուծած փառաւու-  
րելու աեղ է: Եթէ Աստուծած իսրայէլի  
ժողովրդեան իմ ուստի ու ուբեունան մէջ  
ուղացէր, ըստ, ո՞րչափ աւելի կ'ըսէ մեղք,  
որ ինք հոս Տափանակին մէջ կը կենայ:

3. Յամի 871 Դանիացիք Անգղիպի  
արեւելեան կողմն ապականելէն ետեւ՝  
արեւ մտեան կողմը յարձակեցան, որնց  
վրայ քալեց բարեպաշտ ու քաջ Եթէլրէտ  
թագաւորն իր սակաւաթիւ բայց կարիք  
գնդովը: — Պատերազմին օրը թագաւ-  
որն ուղեց առտու պատարագ մը աես-  
նել ու Ա. Հաղորդութիւնն առնուլ՝  
աներկիւղ գիմազրան կռու ելու համար:  
Ա. Պատարագին ատենը փռութով իրեն  
ծանուցին թէ արդէն թշնամին պատե-  
րազմի ճակատէր է, պէսք է որ անփջա-  
պէս իր չերմեւանդութիւնը թողու եւ  
զօրաց գլուխն անցնի. սակայն թագաւորն  
անխովդ իր չերմեւանդութիւնը շարու-  
նակեց: Դարձեալ հետզէտէ պատգա-  
մաւորք ծանուցին որ եթէ վայրիկեան մը  
միայն ուշանայ, բոլորվին կը յալթուին:  
Բայց թագաւորը պատզամաւրին ձեռ-  
քովը սպարապետին ծանոյց թէ ինք  
մինչեւ որ Զօրութեանց ու Յաղթութեանց

Հերք Ա. Հաղորդութեամբ սիրտը շնորհունի եւ Անոր օրաւոր օրէնութիւնը շառնու, պատերազմ չի սկսիր: Եթելք սաստիկ եռանդով ու հոգւով հաղորդուելին ու միջնու պատարագին վերջամալէն ետեւ քաջարտութեամբ իր զօրաց գլուխն անցնելով՝ քիչ ժամանակի մէջ թշնամեայն յաղթեց: — Աս թագւորին օրինակը որչափ կը խայտառակեց զանոնք, որ շատ անգամ չնշին գործքերու համար կամ սուրբ պատարագ տեսնելու չեն երթար եւ կամ մէկէն կէսին կը ձգէն կ'երթան:

4. Ա. Լուգովիկոս Գաղղիայի թա-  
գաւորն ամեն օր երկու պատարագ կը  
տեսնէր, շատ անգամ ալ երեք համ  
չորս: Եթե որ անգամ մը ականջը հասաւ  
թէ իր պալատականներէն ոմանք զի՞նքը  
կը մեզադրեն այնչափ պատարագ տեսնե-  
լուն պատճառաւ տէրութեան գործքերը  
զանց առնելուն համար, անոնց պատար-  
անաւ տուալ թագաւորը. Ո բշափ խրզ-  
մանգաւոր են այն Պարսնայք. "Հ ոք  
մեզադրանաց բառ մը բերնէն կը հանէ-  
խաղող եւ որսով անցուցած ժամանակիս  
համար:

35. Քաղաքացիութեա-ը լեռնաց գրութ:

Ա. Երբ որ Հեղայք Սամուել մարդկարէին հրամանին գէմ գարձան եւ երբ ինը Աստուծոյ առջեւն անոնց կուրու-

թիւնք կու լար։ Աստուած իրեն ըստա։ Զեւս չեղիցին, հաղող զի՞ւ ո՞ւ էրենց էրոյ, չեղիւմ։ Ամէն նախատինք ու վասացուցում՝ զսրնիք մարդ քահոնայից կ'ընէ, Աստուծ ոյ կ'ընէ, վանի զի քահանայք Աստուծ ոյ փօխանորդներն են, որոնց առաջ է իր իշխանութիւնն եւ իր շնորհաց քաշուումը։ Յիսուս Քրիստոս իր առաքելոց եւ անոնց յաջորդաց ըստա։ Ու նեւ լուինչ լու։ ո՞ւ նշեւ անորդին, զի՞ս անորդին։ Ս. Ասկերերան կ'ըսէ։ Քահանայք առանձին կերպով Աստուծ ոյ կը վերաբերին եւ իր իշխանութեան լիազօր պաշտօնեայքն են։ Քրիստոս է մեր հովին, ուսուցչը, եպիսկոպոսն ու յաւիտենական քահանայակար։ քահանայք ալ ձեռնադրութեամբ կ'ընդունին իր հովուութեան, ուսուցչութեան ու քահանայք ութեան պաշտօնը։ Որուն տրուժեաց զի՞ւ Հայոց, եւ լու տրուժեաց զի՞ւ ըստա Քրիստոս, եւ իր բովանդակի իշխանութիւնն անոնց առաւա։ այս ինքն իշխանութիւնն սորբեցնելու, սուրբ խորհուրդները մատակարարելու, մեղքերն արձակելու, սատանային իշխանութիւնը ջննելու, սուրբ պատարագին մ.ջ իր մարմարյն ու արեան զօհն Աստուծ ոյ նուիրելու եւ հաւատացեց առաջնորդելու, իշխանութիւնն մը, զոր ոչ էրկինց հրեշտակը եւ ոչ էրկիրի թագաւորուունին։ Լուրջունիք է ո՞ւ զնո՞ւ և յարենի իշխանութիւնը ո՞ւ առաջ է իշխանութիւնը, կ'ըսէ Ս. Պօլոս առաքեալը։

Քահանացից զօրութիւնը դատաստանին  
օրն աւելի եւս պիտի փայլի, որովհետեւ  
ընտրելոց թուոյն մէջ եղաղ քահանացի  
Քրիստոսի խօսքին համաձայն, ամուսի  
փրանստած՝ ազգերը պիտի դատեն. անոր  
համար կ'ըսէ Ա. Պոլսո Զէ՞ իւրեւ դատեն,  
որ մնաւ ապառաժի հրեւրանեւը պէտի դատեն,  
ոչ լուս է առ առաւել ժամանակունեւը:

Բ. Երբեք պէտք չէ քահանայք, եւ  
ուրիշ Աստուծոյ նուիրեալ անձննքը՝ որ  
եւ իցէ բանի եւ նոյն իսկ անսուրը ու  
մշղանչական վարմունքի պատճառաւ նա-  
խատել, թշնամանել ու բամբասել. վասն  
զի Աստուած Մարգարէին բերնովը մեզի  
կը պատուիրէ. Մէ Եթէնար յօժեւուն էմ, ես  
եմ Աստուած արդար եւ խիսա վլէժիսն-  
դիր: Քահանայք Աստուծոյ կը վերաբերին,  
դիր: Քահանայք Աստուծոյ կը վերաբերին,  
դիր: Աստուած զիրենք դատէ, որ ամենա-  
գէտ է: Մէր պարտքն է ընդհանրապէս  
ընկերին պակասութեանց վրայ չխօսիլ եւ  
սիրոյ քողով ծածկել, հապա որպահ եւս  
աւելի Աստուծոյ նուիրելոց թերակա-  
տարութիւններն ու յանցանքները պէտք  
ենք ծածկել: Քրիստոսի մեզի տուած  
ենք ծածկել: Քրիստոսի մեզի տուած  
սեղեցիկ դասը շմոռնանք, որն որ փարի-  
սեցւոց պակասութեանց դէմ յայսնապէս  
քարոզեց ու մեղքերնին առջեւնին դրաւ.  
իսկ քահանայից մեղքերը լուեց, իր մեծա-  
խանքն անոնց ցուցուց եւ հրամայեց ժո-  
ղովրդեան որ անոնց լաեն ու հնազանդին:  
չուգայի անօրէնութիւնը գիտէր, բայց  
զիւգայի անօրէնութիւնը գիտէր, նոյն իսկ զինքը

Համբուրիւ մատնած ատէնն ալ, որպէս զի  
մեղք ցոյցնէ, կ'ըսէ Ա. Ամբուրսիս, թէ  
ինչ մեծ յարգութիւն ու պատիւ ընծայե-  
լու է քահանայիք արժանաւորութեան:  
Քահանայիք ալ ուրիշներուն պէս մարդ  
են, սակայն իրենց բարձրագոյն պաշտօնովի  
ու նկարագրովն՝ որոնց արժանի կ'ըլլան  
ձեւնագրութեամբ ու սուրբ օծմամբ,  
ամէն մարդէ վեր են: Իրենց բոյոր կեանքը  
սուրբ պիտի ըլլայ. թէպէտ եւ սրբու-  
թեամբ չապրին եւ Յուգայի պէս իրենց  
վիճակն արատեն, կը մնան միշտ քահանայ  
եւ օծեալ Աստուծոյ. ով որ իրենց պա-  
տուցն, պաշտօնին եւ անձնն դէմ գէշ  
կը խօսի, զԱստուած կը վշատցնէ. Ու  
որ ի՞ւ տառապատճեն է բոյլէ, կ'ըսէ Ա. Հոգին,  
ի՞ւ ուշէն բբէն է բոյլէ: Աստուած քահա-  
նայից գէմ եղած նախատինքն ու թշնա-  
մակը միշտ կը պատծէ: Հրեայիք իրենց  
քահանաները չարգենուն համար եօթա-  
նասուն տարի Բարելացւոց ծառայեցին:  
Միթէ այսօրուան օրս ալ անչափ հա-  
րուածքութիւններ որոնք երկիր-  
ներու, ժողովրդոց եւ ընտանեաց վրայ  
կու գան, Աստուծոյ քահանայից, իր  
եկեղեցւոյն, իր խօսքերուն ու ձմարտու-  
թեանց դէմ եղած թշնամանաց ու  
նախատանց պատիւթիւնները չեն:

Գ. Քահանայութիւնը թշնամանելն՝  
զմարդն անօրէնութեան, կրօնի ծալրածու-  
թեան, հաւատոյ ուրացութեան, հերե-  
տիկոսութեան ու անհաւատութեան կը

տանի: Աստուծոյ նոռ իրեալ անձինքը ծաղրողներն ու նախատողներն առջառարակ ամբարտաւան ու անկրօն մարդիկ են. պատուաւորները միշտ կը մեծարեն ու կը յարգեն Աստուծոյ պաշտօնեանեցը: Ամէն մոլորեալը ու հերետիկոսը իրենց մոլորութիւնը ատրածելու եւ իրենց հետեւող գտնելու համար՝ մեծ ջանրով կը սկսին քահանայապետը, եպիսկոպոսները, քահանայքն ու ամէն Աստուծոյ նոռիրեալ անձինքը ծաղրել ու թշնամանել: Աստուծուած ալ զիրենք կը պատօէ իրենց չարութեան ու կուրութեան մէջ թողով, եւ իր զարհութելի արդարութեամբն այնպէս կը կարգազրէ՝ որ իրենց մահուան ժաման առանց քահանայի ու սուրբ խորհրդոց մեռնին:

Որգեակ, քահանայք՝ հօգևոյդ առաջնորդներն եւ ամէն աստուծանուէր անձինքը պատօւէ ու մեծարէ. ինչ որ քեզի կարգելեն մ'ըներ, ինչ որ կը հրամայեն սիրով ըրէ. ինչ որ ալ կը սորվեցընեն հաւատա: Աստուծոյ փոխանորդներն են եւ միայն Աստուծոյ խօսքերը կը քարոզեն: Իսկ ելք եկեղեցական մը իր վարդապետութեան մէջ կասկածելի է. եւ հռոմէական սուրբ եկեղեցին կը բաժնուի, ոչ միայն պարտական շնէր անոր լսելու, այլ նաև պարտական պիտի անոր կը վարդապետութիւններէն պիտի իրմէ եւ իր վարդապետութիւններէն պիտի խորչիք:

### ՕՐԵԿԱՆԻՆԵՐ:

1. ԱՌԵԾՆ Ազերասանդը իր բանակովն էրուսալմէմի վրայ կ'եթար քաջարը կործանելու եւ բնակիւքը սրէ անցրնելու մոշք: Ժողովուրդը սարսափած ու շփոթած մնելիքը չէր զիտէր. բայց Յաղպաս քահանայապետն իր քահանայական շքեղ զգեստներովն անոր գիմացը գնաց: Ազերսանդը լանիկաց տեսնելուն պէս կառքէն վար իջաւ ու անոր առչեւը խօնարհեցաւ: Եւ երբ որ իր թիկնապահներն ասոր վրայ զարմացան՝ պատճառը հարցուցին, պատասխանեց թէ Ու Յաղպասովն՝ այլ ճշմարիդ Աստուծուն որուան ու անիւայ երթուած: Հունիւն ըրէ, ևս յաւերդենախն Աստուծունին իւ ժամանակն գրոյ հանցայ եւ զինչը պատրուեցէ իբրէւ նոյն բնդն Աստուծուն:

2. ՎԵՇՆ Կոստանդիանոս երբ որ առաջանուէր անձի մը յանցանքը կը ստէր, սաստիկ կը ցաւէր եւ կ'ուզէր նոյնը իր ծիրանւովը ծածկել որ մարդիկ չտեսնեն եւ զԱստուծոյ չշատացընեն: — Թէեոգոս կ'սորը թէ եւ կաթուզիկէ եկեղեցւոյ շատարդիւնաւոր էր, ասկայն Ս. Ամբոսիոսի խիստ հրամանին հնազանգետվ՝ ծանր ապաշխարանքը սիրով կատարեց: — Ս. Անտոն ճգնաւորը թէ եւ ամենամեծ սուրբ ու թագւաւորաց խորհրդատու էր, սակայն քահանայքն այնպէս կը յարգէր, որ անոնց հանդիպած ատեն՝ մէկն ձեռք կը պատճէր

ու մեծարանօք օրհնութիւննին կը խընդրէր: — Ս. Կատարինէ Սիէնացին քահանային յարգելու մէջ այնափայ յառաջ կ'երթար որ անոնց կոփած տեղերը չերմեռանդութեամբ կը համբուրէր:

3. Թէ Աստուած ինչպէս իր ծառայից խրատներն ու արդար յանդիմաննութիւնները ծաղրողները կը պատժէ, հետեւեալ գէպքը կը ցուցինէ: Գաղղիայի քաղաքի մը մէջ երկու տղաք իրենց անկարգութիւններով ժողովրդեան մեծ գայթադրութիւն կու տային: Մեծարոյ քահանան անոնց հայրերը յորդորեց, որ իրենց զաւկները զսպեն: Ասոնցմէ մէկն յանդգնութեամբ քահանային պատասխանեց, թէ Դուն քու ժամագիրք մոտածէ, ընտանեաց գործերու մի խառնուիր. որուն ժողովրդապետն անուշութեամբ կրկնեց թէ Ես իրեւ առաջնորդ հոգւոց ու հայր կը խօսիմ: Բայց քու խօսքերդ քրիստոնէի չեն վայելեր: Խօսքը վերջացուց ըսելով. Երանի թէ Աստուած գեղ ալ չպատժէ տղուդ ամպարշտութեանց աշք գոցելուդ համար: Կայր հայրը կը պարձէր թէ քահանային լաւ պատասխան տուեր ու ծմարտութիւնն է ըսեր, որ իր խօսքը ետ պիտի առնու: Բանը բոլոր ժողովրդեան մէջ հրատարակուելուն՝ քահանան հետագայ կիրակին իր քարոզին մէջ ամենայն զգուշութեամբ ու խոչեմութեամբ փոքր աղդաբարութիւն

մ'ընելէն ետեւ՝ աւելցոց թէ Աստուած շատ անգամ կը պատժէ իրենց հոգւոյն առաջնորդին խրատներն արհամար հոգերը: Ասկէ անմիտ հայրն աւելի եւս կատղելով, ալ քահանային դէմ ամէն կերպ նախատական խօսէր կը խօսէր: Խոկ տղաք գինետունները թափառելով իրենց չարութիւնները կը շարունակէին: Օր մըն ալ ուրիշ քրաքեկիրմ տղոց հետ զօսանքի գայրած ատեննին՝ յանկարծ երկինքը կը սկսի սեւ ամպերով ծածկութիւն ու սաստիկ փայլատակիլ: Ան սոսկալի որստմանց մէջ կայծակը նոյն երկու անտառիները գետանը կը փուէ անոնց միւս ընկերաց եւ ոչ մէկ մաղնի վասելով: Աս աղէտալի գէպքին մէջ հայրերն աստուած ային արգարութեան պատուդ ձեռքք ճանչնալով, արտասուալից աչք քահանային սոտք կ'ինան թողութիւն կը խնդրեն:

#### Հ6. Խոտի՛ ու բժօստանց կրայ:

Ամէն մարդ իր վիճակին ու կոչման համաձայն աշխատելէն վերջը, հանգիստ մը, անմեղ զուարձութիւն մը կ'ուզէ. ասիկայ շատ հարկաւոր է մանաւանդ զուարմ ու նորահաս անձանց որոնք եթէ շարունակ գործոց զբաղին, կը վնասին: Բայց օրպէս զի խալն ու զօսանք օգտակար ըլլայ, պէտք է միտ գնել անոնց ժումանին, իւրին, եւսթեան ու դիբուսուրութիւն:

Ա. Խաղն ու զօսանքը շատ երկար պիտի ըլլայ, եթէ հարկաւոր ժամանա-

կեն աւելի տեւէ, հանգիստ ու զուարձութիւնը լրապէն կը դադրի ու զբաղւում կ'ըրայ: Անմիտ է ան մարդն՝ որն որ խաղէն ու զբոսանքէն իրեն գործք մը գտնել կ'ուղէ: Մարդը ծնած է աշխատելու եւ գործելու համար, որմէ երբեմն որեւիցէ կերպով հանգչիլ պէտք է: Միայն թէ կ'ենաց բոլոր օրերն եւ ուսման եւ ուրիշ զբաղմանց, հոգւոյ ու մարմնոյ պիտից նուիրութու բոլոր ատենելոր զուարձութեանց ու լնկերութեանց մէջ վասնելը շատ մեծ անկարգութիւն է: Ուսանգ կիրակի եւ տօն օրերը միայն զբոսանաց համար կ'ընտրեն, մինչեւ նոյն օրերն Աստուծոյ նուիրուած են, ուստի եւ աստուծահամայ գործքերով անցընելու է:

Բ. Խաղի կերպին նկատմամբ՝ երկու րանէ զգուշանալու է, այս ինքն Յարմանէ ու Մեղքէ: Երրեք սիրու սաստիկ խաղի կապելու չէ, ապա թէ ոչ՝ կ'ըր կ'ըրայ: որ շատ զանգաւոր է, վասն զի մարդու բոլոր մատքը կը գրաւէ, հոգին ալ այնպէս կը զբաղեցընէ, որ այնուհետեւ միայն զուարձանալու միջոցներ գտնելու կը ճգնի: Աս մոլութիւնը կ'ընկըզին զի խառարար երիտասարդք, որոնք զբաղմանց ատենենին իսկ զբոսանք կը խորհին: Խաղն ու զբոսանքն առանց մեջաց պիտի ըլլայ: ասոնց մէջ անէծք, երգում, բարեկութիւն, կոիւ, սիրոյ գէմ նախատական խօսքեր ու խօրեւթիւններ պիտի չըլլան:

Գ. Արգելուած ու վնասակար խաղը խաղալու եւ վտանգաւոր զրօսանքներ ընելու չէ: Այլասեռի հետ խաղալը վիշտ վտանգաւոր է: Բարեկիրթ մը պարկէտ օրիորդ մը միշտ պիտի զգուշանայ երիտասարդաց չետ նոյն իսկ անմել խաղ խաղալէն: Խաղն ու զբոսանքն ընտանեաց մէջ պիտի ըլլայ, վասն զի ուրիշ խաղերութիւնը վտանգաւոր են:

Դ. Խաղի ու զուարձութեան նպատակը պիտի ըլլայ միայն աշխատութենէ հանգչիլ եւ առողջութիւնը զօրացընել: որպէս զի մարդ աւելի ուժով պատաղի վիճակին պարտքերը ճիշդ կատարելու եւ լսուուծոյ եւանդեամբ ծառայէ: Ուրեմն, որդեակ, զգուշացիր որ խաղը քեզի բան գործ չնես: մասածէ թէ որչափներ խաղով մեծ գժեախտութեան են հանգիպեր: Աս խաղի կիրքն ամէն հոգեւոր զգածումը կը խեղդէ եւ զարհութեի անկարգութեանց ու մեղաց, հոգեւոր ու ժամանակաւոր բարեաց կրստեան եւ ուրիշ անմիթի չարեաց կը տանի: Խաղացող մը իր ըսվանդակ ընտանիքը կը կործանէ. ինք յուսահատութեան մէջ կ'ինայ, ուրիշներուն ալ մեծ վսաներ կը հասցնէ: Ի՞նչ ողբալի անմութիւն է իր պատիւը, պատաւական ժամանակն, ինչքն ու հոգին կորսնցնել եւ սատանային գերի ըլլալ: Վ. Օգոստինու կը պատմէ թէ խաղացող մը որ սաստիկ խաղի զարնուած՝ ամէն տեսակ երգումներ ու հայշայութիւններ բերնէն:

դուրս կու տար, իր հօրմէն՝ սատանայէն,  
ընկերութեան մէջն գուրս տարու եցաւ:  
Անչափ աղլիողորմ խեցութեանց պատ-  
ճառը և սաղի սեղանները չէ՞ն:

### ՕՐԻՆԱԿԻ:

Ողորմեցէք, ողորմեցէք խեցն ու ան-  
միտ մուրացկանիս, կ'աղաղակէր սրտա-  
շարժ ձայնով Ա իեննայի փողոցներուն մէջ  
աղքատ երիտասարդ մը. ո՛վ երիտասարդք  
օգնեցէք ձեր ընկերակին, եւ ինծմէ օրի-  
նակ առէք, որ սաստիկ խաղի սէրէս ամէն  
օգտակար գիտութիւն ու արուեստ ար-  
համարհէնով՝ կեանքս խաղով անցուցի.  
ծնողաց խրատներուն ու աղաւանաց չան-  
սացի, իրենց արտասուաց ու ցաւոց չնայե-  
լով՝ իմ մուրութեան շարունակեցի, զե-  
րենք դառնութեամբ գէրեման իջուցի.  
եւ ինծի թողած անբաւ հարստութիւննին  
չօրս ամոնւան մէջ սպառելով՝ առ ողոր-  
մելի խեղճութեան մէջ ինկայ: Ո՛չ շատ  
կ'աղաւէմ, խեցայէք ինծի: Դուռք ալ խաղի  
չզարնուիք, որ ինծի պէս չստիպուիք փո-  
ղցներուն մէջ հրապարակաւ անմոռու-  
թիւննիդ ողբաւ ու լալ:

37. ԿԵՐՈՒՄ: որիքամուլութեան ու գինուկ-  
նեան գըտոյ:

Ա. Պօղոս Առաքեան իր թղթոց մէջ  
հաւատացերց կը պատուիրէ ըսելով. Եթէ  
ուսուցէի, Եթէ ըսուցէի, ուսմենայն ինչ է ուսու-  
Առումնոյ որոնչի: Որովհէտեւ ամէն հո-

գեւոր ու մարմնաւոր բարիք Աստուծմէ-  
կ'ընդունինք, անոր համար յիշենք զԱս-  
տուած եւ իւր երկիւղիւը վայելենք մար-  
մայ սնունդնիս իր անսահման ողորմու-  
թեան փառք ու գոհութիւն տալով:

Քրիստոսի Տեառն մերոյ օրինակը  
մեզի կը սորվեցնէ, որ կերակրէն յա-  
ռաջ մեր միրան ու հոգին առ Աստուած  
բարձրացնելով, ինդրենք որ մեր կերա-  
կուրն ու ըմպելին օրէնէ, մարմայ զօրու-  
թիւն ու առողջութիւն պարգեւէ, եւ  
աս բարիքները չափով վայելելու չնորհք  
տայ:

Որդեակ, կերակրոյ եւ ըմպելեաց մէջ  
Չափուոր եւէր: Ա. Ուոշեալ ժամուն կեր.  
սասր լաւ միտ գիր ու ճիշդ եղիր, չըլայ  
թէ կոկորդիդ ցանկութենէն ամէն ռոպէ  
որոճաս, որ անանոյ գործ է: Զգուշա-  
ցիր առանձին կերպով շատակիրութէնէ  
եւ մանաւանդ մեծերէն ծածուկ ու տելէ:  
Շատակիրութեան եւ ազնիւ բաներ ու տե-  
լու վարժողը մէկէն չարութիւն կ'ընկլիփ:  
Բ. Եթէ կերակուրներէն ոմանք ախոր-  
ժակիդ համաձայն չըլան, յաղթէ անձիդ՝  
յիշելով Քրիստոսի առ սէր մեր խմած  
յեղին. չչետեւիս անոնց, որոնք սեղանին  
վրայ իրենց կամացը հակառակ բան մ'որ  
տեսնեն, բարկութեամբ տունն իրար  
կ'անցնեն: Գ. Շատ չըւտես. շատակի-  
րութիւնն առողջութեան շատ վասակար  
ըլլալէն զատ՝ մարմայ զօրութիւնը կը  
թուլացընէ եւ հոգին ամէն բանի անզգայ

կընէ ու սաստիկ կը բթացընէ : Ծատա-  
կերութիւնը սրէն աւելի մարդ է սպան-  
ներ, ընտանիք մսիբոյ վրայ նստեցուցեր,  
տէրութիւններ ու քաղաքներ կողծաներ :  
Դ . Ծուտ ու ցանկութեամբ չուտես . աս  
կերպով ուտեն անկրթութեան եւ ան-  
ձին չցաղթելու նշան է : Ասողութիւնն  
ու վայելչութիւնը կը պահանջնեն : որ բա-  
նաւոր մարդը սեղանի վրայ ուտելեաց ու  
ըմպելեաց մէջ՝ չափաւոր ըլլայ :

Աւելրդէն աղքատաց ալ մաս հանէ,  
ինչպէս Ա . Լուգովիկոս Գաղղիայի թա-  
գաւորն ամէն օր իր սեղանն աղքատաց  
առատ կերակուր կը բաշխէր . նոյնպէս  
որիշ շատերն ալ : Խըբեմն ալ մարմինդ  
մահացուր քիչ ուտելով : Խթէ անօթու-  
թենէ նեղուիս, մտածէ որ Քրիստոս  
քառասուն օր ու քառասուն գիշեր անա-  
պատին մէջ ծոմ անցուց . այնչափ վատ-  
առողջ սուրբեր իրենց բոլոր կեանիքը  
խիստ պահքով ու ծոմերով անցուցին,  
այնչափ հարուստներ ալ իրենց ինչըն  
աղքատաց բաժնելով՝ նեղութեամբ ու  
մուրալով ապիցյան : Մարմինդ շատ չիր-  
ցնես որ հոգւցդ դէմ կից չնետէ :

Ինչոքներու եւ ընդհանրապէս ամէն  
Ժամանակ զգուշացիր շատ գիմին խմելէ .  
Ծար ինէն ինթէւ, կըսէ Ա . Հոգին, շատե-  
րուն իւանիւ իրուհուցուց . ինչին հոգին իւ  
ուստինուե, իւիւ, բորիւթիւն ու ամէն իւրու-  
նիսորդիւթիւն իւ պարունուե, որով իւստիւն-  
ները իւ ուրժանին ու իւլացիներն յանցուուր

Շւլլան : Զափաղանց զինի խմեն՝ եթէ սո-  
վորութիւնը ըլլայ, առողջութեան կը վա-  
սէ, պատիւն, ինչքն եւ Աստուծոյ վախր կը  
մոռցընէ : Ասոնք մտածողը պէտք է որ  
սոսկայ գինովութենէ ու որկրամղութե-  
նէ : Աս մնութեան մէջ ընկղուղով գծուա-  
րաւ կրնայ աղատիլ . անոր համար ալ գի-  
նովին մէկ ոտքն արդէն գժոխոց մէջն է :

Ա . Պօղոս այսպիսեաց կուրութեան վրայ  
լայով խօսելէն վերջը՝ կ'աւելցընէ թէ  
գինովիւրն ու որկրամղներն Աստուծոյ  
արքայութիւնը չեն ժառանգեր : Այս  
մոլութեամբ մարդ անսասուններն ալ կ'ան-  
ցնի : “Եշն ու շունը, կըսէ Ա . Յովհան  
Ոսկեբերան, գինովին ու որկրամղնէն շատ  
պատուական ու խելացի են . թէ ասոնք  
եւ թէ ուրիշ ամէն անսասունք հարկաւո-  
րէն աւելի ոչ կ'ուտեն եւ ոչ կը խմեն,  
թէեւ հազարաւոր մարդիկ զինոնք ստի-  
պէնն : Մարդ մը որ մշտ իր սրովայնը  
կը մտածէ, զինետունները կը յաճախէ,  
կերակրօց եւ ըմպելեաց գերի կ'ըլլայ . ալ  
բանաւոր մարդ չէ . վասն զի իր հոգին՝ որ  
Աստուծոյ պատիւրն է, կը մատնէ ամէն  
սէսակ գարշելի մոլութեանց, եւ այսպէս  
կեանքն անդադար զԱստուծած վշտացընե-  
լով եւ գերգաստանն ալ անարգելով  
կ'անցընէ :

Կերակրէն վերջը Աստուծոյ շնորհա-  
կալ պիտի ըլլանք, որ իր հայրական ողոր-  
մութեամբն զմել իւացուց . մեր շնորհա-  
կալութիւնն ու երախտագիտութիւնն

Աստուծոյ աւելի եւս հաճոյական եւ ընդունելի կ'ըլլայ, եթէ աս բարիքները վայելենք՝ միայն զօրութիւննի աճեցնելու, որ ուրախութեամբ ու գոհութեամբ իրեն ծառայենք եւ յաւիտենական կենաց համար արդիւնք շահինք:

### ՕՐԻՆԱԿԻՆԵՐ:

1. Կը կարդանք Աւետարանին մ.ջ թէ հարուստ մարդ մը ամէն որ փառաւոր ընթրիքներ կ'ընէր եւ տեսակ տեսակ որ սակածութեներ իր մարդինը կը համեղ կերակութներով իր մարդինը կը պարարէր, առանց աղքատաց կտոր մը սակած մարդուն իր սաստակութենէն անոր սեղանին փշրանտիկ խեղճութենէն անոր սեղանին փշրանտիկ խեղճութ հարուստն իր առաւտ վայելմանց Անգութ հարուստն իր առաւտ վայելմանց մ.ջ մեռաւ ու դժոխոց մշչն աղքատ Վաղարսոն Աբբահամու գոգը տեմնելով աղաղակեց. Հայր Աբբահամ, ողորմէ ինձի եւ զԱղարսոս խաւրէ, որ կաթիւ մը ինձով աս տանջանքներէն պապակած լինով զավացընէ: Իրեն պատասխան տրուեզուս զովացընէ: Իրեն պատասխան տրուեզուս զավացէ որ կենացդ մ.ջ ցաւ. Որդեակ մոածէ որ կենացդ մ.ջ ամէն բարիք վայելեցիր, իսկ զԱղարսոս միշտ խեղճ կեանք անցուց. Հիմակ անիկայ միշտ անցուց միշտ անցուց. Հիմակ անիկայ միշտ որ միշտ անցուց, իսկ դուն պիտի տանպիտի որ միշտ անցուց, իսկ դուն պիտի տանպիտի Ահա հատուցման երկրին մ.ջ որշուիս: Ահա հատուցման վիճակը:

2. Ա. Օգոստինոս կը պատմէ թէ Կիւրեղ անունով գինեսէր ու որկրամու-

երիտասարդ մը, որ մը բոլորսվին հարրած ու կասաղի գաղան գարձած՝ իր տունը կը գառնայ, մօրը վրայ կը յարձակի: Աւկայն մօրն սւժին չկրնալով յաղմել՝ իր քրոջը վրայ կը յարձակի. բայց ան ալ իր բոլոր զօրութեամբը գինով գաղանին գէց գնելով վայնատոնն մը կը փրցինէ: Կայն միջոցին հայրը վրայ կը հասնի՛ զանոնք գինովին ձեռքէն աղատելու կը ջանայ. սակայ մուտքին գինովն իր կատարուածին ու զօրութիւնն աւելի սաստիկա. ցրնելով՝ հայրն ու քոյրը կը սպաննէ: Ի՞նչ սուկամի ոճիր ու գարշելի գործ: — Կոյն սուրբն ասոր վրայ միեւնոյն օրն երեք անգամ ժողովրդեան քարոզ կու տայ, կիւրեղին զարհութելի ոճրագործութիւնը կը պատմէ, եւ այնպիսի ազգու ճարտարախօսութեամբ գինենոյութեան ու գինովութեան տղեղութիւնը կը նկարագրէ: որ բոլոր ժողովրդուրդն աս սարսափելի գործքէն զարհութեամբ ու Սուրբին խօսքերէն շարժած՝ լալով տուն կը գառնայ:

38. Գէւերային հանդիէնց, պէտական ու պատէւայ:

Ա. Ու որ եւէ և բորձե, ըստէն իւ փակչի ու իւստացւ և սէրէ, կըսէ Ա. Հոգին: Որովհետեւ գիշերը սատանային խորհուրդներուն կօգնէ, անոր համար գիշերային հանդէսները մարդկան վտանգաւոր են. ուր աղատ խօսակցութիւնք, անկարգութիւնք, լրբութիւնք, միաբն ու հոգին

յրուող ու ապականող առարկաները սովորական բաներ են, ուր գէշ ճանչուորութիւններ, մեղանչական բարեկամութիւններ, անվայել խօսքեր, անպատշաճ բրդեր եւ ուրիշ բիւր անպատշաճութիւններ կ'ըլլան: — Երկիւղած մարդն աս երկու անձանց ժողովքներէն պէտք է որ խորչի. ապա թէ ոչ Աստուծոյ երկիւղի կամաց կամաց մորքէն կը հեռանայ, հոգին կը պայի, պարկեշտութիւնը կը կորսուի ու բոլոր առաքինութիւնք աներեւոյթ կ'ըլլան: Աս ակումբներով բարեկիրթ երիտասարդն անմիջապէս կը փոխուի, յամառ, ցրուած, պաղ, անզամ ու անհնապանդ կ'ըլլայ. շնորհալց համեստ օրիորդ կամապաշտ ու ինքնահաւատան կ'ըլլայ, ծնողքը կ'անարգէ, անոնց հակառակ կը գործէ, պարկեշտութիւնն ու տաշքինութիւնը կը ծալիէ եւ աշխարհի աչքը մտնելու կը ջանայ: — Ծնողք եթէ իրենց որդւոց լաւութիւնն ու տան խաղաղութիւնը կ'ուզեն, այսպիսի հանդէսներ ոչ պիտի ընեն, եւ ոչ ալ իրենց զաւակաց այնպիսի տեղեր երթալու թող պիտի տան. խջի մորք անոնց ընթացքին վրայ պիտի հսկեն եւ ամեն վտանգաւոր բաներ զիրենք պիտի արգելեն, որ վերջէն մշտնջենաւոր ողբերով, անէծքներով իրենց կենաց օրերը չանցրնեն: — Կոյնպէս սա խառն ընկերութեանց պէս վտանգաւոր են այլասեռից հետ եղող զասանքներն ալ, որոնց տիսուր փորձը Ա. Յերոնիմոս

անձամբ առած ըլլարւոն՝ ծնողաց եւ առանձինն մայրերուն խստիւ կը պատուիրէ, որ երբէք չժողովուն որ իրենց ազջիկներն երիտասարդաց հետ խօսակցին, ծանօթանան ու վտանգաւոր բարեկամութիւններն ընեն: Աս զրօնանց ատենն ալ անմեղութիւնն ու առաքինութիւնը կորուսանող առիմեները շատ են: Աս Սուրբն ինչ պիտի լսէ անոնց որ իրենց զաւակաց ամին կերպ ազատութիւն կու տան, անոնց անվայել ընթացքին կը հաւանին, եւ յաճախ իրենց անպատշաճ վարմունքով անոնց չարութեան դուռ կը բանան: Զեմ գիտեր թէ այսպիսիք ինչ խղճով իրենց կրօնական պարտքերը կը կատարեն, եւ ինչ համար պիտի տան Աստուծոյ. թող ծանր մտածեն:

Թաթեթեամիտ ու հոգւոյ փրկութիւնը շատ գիւրին կարծող մարդիկ իրենք զիրենք արդարացընել կը կարծեն՝ Հէմուտուն պարագաներն ու կը կարծեն՝ Բայց ի՞նչպէս մարդ այնպիսի սովորութեան կրնայ հետեւի, որ Քրիստոսի վարդապետութեան հակառակ է. եթէ Քրիստոսի կը հաւատասու, ինչո՞ւ իր սկզբանց ու օրինակին չես նմանիր: Ա. Պօղոս Առաքեալը կ'ըսէ. Մի իբրահիմունէ+ իբրահիմուն+ ոչիսունին այսունին աշխարհին նորամուտ ու ձեւերուն ու անպատշափոր թեանց մի նմանիր, մի հետեւիք, որոնց մէջ առաքինութիւնը շուտով կը կենդդուի: Աշխարհին կարգն ու գէշ

սովորութիւնն երբեք զմարդն Աստուծոյ  
առջեւը չարդարացներ. որչափ աւելի  
մարդս աշխարհքի յարմարի, այնչափ աւելի  
իր հոգին կորսնցընելու վտանգի մէջ կը  
գնէ: Աշխարհք չէ որ շատերուն լայն  
ձարբէն առաջնորդերով զիբենք կը կոր-  
ծանէ. աշխարհք չէ, որ շատերուն եր-  
ջանկութիւն, ուրախութիւն ու հանգիստ  
կը խոստանայ իր վայելչութիւններով.  
սակայն անոնց միայն խայթ ու մատան-  
ջութիւն կը պատճառէ, եւ վերջէն ա-  
նոնց դժբախտութեան՝ մանաւանդ թէ  
անմոռութեան վլայ կը ծիծաղի: Յիսուս  
աշխարհքի միշտ վլայ առուաւ, ուր միայն  
գայթակղութիւն, խարեւութիւն ու մեջք  
կայ, Ու ու աշխարհէն էւ սէրէ՛ եւ սուլու-  
թեաններով ու հարժերով Աստուծոյ թշուֆ-  
է. կըսէ Ա. Հոգին: Կիսայ մէկը վտան-  
ջաւոր ու ապականիչ զրոսանաց մէջ  
ճշմարիտ ու անմեղ զուարձութիւն եւ  
ուրախութիւն գանել. ուր միտքն ու  
սիրուր կ'արատին, կը պդիին եւ առն  
օգտակար բաներու անգդայ կ'ըլլան: Զրօ-  
սանիքն անմեղ պիտի ըլլայ, առանց ա-  
ռաքինութիւնը կորսնցընելու վտանգի,  
առանց ուրիշին գայթակղութիւն տալու:

Բ. Ա.յ գիշերային վտանգաւոր զրօ-  
սանաց ընկերութեանց եւ առանձինն պարի  
վրայ Ա. վարդապետ մը այսպէս կը խօսի:  
“Պարը միշտ մեղք գործելու առիթ է՝  
անթիւ չարեաց աղբիւը ու շատ հոգւոց  
յաւիտենական գատապարտութեան պատ-

ճառ: Գիշերուան խաւարին մէջ ինչ  
արուեստներ կը գուծածուին, որչափ  
շողոքորթութիւններ ու խստումներ կ'ը-  
լան, որոնք սիրուր կ'աղտեղին ու մեղք  
լան, բեռնաւորեն: Խոկ գինի եւ օղի  
կը բեռնաւորեն: Խոկ զինի գինի եւ օղի  
խմելուն ալ չափ ու կանոն չկայ, որոնց մէ-  
զ գրգռուելով շատերը բիւր չարիբներ կը  
գործութեան կուր, հայհցութիւն, թշնամու-  
գործեն, կուր, հայհցութիւն, թշնամու-  
գործեն, իրարու զլւիս պատռեններ, մէկ-  
թիւն, իրարու զլւիս պատռեններ: Ա.յ սպիսի  
բեներեւ ու րիշ անթիւ վխաններ: Ա.յ սպիսի  
ակումբներու եւ մանաւանդ պարի ատեն  
սատանան առաջ հունձք կը ժողովէ, ան-  
համար հոգիք զրոնք ուրիշ կերպով  
պարապ տեղ աշխատած էր խարեւու,  
ոչինչ աշխատութեամբ իր օրոգայթը լը կը  
ձգէ: Ուր որ պար կայ, հոն սատանան  
տօն կը կատարէ, կ'ըսէ Ա. Ն. փրեմ:  
Պարը, կըսէ Ա. Կարոլոս Բորրոմէոս,  
շշանակի մըն է, որուն միջավայրը սա-  
տանան կեցած է: Ո՛չ, եթէ երիտա-  
սանն ու աղջկունք կարենային տեսնել  
թէ պարի ատեն զիբենք կառավարողն  
ովէ կ, վախէ ու սարսափէ կը մեռնէին:  
Սակայն կրնան մատածել թէ ինչպէս  
գործիք կ'ուրախանայ, եւ սուրբ հըեւ-  
տակները կու լան: Մտոյդ է եւ տիսուր  
փորձաւութիւնն ալ կը հաստատէ, թէ  
շատ անմեղ անձննք այսպիսի տեղեր  
թշնամուցն զարաններէն կը բանուին, եւ  
եթէ զգուշանան իրօք կը մեղանէն ու  
անմեղութիւննին կը կորսնցընն: Անոր

Ճիշդ էր, իր զուարձութիւնն ու գրօսանքն  
այ միշտ իր ծնողաց հետ կընէր: Հայրն  
անոր առաքինութեան վրայ վստահ ըլլա-  
լով, անդամ մը հրաման տուաւ, որ  
գրացւոյն տունը պարահանդէսի մը ներ-  
կայ գտնուի: սակայն երիտասարդը մնակ  
երթալ չուզելով՝ հայրն իրեն ընկեր կ'ըւ-  
լայ, զննքն երեք անդամ՝ հոն կը տանիի:  
Բարի երիտասարդն հոն յաճախալէն ալ  
կը փոխուի, միտքն ու ինելքն ան զուար-  
ձութեանց զրաբեցընելով՝ իր սրբագրերը  
զանց կ'առնու եւ աղջկան մըն ալ սէր  
կը ճգէ: Հայրն ասիկայ տեսնելով, որ-  
դուցին խստի կը հրամայէ որ ալ հոն սոք  
չկոփէ: Սակայն ցանկութիւնն հնազան-  
գութեան յաղթելով, Մարտիրոս իր հօրը  
հրամանին հակառակ միշտ նոյն տեղը կը  
յաճախէ: Հայրն ասոր վրայ սրբողելով,  
միանդամայն որդուցին վրայ պարտած գէշ  
համբաւն ալ լսելով, զննքը կը պատժէ,  
որմէ Մարտիրոս առնուելով ու գառնու-  
նալով՝ տնէն կը փախչի ու զինուոր կը  
դիէն կոփիրուուելով:

2. Պարահանդէսի մը մէջ երեք քսյր  
երկու ժամ առանց հանգելով՝ պար կը  
խալան. եւ ծնողքն ալ ներկայ գտնուե-  
լով՝ սաստիկ կ'ուրախանան այնպիսի  
ձարտար կապաւող զաւակ ունենալուն  
վրայ: Անծանօթ աղնուաբարյ մարդ մը  
անոնց ծնողաց կը հարցընէ առանց զիրենք

համար Ա. Ամբրոսիոս իրաւամը պարերը  
Գոստաղ անդըն-թէան ու ծէրել զմոն ահօնիո-  
ծութէան կ'անուանէ, Ո՛չ պարը քանի  
քանի ծնողաց հրեշտակի պէս զաւակները  
սատանայ ըրած է: :

Սիրեկի ընթերցող, ջանա որ դեռահաս  
անձինք այսպիսի խառն ընկերութենէ  
ետ կեցընես, որոնց համար ուրիշ շատ  
անմեղ զրօնակներ կան: Դուն տանու-  
տէր, հպատակներ զգուշացուր ու խրատէ.  
Եթէ թեթեւամութեամբ անոնց թշոյլ  
տաս, ևստուծոյ անէծքը զլուխոդ կ'իջե-  
ցընես: Դուք երիտասարդք, նորցեցէք այն-  
պիսի առիթներէ: ուր կը սպասէ փորձին  
ու անմեղութիւնիդ սպաննողը: Պահա-  
պան հրեշտակնիդ հետերնիդ հոն չ'երթար,  
Յիսուս եւ Մարիամ հոն չեն. հոն զԱս-  
տուած՝ ձեր տէրը կը վշտացընէք, հոն  
քրիստոսի արիւն սոքի տակ կ'առնուք,  
հոն յաւիտեանս կը կորսուիք: Աստուծոյ  
ձեր սրտին ու խզին խօսող անոյշ ձայնին  
յուեցէք: Պոր իսուսույն բոլով հաւաբերու-  
թէան շնչես, կ'ըսէ Ա. Հոգին, երեւ ժոխ  
լուիս, որդուու ու իր քրտաց հաւաբերութէան  
գուշ լուրջանու: Կիկերոն հեթանոս ձարտա-  
րախօսն ալ կ'ըսէ. “Ոչ ոք կը կափաւէ,  
Եթէ խենթ կամ գինով չըլլայ: ”

Օքնանիէ:

1. Մարտիրոս անունով երիտասարդ  
մը իւր ծնողաց սաստիկ հնազանդ ու իր  
ամէն պարագերը կատարելու մէջ շատ

Ճանչնալու, թէ ով են ան օրիորդները : Կարծեմ երեք քոյր են, կը պատասխանէ հայրը : Ինծի ալ այնպէս կ'երեւայ, կ'ըսէ անծանօթ մարդը, երկու ժամ շարունակ խաղանուն՝ ամէնէն ծափահարութիւն կ'ընդունին . բայց սրտի ցաւով կ'ըսեմ որ երեքն ալ երեք տարուան մէջ պիտի մեռնին : Աս չար գուշակութեան ձնողը սաստիկ կը ցաւին . սակայն իրք ալ երեք տարի վերջը գտան արտասուօք ու պարապ զղմամբ մէկ գերեզմանի մէջ իրենց երեք աղջիները կը թաղեն :

39. Ալիքների ընդրութեան դրայ :

Մարդկան մեծ գերգաստանին մէջ զանազան վիճակներ ու կոչումներ կան : Աշխարհի մեջօք արտասուաց ձոր ըլլալէն ետք՝ մարդն իր բաղմակերպ թշուառութեանց մէջ զանազան կարօտութիւններու տակինկաւ, անոր համար Աստուած զմարդիկ ընկերութեան մը ծուլեց, որպէս զի մարդկային հոգեւոյն ու մարմնոյն իւր պարզեւած տեսակ տեսակ ձիբքերովս ու կարողութիւններով՝ անթիւ խեղճութեանց օգնութիւն ըլլայ եւ հոգեւոր ու մարմնաւոր բարօրութիւնը ծաղկի ու յառաջանայ : — Երկնաւոր պարգևեաց լիութէնէն մէկն աւելի, միւսը քիչ կ'ունենայ . անոր համար ալ մէկն այս ինչ գործքին, միւսն ուրիշ գործքի կը կոչուի իր Արքալէն . պէտք է որ իւրաքանչիւր ոք իր որոշումը կատարէ ու վախճանին հասնի .

սակայն իր վիճակն ու կոչումը ճշգիւղիտի մանշնայ ու ընտրէ, որ Աստուած ալ իրեն ննորհք ու զօրսութիւն տայ, ձիբք ու գործունէութիւն պարզեւէ :

Մարդկային ընկերութեան մէջ երկու գլխաւոր վիճակ կայ աշխարհական ու հոգէւոր վիճակ . առաջնընը Ժամանակաւոր կարօտութիւնները հոգալու, իսկ երկրորդն հոգեւոր գործքերը մատակարարելու համար է : Աշխարհական վիճակին մէջ ոմանք կը կոչուին կառավարելու, ոմանք՝ ծառայելու, ոմանք՝ երկիր մշակելու, ոմանք՝ անասուն բուծանելու, ոմանք ալ՝ զանազան արտեսարից ու վաճառականութեան : — Իսկ մարդկան հոգեւոր գործքերն հոգացուղները կը կոչուին եկեղեցականք եւ ուրիշ ամէն Աստուծոյ ծառայող անձինք :

Մարդն իր Արքալէն աս կոչումներէն մէկուն որոշուած եւ ասոր համար ալ մասնաւոր ննորհք ու ձիբք ընդունած է : Երանի անոր, որ իր վիճակն ու կոչումն ուղիղ կ'ընտրէ . իսկ միաւ ընտրովը միշտ թշուառական է : Ոմանք հոգեւոր վիճակ կ'ընտրեն, որուն չեն կոչուած . անոր համար միշտ ողալիք վերջ կ'ունենան . ոմանք ալ աշխարհական կ'ըլլան . որուն չեն կոչուած, ուստի եւ անոնք ալ միշտ դառն կեանք կը կարեն : Արդ աշխարհքիս վրայ պատանւոյ մը եւ աղջկան մը ամենահարկաւոր ու ծանրակշիռ գործքն է իր ինչն ու իուման ուղիղ ընդրութիւն : Ասոր

գեայ հիմուսած է իւրաքանչիւրին ժամանակաւոր ու յաւիտենական երջանկութիւնը:

Որդեակ, եթէ հոգեւոր վիճակի մէջ մտնել կ'ուղես, ամէն բանէ յառաջ մեծ եռանդով՝ ճշմարիտ աստուածպաշտութեան, գիտութեան ու սրբութեան ետեւէ եղիր. ուրիշ գիտաւորութիւն պիտի չունենաս բայց եթէ եկեղեցւոյ ծառայութեան մէջ՝ Աստուծոյ փառքն ու պատիր, եւ թէ քու հոգւոյդ ու թէ ուրիշներուն հոգւոյ փրկութեան պարապիլ: Իսկ վանական կամ կրօնաւորական վիճակ ընտրուները վերոյիշեալ առաքինութիւններէն զատ, եռանդնալից հոգւով ու փութով՝ առանձնասիրութեան, անձնական կամբն իր բոլոր յօժարութիւններով ուրանալու, ամէն բանի մէջ ճիշդ չնազանդելու, եռանդուն աղօթից, կատարելութեան եւ սրբութեան հանելու ետեւէ պիտի ըլլան: Անոնք՝ որ թեթեւամի ու ցրուած են, գիտութեան սորվելու բաղձանք չունին, իրենց կիրեւրն ու բնումները զապել չեն ուղեր, առաքինի կեանք չեն անցըներ, կերուխում մէջ չափաւոր չեն, երբեք հոգեւոր կենաց չփափագին, ապա թէ ոչ վերջէն գոյթագութիւն կ'ըլլան ու անթիւ չարեաց պատճառ:

Աղջիկ մը Աստուծոյ մասնաւոր շնորհաց պէտք ունի, եթէ վանք մանել որոշած է. ինքպի՞րը լաւ քննէ, փորձէ ու

ճանչնայ, առանց ծանր ու խորունկ մտածելու եւ կամ իր հոգւոյն առաջնորդին խորհուրդ հարցընելու, իր յառաջադրութիւնն անմիջապէս ի գործ դնելու ետեւէ շլլայ: Ով որ տկար առողջութիւն ունի, կամնապաշտ, անձնասէր, նեղիրտ, զարդասէր, իր ձրիցը վայ պարծենկոս է, ուրիշն բնաւորութեան համաձայնիլ չի կընար, այլ միսյն հրամայել կ'ուղետ կամ ուրիշ պակասութիւններ ունի, կամ վանական վիճակէ հեռու կենայ եւ կամ օրբարեայ ջանքով ու Ասցուծոյ շնորհօնք ինք զինքը բոլորովին ուղղելին ետեւ, իր կաման հետեւի եւ նոյնը բարի գործքերով հաստատէ: Կուսութեան վիճակն ամէն վիճակէ բարձր, գերազանց ու կատարեալ է եւ Յիսուսի Քրիստոսի շատ հաճոյական: Անոր համար Ա. Պօղոս Առաքեալ կը գրէ թէ Կոյս մը միայն Աստուծոյ հածոյ ըլլալու պիտի աշխատա, մարմնով ու հոգւով սուրբ պիտի ըլլայ:

— Որդեակ, գեռ վիճակդ չորսած չերմ ու անդադար ալղթքով աղաչէ Ա. Հոգւոյն, Ա. Աստուածածնի, պահապան հրեշտակիդ ու պաշտպան սուրբիդ, որ զքեզ լուսաւորեն ու քեզի օգնեն բուն կոչումդ ու վիճակդ ընտրելու, որ միշտ երջանիկ ու գոհ ըլլաս:

Օրէնոքիւր:

1. Քսաւէրեան Ա. Փրանկիսկոս ամէն օգտակար գիտութիւնները սորվելին ետեւ,

Փարիզի համալսարանին մէջ բարձրագոյն գիտութեանց դասաւու գրուեցաւ, ուր իր բազմաթիւ աշակերտաց դովութիւններէն ու ծափահարութիւններէն յափշտակուած՝ ընդունայն փառաց ու պատուաց անձնաւուր եղաւ: Աս վիճակին մէջ իր ջշմարիտ կոչման բաւական ժամանակ հակառակելէն ետեւ, վերջապէս Աստուծոյ շնորհօքն իր վիճակը ձանցաւ ու Յիսուսեանց կարգը մնաւ, ուր կրօնաւորական ու եւխարութ գնելէն ու քահանայ ձեռնադրուելէն վերջը, հոգւոց փրկութեան սաստիկ եւռնդէն ամէն արգելք ու գդուարութիւնն արհամարհելով՝ դեպ ի շնդհաստան ճամբայ ելաւ: Թէ հնա եւ թէ Ճարսն գառն աշխատութիւններով քրիստոնէութիւնը քարոզելէն ու ըիւրաւոր հոգիք փրկելէն ետեւ իր արդիւնաշաա կեանքը կնքեց: Աստուծած ալ աս իր սիրել ծառան թէ կենդանութեան տուն եւ թէ մահուանէն ետեւ անհամար հրաշքներով փառաւորեց:

2. Ա. Ագնէս շատ հարուստ ու բարեպաշտ ծնողաց զաւակ էր: Ընտիր կրթութիւն առնելով՝ ինք զինքը մշտընջենաւոր կուսութեամբ Աստուծոյ նուիրեց, եւ իր ծնողաց քով իրը վանք մը քաշուած՝ օրենք Աստուծոյ ծառայութեան մէջ կանցընէր, զանազան կրթութիւններով ու նիստ մահացուցումներով: Սակայն իր գեղեցկութեան, պարկեշտու-

թեան ու աղինեւ վարմանց համբաւը տարածուելով, Հռոմայի պանուական երիտասարդներէն մէկը կը բաղձար զինքնի իրեն հարմացընելց, անոր համար շատ պատուական ընծաներ կը խաւըլէր, որ սիրոտն իրեն շահի: Սակայն առաքինի օրիորդը թէ ընծաներն ու թէ երիտասարդը մերժելով, Հեռու գնա ինձմէ, սասանայ, ըստա, շատոնց ուրիշ փեսայ մը զիս իրեն հարս ընտրած է, որն որ քեզմէ աղնուական է թէ ցեղով ու թէ պատուով. զիս իր սուրբ սիրովիս իրեն դրաւած ու ինձմի անսպառ գանձեր խոսացած է, եթէ իւր սիրոյն ու ծառայութեան մէջ հաւատարմութեամբ, յարատեւեմ. եւ ալ իմ սէրս ու կուսութիւնս իրեն նուլիրած եմ: Ո՛չ մարդիկ, ոչ ըրունութիւնք, ոչ տանշանք եւ ոչ սուստ ու անցաւոր հսսումններ կրնան զիս իմ Աստուծմէս բաժնել, ամէն բանի պատրաստ եմ: Երիտասարդին հօրը հրամանաւ Ա. Ագնէս զիսաւուեցաւ. եւ հիմայ երկինքն իր սրբութեան ու կուսութեան վարձքը երանելեաց հետ կը վայելէ:

3. Եղիսարէթ հաւատաւոր կոյսն իր ծնողաց բարի կրթութեամբն իւր տղայութեան տարիներն անմեղսնելէն ետեւ, կուսանաց վանքը մտաւ, զոր սաստիկ սիրելուն՝ երբեք վանքին դռնէն գուրս ելլեւ չէր ուզեր, անոր համար իր ընկերներէն Քոյր

խակեալ անուանեցաւ։ Եղիսարէթ աշխարհքի մէջ ամէն քրիստոնէական առաքինութեանց օրինակ էր, իսկ վանք մտնելէն ետեւ՝ կատարելութեան ընտիր պատկերն եղաւ։ ամենափոքր մեղքէն իսկ սաստիկ կը գարչէր։ իր ընկերութիւն ետամբն աղքատութեամբը, Հնազանդութեամբը, մահացուցմամբն ու սրբութեամբն ամենուն կատարեալ օրինակ էր։ Երկայն ատենի իր ընկերակից քոյրերուն իրեն պատճառած դժուարութեանց ու վշտացուցմանց սիրով ու հեղութեամբ համբերեց։ Իր ամենամեծ ուրախութիւնն էր վանքին ստորին ծառայութիւններն ընել ու կամբն ամէն բանի մէջ կոտրել։ Անդադար Յիսուսի Քրիստոսի դառն չարչարանքներն ու մահը կը մոտածէր, երբեմն ալ խիստ ապաշխարանքներ կը կատարէր իր մայուսութեան ատենի աս խորհրդոց վրայ չմտածելուն համար։ Աս ամէն աշխատութեանց փոխարէն Յիսուս իր հաւատարիմ աղախնոյն սիրտն երինաւոր շնորհքներով ու միիթարութիւններով կը լցջնէր եւ արփայութեան սիրով կը բորբոքէր, որուն ալ իր խրստամբեր մաշած մարդինը չկրնալով դիմանալ, ուրախութեամբ հօգին իր սիրելի փեսային ձեռքն աւանդեց։

40: *לְשׁוֹן־עַמִּים־פָּתָחָה*

Աստուած դրախտին մէջ Ամուսութիւնը, էրկան ու կնկան մէջ այն աղլուծանելի կապն, սուրբ եւ հաւատարիմ

բարեկամութեան մէջ հաստատեց, որ  
մարդկային սերունդն երկրի վրայ բազ-  
մանայ: Աստուած մարդն իր պատկերին  
համաձայն ստեղծեց, որ հնեց ու ըստաւ.  
Անգետ, բայց չեւ ու եւելու ինք: Աս ան-  
լուծանելի կապով միացած երկու անձինք  
կենաց նեղութեանց, աշխատութեանց,  
ցաւոց, գործոց եւ ամէն հօդոց մէջ ի-  
րարու պիտի օգնեն, մէկզմէկ պիտի միա-  
թարեն, հաւատարմութեամբ ու սիրով  
իրարու պիտի ծառայեն: Աս յարգելի  
վիճակին ձեռքով մարդկային ընկերու-  
թենէն պիտի հետանան մեղք, անկարգու-  
թիւն ու անառակութիւն, ասովով պիտի  
ծաղկին ու յառաջանան կարգաւորութիւն,  
մարդանութիւն ու ամէն առաքինու-  
թիւն: Աս Աստուածմէ հաստատուած ու  
սրբուած վիճակը՝ մարդուն չար կամքն  
իր սկզբանական մաքրութենէն ու ազնուու-  
թենէն հետացուց, չարութեան ու ան-  
կարգութեան մէջ ընկլմեց: Սակայն  
Քրիստոս Տէրն մեր նորէն իր սկզբանական  
անարատութեան բերաւ եւ իր սուրբ  
Եկեղեցոյն մէջ անընթելէ հրատարակեց,  
ըսելով՝ Զար Վարուած վաւելու, բարդ գ-  
դինուց, միանգամայն խորհրդոյ աստիճան  
բարձրացացք: Քրիստոս ուզեց որ ամուս-  
նական կապն, եկեղեցւոյ հետ իր ունե-  
ցած միաւորութեան հաւատարիմ պատ-  
կերն ըլլայ: Ինչ որ Քրիստոս՝ իր սուրբ  
Եկեղեցոյն, եւ Եկեղեցին իր աստուա-  
ծային հիմարին նկատմամբ է, Ճիշտ

Նոյն պիտի ըլլամն իրարու նկատմամբ երկու ամուսնացեալք փոփոխակի սիրավ։ Ինչպէս որ Քրիստոս իր հարսին՝ եկեղեցւոյ հետ անբաժանելի կերպով կապուած է, այսպէս ալ մշտնինաւոր անլրդ կապ մը պիտի կապէ ամուսնացեալները։ Ինչպէս որ Քրիստոս իր հարսը սուրբ եկեղեցին երբեք չի թողուր, զինքը կը հոգայ հալածանաց, նեղութեանց ու ամէն ծանր վշտաց մէջ, այսպէս ալ ամուսնացեալք երբեք մէկմէկ պիտի չժողովուն՝ որեւիցէ տառապանաց, ձախորդութեանց ու հիւանդութեանց մէջ։ Տարակյոց չկայ որ Աստուած ալ իրենց իր ձեռնտուութիւնն ու շնորհքը չի զլանար, որ կարենան իրենց վիճակին ծանր պարաքերը կատարել, գիւսաւորաբար զաւակաց կը թութիւնն ամենայն ծցութեամբ, զգուշութեամբ եւ իրարու գործակցութեամբ ի գուման հաշնել, որն որ ամուսնութեան զինաւոր ու էական նպատակն է։

Ամուսնութեան վիճակը կը մտնեն միայն երկու աղաս անձինք՝ այր եւ կին։ Ինչպէս որ մէկ Քրիստոս եւ մէկ Ճշմարիտ եկեղեցի կայ, այսպէս ալ ամուսնութեան մէջ մէկ այր եւ մէկ կին պիտի ըլլայ։ Այսպէս պէտք է որ երկուքն ալ բոլորովին աղաս ըլլան. իրաւցընէ աղաս պիտի ըլլան նախնինթաց որեւիցէ ըրած կամ հանդիսիւ խոստացած ամուսնական դաշնիքէ, աղաս ամէն ստիպմանէ ու բռնութենէ. վասն զի ամուսնութիւնն անլու-

ծանելի կապանաց յօժարակամ խոստում մընէ. աղաս պիտի ըլլան վիճակին պարտքերը կատարելու անկարող բնող պակասութիւններէն, աղաս խարեւութենէ ու մղորութենէ, աղաս բռնի յափշտակութենէ, աղաս հոգեւոր ու մարմնաւոր ազգականութենէ ու խնամութենէ, աղաս կուսութեան ամէն ուխտէ, աղաս ծանր յանցանիք։ Եթէ երկու ամուսնացեալշներէն մէկն աս արգել, իններովզ կապուած է, չի կրնար գաւերբար պատկուիլ, նախ հոգեւոր իշխանութենէ տնօրինում առնելու է։

Ամուսնացեալք պէտք է որ կրօնից ծշմարտութիւնները ճիշդ ու ազէկ զիտնան, եւ քրիստոնէական առաքինութիւններով զարդարսւած ըլլան, որովհետեւ ինչպէս կրնան ամուսնացեալք քրիստոնէարար ապելի ու իրենց զաւակները կրթել, եթէ իրենք կրօնից ծշմարտութիւնները, եկեղեցւոյ վարդապետութիւններն ու քրիստոնէարար ապելիու կերպը չգիտնան։ — Նոյնպէս երկու ամուսնինն ալ պէտք է որ միեւնյն եկեղեցւոյ, հաւատոյ ու կրօնից որդի ըլլան. վասն զի ինչպէս կրնայ մտաց եւ սրտի միւլթիւնը լլալ, եթէ երկուքն մէկ չեն ամենահարկաւոր պարագային, կրօնից եւ Աստուծոյ երկրպագութեան ու պաշտօնին մէջ։ Եթէ մէկ կերպով զԱստուած չփրեն, երբեք իրենց մէջ քրիստոնէական Ճշմարիտ սէրն հաստատուն, զդրաւոր ու փոփոխակի չի

կրնար ըլլալ: Անոր համար մեր գորովաց զութ՝ մայրը սուրբ Եկեղեցին արգելած է իր հաւատացելոց՝ սւրիշ ամէն այլակրօնից ու այլահաւատից հետ ամուսնանալ: Ուղղափառ հաւատացեալ ամուսնն՝ առ տեսակ պսակով վասանդի մէջ կը գնէ իր հաւատաքը եւ նոյնին պարտքեն առ լսուուած եւ առ անձն իւր, իր որուոց ու ցեղին հաւատաքը. ինքն առ միւս պյառ կրօն ամուսնոյն ծաղրածութեանց ու թրչնամանաց ենթակայ կը լլայ: շատ անգամ ալ մարդկային ակնածութենէ իր կրօնական պարտքերը զանց կ'լնէ, եւ պյառ թէպէտ եւ իր ծշմարիս հաւատաքը չկրօնցնէ, գէթ անտարբեր, պազ ու անհոգ կը լլայ: Բայ ասկէ մէջնին շարունակ անմիաբանութիւն, կորիւ ու ատելութիւն կը տիրէ: Աս ծշմարտութեան տիսուր եւ ողբալի օրինակներն մէն ատեն կը տեսնուին: Ա. Եկեղեցին սաստիկ ցաւի ու կը տրտմի, երբ կը տեսնէ որ իր զաւկրներէն մէկը ժամանակաւոր նկատութենէ կամ կերքէ. կոյցած՝ իր հրամանին հակառակ այլակրօնի հետ կ'ամուսնանայ եւ իր գատապարտութեան ճամբայ կը բանայ: Այս նիւթին վրայ Ա. Ամրոսիոս այսպէս կը գրէ. “Եթէ անզգամին ուրիշ որեւէցէ յարաբերութեան մասնակից ըլլալով, իրեն պէս անզգամ կը լլաս, հապա որչափ առ ելի ամուսնութեան մէջ, ուր մէկ մարմին ու մէկ կրնայ հոգի կայ: Բայց ինչպէս ուրը մէկ կրնայ

բլալ, ուր հաւատաքը տարբեր է. անոր համար, ովկ ուղղափառ, մի պսակուիր անոր հետ, որ հերետիկոս ու հերձուածող է ու կաթողիկէ հաւատը չըւնի”: — “Ճշմարիտ հաւատացեալու, կըսէ Տերտուուղեանո, պէտք է որ ուղղափառի հետ ամուսնանայ, վասն զի նոյն իսկ հին օրէնքն օտարազգեաց հետ ամուսնութիւնը կ'արգելէր:”

Ամուսնութեան վիճակին մէջ Աստուծոյ օրհնութիւնը, կենաց երջանկութիւնը ևսազազութիւնն ու յաջողութիւնը պայելու համար պէտք է ամուրի վիճակին մէջ առաքինի կեանք անցընել, ծնողաց տինի բանի մէջ չնապանգիւ, զիրէնք սիրել ու չվշտացընել եւ անդադար Աստուծոյ շնորհն ու օգնութիւնը խնդրել: Անկարգութեամբ ապրոյն, իր ծնողաց, ապականաց եւ ուրիշներու հետ անհնապականաց առ առաջնորդութիւնը ու թրչանդանօթեամբ, ատելութեամբ ու թրչանդանօթեամբ, վարուողը, ոչ երբեք ամուսնանամասի վարուողը, ոչ գոհ կ'ըլլայ: Նայէն ետեւ երջանիկ ու գոհ կ'ըլլայ: Պասկը սուրբ խորհուրդ է, նոյնն արժանառապէս բնդունելու համար վարուց անարասութիւն ու խղճի մաքրութիւն պէտք է, առ կ'ըլլայ ապաշխարութեան զաղորդութեան խորհրդոց արժանաւոր բնդունելութեամբ:

Որդեհակ, եթէ աս վիճակը մանել կ'ուզես, նախ զքեղ փորձէ ու քննէ. ծանր մուսածէ ամէն պարագաներն ու կենաց բազմագիմք գժուարութիւնները: Լաւ

միտ դիր, ամուսնական վիճակին մէջ  
երեւակայած երջանկութիւնդ՝ արտաքին  
պատահական բաներ, ժամանակաւոր  
բարիքներ, հարստութիւններ ու պատիւ-  
ներ ստանալուն վրայ չի կայանար, եւ ոչ  
այլ երկրաւոր ուրախութիւններ, հաճու-  
թիւններ ու զուարձութիւններ վայելելու  
վրայ: Երբ անձ մը կ'ընտրես, սրուն հետ  
Աստուծոյ առջեւ ամուսնութեան ան-  
լուծանելի կապով կապովիլ կ'ուզես,  
երբեք չնայի ապականացու արտաքին  
առաւելութեանց, հարստութեան ու գե-  
ղեցկութեան. արտաքին երեւոյթներին  
չխարսուիս, կրի այլ չկուրանաս: Այլ  
ամենայն զգուշութեամբ ու մտաքրու-  
թեամբ դիմեւ սրտին առաքինութիւններն  
անմեղութիւնն ու բարութիւնը, կրօնքն  
ու բարեպաշտութիւնը, սրոնց վրայ հիմ  
նուած է ամուսնական երջանկութիւնը:  
“Ինչո՞ւ համար, կ'ըսէ Ա. Ամբոսիսու,  
հարսնացուի մը վրայ պարկնշտութենէ  
ու բարեպաշտութենէ աւելի կերպարանաց  
գեղեցկութիւն կը խնդրես: Անկայ քեզի  
միայն առաքինութեանց համար հաճելի  
պիտի ըլլայ. Ապացին պէս երկիւզած ու  
առաքինի մէկն ընարեէ, որ Աստուծոյ օրհ-  
նութիւնն Աքրահամու պէս լիուլի վա-  
յելես” և ոյնպէս Ա. Օքսոսինու կ'ըսէ.  
“Ան մարդիկ քեզի համարական չըլլան,  
որ շատ հարուստ են, պատուաւոր պաշտօն  
ունին, աղնուական ցեղէ ու գեղեցիկ  
մարմնով են. հապա աննեք՝ որ քրիս-

տոնեայ, բարեպաշտօն, ողջախոչ ու արդար  
են” Ա. Հոգին ալ կ'ըսէ. Սուսութ է էլեւց-  
էսաթիւն. ին որ երիշէ Անորուծոյ, գովեցի: Աստուծուած իր օրհնութեամբն հոն կը  
ընալի, ուր միայն Աստուծոյ երկիւլը ու  
սուրբ սէրբ սրտէրը կը միաւորէ:

Ամուսնացեալք մինչեւ ի մահ իրարու  
հետ աստուծածպաշտութեամբ ու առա-  
քինութեամբ պիտի յարատեւեն. անդա-  
գար աղօթքով, կենդանի հաւատքով,  
յուսով ու սիրով Աստուծոյ հետ պիտի  
կապուին. զինքն իրենց սրտին մշշ ու  
աչաց առջեւը պիտի ունենան, իր պա-  
տուիրանները Զգիւը պիտի պահէն, իրենց  
պարտիքը հաւատարմութեամբ ու Խզճի  
մոօք պիտի կատարեն, Աստուծոյ Խօսքերը  
պիտի լսեն, աշիւ ու յարգութեամբ  
սուրբ պատարագի ներկայ պիտի գտնուին,  
յաճախ ապաշխարութեան ու ամենասուրբ  
Հալորդութեան Խօսքը պիտի մեր-  
ձենան, միշտ Աստուծոյ Հնորհըն ու զօրու-  
թիւնը պիտի Խնդրեն, որ կարենան առ  
վիճակին ամեն աշխատութեանց ու գժուա-  
րութեանց համբերել: Խօսքով, գործքով  
ու վարմունքով իրարու բարի օրինակ  
պիտի ըլլան, մէկզմէկ աստուծածպաշտու-  
թեան ու առաքինութեան պիտի յոր-  
դորեն. մէկզմէկու պակասութեանց պիտի  
համբերեն, մէկզմէկ պիտի սիրեն ու ամէն  
բանի մէջ մանաւանդ հիւանդութեանց  
ժամանակ իրարու պիտի օգնեն: Երկու  
ամուսնացելոց առ գեղեցիկ ու շնիւչ

Ընթացքը Տերառուղիանոս այսպէս կը նրագրագրէ. “Ի միասին կ'աղօթեն, պահք կը պահէն, մէկզմէկ կը խրատեն, կը սորվեցընեն, կը յարդորեն, իրարու սիրու կուտան ու կ'օգնեն: Մէկտեղ եկեղեցին կ'երթան. ի միասին Աստուծոյ սեղանը կը մօտենան: Կ'եղութեանց ու հայաւանց՝ ինչպէս նաև ուրախութեանց մէջ իրարմէ չեն բամենիր: Հիւանդաց այցելութեան կ'ելն, աղքատաց կ'օգնեն, ողորմութիւն կու տան, ուրբ Պատարագին ներկայ կը գտնուին, օրբստորեայ ջերմուանկութիւններ կը կատարէն, առանց իրարու հակառակելու՝ զԱստուած փառաւորելու եւ օրշնելու մէջ ալ իրարու հետ կը մրցին: Քրիստո այսպիսէաց կը նայի, կը լսէ եւ կ'ուրախանայ, եր խաղաղութիւնն ալ այսպիսէաց կը պարզեւէ: Իրենք իրարու հետ կը պատկուին Զօր, Որդւոյ եւ Ա. Հոգւոյն անունով, քահանան ալ զիրենք նոյն անուամբ կ'օրհնէ. արդ ցեկանս աս անուամբ իրարու հետ պիտի ապրին, ամէն բանի մէջ աս անունը պիտի փառաւորէն, որեւից անկարգութեամբ ու մեղքերով պիտի չարատեն: Աստուծոյ առջեւ իրարու հետ մէկ մարմին կ'ըլլան, մէկզմէկ իրբեւ ստացուածք իրարու կու տան: Ի՞նչ անիրաւութիւն կ'ըլլայ, եթէ մէկ միւսէն չեռանայ, եթէ մէկը միւսին անհաւատարիմ գտնուի: Իրարու մատանի կու տան, որ է խորհըրդաւոր նշան յաւիտենական անուծանելի

միաւորութեան, անոր համար իրենք ալ պիտի ըլլան մէկ սիրտ, մէկ հոգի եւ մէկ խորհուրդ:

Ա մուսնական միաւորութեան զախանը միայն ամուսիններուն սրբութիւնն է, այլ նաև զաւակաց կրթութիւնն է, զորոնք Աստուած իրենց կը պարզեւէ: Ծնողք իրենց որդիքը պիտի կրթէն աստուածպաշտութեան ու ամէն քրիստոնէական առաքինութեանց մէջ, տան մէջ անոնց բարի օրինակ պիտի ըլլան թէ խօսքով ու թէ գործքով. զիրենք ամէն վեասակար բաներէ զգուշացընեն, մարմաւոր ու հոգեւոր զիաւոյքնին պիտի մատակարարեն, ժամանակին իրենց արուեստ մը սորվեցնեն, որ խեղճ ու զտարակ չինան: Աստուած ինչպէս որ զաւակները մկրտութեան աւազանէն սուրբ ու անմեղ ծնողաց կը յանձնէ, նոյնպէս իրենցմէ կը պահանչէ: Եթէ իրենք անձամբ կրթէ էն կրնար, պէտք է որ առաքինի կը թիշեներու ձեռքով կը թէ տան ամենեւին ծափքի չինացելով իրենց վիճակին համաձայն: Ծնողք որչափ երջանիկ կ'ըլլան, եթէ որ մը կարենան քրիստոնի հետ ըսել. Հայոց ո՞րդիք, ո՞ր երրորդն ինչ, ո՞րհետի է՞ւ ո՞ւ ո՞ւ է նոցանէ ի՞րեւո՞ւ:

Օբնովինեք:

1. Ա. Առնիկա՝ երբ իր ծնողքը զինքը Պատորիկիոսի հետ կարգեցին, քրիստոնեայ կնոջ մը վայել գեղեցիկ վարմունքն ան-

միջապէս ցուցուց՝ հեթանոս, բարկացոտ  
ու դաժան ամուսնոյ մը: Հեզութեամբ,  
մեծանձն հոգւով, հնագանգութեամբ եւ  
ուրախութեամբ կը համբերէր իր էրկան  
ամէն գառնութեանց, վշտացուցմանց ու  
նախատանաց. սիրով կը յուէր անոր բար-  
կութեան ու նեղորտութեան սաստիւ-  
թեանը: ԶՊատրիկիոս աս կերպով հան-  
գարտեցնելէն ետեւ ուրախ ու զուարթ-  
դէմքով անոր վարմանց իրաւունք կու-  
տար: Նըր գրացի հանայք իրենց էրփինե-  
րուն գէշ բնաւորութեան նկատմամբ կը  
տրանջէին, որնէք Պատրիկիոսին պէս  
բարկացոտ ու դաժան ալ չէին, Մոնիկա  
անոնց կ'ըսէր. «Աս ամէն վշտակու-  
թիւնները որոնց վսայ կը տրանջէք,  
առանձին կերպով ձեր չար ու արձակ  
լեզուին տուէք, զոր բռնել ու յուել չէք  
ուզեր, որն որ ձեր գրգռուած ու բար-  
կացած էրփիներն ալ աւելի կը կատղեցնէ:  
Էս իմ էրկանս բարկութեանը հեղու-  
թեամբ կը համբերէմ, եւ տաքութեամբ  
բերնէն դուրս տուած յանդիմանութեանց  
խոնարհութեամբ կը լուեմ. մէկէն փո-  
թորիկը կ'անցնի եւ սրտմոտութեամբ բոր-  
բոքած կը արի, իսաղաղութիւնն  
ու ցանկալի հանգարտութիւնը կը տիրեն.  
ան ատեն բերանս կը բանամ միայն սիրոյ  
ու խաղաղութեան քանի մը խօսք ըսկերու  
համար, որ ինքն ալ իր պակասութիւն-  
ները ճանչնայ եւ ուզդուի,»: Այսպէս կը  
վարդապետէր դեռահաս կինն իր շա-

տախօս ու տրտնջող գրացիներուն, եւ  
զիւենք համբերութեան, հեզութեան ու  
իրենց պարտուղ կատարմանը կը յորդորէր,  
եւ իր իրատաներու ու օրինակին հետեւող-  
ները միշտ անական խաղաղութիւնը կը  
վայելէին: — Ա. Մոնիկայի սպանչելի վար-  
մունքը, հրեշտակային հեզութիւնն ու  
անդադար ազօթքը վերջապէս իր էրփիքը  
քրիստոնէութեան գարձուցին, որ այ-  
նու հետեւ բոլորովին փոխաւեցաւ, հեզ  
ու պատուական մարդ եղաւ ու երջանիկ  
մահուամբ մեռաւ:

2. Ա. Գոմէր ութերորդ գարուն հա-  
րուստ ու բարեպաշտ ծնողացմէ ծնաւ, ո-  
րոնք իրենց որդւոյն ծշմարիտ քրիստոնէա-  
կան կրթութիւնն տուին: Պիպինոս թա-  
գաւորն արքունիք կանչեց նոյն յուսակից  
ու սիրուն պատանեակը որ իր ազգականն  
էր: Հոն ալ Գոմէր իւր պարեշտութիւնն  
ու անմեղութիւնը պահեց: Պիպինոս  
կարծելով որ Գոմէրին մեծ բարիք կ'ընէ,  
զինքն իր կամացը հակառակ աղնուական  
ու հարուստ կվինմարիա անունով օրիորդին  
հետ պսակել տուաւ: Սակայն կվինմարիա  
անմիջապէս իր ինչ հոգւոյ տէր ըլլալը  
յարտնեց, որ կը կարծէր թէ հարուստ եւ  
աղնուական եղողը պէտք չէ որ առաքինի  
ըլլայ: Լոփիա ինչ դառնութիւն էր եր-  
կիւղած Գոմէրին եւ որչափ վիշտ պիտի  
կրէր այսպիսի կունջմէ: Բայց Գոմէր ամէն  
բանի մէջ վաստաւած օրհնելով կը միի-

թարուէր, որ այսպիսի միաւորութեամբ  
զինքը մեղքէ ու պակասութիւններէ կը  
պահպանէ, զինքը համբերութեան ու  
հեղութեան մէջ կրթելու եւ յաւիտենա-  
կանութեան համար արդիւնք շահերու-  
առիթի կու տայ: Անոր բարկութեան՝  
չեզութիւն, կռուասիրութեան՝ զիշտու-  
թիւն ու լուսութիւն, թեթեւամսութեան՝  
քրիստոնէական ծանութիւն կը ցուցը-  
նէր: Երբ աս իր խոչեմ, սիրայիք ու  
յանկուցիչ վարձւնքն իր կինը փսխելու-  
յաս կու տար, յանկարծ թագաւորին  
հրամանը զինքը պատերազմի դաշն հրա-  
ւիրեց: — Կվինմարիա՝ որուն ուզածն էր  
իր երկան հեռաւորութիւնը, ալ սան-  
արձակ իր կրիցն անձնատուր ըլլալով՝  
սկսաւ գայթագուցիչ կեանք վարել:  
Բոլոր ինչքերն սպասելէն ետեւ՝ սկսաւ  
իր հպատակներն ու վարձուորները սաս-  
տիկ խստութեամբ հարստահարել ու նե-  
ղել: Անզթութեան մէջ այնչափ յա-  
ռաջ զնաց, որ եզան տեղ ծառաները  
կառքերու եւ արօրի լծել, գաւազանի  
հարուածներով քչել եւ ան սաստիկ աշ-  
խատութեանց մէջ միայն հացով ու ջրով  
կերակրել կու տար: Ա. Հոգուոյն՝ Փուր և  
անուայն լորութեան ու լորութեանի հու-  
վճիռը՝ ճիշդ կատարուեցաւ:

Ա. Երջապէս Գոմէր ութամեայ չե-  
ռաւորութենէն տուն գարձաւ: Բայց  
ինչպէս կտոր կտոր եղաւ սիրոտը, երբ իր  
տան կոչծանումը տեսաւ ու իր հպատա-

կաց քաշածները լսեց: Ծանրութեամբ  
ու քաղցրութեամբ իր կինն յանդիմա-  
նեց եւ հրամայեց որ անչափ անդթու-  
թեանց փոխարէնն ընէ եւ ուղղուի:  
Գոմէր իր աղնուասիրա ու առատաձեռն  
բնաւորութեամբն ամէն անիրաւութեանց  
հատուցում ըրաւ եւ իր տունը նորէն  
կարգաւորեց: Սիկ կինն անուղղայ մնալով՝  
իրեն ծանը խաչ եղաւ, որուն գարձին  
համար անդադար աղօթք կ'ինէր: Աս-  
տուած ալ անոր չերմ պաղատանացը  
լսելով՝ վերջապէս կվինմարիա զգաստացաւ  
ու անկարգութիւնները մեծ զջմամբ ա-  
պաշխարելով մեռաւ: Ա. Գոմէր ասոր վրայ  
սաստիկ ուրախանալով, իր գանութեամբ  
ու արդիւնքով լի կեանքը կնքեց 174ին.

## ՅԱՆԿ

1. Առաքինութեան եւ իր յատկութեանցը վայ . . . . . 9
- Օբխաներ. Ըստ լսն. — Տորիթ. — Ա. Վ. Անկենափոս . . . . . 12—17
2. Ասուծոյ սիրոյն վայ . . . . . 17
- Օբխան. Եւ քաղաքակ ու Մարիամ իր կինը . . . . . 20
3. Երիտասարդութեան ատեն ու բուրը կենաց մէջ Յիսուսին նմանելու վայ . . . . . 23
- Օբխան. Դորոթէա բարի աղջիկը . . . . . 27
4. Ծննդաց պարտական յարգութեան ու սիրոյն վայ . . . . . 32
- Օբխաներ. Ալիսասա. — Երեր եղարք. — Անհնազանդ աղանդ պատիժը . . . . . 41—45
5. Հնազանդութեան վայ . . . . . 47
- Օբխան. Յովակիմ պատանին . . . . . 49
7. Ծննդաց իրատներն ընդունելու եւ ի գործ գնելու վայ . . . . . 51
- Օբխան. Ա. Օդոսափնոս . . . . . 53
8. Խորհրդանշութեան եւ հպարտութեան վայ . . . . . 55
9. Ըսկերսիրութեան վայ . . . . . 61
- Օբխան. Ճգնաւորն ու Աղքատութեան վայ . . . . . 67
10. Ողջախոչութեան վայ . . . . . 70
- Օբխաներ. Յովսէփ. — Ա. Ազնես . . . . . 72—73

11. Աղջախոնչութիւնը պահելու միջոց-  
ներուն վրայ . . . . . 75
12. Աղջախոնչութիւնը պահելու ուրիշ  
միջոցներ . . . . . 82
- Օրինակներ. Հերոսդէսին Աղջիկը . —  
Հռովմայիցի տիկինը . . . . . 84—85
13. Ապէզեան Ա. Փրանկիսկոսի պարի  
վրայ ըստ Խորհրդածութիւնները . . . . . 86
14. Խօսքերու գորչութեան վրայ . . . . . 88.
- Օրինակ. Բարեկիրթ Սպան . . . . . 90
15. Անուն աւրելու եւ շարախօսու-  
թեան վրայ . . . . . 92
- Օրինակ. Մարիաննա աղջիկը . . . . . 97
16. Նախատական խօսքերու, կուռաց  
շատախօսութեան, յանդիմանու-  
թեան ու ծարքածութեանց վրայ . . . . . 100
17. Բարեկամութեան վրայ . . . . . 105
- Օրինակ. Շուշան օրիսրդը . . . . . 107
18. Առախօսութեան վրայ . . . . . 110
- Օրինակներ. Ա. Փիրմոս. — Ա.  
Յակով . . . . . 112
19. Բարի խոստովանահօր մը Հարկաւ-  
որութեան վրայ . . . . . 113
20. Թէ ո՞րչափ օգտակար է յանձնի  
խոստվանութիւննի մասնաւորի  
երիտասարդութեան ժամանակը . . . . . 115
- Օրինակներ. Պաշտօնակալը. — Ալ-  
յիկը. — Լուգովիկոս թ. թա-  
գաւորը . . . . . 120—121
21. Հաղորդութեան եւ նոյնն արժա-  
նաւորութեամբ ընդունելու վրայ . . . . . 122
- Օրինակներ. Կինը. — Ա. Մարգա-  
րիտա. — Հնդկասանի ժողո-  
վորդը . . . . . 126—127
22. Թէ ի՞նչպէս վարուելու է առան  
իրիկուն եւ օրւան մէջ . . . . . 127

- Օրինակներ. Ա. Անասն. — Դաւիթ  
մարգարէն . . . . . 131
23. Զեկոս Հաղուելու ատեն ըլլալու  
աղօթից եւ զգեստուց պարկէ-  
տութեան վրայ . . . . . 132
- Օրինակներ. Պաղոմային քաղքին  
օրիսրդները. Գողէդդա. — Աննա.  
— Դինա . . . . . 138—142
24. Ո. Աստուածածնի ու Ա. Յովեկայ  
ներմեռանդութեան վրայ . . . . . 143
- Օրինակ. Բարեկալու վաճառականը . . . . . 148
25. Պաշտօնան Հըրշուակին ու Մրրոց  
ներմեռանդութեան վրայ . . . . . 149
26. Աղէկ գրքեր կարգալու վրայ . . . . . 152
- Օրինակ. Եւպրաբրուս . . . . . 154
27. Ո. Ծիններու Հետ եղած յարակ-  
րութեան վրայ . . . . . 156
- Օրինակներ. Մարիամ. — Յուլիա-  
նէ . . . . . 158—159
28. Գործունեութեան ու ժամանակին  
աղէկ գործածելու վրայ . . . . . 161
29. Աստանային երիտասարդները մալլ-  
րեցնենու արուեստները . . . . . 163
30. Փորձութեանց մէջ գործուած սիստ-  
մանց վրայ . . . . . 164
- Օրինակ. Ա. Յերօնիմոս . . . . . 166
31. Թէ ըրիտանեայ մը իր երիտասար-  
դութեան ատեն եւ ամէն ժա-  
մանակ ինչ բանէ պիտի խորչի  
եւ ինչ կարգի ու վարդապետու-  
առութեան պիտի Հետեւի . . . . . 168
- Օրինակ. Դոսիթէսս պատանին . . . . . 173
32. Մկրտչութեան վրայ . . . . . 175
- Օրինակ. Մայրն ու Որդին . . . . . 178
33. Գորշմի խորհրդոյն ու Ա. Հոգուցն  
պարեւաց վրայ . . . . . 179

- ՕՐԻՆԱԿ. Ճարոնի մարտիրոսները . . . 1
34. Եկեղեցւոյ պատշաճ յարգութեան,  
պատարագի եւ անոր ներկայ  
գտնուելու վրայ . . . . . 1
- ՕՐԻՆԱԿ. Հեղինեգոռս. — Ա. Ամ-  
բոսիոս. — Եթելեւեա . . . . . Ա.  
Լուդովիկոս . . . . . 192—1
35. Քահանակից յարգութեան վրայ . . . 1
- ՕՐԻՆԱԿ. Մեծն Աղքամանը. —  
Մեծն Կոստանդիանոս. — Ասու-  
ծոյ պատիմը . . . . . 199—2
36. Խաղի ու զօօանաց վրայ . . . . . 20
- ՕՐԻՆԱԿ. Անմու մուրացիանը . . . . . 20
37. Կերակրոյ, որերամնութեան ու զի-  
նովութեան վրայ . . . . . 20
- ՕՐԻՆԱԿ. Մեծասունն ու Պապա-  
րոս. — Գինով Կիւրեղը . . . . . 21
38. Գիշերացին Հանգիսից, զօօանաց  
ու պարի վրայ . . . . . 21
- ՕՐԻՆԱԿ. Մարտիրոս. — Երեք  
քոր. . . . . 214—21
39. Վեհակի ընարութեան վրայ. . . . . 21
- ՕՐԻՆԱԿ. Ս. Փրանկիսկոս. — Ս.  
Աղնես. — Եղիսարէթ Կյալ. 219—21
40. Ամուսնութեան վրայ . . . . . 222
- ՕՐԻՆԱԿ. Ս. Մրոնիկա. — Ս. Գո-  
մեր . . . . . 233—234



1640

5018

0025438

«Ազգային գրադարան»



NL0025738

